

ՄԱՏԵՆԱՇԱՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱՇԻՆՈՒԹԵԱՆ  
ԹԻՒ 4

# ՆՈՐ ՕՐԱԿԱՆ ՏԵՍԻԼՔԸ



ԳՐԵՑ

Մ. ՄԻՆԱՍԵԱՆ

1923

ՆՈՐ ՕՐԱԿԱՆ ՏԵՍԻԼՔԸ

572

Մ-71

13084

1 JUL 2013

ԲԱԶՄԱԹԻՒ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԷ  
ՔԱՆԻ ՄԸ ՀԱՏԸ ՄԻԱՅՆ

Զեր երկը իսկապէս գիտական ողբով պատրաստուած գործ  
մըն է, եւ անտարակոյս ենք անոր գերազանց օգտակարութեան  
մասին։ Գիտական այս ուղղութիւնը, որ բազմաշխատ եւ նոյն  
ատեն մեծապէս արժէքաւորն է, գիտենք թէ շատ հետեւողներ  
չունի մեր մէջ, ու ատոր համար ջերմապէս կը չնորհաւորենք  
ձեզ՝ ձեր այս աշխատալից երկասիրութեան համար։

(Կ. Պոլիս)

Ազգապետ Բողոքականաց

Զ. Ա. Պէջձեան

Ուշի ուշով եւ յաճախ կրկին ընթերցման կարօտ եւ արժանի  
ներշնչեալ էջեր կան այս 160 էջերէ բազկացած գրքոյկին մէջ։

Դարձեալ կը կրկնեմ, թէ ամեն մտածել ու տրամարանել  
գիտող Հայ մարդ եւ իդական սեռի պատկանող Հայուհիներ,  
խիստ օգտակար պիտի գտնեն Փրօփ. Մինասեանի այս նոր աշ-  
խատասիրութիւնը, զոր ջանացած է մաքուր տպագրութեամբ  
ի լոյս ընծայել։ Կը սպասենք որ միւս հատորները չուտով  
հրատարակուին յօդուտ Հայ հասարակութեան։

(«Յուշաբար»)

ՇԱՀԵ Ց. ՎԱՐԴ. ԳԱՍՊԱՐԵԱՆ

Սրտով հաւատացած եմ թէ սոյն հրատարակութիւնները  
ազգօգուտ են, եւ թէ՝ ներկայ եւ թէ՝ ապադայ սերունդներուն  
վրայ խոր ազդեցութիւն պիտի թողուն։ Ասիկա նախաձեռ-  
նարկն է լուծելու այն մեծ հարցը թէ՝ ոչէտք է Հայեական պատ-  
մութիւնը վերստին դրուի նորագոյն գիտութեանդ տիտին տակ։  
(Լու Անձէլրո)

Տր. Ց. Պ. ՊՐՈՊՈՍԵԱՆ

Զերմապէս կը դնահատեմ ձեր քրտնաթոր և բազմութունը  
երկասիրութիւնը — միակը իր տեսակին մէջ։ անցնահատեա-  
պշխատասիրութիւն մը՝ օգտաւէտ Հայ ցեղին համար։  
(Տիթրոյթ)


Փրօփ. Կ. Ց. Պէջէկի Օթոնի ընկը

Հիացմամբ կարդացի ձեր «Ծագումն ու Նկարագիր Հայ  
Ազգին» Ա. Ժասը։ Շիամակը յօդնատանջ և օգտաշատ երկու-  
սիրութիւն մ'է։ Երանի թէ ամեն Հայ պարտաւորուէր կար-  
դալ եւ կանուխէն ուսուցանել իր զաւակաց մեր ազգին «Ծա-  
գումն ու Նկարագիրը»։ Անհուն փափաքով կը սպասեմ տես-  
նել ձեր ազգօգուտ աշխատաւթեանց յաջողութեամբ պահկւիլ։  
(Սոլթ Լէտք Սիթի)

Տիկ. ԱՇԽԵՆ ՊՕՂՈՍ ՈՒՐՖԱԱՆ

ՄԱՏԵՆԱՇԱՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱՇԻՆՈՒԹԵԱՆ  
ԹԻՒ 4

20 JUL 2010



## ՆՈՐ ՕՐՈՒԱՆ ՏԵՍԻԼՔԸ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  
ՊՈBLԻԿ ԱՆՁԱՑ ՅՈՒՆԻՑԱՑ  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳՐԵՑ

Մ. ՄԻՆԱՍԵԱՆ

1923



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐ. Ա. Ա. ՇԱՀԵ ՄԱՏԵՆԱՇԱՐ

Dr. A. Der Margossian  
319 Broad St.  
Providence, R. I.  
U. S. A.

## ԿՈՉ ՄԸ

Սիրելի Փրօփ. Մ. Մինասեան,

«...Կայ ուրիշ կացութիւն մըն ալ, որուի պարտք կը զգամ իրաւիրել ձեր ուշադրութիւնը: Ծանօթ է՛ք քէ որքերէն զատ բազմարիւ Հայեր ներկայիս կը վտարուին Անատոլուէն: Անոնք ալ Յունաստանի կամ անոր կղզիներուն մէջ ապաստան գուած են կամ պիտի գտնեն: Յուսահատական է այսպիսեաց կացութիւնը. ամեն բան կարուսած են անոնք. անօրի, մերկ են անոնք եւ ցուրտէն կը տառապին: Անոնցմէ շատեր հիւանդ են եւ ապագան չափազանց մուր կ'երեւի: Բաւական օգնութիւն կը մատակարարուի անոնց Ամերիկեան եւ Բրիտանական կազմակերպութեանց եւ Յոյն կառավարութեան կողմէն: Ամենամեծ դժուարութիւնը ա'ն է որ անկարելի է գործ նարել այսքան մեծազննգուած գաղթականաց համար: Այսպէս որ անոնք ստիպուած են անգործ ու պարապ անցնել իրենց ժամանակը, եւ այսպէս ուրիշ բանով չեն կրնար գրադեզնել իրենց միտքը՝ բայց միայն մտածելով իրենց տխուր եւ անյոյս վիճակին վրայ: Իմ ձեզի ունեցած առաջարկս ան է որ մասնաւոր գումար մը գոյացնէք՝ ձեր զրբերէն կարելի եղածին չափ մեծ ժամանութեամբ ճրի բաշխելու համար այս զաղթականաներուն, իրենց ամեննեն սուսականորեն կարօտած այս ժամանակամիջոցին: Մենք կրնանք կարգադրել որ մեր Արէնին ու Սելանիկի երկու կենդրուներէն իմաստուն կերպով եւ արդիւնաւորապէս բաշ խուին անոնք: Թէ՛ Ամերիկեան Պորտի Միսիսիպի եւ քէ՛ Հայ ուսուցիչներ ու քարոզիչներ չափազանց ուրախ պիտի ըլլան օժանդակելու իրենց ժողովրդին այս կերպով օգնող այս գործին: Արէնին մէջ Դուրեան Եպիսկոպոսն ալ վստահ եմ քէ խնդութեամբ պիտի օժանդակէ այս բարի գործին:

Ամենազերմ բաղանիով ու ակնկալութեամբ պատախանաւուութեան այս բեռք կը դնեն սրտիդ ու խոնիդ վրայ, եւ վրատան եմ քէ պիտի ընես ամէն ինչ որ կրնաս՝ առաւորէն եւ արտգորէն պատախանելուու այս սրտայոյդ կոչին: Իմ փափաքս է որ ԱՆՁՆԱՍԻՐՈՒԹԵԱՆ եւ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹԵԱՆ երկու մահացու մեղքերուն գլուխը ջախջախող հարուած մըլլայ պատախանդ:

Ընկերութեամբ մեծ ուրախուութիւնն մեծ ուրախուութեամբ պիտի յատկացնեմ վերողը եւ կոչին մէջ ներկայացուած բարի նպաստակի:


Ֆ. Ռ. ՄէՔՔԱԼԸ

Ընթերցո՞ղ, ի՞նչ պիտի ըլլայ պատախանդ Ամերիկեան Պորտի Պոլոսոյ Հրատարակչական Բաժնին պետ, Տր. Ֆ. Ռ. ՄէՔՔԱԼԸ մէջ կողմէն յանուն բազմաշարքար եղբայրակիցներուու ուղղըւած այս սրտայոյդ կոչին: Իմ փափաքս է որ ԱՆՁՆԱՍԻՐՈՒԹԵԱՆ եւ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹԵԱՆ երկու մահացու մեղքերուն գլուխը ջախջախող հարուած մըլլայ պատախանդ:

Ընկեր նուիրատուութիւնն մեծ ուրախուութեամբ պիտի յատկացնեմ վերողը եւ կոչին մէջ ներկայացուած բարի նպաստակի:

Մ. ՄԻՆԱՍԵԱՆ

## ՆՈՐ ՕՐՈՒԱՆ ՏԵՍԻԼՔԸ



Ա.

ԱՐԻՒՆ ԵՒ ՆԿԱՐԱԳԻՐ

Բառին տառական իմաստով՝ ԱՐԻՒՆ է որ կը ձեւակերպէ ամէն անհատի ու ցեղի ա'յնքան հոգեկան տիպը որքան Փիղիքական կերպարանքը: Ասոր համար է որ իրենց նկարագրի հիմնական տիպերովն ալ իրարու կը նմանին Փիղիքապէս իրարու նմանող տարրեր ժողովուրդները: Եւ ասոր համար է, դարձեալ որ Փիղիքապէս իրարմէ խիստ ապրերող ժողովուրդներու խառնուածքն եւ խմացական ու հոգեկան կազմն ալ համանման խոչոր տարրերութիւններ ցոյց կուտան: Ֆիղիքական այսինչ բնորոշ յատկանիշներով օժտուած ժողովուրդ մը, անխողի կերպով, օժտուած կը գտնուի նաև հոգեբանական համապատասխան որոշ յատկանիշներով, որովհետեւ ՄիեկնոՅն հասարակաց աղբիւրէն կը ստացուին անոր թէ՛ կերպարանքն թէ՛ բնաւորութիւնը: Ժողովուրդի մը Փիղիքական կերպարանքն, այսպէս, անսխալելի խորհրդանշանը կամ հաւատարիմ պատկերն ու հայելին կը հանդիսանայ՝ անոր մէջն ապրող ու գործող ցեղային հոգիին: Մէկ հատ վճռական ապացոյց կը բաւէ այս մասին:

Աշխարհի մէջ չկան մարդկային երկու ցեղեր որ կազմախօսորէն եւ հոգեբանորէն աւելի արմատապէս տարրերին իրարմէքան որ կը տարրերին արական ու իգական սեռերն: Հայ այր մարդուն եւ Հայ կին մարդուն միջեւ բնախօսական եւ հոգեբանական աւելի խոր տարրերութիւններ կը տիրեն քան որ գոյութիւն ունին Թաթարին եւ Հայուն միջեւ: Արդ, այսօր դիտութիւնը վճռականապէս ապացուցած է որ արական եւ իդական սեռերուն ժառանգած գոնէ երկրորդական կոչուած յատկանիշներն, եւ առնական ու կնոջական ինքնայտուկ բնազդային դըրդումներն ու բնաւորութեան գծեր, ամենն ալ, ծնունդ կ'առ-

Սիրելի Փրօփ. Մ. Մինասեան,

«...կայ ուրիշ կացութիւն մըն ալ, որուն պարտք կը զգամ հրատիբել ձեր ուշադրութիւնը: Ծածօր էք քէ որքերէն զատ բազմարիւ Հայեր ներկայիս կը վտարուին Անատոլուէն: Անոնք ալ Յունաստանի կամ անոր կղզիներուն մէջ ապաստան գտած են կամ պիտի գտնեն: Յուսահատական է այսպիսեաց կացութիւնը. ամեն բան կորուսած են անոնք. անօրի, մերկ են անոնք եւ ցորուեն կը տառապին: Անոնցիէ շատեր հիւանդ են եւ ապագան չափազաց մուր կ'երեսի: Բաւական օգնութիւն կը մատակարարուի անոնց Ամերիկեան եւ Բրիտանական կազմակերպութեանց եւ Յոյն կառավարութեան կողմէն: Ամենամեծ դժուարութիւնը ա'ն է որ անկարելի է գործ նարել այսքան մեծազանուած զաղթականաց համար: Այնպէս որ անոնք ստիպուած են անգործ ու պարապ սեցնել իրենց ժամանակը, եւ այսպէս ուրիշ բանով չեն կրնար գրադեցնել իրենց միտքը՝ բայց միայն մտածելով իրենց տխուր եւ անյոյս վիճակին վրայ: Իմ ձեզի ունեցած առաջարկս ան է որ մասնաւոր գումար մը գոյացնէք՝ ձեր գրքերէն կարելի եղածին չափ մեծ ժամանութեամբ ճրի բաշխելու համար այս զաղթականաներուն, իրենց ամենէն սուսկալիօրէն կարօւած այս ժամանակամիջոցին: Մենք կրնանք կարգադրել որ մեր Արէնիք ու Սելանիկի երկու կեդրուներէն իմաստուն կերպով եւ արդիւնաւորապէս բաշխուին անոնք: Թէ՛ Ամերիկեան Պորտի Միսինոնարք եւ քէ՛ Հայ ուսուցիչներ ու քարոզիչներ չափազանց ուրախ պիտի ըլլան օժանդակելու իրենց ժողովրդին այս կերպով օգնող այս գործին: Արէնիք մէջ Դուրեան Նպիսկոպոսն ալ վտահ եմ քէ խնդութեամբ պիտի օժանդակ այս բարի գործին:

Ամենաշերմ բաղձանելով ու ակնկալութեամբ պատախանաւուութեան այս բեռք կը դնեմ սրտիդ ու խնդիր վրայ, եւ վրաստան եմ քէ պիտի ընես ամեն ինչ որ կրնաս՝ առատօրէն եւ արագօրէն պատախանելու այս դիմումին:

Ֆ. Ու. ՄէՔՔԱԼԸ

Ընթերցո՞ղ, ի՞նչ պիտի ըլլայ պատախանդ Ամերիկեան Պորտի Պոլսոյ Հրատարակչական Բաժնին պետ, Տր. Ֆ. Ու. Մէքքալլմի կողմէն յանուն բազմաչարչար եղբայրակիցներուուդ ուղղուած այս սրտայոյց կոչին: Իմ փափաքս է որ ԱնջնԱՄԻՐՈՒԹԵԱՆ եւ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹԵԱՆ Երկու մահացու մեղքերուն գլուխը ջախջախող հարուած մ'ըլլայ պատախանդ:

Ընելիք նուիրատուութիւնդ մեծ ուրախութեամբ պիտի յատկացնեմ վերողբեալ կոչին մէջ ներկայացուած բարի նպատակին:

Մ. ՄինԱՍԵԱՆ

## ՆՈՐ ՕՐՈՒԱՆ ՏԵՍԻԼՔԸ



Ա.

ԱՐԻԻՆ ԵՒ ՆԿԱՐԱԳԻՐ

Բառին տառական իմաստով՝ ԱՐԻԻՆ է որ կը ձեւակերպէ ամէն անհատի ու ցեղի ա'յնքան հոգեկան տիպը որքան Փիզիքական կերպարանքը: Ասոր համար է որ իրենց նկարագրի հմական տիպերովն ալ իրարու կը նմանին Փիզիքապէս իրարու նմանող տարրեր ժողովուրդները: Եւ ասոր համար է, դարձեալ որ Փիզիքապէս իրարմէ խիստ տարրերող ժողովուրդներու խառնուածքն եւ իմացական ու հոգեկան կազմն ալ համանման խոչոր տարրերութիւններ ցոյց կուտան: Ֆիզիքական այսինչ բնորոշ յատկանիշներով օժտուած ժողովուրդ մը, անխզելի կերպով, օժտուած կը գտնուի նաև հոգերանական համապատասխան որոշ յատկանիշներով, որովհետեւ ՄԻԵԽՆՈՅՆ հասարակաց աղբիւրէն կը ստացուին անոր թէ՛ կերպարանքն թէ՛ բնաւորութիւնը: Ժողովուրդի մը Փիզիքական կերպարանքն, այսպէս, անսիակելի խորհրդանշանը կամ հաւատարիմ պատկերն ու հայելին կը հանգիստաց անոր մէջն ապրող ու գործող ցեղային հոգիին: Մէկ հատ վճռական ապացոյց կը բաւէ այս մասին:

Աշխարհի մէջ չկան մարդկային երկու ցեղեր որ կաղմախօսորէն եւ հոգերանօրէն աւելի արմատապէս տարրերին իրարմէ քան որ կը տարրերին արական ու իգական սեռերն: Հայ այրմարդուն եւ հայ կին մարդուն միջն բնախօսական եւ հոգերանական աւելի խոր տարրերութիւններ կը տիրեն քան որ գոյութիւն ունին Թաթարին եւ Հայուն միջն: Արդ, այսօր գիտութիւնը վիճականապէս ապացուցած է որ արական եւ իգական սեռերուն ժառանգած գոնէ երկրորդական կոչուած յատկանիշներն, եւ առնական ու կնոջական ինքնայտուկ բնազդային գրդումներն ու բնաւորութեան գծեր, ամենն ալ, ծնունդ կ'առ-

նեն սեռային գեղձերուն՝ արեան մէջ հոսեցուցած քիմիական նիւթերու ներգործութեամբ։ Արական սեռէն երախայի մը ամորձիքը կրտելով եւ այսպէս արական ներքնահոս հիւթին արտադրութիւնն ու արեան մէջ հոսումը բոլորովին արգիլելով՝ միանդամ ընդ միշտ կը ջնջուի անոր պիլս, մօրուս, քաւ ձայն եւ ուրիշ առնական յատկանիշներու երեւման կարելիութիւնը։ Նոյնքան անխուսափելիօրէն նոյն անհատին մէջ կը ջնջուին նաեւ այր մարդը՝ կին մարդէն զատորոշող սեռային զգացումներն եւ առնական բնաւորութիւնը։ Հակաղարձարար, գեռատի աղջկան մը ձուարանին որեւէ պատճառաւ ոչնչացումը՝ անխուսափելի կերպով կը ջնջէ անոր մէջ իդական սեռին յատուկ Փիզիքական ու հոգեկան բնորոշ տիպը։ Նոյն իսկ պես ու մօրուս կրնան ածիլ անոր դէմքին վրայ։ Ասկէ աւելին կայ։ կենդանիներու վրայ կատարուած բազմաթիւ փորձեր ցոյց կուտան թէ արուի մը սեռային գեղձը հանելով եւ իդական սեռի ձուարանը անոր մարմնոյն մէջ պատուաստելով՝ ոչ միայն առնականութեան Փիզիքական ու հոգեկան բոլոր յատկանիշներն կը ջնջուին անոր մէջ, այլ մինչեւ անդամ իդական սեռին յատուկ թէ՛ Փիզիքական թէ՛ հոգեբանական յատկանիշներ կը զարգանան անոր մէջ։ Նոյն իսկ կաթ կրնան տալ անոր ստինքը։

Ապացոյցը վճռական է ու բացորոշ։ Մարդու մը արեան մէջ ներարկուող քիմիական նիւթերն են որ իրենց բնոյթին ու քանակին համաձայն կը կերպարանաւորեն ա՛յնքան անոր գիմագծութիւնը որքան բնաւորութեան հիմնական տիպը։ Եւ որովհետեւ մարդկային միեւնոյն ցեղին պատկանող անհատներ, առ հասարակ, համանման գեղձեր կը ժառանգեն իրենց համարին նախնիքէն՝ անոնք կ'ունենան նաեւ արեան հասարակաց քիմիական բաղկացութիւն մը, հետեւարար նաեւ՝ Փիզիքական կերպարանքի եւ հոգեկան տիպի հասարակաց նմանութիւն մը։ Այս մասին չկայ ու չկրնար ըլլալ այլ եւս որեւէ տարակարծութիւն գիտուն մասնագէտներու միջեւ։ Արիւնն է — իր մէջ հոսող գեղձային եւ սննդական բարդ նիւթերով — ներքին ճարտարապետը ազգաց ու ժողովրդոց դիմագծութեանն ու հոգեբանութեանը։ Կրնան մասնագէտներ տրամագծօրէն տարրերիլ իրարմէ այս կարգի իրողութեանց մեկնութիւններուն կողմանէ, բայց ասիկա նշանախեց մանդամ չպակսեցներ ապացուցուած իրողութեանց վճռականութենէն ու արժէքէն։ Դարձեալ, գիտութիւնը կրնայ բոլորովին մէջ ըլլալ թէ աներեւակայելիօրէն փոքրաքանակ այսինչ տեսակ քիմիական նիւթերը ինչպէս եւ ինչո՛ւ Փիզիքական ու հոգեկան այսինչ տիպ յատկանիշներ կ'արտադրեն ան-

վրէպ, բայց ասիկա բնաւ երբեք կասկածի տակ չձգեր ակներեւ արդիւնքը՝ արեան մէջ գործող այս ուժերուն։

Վերի իրողութենէն կը հետեւի թէ մարդկային ամեն ցեղ ինչպէս ունի իր Փիզիքական ինքնորոշ տիպը, նոյնպէս ունի նաեւ իր հոգեկան ինքնորոշ տիպը։ Եւ այս երկուքը անխղելի կերպով զօդուած են իրարու։

Հարվըրտ Համալսարանի մեծահամբաւ հոգեբաններէն Փրոֆ. Մէքսուկալ, իր «Ընկերական Հոգեբանութեան» վերջնադոյն հըրատարակութեանը մէջ, հետեւեալ կերպով կը խտացնէ մարդուս բնաւորութեան վրայ ներքին բնախօսական գործողութեանց քիմիական արտադրութիւններուն գործած աղղեցութեանց մասին գիտութեան ըրած յայտնութիւններն։

Ակնարկելով Վահանագեղձին (Thyroid) կը գրէ. «Գիտենք թէ այս գործարանին պակասաւորութիւնը կրնայ ուեէ մէկը վերածել մտային բթամտութեան վիճակի մը որ ապշութեան կը մօտիկնայ, եւ թէ անոր չափազանց գործունէութիւնը հակառակ արդիւնք կ'արտադրէ եւ կրնայ նետել միտքը խելագարութեան մօտիկցող գերադրգութեան վիճակի մը մէջ։ Դարձեալ, գիտենք թէ ինչ ինչ հիւանդութիւններ կը միտին խառնուածքի մասնաւոր փոփոխութիւններ յառաջ բերել, թէ հիւծախտը յաճախ կուտայ հիւանդին պայծառ եւ յուսալից հոգեբանութիւն մը, իսկ չաքարախտը գեղոն կ'ընէ զայն։ Որոշ է թէ այսպիսի պարագայից մէջ՝ ախտաւոր հիւսուածներէն քիմիական նիւթեր կը հոսին արեան մէջ եւ անոր միջոցաւ հանելով ջղային դրութեան՝ քիմիարանօրէն կ'այլափոխեն անոր գործունէութիւններն։ Ասոր համար է որ բնախօսական խանգարմանց հետ զուգընթացաբար տեղի կ'ունենան նաեւ բնաւորութեան խորին փոփոխութիւններ։ Հաւանօրէն մարմնոյ մէջ իւրաքանչիւր գործարան այս կերպով աղղեցութիւն մը կը գործէ մեր մտային կենաց վըրայ, եւ հաւանական է որ մարդկային բնաւորութիւնը մեծ չափով համալրութիւնը կամ արտադրոյթն է բոլոր այս բազմաթիւ արտադրութեանց» (81, էջ 348)։

Վերի հատուածը մէջ բերի ցոյց տալու համար թէ ինչպէս ցեղի մը յայտնաբերած խառնուածքի կամ բնաւորութեան ընդհանուր տիպը կրնայ ծնունդն ըլլալ անոր ներքին գործարաններուն, մասնաւորապէս ներքնագեղձերուն, կազմախօսական ընդհանուր տիպին ու անկէ յառաջացող քիմիական արտադրութեանց ինքնայատուկ որակին ու քանակին։ Եւ, արդարեւ, բնաւորութեան որոշ տիպ մը կ'ընկերակցի դիմագծութեան որոշ տիպի մը, որոնց երկուքն ալ արժինք են արեան մէջ հոսող քիմիական նիւթերու տարրեր տիպ որակին ու քանակին, իսկ արեան այս տար-

բերութիւններն ալ՝ իրենց կարգին՝ յառաջ կուրան տարրեր ցեղերու ունեցած կազմախօսական եւ ընախօսական ժառանդական խորարմատ տարրերութիւններէն :

Մարմինէն Ամենը մէջ հոսող քիմիական նիւթերու չնորհիւն է, դարձեալ, որ բնաւորութեան փոփոխութիւններ յառաջ կը բերեն կարդ մը հիւանդութիւններ : Տեսակ մը ներքին մակարոյծ կայ, ճանկաւոր որդ (հովք-ուըլք) անուն, որ աղեաց թաղանթին կը կպչի ու կ'արիւնոտէ զայն : Կարգ մը արևեաղարձային երկիրներու բնակչաց իրը ԿէՍԼ այս ախտով վարակուած կը գըտնուին : Այսպիսիք վատոյժ են եւ չափազանց ծոյլ : Անոնց արիւնին մէջն է ծոյլ բնաւորութիւնը, եւ աշխարհի բոլոր պերճախօս քարոզութիւններն ու կրթական ջանքեր անզօր պիտի մնան բոլորովին՝ ժրաջան ժողովուրդ մը յառաջ բերել այս ախտով վարակուած բազմութիւններէ : Մ . Նահանդաց մէջն ալ մուտքած է Ամբրիկեան ծագում ունեցող այս հիւանդութիւնը եւ «Հարաւի այրերն ու կիներ, որ սերունդն են Անկլօ-Սաքսոն լաւագոյն նախնեաց, ... աւելի եւ աւելի վատասերեցան եւ հանրային կարծեաց առջեւ գատապարտուեցան իրերւ ծոյլ, աննպատակ, անարժէք ու դատարկապորտ մարդիկ» : Ուրիշ տեսակ ներքին մակարոյծի մը գործած աւելներուն տակ կը տառապին Եգիպտոսի բնակչութեանց գրեթէ յիսուն առ հարիւրն : Բոլոր այսպիսի հիւանդութիւնք՝ քիմիական ինքնայատուկ նիւթեր կը հոսեցնեն արեան մէջ, որոնք կ'աղդեն ջղային դրութեան եւ յառաջ կը բերեն տեսնուած հոգերանական վիճակները : Նման վատութութիւն յառաջ կը բերէ նաեւ ջերմախտը, եւ վաղեմի Յունաստանի անկման գլխաւոր պատճառն ըլլալ կ'ընթագրուի նոյն այս ջերմախտը : Հիւանդութեան այս օրինակներն մէջ բերի ցոյց տալու թէ ոչ միայն ժառանգական ուժերն են որ բնաւորութեան տարրերութիւններ կրնան յառաջ բերել տարրեր ժողովրդոց միջեւ, այլ տեւեական բնոյթ ունեցող ներքին հիւանդութիւններն ալ : Բայց այս երկութիւն ալ ներդործութեան պայմանն ու միջոցն է մարդուս երակաց մէջն հոսող ԱՄԻՒՆԸ, (84, էջ348) :

Անունդի տարրերութիւններն ալ մեծ ազդեցութիւն կը գործն մարդկային նկարագրին վրայ, ինչպէս ցոյց կուտան վայրէմիններու մասին եղած վերջի զարմանալի յայտնութիւններն : Հայ նկարագրին վրայ Հայաստանի սննդական արտադրութեանց եւ ուտեսուի սովորութեանց գործած ահաղին ազդեցութիւններն ցոյց պիտի տամ ուրիշ հատորի մը մէջ, ուր պիտի հաստատեմ թէ՝ Տաւրոսեան Լեռնաշխարհը երկրագնդիս վրայ ամենէն նըսպաստառեալ մէկ երկիրն է՝ առողջ, կորովի, տոկում, երկա-

րակեաց, քաջ ժողովուրդ մը արտադրող սննդական նիւթերն ամենաճոխ առատութեամբ պարզեւելու կողմանէ : Այդ հատորին մէջ պիտի հաստատեմ թէ՝ ի՞նչպէս Հայաստան, իր սեղմ տարածութեան մէջ, կը բովանդակի ա'յնքան Սկանտինատեան երկիրներու համբաւեալ կաթնատանեսական արտադրութեանց գերազացութիւններն եւ միանդամայն Քալիֆորնիոյ ընծայած սքանչելի յարմարութիւններն՝ պտուղի եւ արմտեաց արտադրութեան կողմանէ : Պիտի ցոյց տամ նաեւ թէ՝ ի՞նչպէս կարելի է Հայաստանի սպառնամանեաց անմշակելի լեռնակողերն անզամ վերածել ոչխարէն կրկին մեծութիւն ունեցող կենդանիի մը բազմահազար երամակներն ազրեցնող հարստութեանց աղբերներու, ինչպէս Փանատական եւ Ամերիկեան կառավարութիւններն եւ անհատական ընկերութիւններ սկսած են՝ իրենց հիւսիսային ցրտաշունչ գաւառներուն մէջ : Այս կենդանեաց թէ՝ միաը, թէ՝ կաթը եւ թէ՝ բուրդը տնտեսական հարստութեան աղբերներ սկսած են հանդիսանալ եւ կը խոստանան մօտիկ ապագային կազմել խոշոր մէկ տոկոսը մսի ընդհանուր արտադրութեան : Բայց ներկայ հատորիս մէջ տեղ չունիք այս չափազանց կարեւոր հարցին քննութեանն համար : Մարդուս Փիզիֆական եւ մտային վիճակին վրայ սննդական նիւթերու գործած տիրական ազդեցութիւնը ցոյց տուող մէկ կէտ միայն պիտի ներկայացնեմ հոս :

Մարդկային կազմախօսութեան, բնախօսութեան եւ հոգերանութեան վրայ վահանագեղին արտադրած քիմիական նիւթերուն գործած խորին ազդեցութեանց մասին գրած եմ «Մագումն ու Նկարագիր» հատորիս մէջ : Արդ, ապացուցուած իրողութիւն մըն է թէ՝ մեր կերած սննդեղչներուն մէջ գտնուող ՄԱՆԻՇՆ (այօտին) է որ գլխաւոր տարրը կը կազմէ վահանագեղծի հիւթին : Ընդպարձակ գաւառներ կան աշխարհի տարբեր մասանց մէջ, որոնց հողերն ու անոնց վրայ աճող տունկեր բաւականաչափ մանիչ չեն պարունակեր : Այս տեսակ գաւառներու ըընակիչք, աւելի կամ նուազ չափերով, կը տառապին ապշութեան մօտիկոցող թիմատութենէ : Մ . Նահանդաց մեծ լիճերուն շըրջակայ գաւառներն, օրինակի համար, ինչպէս՝ Միսուրիի ու Երսթոնի հովտաց վերին մասերն եւ Արևելեան Օքէկոնի ու Ռւաշինկթընի ինչ զաւառներն կը պակասին մանիչի կողմանէ : Ելոսթոնի հովտին մէջ ատենէ մ'իվեր տարեկան մօտաւորապէս մէկ միլիոն խոզի, ոչխարի, կովու եւ ձիու աղաբեր՝ կը մեռնին երբեւ արդինք վահանագեղձային հիւանդութեանց : Վերն յիշուած գաւառներու բնակչութեանց մէջն ալ խիստ տարբածուած են վահանագեղձային հիւանդութիւնք : Օհայօ, էյք՛լնի՝ մէջ այս-

պիսի հիւանդութիւններով տառապող դպրոցական աշակերտաց Սօտիքմ այօտայտ մատակարարութելով՝ արագորէն անհետացան անոնց շատերուն մէջ խպիպներն ու յարակից ախտանշաններ . (85, էջ 493) :

Վանայ ծովուն ջրի քիմիական տարրալուծումներ ցոյց կուտան թէ Մանիշի կողմանէ ալ շատ հարուստ է ան, որով կը հաստատուի չըջակայ գաւառներու հողերուն մանիշի կողմանէ հարըստութիւնը : Կը հետեւի, ուրեմն, թէ Հայաստանի գոնչ այս մասանց բնակչութիւնք՝ իրենց տրամադրելի ունեցած են սնունդի տարր մը իրենց բուսական ու կենդանական ուստեստներուն մէջ, որ ոյժն ունի կայտառութիւն, աշխոյժ, մոռային ու Փիզիքական սուր գործունելութեանց բարձր ընդունակութիւն պարգևել մարդուս : Եւ չմոռնանք թէ Հայաստանի սիրուն են կաղմած Վանայ ծովուն եղագաւառներն՝ մեր Ուրարտական թագաւորութեան ըլջաններէն մինչեւ այսօր : Սննդական գիտութեանց վերջնագոյն յայտնութիւնք տարակոյս չեն թողուցած մտքիս մէջ թէ՝ Հայոց նկարագրին ամենէն արժէքաւոր յատկութիւններէն մի քանին՝ իրենց արմատական ուժերն ստացած են նաեւ Հայաստանի հայթայթած սննդական նիւթերէն : Բայց այս իրողութիւնը չփխտեր, այլ կը հաստատէ ներկայ գլխուս վերջագիրը, այսինքն թէ՝ Արիինն է ակնազրիւրը մարդուս նըկարագրի ուժերուն, որովհետեւ արեան մէջ խառնուելով ու առո՞ր միջոցաւն է որ սնունդի նիւթեր կը կատարեն իրենց հզօր ներգործութիւններն ջղային դրութեան ու մտքին եւ բնաւորութեան վրայ :

Վազուց նկատուած է կլիմայական պայմաններու գործած ազդեցութիւնը մարդկային մտավիճակներուն ու բնաւորութեան վրայ : Թերեւս իրականէն չափազանց կարեւորութիւն ընծայուած է ցարդ կլիմայական այս ազդեցութեանց : Տեղ չունինք հոռ՝ այս իմիստ կարեւոր կէտին չուրջը կատարուած ուսումնասիրութեանց արդիւնքներ ներկայացնելու : Մեր տեսակէտը լուսաբանող մէկ իրողութիւն մը մատնանշելով միայն պիտի բաւականանամ :

Հաստատուած իրողութիւն մըն է թէ աւելի խոշոր թոքեր ունին լեռնային բարձրութեանց վրայ ապրող մարդիկ, եւ թէ կարճ ատենէն կը պատիկնան անոնք՝ երբ լեռնական ժողովուրդներ վար իրնեն իրենց բարձրագիր բնակավայրերէն ու բնակին ցած հովիտներու մէջ : Վերջնագոյն քննութիւնք հաստատած են նաեւ այն իմիստ նշանակալից իրողութիւնը թէ՝ արեան կարմիր գնդակիներու թիւը կ'աճի լեռնային բարձր գաւառներու մէջ ասլող

ժողովրդոց մէջ : Առանց ակնարկելու բնախօսական ու հոգեբանական այն կարեւոր փոփոխութեանց որ կ'ընկերակցին չնչողութեան եւ արեան ըրջառութեան այս փոփոխութեանց՝ բաւական է մատնանշել թէ Հայաստանի կլիման ի՞նչ մեծ ու բարերար դեր կատարած կրնայ ըլլալ Հայկական նկարագրի չինութեանը եւ Հայ պատմութեան ձեւակերպմանը մէջ : Մարդաբաններէն ու կենսաբաններէն շատեր կ'ընդունին նոյն իսկ թէ լեռնային կլիմայից դարաւոր ազդեցութեանց արդիւնքն է նաեւ գլխու կլորձեւը, եւ թէ քանի մը հարիւր տարի տափարակ դաշտերու վրայ բնակող ժողովրդոց գլխաձեւն ալ կը փոխուի նշանակելի չափերով : Գիտական այս տեսութիւնն ալ աւելցնելով վերի պացուցեալ իրականութեան վրայ՝ կը տեսնենք թէ Հայաստանի բնակչաց կայտապահ կայտապահ դէմքերն՝ մեր հայրենեաց կլիմային արդիւնքն են ստուգապէս, իսկ կլորզլուխներն հաւանօրէն արդիւնքն միեւնոյն ազդեցութեանց : Ինչ որ ալ եղած ըլլան կը լիմայական պայմաններու ազդեցութիւններն մարդկային Փիզիքական ու հոգեկան բովանդակ կեանքին վրայ՝ սա՛ ստոյգ է որ ԱՄԵԱՆ ազդեցութեամբ միայն անոնք կը բաշխուին մարմնոյ զանազան հիւսուածներուն եւ կ'արտադրեն անոնց մէջ համապատասխան տեւական յատկանիներն (84, էջ 345) :

Կարեւոր դիտողութիւն մըն ալ ժառանգականութեան եւ միջավայրի փոխադարձ ազդեցութեանց մասին եւ վերջացնենք այս գլուխուը :

Գարնանածաղիկը (փրիմրօց) 30—35 աստիճանի հարիւրամասնեայ բարեխառնութեան մէջ աճելով բոլորովին եւ մի՛միայն ներմակ ծաղիկ կուտայ : Միեւնոյն տունկը 15—20 աստիճանի բարեխառնութեան մէջ աճելով բոլորովին եւ մի՛միայն կարմիր ծաղիկ կուտայ : Այնպէս որ, փորձարկուներ կրցած են գարնածաղիկի տունկեր նախ տաք տեղ մը աճեցնելով մի քանի ճերմակ ծաղիկներ ստանալէ յետոյ՝ ցուրտ տեղ մը փոխադրել զանոնք եւ դեռ չբացուած կոկոններէն այս անդամ կարմիր ծաղիկներ ստանալ : Դարձեալ ապացուցուած է թէ մի՛եւնոյն ծաղիկներն որչափ աւելի եւ աւելի բարձր դիրքերու վրայ մշակուին, այնչափ աւելի պայծառ կ'ըլլան անոնց գոյնները : Տարօրինակ եւ անհաւատալի ոչինչ կայ, ուրեմն, մեր սա՛ հաւաստումին մէջ թէ Հայաստանի ծաղիկներն անդամ աւելի պայծառ ու գեղեցիկ են քան դաշտային երկիրներու միեւնոյն ծաղիկներն : Նոյնը կրնայ ըսուիլ պատուղներու համեղութեանց մասին : Փորձով հաստատուած է թէ կարգ մը տունկեր՝ կարճ ծղօտ, մազոտ ու մութ կանաչ տերեւներ եւ փնջափիտ ծաղիկներ կ'արտադրեն երբ մշակ-

ուին լեռնագաւառի մը բարձրութեանց մէջ, իսկ միեւնոյն տուն-կերն՝ երկար ծղօտ, նուազ մազոտ եւ բաց կանաչ տերեւներ կ'ար-տադրեն երբ մշակուին ցած դաշտի մը վրայ: Կարդ մը ծովա-յին կենդանեաց վրայ կատարուած փորձեր ցոյց կուտան թէ ա-նոնք աւելի երկար մարմին կ'ունենան ցրտագոյն բարեխառնու-թեան ենթարկուելով: Բզէզին զոյնը կրնայ փոխուիլ՝ բարե-խառնութեան եւ խոնաւութեան տարբեր պայմաններու ենթար-կելով զայն: Եւ Նիւ եռոքի կենդանաբանական պարտէզին մէջ ցոյց տրուած է թէ՝ ա՛յնպէս մը կրնան սնուցուիլ կարդ մը թըռ-ցուններ որ ձմեռն ալ պահեն իրենց գարնանային փետուրներու գոյնն ու իրենց գարնանային երգեր: Սըր Ճոն Ռոս կը պատմէ թէ նաւու մը մէջ մաքիի նման կենդանի մը ձմեռը տաք սենեակ մը պահուելով՝ չթափեց իր ամառնային բուրդը: Նոյն կենդա-նին յետոյ 30 աստիճանի հարիւրամասնեային ցած բարեխառնու-թիւն ունեցող վանդակի մը մէջ պահուելով՝ մէկ օրուան մէջ ձերմկցան անոր թուշին եւ ուսերուն մորթի գոյնը, երկու օրէն մարմոյ ուրիշ մասանց վրայ ալ երեւցաւ նոյն փոփոխութիւնը, եւ շաբաթ մը յետոյ ամբողջովին փոխուած էր անոր մորթին գոյնը (84, էջ 330):

Հարկ չկայ դիզել հոս այս կարդի բազմաթիւ իրողութիւն-ներ. եղրակացութիւնը բացորոշ է: Անհատի մը մէջ զարգացող Փիզիքական կամ հոգեկան յատկանիշներ կրնան արդիւնքն ըլ-լալ ժառանգականութեան ու միջավայրի գործակցութեանց: Ինչպէս՝ Գարնանածաղիկը ա՛յն տեսակ ժառանգականութեամբ մըն է օժտուած, որ այսինչ բարեխառնութեան մէջ կարմիր գոյ-նով ծաղիկ կ'արտազրէ եւ այնինչ բարեխառնութեան մէջ ներ-մակ գոյնով ծաղիկ: Այս տունկին սերմնաբջիջային կազմին մէջ ո՛չ կարմիր ծաղիկ եւ ո՛չ ներմակի ժառանգական յատկութիւն մը կայ. Միջավա՛յրն է որ կը վճռէ այդ կէտը: Անտարակոյս կա՛յ բան մը այս տունկին մէջ որ գոյնի ծնունդ կուտայ, բայց ձիշդ ինչ գոյն արտադրուիլն՝ արդիւնք է ժառանգականութեան եւ մի-ջավայրի միացեալ ուժերուն: Նոյնը կրնայ ըսուիլ վերը յա-ռաջ բերուած բոլոր օրինակներուն մասին: Այնպէս որ, Հայկա-կան մարմնակազմին ու բնաւորութեան շինութեանը մէջ կարե-ւոր բաժին մ'ունի նաեւ. Հայաստանի կլիման:

Եթէ, ուրեմն, ցեղային, ախտաբանական, սննդական ու կլի-մայական շատ բարդ պազեցութեանց արդիւնքը պիտի համարինք ժողովրդի մը նկարագրի շինութեան արմատական գործողու-թիւններն — ազգային աւանդութեան խիստ կարեւոր պազգակը անտեսելով առ այժմ — յայտնի է թէ բոլոր ասոնք Միթեան մի-ջոցաւն միայն կը կատարեն իրենց բաղդորոշ դերը՝ մարդկային

նկարագրի շինութեան մէջ: Այս ուժերէն ո՛ր մէկին ալ որ տանք տիրական դերը — եւ պատճառ ունինք պնդելու թէ Յեղի գերի-վերոյ կը մնայ ամենէն — դարձեալ, անժխտելիօրէն հշմարիտ է այս գլխուն մէջ հաստատել ուզուած այն իրողութիւնն թէ իրԱմ-եԱն բաղկացութեանը մէջ կը գտնուի ամեն ազդի ու ժողովրդի Փիզիքական ու բարյական կենաց ակնազիւրէն, եւ իր նկարա-գրին եւ պատմութեանն ու ճակատագրին գերադոյն ճարտա-րապետը:

Բ.

## ԱԶԳ ԵՒ ՅԵՂ

Մեր մէջ տակաւին չէ կատարուած որեւէ փորձ՝ ստուգելու չայ պղին բաղկացուցիչ ցեղերն եւ ասոնց իւրաքանչիւրին հո-գերանութեան հիմնական գծերն: Բայց ասիկա անհուն կարե-ւորութիւն ունի Հայութեան վերաշնուրութեան ու վերածնութեան տեսակէտով: Ասոր համար է որ ՄԱՏԵՆԱՇԱՐիս առաջին մի քանի հատորներն կը յատկացնեմ Հայոց ցեղային բաղկացու-թեան եւ ցեղային հոգերանութեան խիստ կենսական ու արմա-տական հարցերուն լուծմանը:

Երկրորդ հատորիս մէջ — Բնիկլ Նախնիք Հայոց — ցոյց տուի թէ ՄԱՏԵՆԱԿԱՆ ցեղին կը պատկանի ներկայ Հայութեան ըստ-ուար մեծամասնութիւնը, թէ նոյն ցեղին պատկանած են մեր հին հին նախնեաց ժողովրդային զանգուածը՝ նախապատմական ան-յիշատակելի դարերէ ի վեր:

Երրորդ հատորիս մէջ — Տաւրոսեան Եղբայրակցութիւնը — որ մամլոյ տակ է, ցոյց տուած եմ թէ ՄԻԵՒՆՈՑՆ Արմենական ցեղին կը պատկանին Տաւրոսեան լեռնաշխարհի բոլոր այլազան ժողովուրդներուն զանգուածներն, ինչ տարբեր անուններով ալ որ կոչուին անոնք — Հայ, Քուրդ, Եղիտի, Անսարիյէ, Մարոնիթ, Տիւրդի եւ նոյն իսկ Թուրք: Հինգերորդ հատորիս մէջ — Եկա-մուտ նախնիք Հայոց — որուն ձեռագիրը թէեւ պատրաստ՝ դը-րամի չոյութեան պատճառաւ դեռ չկրցի տապագրութեան յանձ-նել, ցոյց տուած եմ թէ ԱՐԻՄԿԱՆ ցեղէն էին մեր Թորգումեան, Միտաննեան, Սկիւթական ու Հայկացեան նախնիք, որոնք կազ-մեցին մեր ազնուապետութիւնը եւ վարեցին մեր քաղաքական ճակատագրիրը՝ Հայկական առաջին թագաւորութեանց շրջան-ներուն, բացի Բագրատունեան եւ Կիլիկեան շրջաններէն, երբ

Հրեական ծագում ունեցող մեր նախնեաց ձեռքն անցաւ քաղաքական իշխանութեան դեկը:

Ներկայ հատորիս մէջ պիտի փորձեմ Հայութեան ցեղային բաղկացուցիչ տարրերէն իւրաքանչիւրին հոգեկան դիմագիծը պատկերացնել: Զէ կարելի չափազանցել արժէքն ու միանգամայն դժուարութիւնը այսպիսի ուսումնասիրութեան մը: Հայոց ցեղային հոգերանութիւնն է այն հիմնական ուժն ու պայմանը, որու հայթայթած կաղապարին վրայ պիտի ձեւակերպենք մեր ընկերական, կրթական, կրօնական, ամուսնական եւ բարոյական բոլոր շինարարական արդիւնաւէտ ձեռնարկներն, եւ որու անհամաձայն հանդիսացող բոլոր շինարարական ուղղութիւններն ու դրութիւններ ոչ միայն վիճման դատապարտուած պիտի մնան, այլ անդարմանելի վնաս պիտի պատճառեն Հայութեան բնականոն զարգացման եւ Հայատիպ մշակոյթի մը բողբոջաւորման:

Նախ ու ամենէն աւելի ուշադրութիւն պիտի կեդրոնացնենք Արմենակա'ն ցեղին հոգերանութեանը վրայ, որովհետեւ անիկա՛ է տիրական տարրը Հայաստանի ու Քրդաստանի ԲՈԼՈՐ ժողովը գանգուածներուն: Եւ ասկից առաջ որչափ ալ, տիրող աւատական դրութեան չնորհիւ, Արիակա՛ն ցեղն է եղած Հայութեան քաղաքական կեանքն ու հայ հաստատութեանց կազմակերպական ձեւերն իրե՛ն պատկերովն ձեւակերպող տարրը, ասկից վերջ՝ ազնուապետական դրութեան մեր մէջ անհետացած ըլլալուն բերմամբ՝ հայ ժողովրդային զանգուածն է, Արմենակա՛ն տարրը, որ իր դրոշմը պիտի կնքէ ա՛յնքան մեր քաղաքական ու կազմակերպական գործունէութեանց որքան մեր կրօնական, կըրթական, գրական, գեղարուեստական արտադրութեանց, մեր ամրող մշակոյթին, նկարագրին ու պատմութեանը վրայ: Արմենակա՛ն ցեղին հոգերանութենէն է որ պիտի բղիին Արարատէն մինչեւ Ամանոս երկարող լայնարձակ լեռնաշխարհին բոլոր բընակչութեանց ապագայ ազգային կեանքի ձեւակերպիչ տիրական ուժերն, եւ այս միեւնոյն ցեղին հասարակաց հոգերանութիւնն է որ ամենէն անխզելի կապերով պիտի կրնայ իրարու միացնել Հայն ու Քուրդը, Գրզըլպաշն ու Եղիտին եւ Ասորին, մինչեւ անգամ լեռնական թուրքը:

Մեր նիւթին քննութեանը մէջ քայլ մ'անգամ չենք կրնար յառաջանալ, առանց նախ իրարմէ խստօրէն զանազանելու ԱԶԳՆ ու ՑԵՂԸ: Միւնոյն Գերման ազգին կը պատկանին Բրուսիացին եւ Պաւերիացին, բայց թէ՛ Փիզիեռլ թէ՛ բնաւորութեամբ մեծապէս կը տարրերին անոնք իրարմէ:

անոնք: Քաղաքական, լեզուական եւ ազգային միութիւն կը տիրէ այս երկու գաւառներու ժողովրդոց միջեւ, որոնք սակայն ցեղով կամ արիւնով չատ հետի են իրարմէ: Խսկ թէեւ երեք տարրքեր լեզուներ կը խօսին Զուիցերիոյ ազգաբնակչութիւնք, սակայն անոնց բոլորին վրայ դրոշմուած կ'երեւի Փիզիքական ու հոգերանական հասարակաց տիպ մը: Անցեալ քաղաքական պայմաններու բերմամբ՝ այլալեզու եղած են Զուիցերիացիք, բայց անայլայլ կը պահեն ցեղի ու արիւնի միութիւն խորհրդանշող համամանման դիմացութիւն մը եւ մտային համանման միտումներ:

Իտալական ազգէն աւելի պայծառ օրինակ մը չեմ կարող գտնել՝ ցեղի ու ազգի իրարմէ ունեցած այս հիմնական տարբերութիւնը ցոյց տալու համար:

Իտալիոյ հիւսիսային մասանց բնակչութիւնք լայնգլուխ են ստուար մեծամասնութեամբ, խսկ հարաւային մասանց բնակչութիւնք երկարգլուխ բայց մբագոյն են: Առաջինք կը պատկանին Ալպեան ցեղին, որու ամենամաքուր Մայր ներկայացուցիչն է Հայատանի ԱՐՄԵՆԱԿԱՆԸ, մեր բնիկ ցեղը: Վերջինք կը պատկանին Միջերկրական ցեղին, որու հետ խառնուած է սակայն, մեծ համեմատութեամբ, արեւելեան ամեն տեսակ ցեղային խառնազանն արիւն: ՓրոՓ. Ռոս կը դրէ այս մասին. «Փիտմոնի, Լոմպարտի եւ Վենետիկի լայնգլուխ ժողովրդոց երակներուն մէջէն բաւական առատ կը հոսի Հիւսիսական արիւնը — Կեղտական, Կոթական, Լոմպարտական եւ Գերմանական: Հարաւային իտալացիք երկարգլուխ, մթագոյն, Միջերկրական ցեղէն են, որոնց մէջ մեծաբանակ արիւնը կը հոսի Ցոյներու, Սարակինոսներու եւ Ափրիկեան Սեւերու...: Հազիւ երեք ցեղային այնքան լայն անջրապետ մը գոյութիւն ունի ազգի մը աշխարհագրական ծայրագաւառներուն միջեւ, որքան որ կայ Միլանի եւ Փալէրմոնի միջեւ» (77, էջ 97):

Իտալացի ընկերաբաններէն ՓրոՓ. ՆիկերՓորո ընդարձակ ուսումնասիրութիւն մը հարաւարակած է իր ազգին այս երկու ցեղային տարրերուն մասին, որ չափազանց թելադրիչ իրողութիւններ ի լոյս կը բերէ ԱՄԻՒՆԻ տիրական ազգեցութեանց մասին: Նա գտաւ որ «Հիւսիսային իտալացւոց մէջ կը կնապատիկ աւելի կապոյտ աչքեր եւ խարտեաշ մազեր կը գտնուին քան թէ Հոռվմէն դէպի հարաւ գտնուող իտալացիներուն մէջ, թէ Հիւսիսայնոց ութն առ հարիւրը հասակի լման չափանիչէն վար կը մնայ, մինչեւ հարաւային իտալացւոց քսան առ հարիւրն կարճահասակ են, եւ թէ Հիւսիսային իտալացիներուն մէջ աւելի յաճախաղէպ են բարձր ճակատներն, մինչ Հարաւայնոց մէջ ցած ճակատներն են աւելի յաճախաղէպ: Համեմատարար, Հիւսի-

սայնոց մէջ անգրագիտներու թիւը մէկ երրորդն է Հարաւայնոց մէջ եղածին. առաջիններուն դպրոցականաց թիւը կրկնապատիկն է վերջնոց ունեցածին, եռապատիկն է՝ բարձրագոյն ուսանողաց թիւը, եւ մինչ Հարաւայնոց ուսանողներուն ամբողջ մէկ երրորդը անյաջող կ'ելնէ քննութեանց մէջ, Հիւսիսայնոց մէկ քառորդին պակասը միայն չյաջողիր: Հիւսիսային իտալիան կրկնապատիկն աւելի ուսուցիչներով եւ գրադարաններով օժտուած է, հնգապատիկ աւելի գրքեր կը հրատարակէ, կրկնապատիկ աւելի քուէտուններ կը համբէ առ իւրաքանչիւր հարիւր բնակիչներ քան Հարաւային իտալիան, եւ վերջնոյս դնածին կէսը միայն վիճակախաղի տոմսակներ կը գնեն...»:

Հիւսիսային եւ Հարաւային իտալիոյ բնակչութեանց միջեւ տիրող արիւնի տարբերութիւնը եւ անկէ ծագում առնող իմացական ու բնաւորութեան եւ նկարագրի խոչոր տարբերութիւններն շատ աւելի պայծառ լոյսի մը տակ կ'երիւին, երբ անոնց Ամերիկայի մէջ հաստատած գաղթականութեանց կեանքը նկատի առնենք:

Ոչ մէկ բանի մէջ իտալական այս երկու տիպ ժողովուրդներն աւելի կը տարբերին իրամբէ քան իրենց ունիրներուն կողմանէ: Հիւսիսայինք խարդախութեան ու զեղծարարութեան եւ խարբայութեան մէջ կ'առաջնորդին, Հարաւայինք՝ աւազակութեան, բոնութեան եւ մարդասապանութեան մէջ: Հարաւայինք՝ Հիւսիսայնոց հնգապատիկը մարդասապաններ կ'արտադրեն Մ. Նահանգաց մէջ, անոնց քառապատիկը՝ աւազակներ, եռապատիկը՝ անձի վրայ գործուած բոնութիւններ, եւ հնգապատիկը՝ աւերող ու կոտրող արարքներ:

Խօսելով Փօի Հովտին իտալացւոց մասին, որոնք Ալպեան ցեղին կը պատկանին՝ Փրոփ. Ռոս կը շարունակէ. «Փօի Հովտէն իտալացիք, թէ եւ նուազ զարգացած, ցեղային ծաղման տեսակտով նման են Զուբցերիացւոյն եւ Հարաւային Գերմաններուն: Իրեւ գաղթականներ՝ ուրիշ իտալացիներու վրայ անոնց ունեցած գերակայութիւնը ճանչցուած է առ հասարակ: Զեմ հանդիպած տակաւին դիտողի մը որ Ամերիկայի գաղթական Հիւսիսային իտալացին չդասէ իրեւ աւելի մտացի, վստահելի եւ յառաջդիմական քան Հարաւային իտալացին: Վիճակագրութիւններէ գիտենք թէ անիկա նուազ խոռվայրոյ, նուազ ոճրագործ, նուազ տեղափոխի է. անիկա աւելի կը շահի, աւելի կը բարձրանայ եւ աւելի շուտով գաղաքացիութիւն կը ստանայ»: Ամերիկացի այս հեղինակաւոր ընկերաբանը կ'ափսոսայ, սակայն, որ Մ. Նահանգաց իտալացի գաղթականներուն մէկ հինգերորդը մէ-

այն Հիւսիսային գաւառներէն կուղան կամ Ալպեան ցեղին կը պատկանին՝ Հիւսիսական բաւական նշանակելի խառնուրդով մը: Եւ կը ձաղկէ տղիտական լաւատեսութիւնը Ամերիկացի այն խորհուղներուն, որոնք շփոթելով գրական եւ արուեստագիտական տեսակէտներով ապշեցուցիչ աստիճանաւ ամուլ Հարաւային իտալիան՝ գրական ու գեղարուեստական հաշարկերտներով աշխարհի քաղաքակրթական մթերքը ճոխացնող Հիւսիսային իտալիոյ հետ, կ'ակնկալեն որ իտալական արեան ներարկումը Ամերիկայի մէջ բանաստեղծներու եւ նկարիչներու ու երաժիշտներու նորաբողոք վերազարթնում մը պարզեւէ այս ազգին: Նիկեֆօրոյի վիճակագրական թուանշաններ ցոյց կուտան քէ, կ'եղացացնէ Փրոփ. Ռոս, մեր գաղթականական հոսանքին ամենէն աւելի ատաղձ հայրայրող գաւառներն ԲՈՂՈՐԾՈՒՆ ԱՄՈՒՆ, ԵՂԱԾ ԵՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՀԱՆՁԱՐՆԵՐՈՒ ԿՈՂՄԱՆԷ:

Որպէսզի միանդամ ընդմիշտ ջախջախեմ այն նախապաշարումը թէ Հարաւային իտալացին ցոյց տուած անբաղձալի յատկանիշներն եւ իմացական ցած ընդունակութիւններն կընան կլիմայական կամ սննդառական եւ կամ քաղաքական ու կրթական աննպաստ պայմաններու արդիւնք ըլլալ՝ ստորեւ մէջ կը բերեմ անոնց հնու Ամերիկայի մէջ ծնող ու մեծցող սերունդներուն մասին ձեռք բերուած կարգ մը վիճակագրական իրողութիւններ: «Ամերիկացի ուսուցիչներ համաձայն են թէ Հարաւային իտալացիներու զաւակներ ուսման աւելի ցած մակարդակներու վրայ կը դանուին քան թէ Հիւսիսայնոց զաւակներ: Անոնք կ'ատեն ուսումը, դանդաղ կը յառաջդիմեն, եւ առաջին պատեհութեամբ կը ձգեն զպրոցը: Մինչ կը յարին գծագրութեան եւ երաժշտութեան, անոնք տկար են հեղերու եւ լեզուի զաւերուն մէջ եւ խիստ տկար վերացական ուսուղութեան մէջ: Դպրոցի մը վերատեսուչին բառերով: «Անոնք կը պակասին խորհերու յարմարութեան մէջ:» Ուրիշ որեւէ ժողովրդի զաւակներէն աւելի թուով կարդ չփոխող աշակերտներ կ'ըլլան անոնց մէջ: Անոնք աւելի ցած են նոյն իսկ Փորթուկացիներէն եւ Լեհերէն, մինչ միւս ծայրը կը կենան Սկանտինաւեանց եւ Հրէից զաւակներն:

Ամէն խանդարիչ աղդակ նկատի առնելով, կ'երեւի թէ այս պղտիկներ, որ Սարակինական կամ Պէրպէրներու թխաղիմութիւնը ցոյց կուտան իրենց այտերուն վրայ, կրկնապատիկ աւելի ենթակայ են իրենց հասակակիցներու կարգերէն վար ձգուելու, քան որ են Հիւսիսային եւրոպային եկող ոչ-Անդլիախօս գաղթականաց զաւակներն» (77, էջ 116):

Զպիտի փորձեմ ներկայացնել հոս Հարաւային իտալիոյ գաղ-

թականաց բնաւորութեան ու նկարագրի հիմնական գծերն ա'յնքան մանրակրկիտ ճշգութեամբ պատկերացնող ուսումնասիրութեանց արդիւնքը։ Իմ նպատակս էր միայն, իտալական ազգին օրինակով, ամենապայծառ կերպով ցոյց տալ թէ 8ԵՂՆ է, ԱՐԻՒՆ է, ժողովրդի մը մշակոյթին ալ, նկարագրին ալ, իմացական ու հոգեկան կեանքին ալ, եւ պատմութեանն ալ արմատական ոյժը։ Ցեղային նոյն ծագումն ունեցող ժողովուրդներ, որքան ալ ենթարկութեանց, անոնք հասարակաց համանման ժառարիկանութիւն մը կը կրեն իրենց մէջ, որմէ յառաջ կուգան անսըխալելի համանմանութիւններ ֆիզիքական կերպարանքի եւ բընաւորութեան ու ընդունակութեանց։ Ընդհակառակն՝ երկու ազգեր, որչափ ալ մերձակից ըլլան աշխարհագրապէս եւ կլիմայական ու տնտեսական պայմաններու տեսակէտներով, անխուսափելի կերպով տարբեր տիպ հաստատութիւններ, տարբեր տիպ մշակոյթ եւ տարբեր տիպ նկարագրի ու պատմութիւն կ'արտադրեն, եթէ տարբեր է իրենց ցեղային ծագումը։ Եւ Մեծն Բըրիտանիայէն ու Ֆրանսային աւելի ցցուն ապացոյց մը չկրնար ըլլալ մեր այս հաւաստումին, որոնք իրարմէ հիմնական տարբերութիւններով ինքնորոշուող ազգային հաստատութիւններ, ազգային գրականութիւն, ազգային սովորոյթներ եւ ազգային նկարագրեր զարգացուցած են, գտնուելով հանդերձ արտաքին միջավայրի գրեթէ համանման ազգեցութեանց տակ։ Բացգոյն Հիւսիսական ցեղին հոգեբանութեան բողոքաւորումն ու մարմնացումն է առաւելապէս Անգլիական ազգային կեանքն ու նկարագրեր, իսկ մթագոյն Միջերկրական ու մեծագոյն չափով մըն ալ Ալպեան ցեղերուն հոգեբանութեանց արդասաւորումն է Ֆրանսական կեանքն ու մշակոյթ, ինչպէս հեղինակաբար կը փաստէ մեծահամրաւ հոգեբան Փրոֆ. Մէքֆուկալ։

Եւ հիմա պատրաստ ենք այլ եւս համարձակութեամբ յայտարարել թէ՝ միեւնոյն հասարակաց հոգեկան տիպը կ'ապրի ու կը գործէ ա'յնքան Հայաստանի Արմենական ցեղին պատկանող ժողովրդոց ու Եւրոպայի Ալպեան լեռնագօտույն երկայնքը սըփուող կլոր գլուխ ժողովրդոց մէջ, որքան անոնց Փիզիքական կազմին մէջ դրոշմուած կը մնան ցեղային միեւնոյն հասարակաց յատկանիշներն։ Ի՞նչ են, ուրեմն, իմացական ու բարոյական այն խորարմատ եւ ինքնորոշ յատկանիշներն որոնցմով օժտուած են մերմակացեղ բոլոր կլորդուխ ժողովուրդներն, թէեւ անոնք դըտնուին Տաւրոսեան լեռնաշխարհին եւ կամ Ալպեան լեռնաշխարհին մէջ եւ թէեւ անոնք կոչուին Հայ կամ Եղիտի կամ Իտալացի

կամ ֆրանսացի եւ կամ Գերման։ Ասիկա՛ է մեր ուսումնասիրել առաջադրած հարցը։ Որո՞նք են Արմենական ցեղին իմացական եւ բարոյական ամենէն ինքնորոշ ու կարկառուն յատկանիշներն։ Եւ մեր քննութիւնը սահմանափակելով ա'յս ցեղին պատկանող այլազան ժողովրդոց վրայ՝ զարմացմամբ ու հաճոյքով կը գըտնենք թէ արիւնի միատիպ դրոշմը իսկապէս ի յայտ կը բերէ ինչպէս դիմագծութեան նոյնպէս բնաւորութեան ու մտայնութեան ընդհանուր նմանութիւն մը բոլոր այս Ալպեան տիպ ժողովրդոց մէջ։

գ.

## ՏԻՐԱԿԱՆ ԿԻՐՔԻ

## ԱՐՄԵՆԱԿԱՆ ՅԵՂԻՆ

Զուտ նկարագրական ընոյթ պիտի ունենայ ներկայ հատորս։ Հայոց բաղկացուցիչ երկու ցեղերուն հոգեբանական ինքնայտուկ յատկանիշներն ներկայացնելով միայն պիտի բաւականանմ, առանց բնախօսական պատճառներու հետ անոնց ունեցած կենսական կապակցութիւններն բացատրել փորձելու։ Ասիկամասամբ կատարած ևմ արդէն «Ծագումն ու Նկարագիր Հայ Ազգին» զործիս առաջին մասին մէջ, եւ աւելի ընդարձակօրէն պիտի կատարեմ նոյն զործիս երկրորդ մասին մէջ։ Հարկ կը համարիմ սա՛ ընդհանուր դիմագծութիւնն միայն ընել հոս։ Թէ ԱՐԻՒՆ է հասարակաց այն խորնվակն, որու միջոցաւ մարմնոյ բոլոր մասանց մէջ կը տարածուին ա'յնքան կլիմայական ազգեցութեանց ներգործութիւնք, որքան սնունդի նիւթեր ու գեղձային արտադրութիւններ, եւ յառաջ կը բերեն համապատասխան բնախօսական ու հոգեբանական երեւոյթներն մարդկային կենաց։ Այնպէս որ, տաքարիւն կամ պաղարիւն բնաւորութիւն, քաջութիւն կամ վախկառութիւն, արագ կամ դանդաղ դորձութիւն ձեռագութիւն կամ մտած մոքի գուարթամտութիւն հակամիտութիւն, փոխիսամտութիւն կամ հաստատակամութիւն, ազգատափրութիւն կամ ստրկական համակերպութիւն, յառաջդիմականութիւն կամ պահպանողականութիւն, եւ բնաւորութեան բոլոր այսպիսի տուանձնայտկութիւններ՝ իրենց ծնուցիչ արմատական ուժերն կը բաւանան ԱՐԻՒՆ էն, որ հրաշալի մէկ համագրութիւնը կը ներկայացնէ մարդուս ցեղային ուժերուն գործունէութեանց եւ միջավայրի ազգեցութեանց ներգործութիւններուն։

Եւ հիմա հաստատենք նախ այն իրողութիւնը ԱՐՄԵՆԻԱՆ ՊԱՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 7/1-1922



ՏԱՆՆ է այն երկիրը որ խարիսխը կը կազմէ ճերմակացեղ կլոր-  
դպուխ ժողովրդոց։ Հայաստանի մէջ կը գտնուի այսօր Մայր-  
քանչը լեցնելու հարկէն դրդեալ՝ Ալպեան ծագում ունեցող մար-  
դիկ առաւելապէս կ'ընտրեն այս պաշտօնին, անշուշտ անդիտակ-  
ցարար։ Մեր Մշեցի ու Վանեցի պանդուխոներն ալ միթէ ճիշդ-  
իրենց հաստակազմ մկանուա մարմնոյն չնորհին չէ՞ր որ ան-  
գերազանցելի յարմարութիւն ցոյց կուտային Պոլսոյ մէջ բեռնա-  
կրութեան։ Անոնք կամ վերջապէս Հայաստանի Արմենական-  
ներն են, որ ի՞նչ անուան տակ ալ ապրին, պիտի ըլլան անգերա-  
զանցելի աշխատաւորներն Փիզիքական կամ մտային ամեն տեսակ  
ծանրատար ու համբերատար ձեռնարկի մէջ։

Յեղաբաններու կողմէն միաձայնորէն ընդունուած այս տե-  
սութիւնը սա՛ տողերով կ'արտայայտէ Կուտթաւ Միշաւա։ «Ալպ-  
եան ցեղի հոսանք մը ծագում կ'առնէ Փոքր Ասիային, եւ հետեւե-  
լով լեռնաշղթայից ուղղութեան, կը տարածուի Եւրոպայի վը-  
րայ։ Կապակցելով այս իրողութիւնը ա՛յն իրողութեան հետ՝ քէ Արեւմտեան Ասիոյ բարձրաւանդակներուն վրայ կը գտնուի ա-  
մենաբարձր աստիճան մաքուր տիպը Ալպեան ցեղին՝ բազմարին  
ցեղաբաններ կ'ընդունին քէ Ասիական ծագում ունի այն» (78,  
էջ 686)։

Արմենական ցեղին Փիզիքական ինքնորոշ յատկանիչներն նը-  
կարագրած եմ արդէն «Բնիկ Նախնիք Հայոց» հատորիս մէջ։ Նը-  
ման Փիզիքական յատկանիչներով կը բնորոշուի նաեւ Եւրոպայի  
Ալպեան ցեղը, որ ինչպէս գիտենք, մէր Արմենական ցեղին ճիւ-  
զարձակումն է Եւրոպայի մէջ։ Արմենական-Ալպեան ցեղին ա-  
մենէն կարկառուն յատկանիչն է՝ կլորզուլին, եւ կլորերեալ,  
որով խստօրէն կը զանազանուի թէ՝ Հիւսիսական կամ Արիական  
եւ թէ Միջերկրական ցեղերէն, որոնց երկուքն ալ երկարուլին  
են ու երկար երես։ Ալպեան ժողովրդոց աչքերը գորշ են եւ մազե-  
րը շաղանակագոյն։ Հասակը փոփոխական է, ինչպէս՝ ֆրան-  
սական Բրիտանիոյ մէջ փոքրահասակ է, իսկ արեւմտեան Զուի-  
ցերիոյ մէջ՝ բարձրահասակ։ Գրեթէ միշտ հաստակագմ է Ալպ-  
եանը։ Այս հաստակազմ մարմնոյն չնորհին է որ Ալպեան ծա-  
գում ունեցող գաղթականներ, որոնք հարաւային Գերմանիայէն  
եկած են ընդհանրապէս, ամենաշատ թիւերով իրեւ կառավար  
կը գործածուին Ամերիկայի փողոցի ելեքտրակառքերուն վրայ։  
Մարմնոյ որոշ ծանրութիւն մը կը պահանջուի այս կարգի դոր-

ծաւորներու համար, ու ելեքտրակառքի ընկերութիւնք այս պա-  
հանջը լեցնելու հարկէն դրդեալ՝ Ալպեան ծագում ունեցող մար-  
դիկ առաւելապէս կ'ընտրեն այս պաշտօնին, անշուշտ անդիտակ-  
ցարար։ Մեր Մշեցի ու Վանեցի պանդուխոներն ալ միթէ ճիշդ-  
իրենց հաստակազմ մկանուա մարմնոյն չնորհին չէ՞ր որ ան-  
գերազանցելի յարմարութիւն ցոյց կուտային Պոլսոյ մէջ բեռնա-  
կրութեան։ Անոնք կամ վերջապէս Հայաստանի Արմենական-  
ներն են, որ ի՞նչ անուան տակ ալ ապրին, պիտի ըլլան անգերա-  
զանցելի աշխատաւորներն Փիզիքական կամ մտային ամեն տեսակ  
ծանրատար ու համբերատար ձեռնարկի մէջ։

Արմենական ցեղին հոգիան առանձնայատուկ ընդունակու-  
թեանց մէջ ամենէն արժէքաւորն է՝ ԳՈՐԾՎԻ խորունկ զգացու-  
մը։ Հայ մատենագիրներու մէջ՝ իմ թանկագիրն բարեկամներէս հանգուցեալ Տր. Մ. Ս. Գաբրիէլեանն էր թերեւս որ ամենէն  
պայծառ կերպով տեսաւ Հայ ցեղին այս բնորոշ յատկանիշը եւ  
խորապէս գնահատեց անոր արժէքը։ Անիկա «սիրտ» բառով  
խորհրդանշել ուղեց մարդկային բնաւորութեան ամենաբարձր եւ  
ամենասուրբ այս կիրքը։ Փրոփ. Մէքծուկալ իր «Ընկերական  
Հոգիբանութիւն» երկասիրութեան մէջ, որ առաջնակարգ հոգի-  
նակութիւն մըն է, եւ որու ձեւակերպած զրութիւնը այսօր ար-  
ժանացած է հոգեբաններու ընդհանուր հաւանութեան, զորովի  
բնազդային զրութմը կամ զգացումը կը համարի իրբեւ ակնաղ-  
րիւն այլասիրական բոլոր ձգտմանց, բոլոր զործունէութեանց  
եւ բոլոր զոհողութեանց։ Մարդկային կեանքը ստեղծող ու զե-  
կավարող ներքին ուժերն երկու դասակարգի կը բաժնէ Փրոփ.  
Մէքծուկալ։ Անոնք՝ որ անձին շուրջը կը դառնան, եւ անոնք  
որ այլ-անձին շուրջը կը դառնան։ Առաջինք՝ անհատին կեան-  
քը պահպանել կը ճպնին, վերջինք՝ ցեղին կեանքը պահպանել կը  
նպատակեն։ Առաջիններէն կը բղիմին ևասսիրական բոլոր զգա-  
ցումներն, բոլոր մրցակցութիւններն, բոլոր անիրաւութիւններն  
ու կեղեքումներ։ Վերջիններէն կը բղիմին բոլոր անձնազուու-  
թիւններն, բոլոր բարեգործութիւններն եւ զթութեան բոլոր փըր-  
կաւէտ ջանքեր։ Գորովի այս զգացման հպմամըն է որ վրէժինդ-  
րական կիրքեր, կարծես հրաշքով, կալլափոխութիւն ամուսնական անձ-  
նուեր սիրոյ եւ հաւատարմարեան ու սեռային բարոյականի  
երկնաքարչ մագնիսականութեան։

ԸՆՏԱՆԻՔՆ է բուծարանն ու հանդիսարանը զորովի զգաց-

ման, որովհետեւ մանկիկն է անոր ստեղծիչն ու մնուցիչը մարդկային սրտին մէջ: Ասոր համար է որ մայրական նկարադրին մէջ կը գտնուի ամենաբարձր մարմնացումը գորովի աստուածային այս զգացման: Արդ, Գորովի զգացման եւ մայրական անձնութրութեան, ամուսնական կեանքի, ընտանեկան հաստատութեան ու սեռային բարոյականի միջն գորութիւն ունեցող կեն սական կապակցութիւնը տեսնելէ յետոյ, կրնանք մատնանիշ ընել Հայ մայրը, Հայ այր կամ կին ամուսինը, Հայ տունը եւ Հայ սեռային բարոյականը իբրեւ պերճաբարբառ վկաներն գորովի կողմանէ Արմենական ցեղին անգերազանցելի բարձրութիւնը: Եւ խիստ նշանակալից իրողութիւն մըն է որ Եւրոպական ժողովրդոց մէջն ալ Ալպեանները այս յատկանիներու կողմանէ զգալարար բարձր կը կենան իրենց թէ՛ Հիւսիսական թէ՛ Միջերկրական ազգակիցներն: Բայց Եղողունք որ Տր. Գարբիէլեան իր ուժեղ ու խորիմաստ գրչով պատկերացնէ մեր առջև Արմենական հողերանութեան այս գերենափր յատկանիչը:

«Հայուն ՍիրՏԸ անոր գրամագլխին ամենէն պատուական մասն է: Սրտին մէջ է կենաց ակը, պաշտամունքի սեղանը, իտէալը, Աստուածը: Բանականութիւնը իրրեւ տրամաբանելու կարողութիւն, կը հաշուէ, կը չափէ, կը կըռէ, կը բաղդատէ, օգուստն ու շահը գտնել կը ճզնի, իսկ սիրաը խտէաներ կը յդանայ, եւ զգացողական ու բարոյական այնպիսի շարժառիթներ կը ծնի, որոնք հզօրագոյն են քան զրան եւ կարող են մարդը մղել իր նիւթական շահը, առողջութիւնը եւ կեանքն անդամ զոհելու: Ուրեմն սիրտն է որ, բանին անհասաննելի պատճառներով, կ'որոշէ գերազոյն բարին ու նպատակը, որուն պէտք է ստորագասուին իմացական հաշիւները: Այս նկատումով է որ Բասգալ ըսած է, “Le coeur a des raisons que la raison ne comprend pas.” (Սիրտը պատճառներ ունի զորս բանը չի հասկնար: ) Սիրտը տէրն է, ան կը յդանայ կենաց նպատակը. Բանը սպասաւոր է, կը գտնէ միջոցները: » Եւ գարձեալ, «Մշակենք Հայ սիրտը ամենաջներմ հողածութեամբ: Ուսմունքն ու զիտութիւնը միայն բաւական չեն մեր փափաքած ներքին վերածնունդը իրականացընելու: Լոկ իմացական կրթութիւնը փոխանակ զօրաւոր եւ աղնիւ անձնաւորութիւն ընելու, ուժերու կշիռը կը խանդարէ եւ մեծամիտ ու հսամոլ կ'ընէ մարդը: Մեր ազգին նորահաս մտաւորականներն, մեծ մասամբ, զժբաղդաբար ըմբռնած չեն այս ճըշմարտութիւնը թէ սիրտը խելքէն վեր է եւ հաւատքը զօրութեան աւելի մեծ աղբիւր մէ՛ քան զիտութիւնը: Գլխէն չէ՛ որ մեծ ներշնչումներն կուգան մարդուն՝ այլ սրտէն. գիտութիւնը չէ՛ որ զմարդ դիւցազնական ընթացքի կ'առաջնորդէ, այլ հաւատքը,

մաթեմաթիքը չէ՛ որ հանրային գործիչն հաշիւ կը պահանջէ, այլ խի՛զը: Խի՛զն է որ «պարտիս» կը հրամայէ մարդուն, ոչ թէ գիտութիւնը» (30, էջ 16, 24):

Ժողովուրդի մը հոգերանութիւնը կ'արտայայտուի անոր կեանքի բոլոր փորձառութեանց եւ գործունէութեանց մէջն: Այնպէս որ, ժողովրդի մը հոգեկան հարազատ պատկերն զծէլ կարողանալու համար՝ ոկտօք է խորը թափանցել անոր իմացական ու զգացողական բոլոր արտադրութեանց, անոր արուեստներուն ու բանաստեղծութեան, անոր ոճիրներուն եւ առաջինութեանց անոր մշակոյթի տեսանելի ձեւերուն եւ անտեսանելի ձգտումներուն, անոր ընկերական ու անհատական բարոյականին, անոր այլասիրական զգացմանց ընդարձակութեանը եւ անձնասիրութեան ուժերուն: Քանի որ ժողովուրդի մը հոգին այնչափ կ'արտայայտուի իր կատարած արարքներուն մէջ, որչափ իր գաղափարական ձգտումներուն, ուրեմն զայն հասկնալու համար չբաւեր արտաքին երեւոյթիներն միայն նկատել, այլ պէտք է «լսել անոր սրտին ամենէն աննշմարելի բարախումներն», ինչպէս դիտել կուտայ ֆրանսացի մատենագիրներէն ժան Ֆինօ: Ուստի Արմենական ցեղի մէջ գորովի զգացման տիրական իշխանութիւնը ապացուցանելու համար ի վեր հանենք Հայ կրօնքին, Հայ ընտանիքին Հայ մօր եւ Հայ բանաստեղծութեան մէջ անոր հզօր արտայայտութիւններն:

Հայոց հեթանոսական կրօնն անդամ անժխտելի ապացոյցներն կուտայ մեզ սեռային բարձր բարոյականի: Անահիտ աստուածուհին կը մարմնացնէր ամուսնութեան, ծնունդի, ընտանիքի եւ տնաշինութեան խորհուրդը: Հայք «Մայր ամենայն ըզգաստութեանց» կը գտանէին զայն: Հայկական բարոյականին ծուծը ընտանեկան սրբութիւնն էր, ամուսնութեան նուիրականութիւնը: Հայ կինը համեստ էր ու Հայ երիտասարդը լրաւութենէ զերծ: Քրիստոնէական կրօնը պատրաստ հող մը գտաւ Հայ սրտին մէջ: Անո՛ր համար Հայք եղան աշխարհէ վրայ առաջնորդի գրիտանեայ պետութիւնը: Ուշադրութիւնը կը հրաւիրեմ այս իրողութեան: Հնտանիքի գաղափարն ու նուիրականութիւնը փրք կած է զշայ աղզը: Անահիտ Տիկինը, «Մայր ամենայն զդաստութեանց», օրինակ ու մտատիպար եղած է Հայ կնոջ, Հայ մօր: Օ՛Հայ մայրը, օ՛, Հայ մօրկան ոչըն ու գորովը, չեմ կարծեր թէ աշխարհէ վրայ Հայ մամային հաւատարը կայ որդեսիրութեան ու տնաշինութեան մասին, եւ զգաստութեան մասին: Ի՞նչ անոյշ եւ զշմարիտ է այն այլաբանական պատկերը որ զՀայտառան կը ներկայացնէ իրրեւ մայր մը, սպաւոր, առ այժմ, բայց թագու-

Հիմիշտ, պաշտելի՛ յաւէտ: 0', ո՛ Հայաստանի մամաներ, օրհնեա՛լ լինիք. ձե՛ղ կը սպարտինք հայ ընտանիքին ու հայ ազգին պահպանումը» (30, էջ 19):

Խօսելով Եւրոպայի Ալպեան տիպ ժողովրդոց բնորոշ յատկանիչներուն մասին՝ հետեւեալ կէտին վրայ եւս չեշտ կը դնէ կ. Միշտաւ. «Զօրաւոր ընտանեսիրութեամբ օժտուած են անոնք: Արդարեւ, կրնայ ըսուիլ թէ Ընտանիքն է Ալպեանին միոյթը, ոչ թէ անհատը: Անոնք Հիւսիսականներէն լւաւգոյն ամուսիններ, այրեր ու կիններ, եւ յոտեգոյն քաղաքացիններ են: Ֆրանսայի մէջ ամուսնալուծման արձանագրութիւնք ցոյց կուտան թէ՝ մինչ Հիւսիսական ամէն մէկ հազարեալ ընտանիքներու մէջ տասը հատ ամուսնալուծութիւնք կը պատահին, Միջնէրկրական տիպ ժողովրդոց մէջ հնդիկ կ'իջնէ այդ թիւն ու Ալպեաններուն մէջ երեքի: Ֆրանսան է այն միակ երկիրը որ այս կարգի վիճակացոյցներ կը նայ հայթայթել, որովհետեւ ուրիշ ոչ մէկ Եւրոպական երկրի մէջ այս երեք ցեղերն ալ կը գտնուին այնքան խոչոր եւ ինքնուրոյն զանգուածներով, բայց սակայն ամուսնութեան եւ ամուսնալուծման միօրինակ օրէնքներու տակ»: Եւ Ալպեան տիպ գաղթականաց յորդ արենախառնութեան Ամերիկեան ազդը, կ'եղակացնէ այս հեղինակն, պիտի ժառանդէ Ընտանիկան զօրեղագոյն կապեր, նշանակելի զապում մը՝ հարստութեան հեւ ի հեւ հետապնդութեանց, ինչպէս նաեւ զապում՝ ցուցանոլութեան, եւ մեծագոյն սէր մը դէպի վերացական գիտութիւններն, ինչ որ ֆըրանսացին կը կոչեն սէր՝ հանդէպ «Զուտ Գիտութեանց» (78, էջ 686, 689):

Ամուսնական յարարերութիւններէ եւ ընտանեկան կեանքի փորձառութիւններէ յետոյ՝ ԿՐՈՆԱԿԱՆ կենաց մէջն է որ ամենէն աւելի տիբարար կը յայտնագործուին ցեղի մը հոգւոյն խորագոյն կիրքերը: Յաւետենապէս ճշմարիս է իմ Ամերիկացի բարեկամներէս հանգուցեալ վեր. Հ. Մ. Ալէնի հիւսած սա՛ փառապսակը Հայաստանեայց եկեղեցւոյ ճակտին. «Պատճառն որ Հայաստանեայց պատկառելի եկեղեցին ուժգին կ'ազդէ երեւակայութեանս եւ համակ կը խանդավառէ զիս, ո՛չ հնութիւնն է անոր, որչափ ալ պատկառելի ըլլայ, եւ ոչ կազմութիւնը, որչափ ալ ուշագրաւ ըլլայ ան եւ հոյակապ, այլ այն է որ այս եկեղեցին ամենէն աւելի ազգի մը հոգիին մարմնացումը կը ներկայացնէ աշխարհին վրայ:» Հանգուցեալ օտարական բարեկամիս այս հոյակապ վկայութեանը վրայ կ'աւելցնեմ թէ՝ եկեղեցին մը ո՛չ վարդապետութիւններն, ո՛չ իսկ փիլիսոփայութիւններն, ո՛չ իսկ փիլիսոփայութիւնը կամ իմացականութեան լոկ խօսող որեւէ հանգա-

մանքն է որ զայն ապրող ժողովուրդին ՀՈԳԻՆ, ՍԻԲԻԼ կը ցոլացընէ, այլ անոր աղօթքներն, «Խօսով ընդ Աստուծոյ»ներն, շարականներն, պատարազի երգերն ու մեղեդիներ: Բառ չեմ գտներ ևս այն մասինիսարինելի զրկանքն բացատրելու համար, որուն ենթարկուեցան մեր Հայ Աւետարանական համայնքներ, երբ ոը խալ հասկցուած աստուածապաշտութեամբ մը՝ խզեցին իրենց հոգիներ Հայութեան կրօնական կեանքին այս կենսարար արտայայտութեանց հետ հազորդակցութենէն: Այս՝ Հայ աղօթող ու պաշտող հոգիին աւանդարանն ու ներչնչարանն է Հայաստանեայց եկեղեցին: Եւ եթէ ճշմարիս է արդի գաստիարակութեան այն հիմնական սկզբունքն թէ՝ իր ցեղին հոգւոյն հետ ուղղակի հաղորդակցութիւնն է ամենէն բնական ու աղղեցիկ մեթուած ժողովուրդի մը նոր սերնդեան հոգին յայտնագործելու ևւ մեծցնելու, ուրեմն աշխարհէ մէջ չկայ Հայաստանեայց եկեղեցին աւելի քաջայրմար եկեղեցի մը Հայ ժողովրդին կրօնական կեանքը յայտնարերելու համար: Բողոքական աշխարհի ամբողջ կրօնական երգերուն և աղօթքներուն մէջ, որոնք մեծաւ մասամբ Հիւսիսական ցեղին հոգերանութիւնը կը ցոլացնեն իրենց մէջ, ուուք հազիւ թէ կարողանաք գտնել Հայ հոգիին խորերն թափանցելու ընդունակ այնպիսի աղօթքներ ու տաղեր, որոնց առատութեամբ պիտի հանդիպիք Հայաստանեայց եկեղեցւոյ տաղասացութեանց ևւ աղօթքներուն մէջ: Որովհետեւ Հիւսիսական ցեղին ուազմական, աշխարհիկ, նիւթական հրապոյներէ ու վայելքներէ յափշտակուող, գործնական, ազատատենչ, քարձրամիտ, ինձնավատական հոգին է որ կը խօսի անոնց մէջ, մինչդեռ Հայաստանեայց եկեղեցւոյ արձանագրած կրօնական փորձառութեանց մէջէն կը խօսի ՄԵՐ ցեղը, Արմենական հոգին:— Խաղաղասէր, միսդիկ, աշխարհային վայելքներն արհամարհող, խտկապաշտ, անձնազոհ, խոնարհամիտ, Աստուածավատահ, երկրպագու: Բայց Արմենական հոգւոյն տիբական կիրքն հանդիսացող ԴԱՐՈՎՆ է որ ամենէն աւելի երկնազգեցիկ թրթուամներով Յիսուսի անձնազոհ սէրը կը հոգորդէ Հայ հաւատացելոյն սրտին ու հոգւոյն, որ արդէն կ'ապրի անձնազոհութեան այդ սէրը իր ցեղային բովանդակ ընդունակութիւններով: Հսէք, կրօնական բովանդակ զրականութեան մէջ կա՞յ արդեօք Յիսուսարազձութեան աւելի գողորդիկ ու ճշմարիս մրմունջ մը քան Ներսէս Շնորհալիի սրտէն թուչող սա՛ աղօթքն կարոտակէզ: «Սէր Անուն Յիսուս, սիրով քով նմիկա՞ սիրտ իմ քարեղէն»: Հիւսիսական արդի եկեղեցիներու բովանդակ զրականութեան մէջ՝ ո՞ւր կրնաք գտնել այնքան ու աւելի միսդիքական անէացումը մարդկային փանաքի հոգւոյն՝ Անհունին մէջ, աւելի երկրպագու պաշտամունքը արարածին՝ հան-

գէպ իր Արարիչ Աստուծոյն քան Խորենացիի «Խօսք ընդ Աստուծոյ»ներուն մէջ։ Հայաստանեայց Եկեղեցին «ազգային ողիին կենդանի վառարանն է եղած, որ կը յատկանչէ Հայուն քաղաքակրթական ընդունակութիւնը, անհատականութիւնն եւ խտէալները։ Հոն մեր դիւցազն նախահարք իրենց պերճ լեզուով կը խօսին մեր սրտին, մեր նահատակներու պասկեալ շարքն կը հմայեն դմիզ, Հայուն գրական տաղանդն ու բանաստեղծական խոյանքը իրմով հրաշակերտուած եւ վսեմացած են։ Իր խնկարոյր ու խորհրդաւոր կամարներու տակ կը լսենք Սահակներու, Մեսրովաներու, Նարեկացիներու, Ներսէսներու երկնազգեցիկ չեցտերը, Հոգեպարար ներդաշնակութիւնները, սրտայոյդ մեղեդիները՝ իրենց աստուածային օծութեամբն ու խոր զմայլանքովը»։ Հայաստանեայց Եկեղեցին, վերջապէս, հրաշակերտ այն կոթողն է Արմենական հոգիին, որու ամեն կողմը կնքուած է գրոշմը Գործի, երկրպագութեան եւ անձնազոհութեան (79, էջ 188, 186)։

Արմենական ցեղին այս տիրական կերքը չէր կարող իր ձոխ պէսպիսութեամբն ու ջերմութեամբը չայտայայտուիլ նաեւ Հայական բանաստեղծութեան մէջ։ Եւ ճիշդ գորովի, խանդակարգնոյց սիրոյ, անձնուեր տարփանի, ինքնամոռաց կարօտարածութեանց գրոշմովն է որ կը բնորոշուին ամենէն ինքնատիս արտադրութիւններն Հայ բանաստեղծութեան։ Թողունք որ մեր ժամանակակից կարողագոյն գրական քննադատներէն Պ. Զօպանևան խօսի մեզ այս մասին։ Նահապետ Քուչակի իր կարող քըննադատականին մէջ՝ սա՛ տողերն կ'արձանագրէ Զօպանևան։

«Ինչ որ մեզի համար կը կնազի անհունապէս, — անհունապէս, — թանկագին է Քուչակի գործին այս կոթողական գեղեցկութեանը մէջ, այն է որ այդ գեղեցկութիւնը «Հայկական» է, իր արմատն ունի մեր ցեղին խառնուածքին մէջ։ Պաշտօւմ ամեն բանի որ պարզ է և անսեթեւթ. անսահման ջերմութիւն, անկեղծութիւն, քընքը չութիւն՝ գորովի մէջ, — ըլլայ գորով մայրական, եղբայրական կամ տարփական, — բուռն սէր՝ հակառակ քրիստոնէութեան բերած մեծ տիրութեանը՝ բնութեան գունագեղ ու առոյդ ձոխութիւններուն, կեանքի առողջ արբեցութիւններուն։ զոհաբերութեան հակում ամէն բանի մէջ. գուրգուրագին խանդաղատանք՝ ունէ ցաւով չարչարուածին համար. նախասիրութիւն՝ խաղաղ, բարի, արգաւանդ, աշխատութիւնով ու սիրով տողորուն կեանքի մը. ահա տարրեր որոնք գոյութիւն ունին Հայ հոգիին մէջ, որոնք նոյն իսկ տիրականներն են հոն, բայց որոնք չատ մը խոշոր ու ծանր թերութիւններու մացառուածին մէջ թաղ-

ուած, յաճախ անտեսանելի են դարձած, երբեմն ալ իրօք տժդունած են ու թառամած, բայց երբեք չնշուած։ Ասոնք են որ կը կազմեն հողը ուր բուսած է Քուչակի երգերուն հոյակապ ծաղիկը։ Եւ գարձեալ, «Անկարելի է չնկատել բարի, քաղցր, քնքուշ կը»։ Եւ գարձեալ, «Անկարելի է չնկատել բարի, քաղցր, քնքուշ կը»։ Եւ ատի, կը կրկնեմ, կեղծ» չեշտը որ կայ այս ամենուն մէջ։ Եւ ատի, կը կրկնեմ, «Հայկական» չեշտն է, զոր կը գտնենք նաեւ, ձեւով տարրեր, «Հայկական» չեշտն է, զոր կը գտնենք նաեւ, Ալիշանին բայց խորքին մէջ նոյն, Նարեկացիին, Արովեանին, Ալիշանին մէջ ինչպէս եւ մեր ժողովադական երգերուն, մեր եկեղեցական երաժշտութեան եւ ճարտարապետութեան մէջ» (31, էջ 35, 37)։

ԳՈՐԾՎՆ է, այսինքն մարդկային սրափ կիրքերուն ամենէն աստուածայինը, տիրական կիրքը Արմենական ցեղին։ Եւ Հայ հոգիին մէջ գործող այս աստուածային մուսային տաք չնչովն են ամենէն աւելի օծուած բոլոր հզօր եւ ինքնատիս ստեղծագործութիւններն Հայ Հանճարին, ըլլայ ան տաղ մը կամ աղօթք մը, երաժշտութիւն մը կամ պատկեր մը, հաստատութիւն մը կամ նըր կարագիր մը։ Ո՞չ թէ գիտնայինք արժէքն ու նշանակութիւնը ցեղային մեր այս անդին ժառանգութեան։

## Դ.

### ԱՂԲԵՐԱԿՈՒԽԵՔ

### ԱՐՄԵՆԱԿԱՆ ՑԵՂԻ ՏԵՍԼԱՊԱՇՏՈՒԹԵԱՆ

Գորովի բարձրաստիճան ընդունակութիւնէն յետոյ՝ ՎերԱՅԱԿԱՆ ԽՈՐՀՈՂՈՒԹԻՒՆՆ է մտային այն կարողութիւնը, որու մէջ Արմենական ցեղը յայտնապէս կը գերազանցէ թէ՝ Հիւսիսականը թէ՝ Միջերկրականը։

«Սլավեան ցեղը», կը զրէ Միշաւտ, «գործողութիւնէ աւելի մը տածողութեան, խորհողութեան հակամէտ է։ Անոր մտքի այս բնորոշ յատկութեան մասին գեղեցիկ օրինակներն կուտան մեզ Բատգալ, Լայզնից, Ակասի, Արնոլտ, Կիւեօ, Բասդէու» (78, էջ 686)։

Պատճառի մասին ի՞նչ տարակարծութիւններ ալ որ գոյութիւն ունենան՝ Հայ հոգերաստութիւնն ուսումնասիրող հեղինակներ միաձայնորէն կ'ընդունին թէ վերացական խորհողութեան գերազանց ընդունակութեամբ մըն է օժտուած մեր ցեղը։

«Հայ ցեղին առանձնայատկութիւններէն մէկն ալ իր ընդհանուր, փիլիսոփայական, վերացական խորհելու եղանակն է,» կը զրէ մեր բարձր մտաւորականութեան մէջ արժանաւոր զիրք մը

գրաւող երիտասարդ բարեկամներէս Տր. Յ. Պ. Պօղոսեան : «— Մեր Ռուկեղարէն սկսեալ մինչեւ հիմա ունեցած գրական ձգտումներն ու արտադրութիւնները ցոյց կուտան թէ, Հայը գերազանցորէն գրացողական, երեւակայական ու վերացական եղած է : Ուկեղարու ամրող գրական շարժումը, ընդհանուր առմամբ, երեք ուղղութիւն ունեցած է, ինչպէս՝ կրօնական, պատմական եւ փիլիսոփայական : Իսկ մեր ներկայ գրականութիւնը կրօնական, բանաստեղծական եւ վիպական է» (80, էջ 189) :

Ներկայ հատորս զուտ նկարգրական ըլլալով հանդերձ չեմ կարող գոնէ նշմար մը չտալ Ալպեան-Արմենական ժողովրդոց ի հանդէս բերած իմացական այս բնորոշ յատկութեան ցեղաբանական մեկնութեանը մասին :

Մարդարանական աշխարհի կողմէն ընդունուած իրողութիւն մըն է այսօր թէ Կորպուխներու ցեղ մըն էր գրաւած ամրող Մերձաւոր Արեւելքը պատմութեան արշալուսային օրերուն, թէ այս ցեղին կը պատկանի վայրի բոյսերն ու կենդանիներն ընտանցած ըլլալու մեծագործութիւնը, թէ անոր Սումերեան կոչուած մէկ ճիւղին կը պատկանի Ասորաբարելական քաղաքակըրթութեան հիմերն դրած ըլլալու, գիր ու գրականութիւն ստեղծած ըլլալու եւ մանաւանդ կրօնական ամենէն ջերմեռանդ, հոգեյոյզ եւ խորապէս գորովալից ու երկրպագու բանաստեղծութիւններն արտարերած ըլլալու փառքը, ինչպէս նաեւ ամուսնական բարոյականի մասին այնպիսի նախանձայուղութիւն մը ցոյց տուող օրէնսդրութիւն մը յղացած ու գործադրած ըլլալու պարծանքը, որուն բաղդատմամբ՝ շատ վար կը մնայ ներկայ Քրիստոնեայ պետութիւններէ որեւէ մէկուն որդեգրած օրէնսդրութիւնն ու ապրած սեռային բարոյականին կամ ամուսնական հաւատարմութեան կեանքը : Եւ կորդը միշտ այս ցեղին Արմենական սերունդներն են այսօր Մերձաւոր Արեւելքի մէջ, ու Ալպեան սերունդներն՝ Եւրոպայի ու Ամերիկայի մէջ, որ ինչպէս դորովի զգացման, նոյնպէս վերացական մատադորութեան մէջ գերի վերոյ կը հանդիսանան իրենց Հիւսիսական եւ Միջերկրական ծագում ունեցող ազգակիցներէն :

Անտարակոյս, գլխու ձեւը չէ որ հոգեկան այսպիսի ինքնուրոյն յատկութիւն մը կ'ընծայէ այս ցեղին, այլ ցեղային խորարմատ ուժեր՝ որոնք հաստատուած են այս ցեղին պատկանող ժողովրդոց նոյն ինքն սերմնարջիջային կազմին եւ անկէ յառաջ եկող մարմնական հիւսուածոց բնախօսութեանը մէջ : Ահա՛ ՑԵՂԱՅԻՆ ծագում ու դրոշմ ունեցող ժառանդական այս ներքնածին ուժերն են որ կը ձեւակերպէն ա՛յնքան մարդուս կերպարանքը որք հրան հոգերանութիւնը : Եւ ասիկա՛ է պատճառն որ հոգե-

կան այսինչ որոշ յատկութիւններն կ'ընկերակացին այնինչ ախպահմագծութեան ու գլխաձեւի : Այս Հակիրճ բացատրութենէն կրնանք առանց թիւրիմացութեան հարդաւ Տր. Յ. Պօղոսանի հետեւեալ առղերն :

«Եթէ ինդրոյն մօտենանք մարդարանական ու գանկաբանական տեսակէտներէն, կը տեսնենք թէ Հայուն գլուխը աչքառուտեղ մը կը գրաւէ մարդարանութեան մէջ : Աշխարհի մէջ չի կայ ուրիշ ազգ մը, ըլլայ բարբարոս եւ կամ քաղաքակիրթ, որուն գլուխը Հայուն գլխին հետ կարենայ բաղդատուիլ : Անիկա ընդդանրապէս խոչոր եւ կլորիկ է : Հայուն գլխուն այս առանձնայատկութիւնը ամրող մարդարանական աշխարհին ուշադրութեան առարկայ գարձած է, եւ զայն բացատրելու համար յայտնուած են բազմաթիւ գարձաթիւներ : Բայտ մարդարանական ու գանկաբանական տուեալերու, երկայն եւ նեղ գլուխ ունեցող ներք գրեթէ միշտ ներածական (inductive), իսկ խոչոր եւ կլոր գլուխ ունեցողները գրեթէ միշտ մակածական (deductive) խորհելակերպ կ'ունենան» (80, էջ 191) :

Նախորդ գլխուն մէջ ցոյց տուի թէ՝ ԳՈՐՈՎԸՆ է տիրական ոյժը Արմենական ցեղին զգացողական բնաւորութեանը : Հիմա ալ տեսանք թէ վերացական իրականութեանց ու ճշմարտութեանց սէրն ու զանոնք ըմբռնելու բարձր ընդունակութիւնն է իմացական բնորոշ յատկութիւնը այս ցեղին : Եւ Հայ Սրտին ու Հայ Գլխուն միացումէն անխուսափելի կերպով կը ծնանի հայկական տեսլապաշտ ոգին ու կեանքը, որովհետեւ ուրիշ բան չէ տեսլապաշտ կեանքը՝ այլ անձնուէր սիրով ու խանդակաթ գորովով հետապընդումը վերացական անտեսանելի իրականութեանց եւ ճշմարտութեանց :

Ֆիզիքական կամ հոգեկան որեւէ յատկանիշի մասին մեր ունեցած ըմբռնումներն շատ աւելի կը պայծառանան, երբ զանոնք բաղդատենք հակադիր յատկանիշի մը հետ : Այսպէս ալ, շատ աւելի պայծառօրէն կրնանք տեսնել մեր Արմենական մտքին դիմագծութիւնը երբ բաղդատենք զայն հոգեւրոպական կամ հիւսիսական մտքին հետ : Որովհետեւ պէտք չէ մոռնալ թէ կա՛յ ինքնուրոյն տիպ մը Հիւսիսական մտքի եւ կա՛յ ինքնուրոյն տիպ մը Ալպեան-Արմենական մտքի, ճիշդ ինչպէս կա՛յ Հիւսիսական ինքնատիպ դիմագծութիւն մը եւ կայ Ալպեան-Արմենական ինքնատիպ դիմագծութիւն մը : Բայց վերջինս մօտիկ նմանութիւն մը ցոյց կուտայ քիսատիպ ժողովրդոց հոգեբանութեան, ինչպէս մորթի եւ աչաց գոյնով ալ խիստ մօտիկ կը կենայ անոնց : Այնպէս որ Արեւելեան բոլոր ժողովուրդները, որոնք քիսատիպ են ընդհանրապէս, հոգեկան հակադրութիւն մը կը ներկայացնեն Հիւսիսա-

յին Եւրոպայի ժողովրդոց, որոնք բաց գոյն մորթ ու մազ եւ աչք ունին ընդհանրապէս։ Եւ ճիշդ այս երկու հակաղիք տիպով հոգեբանութիւններն են որ արդի մատենագրութեան մէջ կը յատկուցուին իրեւ Արեւելք ու Արեւմուտք եւ կամ Արեւելեան հոգեբանութիւն եւ Արեւմտեան հոգեբանութիւն։ Այսպիսի սեղմ իմաստով հասկցուելու պայմանաւ է որ ստորեւ կ'ամփոփեմ Ամերիկանացած Սուրիացի մատենագրի մը, Արբանամ Թիհպանի, կողմէն հակաղրուած դիմապատկերներն Արեւելեան մտքին ու Արեւմտեան մտքին.

Արեւելեան միտքը միստիքական խորհրդածող մըն է, Արեւ-  
մբանը՝ հարցաքննիչ մը բնութեան օրէնքներուն եւ վերլուծող  
մը երականութեանց ու երեւութից. Երկրագործութեան ու կը-  
րօնի վրայ կը հանդչի առաջնի քաղաքակրթութիւնը, իսկ առեւ-  
տուրի ու դաստիարակութեան վրայ՝ վերջնոյնը: Այս հոգերա-  
նութեան արդիւնքն ըլլալով՝ ամբողջ աշխարհի կրօնական ու-  
սուցիչն է եղած Արեւելքը, իսկ աշխարհի խմացական ու քաղա-  
քական ազատագրիչն է եղած Արեւմուտքը: Էսպէս իր անձը մո-  
ռացող ու ենթարկող խորհրդապաշտութեան տիպն է Արեւելեան  
միտքը, մինչդեռ էսպէս յարձակողական ու փորձարկական է Ա-  
րեւմտեանը: Արեւելքի մէջ չէ ու չկրնար ըլլալ որորանը բնա-  
կան գիտութեանց: Հոգեկան աշխարհի մէջն են Արեւելքի մտքին  
յաղթանակները. ասկից է, իր անտարերերութիւնը աշխարհի շօ-  
շափելի իրականութեանց հանդէպ, որ վախկոտութիւն կը նկատ-  
ուի, բայց որ յաւիտենական արժէքներու հանդէպ իր զգացած  
յափշտակութենէն կը ծնանի: Հոգերազգութեանց եւ անդրաշ-  
խարհեան տեսիլքներու իր ծայրայեղ նուիրմանն պատճառաւ՝  
ինքզինքը զրկած է Արեւելցին երկրային լաւագոյն պայմաններ  
ձեռք բերելու յաջողութենէն, ու ենթարկած՝ անհուն տառապա-  
նաց: Սակայն աշխարհ բովանդակ ամենարարձ արժէք ընծա-  
յած է անոր ընդգրկած՝ նպատակներուն: Զէ կարելի երեւակա-  
յել Արեւելցիներու խումբ մը, որ հիւսիսային թեւեռն գտնելու  
համար արշաւանք կազմակերպէ եւ հերոսական անյազթ վճռա-  
կանութեամբ զբուխ հանէ իր այս առաջադրութիւնը: Բայց ա-  
մենադիւրին իանն է երեւակայել Արեւելցի անհատ մը կամ հա-  
մայնք մը, որ Զերմենունորէն ու անընդհատ ազօթէ, անձկայ ու  
կարօտալիր սպասէ Հոգեկան տեսիլքի մը համար: Հիւսիսային  
եւ Արեւմտեան Երոպայի մէջ չէ որ պիտի հանդիպինք արիւնոտ  
ուռքերով, ուխտաւորներու կարաւաններուն, որոնք անհուն տա-  
ռապանքներով: Կը յառաջանան փոշտ ճամբաններէ՝ համբուրելու  
համար սուրբի մը նշխարը կամ տապանաքարը: Արեւելքը միայն

ատակ է այս տիպ մարմնաչափքար հաւատացեալներու բազմութիւններ արտադրելու : Արեւելքի հոգեոյն արտացոլացումներն են Քրիստոսի ծնունդը ողջունող հովիւններն ու մոգեր : Այս տիպ մտքերու համար ի՞նչ են ամբողջ գիւտերն ու յառաջելմութիւններն Փիղիքական աշխարհի վերաբերեալ, բայց եթէ անցաւոր յաջողութիւններն այս վաղանցիկ աշխարհի :

Ասկից է որ կը ծնանի նաեւ կառավարութեանց կամ իշխանութեանց հանդէպ Արեւելցիին ու Արեւմտականին միջեւ տեսնը-  
ւող հիմնական տարրերութիւնը։ Արեւելցիին համար երկրորդա-  
կան ու վաղանցիկ նշանակութիւն ունի քաղաքական ազատու-  
թիւնն ու ռամկավարական կարգ ու սարքերն, որոնք կերպոնա-  
կան առանցքը կը կազմէն Արեւմտականին, մասնաւորապէս Անկ-  
լո-Սաքսոնին, գերազոյն շահեկանութեանց եւ պայքարներուն։  
Ռամկավարական այս կարգի նպատակներու հանդէպ Արեւելցիին  
ցոյց տուած պատմական անտարբերութիւնը ա'յն աստիճան տա-  
րօրինակ կ'երեւի Արեւմտեան մտքին, որ յաճախ կը միտի ան-  
խորհիլ թէ հպատակութեան բնածին միտում մը կը գործէ Արե-  
ւելցիին բնազդային յօրինուածութեանը մէջ եւ անընդունակ կ'ըն-  
ծայէ զայն քաղաքական ազատութեան եւ ինքնավարութեան։ Ի-  
րաւ է թէ յեղափոխութիւններ ծագած են շատ անզամ Արեւելքի  
մէջ, բայց ատոնք եղած են բոնակալներ տապալելու կամ փոխե-  
լու համար յաւէտ քան թէ ջնջելու քաղաքական այն դրութիւն-  
ներն որ բոնակալ անձեւու իշխանութիւնը կարելի կը դարձնեն։  
Արեւելքի հոգևոյն խորքերէն բարձրացող կարօտը աւելի բարի  
ինքնաւեաններու, գթած թագաւորներու համար եղած է, ոչ թէ  
ժողովրդային վեհապետութեան համար։

Ասոր ճիշջ հակառակն է եղած Արեւմտեան Եւրոպայի ազգաց պատմութեան ընթացքը։ Անիկա իրապէս կը մարմնացնէ պայ-քարը՝ ընդդիմ ընական եւ ընկերական ամեն տեսակ դժուարու-թեանց։ Աշխարհայաղթ աշխարհակալին տիպը դրոշմուած է Հիւսիսականաց հոգւոյն վրայ, իսկ երկնային բարեաց աղերսար-կու աստուածապաշտին դրոշմը կնքուած՝ Արեւելեան հոգիին խորքը։ Հիւսիսականը թէեւ ոչ բոլորովին անաւրեր երկնից արքայութիւնը ժառանգելու մասին, ինքզինքը բոլորովին չէ նը-ւիրած աղօթքի ու համբերութեան կրաւորական կեանքին, այլ աւելի ջանացած եւ պայշարած է ԱՅՍ աշխարհիս մէջը մանաւանդ հաստատելու երկնից թաղաւորութիւնը։

Արմենական Հոգեբանութեան եւ Հիւսիսականին միջեւ գոյութիւն ունեցող այս հիմնական տարրերութիւնը մատնանշելով՝ ուզեցի յստակ մէկ պատկերը գծել մեր ցեղային հոգւոյն տիրա-

կամ ուժերուն կամ կերպարանքին։ Առանց վայրկեան մ'իսկ նըստացնել ուզելու Հիւսիսական ցեղային բնորոշ ձգտումներուն արժէքը՝ ստիպուած եմ յայտնել թէ յարաբերական արժէք ունին Արեւմտեան Եւրոպայի ձեռք բերած քաղաքակրթական մեծադորժութիւններն, եւ թէ ա՛յն ատեն միայն գերազոյն ու վերջնական արժէք կրնան ստանալ անոնք, երբ զօդուին եւ ստորադասուին Արեւելցին բարոյական եւ հոգեկան գիւտերուն։ Արեւելքն է տուած աշխարհի գլխաւոր առաջնորդներն՝ կրօնական տեսիլքի դաշտին մէջ (81, էջ 37, 40, 46, 48, 51, 78)։

Տեսլապաշտ ժողովուրդ մը Եղած ենք միշտ Հայերս, որովհետեւ ԳՈՐԾՎ եւ ՎԵՐԱՅԱԿԱՆ ՄՏՍՄՈՂՈՒԹԻՒՆՆ են տիրական ուժերն Արմենական ցեղին, եւ Արմենական ցեղին սերունդն է Հայութեան ստուար մեծամասնութիւնը։ Քաջ ըմբռնենք այս ճակատագրական իրողութիւնը։ Ուզենք կամ չուզենք տեսլապաշտ ժողովուրդ մը պիտի ըլլանք, որչափ ատեն որ Արմենականներէ կը բաղկանայ Հայութեան ստուար մեծամասնութիւնը։ Եւ տեսլապաշտութեան այս ողին մեծագոյն ճարտարապետը պիտի հանդիսանայ մեր վաղուան գրականութեան ալ, մեր վաղուան կրօնին ալ, մեր վաղուան նկարագրին ալ եւ մեր վաղուան պատմութեանն ալ, ինչպէս մեծագոյն ճարտարապետն եւ ուզեցոյցն հանդիսացած է մեր անցեալ բովանդակ պատմութեանն ու մշակոյթին։

Տեսլապաշտութեան այս ոգին երեւութապէս մեծագոյն արկարութիւնն ու անընդունակութիւնն է հանդիսացած մեր ազգային կենաց ու պատմութեան մէջ, բայց իրականապէս ա՛ն է Եղած Հայութեան պահպանման ու տեւականացման գերազոյն ոյժը։ Հայուն անդերազանցելի տկունութիւնը, ինքնապահպանութեան հրաշալի կարողութիւնը, վերապրելու անշէջ յոյսը, կենսունակութեան մշտանորոգ ուժերուն ակնաղբերը ուրիշ ոչ մէկ բանի մէջ կրնամ գտնել, այլ մի՛միայն Արմենական հոգեբանութեան մէջ Աստուծոյ լիբրուոն թափած գորովի ու անձնութերութեան զգացման ու վերացական աշխարհի իրականութիւններով զրադուող իմացականութեան մէջ, որոնց միաձոյլ գործունէութիւններէն կը հրաշակերտուի տեսլապաշտ ոգին Հայութեան։

Այս ճշմարտութիւնը շատ լաւ ըմբռնուած է Հայութեան կողմէն։ Եւ անոր Ենթաղիտակցական հոգւոյ խորքերուն մէջ բիւրեղացած այս համոզման ամենաչքեղ արտայայտութեանց մի քանի նմոյշներն կը գտնեմ Արովեանի Հայատիպ հեղինակութիւններէն վէրք Հայաստանին մէջ։ Կարգանք այս հոյակապ գրականութեան ակնարկուած հատուածներէն երկու հատը միայն։

«Այս սիրուը, այս հաւատքը, այս հոգին, այս սէրն ունեկը Հայ ազգը, որ քշնամիի գազանի ձեռքը՝ երկիր, աշխարհ, ազատութիւն, քագաւորութիւն, իշխանութիւն, մեծութիւն, բոլորը, բոլորը կորոյս, իր հաւատքին մատաղ տուաւ. աղքատութիւն, ծառայութիւն, գերութիւն, պանդխոսութիւն, տանջանք, չարչարանք, սով, մահ յանձն առաւ, որ իր սուրբ եկեղեցին, իր լոյս, լուսաւորչադաւան օրէնքը՝ ամուր, հաստատ ու անխախտ պահէ։ Ասիկա՞ է հսկայութիւն, սրտապնդութիւն, մեծահոգութիւն, քաջութիւն, կամաց հաստատութիւն ցոյց տալ։ Սար ըլլար՝ կը փըլչէր, երկար ըլլար՝ կը հալէր, կը մաշէր, հոգւոյ կարողութիւն ու գօրութիւն, որ աշխարհիս վրայ ջրհեղեղէն ի վեր՝ մինչեւ այսօր՝ ուրիշ ոչ մէկ ազգ չկարողացաւ ցոյց տալ ու կարող ալ չէ։ Ծով ըլլար՝ կը պակսէր, կը ցամքէր. բայց Աստուածասէր Հայ ազգը՝ մինչեւ այսօր գերօրինակ հսկայութեամբ տարաւ բոլորը, ու իր անունը պահեց։»

Արովեան իր նոյն հեղինակութեան մէջ Պարսիկ Սարտարին բերանը կը գնէ հետեւեալ վկայութիւնը, որ սքանչելի հարազատութեամբ եւ լեցունութեամբ կը պատկերացնէ Հայ հոգեբանութեան ինքնամուաց ու մարտիրոս կողմը։ Ո՛չ աշխարհային ամէն փառք ու վայելք եւ ո՛չ ալ ամենէն գեռիսային տանջանքներն ու աւերումներ կրնան բաժնել Հայը իր կրօնէն, իր հաւատքէն, իր Աստուծմէն, իր իտէալէն։

«Հայ ազգը ո՛չ քուրէն կը վախնայ, ո՛չ իրացանէն, ո՛չ քընդանօրէն։ Կրակը կը նետես՝ տակալին իր հաւատքը կը պաշտէ, ծառէն կը կախես՝ միսը կը պոկես, բերանը կուտաս՝ տակալին իր խաչը կը պաշտէ, իր Քրիստոսի անունը կուտայ։ Ի՞նչ է այս մէկ կտոր փայտը, որ ասոնք այսպէս ապաւինած են անոր. որդին կը քաշես՝ ինքն ալ հետը կրակը կ'իյնայ, հայրը կը բնես՝ որդին գլուխը մահուան կը յանձնէ։ Մէկ կին կուտան ասոնց, մեր օրէնքը՝ քանի հատ որ ֆեյֆդ կ'ուզէ։ Հոգազործութիւն, ծառայութիւն կ'ընեն, բուրդ կը հազնին, ցամաք հացի կարօտ են, մենք ասոնց խանութիւն, պէկութիւն, աշխարհք, պատիւ, բաղդ, մեծութիւն կուտանք. ինչո՞ւ համար խելքի չեն գար միթէ, մեր կրթօնին, օրէնքին չեն հաւատիր, մեր հաւատքը չեն ընդունիր, չեն պաշտէր. . . . Մէկ մը սիրու ընեն, մեր հաւատքը՝ ընդունին, տեսնեն՝ մեր Շահը ի՞նչ փառքի կը հացնէ զիրենն։ Ճեփիր Խանին քող մտիկ ընեն, Ղարաբաղցի հորքարած տղայ մըն էր, զար գիրի բոնեցի. հիմա աշխարհի սէր է դարձեր։ Ո՞վ էր խոսրով Խանը, որո՞ւ որդին էր, ինչպէս Մանկուր Խանը. եկամ ողջ Երանը բոներ են, Շահն ալ իրենք են, Շահզատէն ալ։ Շահի հոգին անոնց

ձեռքն է. ըստն, նատիր՝ կը նատի, վե՛ր կաց՝ վեր կը կենայ. ինձ նման հարիւր Սարտար, հան, Շահզատէ՝ ասոնց ծեռոց կը նային . . . :

«Մարդ կ'ուզէ՝ օր տեսնէ, կեանք վայելէ. ասոնց իրենց կեանքը՝ իրենի մահուան կը յանձնեն, իրենց օրը՝ իրենի կը խաւարեցնեն . . . : Մէկ կտոր պանիր ուտելն, մէկ յիշոց տալն, մէկ ըրած մեղք չըսելն ի՞նչ բան է, որ ասոնց այնպէս կը կարծեն, թէ իրենց դը ողջ ողջ կ'ուտեն. ասոնց ըրածին ո՞վ կը դիմանայ»:

«Ո՛չ սուրէն կը վախնան, ո՛չ փառքէ կը խարուին: Ծծկեր երախնան ալ Թուրքի անունը տուած ատեն՝ կ'ուզէ մարդ կտրի: Ալ ի՞նչպէս համբերես, համբերութիւնը մէկ օր կ'ըլլայ, երկու օր: Ամբողջ երանը հարիւր անգամ ասոնց գլխին փուլ եկաւ, դարձեալ տակէն դուրս եկան, շունչ առին, ու տեղին եկած ատենը մարդը ողջ ողջ կ'ուտեն. ասոնց ըրածին ո՞վ կը դիմանայ».

Եւ գորովածին անձնութրութեան ու գաղափարական հետապնդութեանց այս ժառանգական ողին, դրուելով Հայաստանի տառապակոծ պայմաններուն մէջ, արտադրեց Հայ ազգին ՄԱՐՏԻՐՈՍ նկարագիրը, ամենէն զմայլելի, ամենէն Քրիստոսանման նկարագիրը որ կընայ ըլլալ աշխարհի վրայ: Գատմութիւնը քիչ օրինակներ կ'ընծայէ ժողովուրդներու, որոնց ժառանգականութեան գերագոյն ձերքը ա՛յնքան քաջայրամար միջավայր մը ըստեղծէ լեցուն յայտնագործութեան, որքան Հայաստանի քաղաքական ու ընկերական գժոխիլմբեր հալածանքներն ստեղծեցին Արմենական ցեղին մարտիրոս ողին ապրումներուն եւ ազգային նկարագրի մէջ մարմնացման համար: Կը համարձակիմ յայտարել որ եթէ Հիւսիսական ցեղին ժողովուրդը մը դրուած ըլլար Հայկական պայմաններուն մէջ՝ անիկա կամ՝ ամբողջութեամբ պիտի փախչէր եւ օտար հորիզոններու տակ փնտոէր իր պաշտամունքի ազատութիւնը, ինչպէս ըրին Մաքրակրօն Հարք՝ բաղմապատիկ նուազ գժուարին պայմաններու տակ, եւ կամ՝ ամբողջութեամբ հաւատուրացութեան պիտի դիմէր ու նոյնանար բոնաւոր ազգին հետ: Խորապէս ճշմարիտ յայտնութիւն մըն էր որ ըրաւ, կարծեմ, Մերձաւոր Արեւելքի Նպաստամատոյցի նախագահ Վերքը, երբ իր սքանչացումն յայտնելով Հայութեան ներկայիս ցոյց տուած պողպատ նկարագրին վրայ՝ ըսաւ թէ ամենայն հաւանականութեամբ կրօնափոխ պիտի ըլլային Ամերիկացիք՝ եթէ Հայոց տեղն գտնուելու ըլլային: Արմենական ցեղին ի՞նչ քնքոյց մէկ պատկերն է որ Խորէն Նարպէյ կը գծէ իր հետեւեալ տողերուն մէջ».

Մեր ազգ հետեւող է միշտ Յիսուսի, Որ խաչն ա՛յշափ դար առած է յուսի. Ո՛չ, չը՛ խոնարիիր, չ'ըլլար դասալիք. Եղբարք, Հայ ապրինք:

Այս' խաչին կեանք՝ կեանք է վշտալից, Այս' Հայուն կեանք՝ կեանք է ցաւալից. Բայց խաչն յաղբուրին ունի վեհ կնիք. Եղբարք, Հայ ապրինք:

Փրոփ. Բոս ակնարկելով Մաքրակրօն Հարց տեսլապաշտ կեանքին՝ սա՛ նշանակալից դիտողութիւններն կ'ընէ.

«Անոնք որ կորուստի եւ աքսորի յանձնառու կ'ըլլան յաւէտ քան կը լքեն իրենց անձը գրաւող իտէալ մը ա՛յնչափ անհնան են սովորական մարդոց որչափ իրը թէ Հրատ մոլորակէն վար ինկած ըլլային. սովորականէն նոյնքան տարբեր պատմութիւն մը կը ընեն այսպիսիք: Ամեն սերնդի մէջ կոտորակ մը լոկ կը կաղմն անոնք որ ընդունակ են որեւէ իտէալի հերոսական նուիրման: Մարդոց տասնէն ինը հատը կը հակամիտին դէպի գիծը նուազագոյն գիմաղրութեան կամ մէծազոյն շահու, եւ աւելի յօժար չեն ինքիններին զոհելու իտէալի մը համար քան որ կապարն պիտի կընայ փոխուիլ մաղնիսի:

«Քիչ տարբերութիւն կ'ընէ մարդու մը իտէալին վերջնական ըլլալն կամ ոչ: Քիչ տարբերութիւն կ'ընէ թէ կրօնական դաւանանք մըն է ան կամ պաշտամունքի ձև մը, կեանքի մէթու մը եւ կամ ընկերական վիճակ մը: իականն այն է որ անհատ ու հեռի գտնուի ան՝ մերմէ շատերն զեկավարող մարմնական ախորժակներէն, կերքերէն ու փանաքի նպատակներէն: Հասարակաց կեանքերու վրայ իշխող գծուծ շարժառիթներէ եւ վայրաքարչ կերքերէ չեն տարուիր անոնք, որ իրենց իտէալներուն ի սէր պատրաստ են առիւծներու առջեւ նետուելու կամ կառավինատ բարձրանալու: Ինքիններին համարելով իրեւ միջոցներն մէծազոյն նպատակի մը իրականացման՝ այս տիպ մարդիկ իրենց գրոշմը կը կնքին աշխարհի վրայ: Հայրերը կը նուիրեն ինքինքնին հասարակութեան մէջ աստուածպաշտութիւնը հաստատելու: Անոնց ապագայ սերունդներն ալ ի զին կը թոշին ի սէր «առանց ներկայացուցչութեան չիք հարկ զնելու իրաւունք» սկզբունքին: Այս վերջուց ալ ապագայ սերունդներ, իրենց կարգին, կը պայքարին ոգելից ըմպելեաց առեւտուրին, գերեվաճառութեան կամ կայսերականութեան դէմ:»:

Ազգային կենաց մէջ տեսլապաշտութեան ունեցած այս գե-

բազօր ոյժը, որ Ամերիկեան պատմութեան հիմերն դրաւ Մաքրակրօն Հարց միջոցաւ, աւելի հզօրապէս գործած է Հայոց պատմութեան բովանդակ շրջաններուն, եւ ծնունդ տուած՝ այն աննուած ուղւոյն, այն եղական կենսունակութեան որ պահեց սլահպանեց մեր ազգը քաղաքական ամենէն մահացու յեղաշըռումներէն ալ յետայ: Եւ ասիկա՛ է — տեսլապաշտութեան այս ողին ու կեանքը — որ զօրութեան ու կորովի եւ անմեռ հաւատքի մշտահոս աղբիւրն պիտի հանդիսանայ մեր ապագայ պատմութեան մէջն ալ դարուց ի դարս: Եթէ Արմենական ցեղին հոգին յափշտակող կրօնական խէչալներուն հետ զուգընթացարար արթնցընենք նաեւ վեհ խէչալներն քաղաքական ազատութեան եւ ընկերական արդարութեան, տարակոյս չկայ թէ վաղուան Հայութիւնը նոյնքան անընկճելի կորովով ու աննուած անձնուիրութեամբ պիտի պայքարի եւ ի զին ամէն նահատակութեանց պաշտպանէիր քաղաքական ազատութեան եւ ընկերական արդարութեան սըրբազն դատերն, որքան յաղթական մարտիրոսութեամբ մը որ պաշտպանեց ու պահպանեց իր կրօնական հաւատքը: ՏԵՍԼԱՊԱՇՏՈՒԹԻՒՆՆԵ է Հայութեան տիրական կիրքն ու դրոշմը, եւ անիկա՛ է Հայուն զոյութեան կերազոյն ոյժն ու պահակը: Քաջ ըմբռնենք հայկական նկարագրի այս ամենէն արժէքաւոր կողմին պատմական խոչոր նշանակութիւնը:

Եւ հիմա, Արմենական ցեղին հոգերանութեան այս ՏԻՊՐ ճանչնալէ յետոյ, դիւրին է այլ եւս մեկնել Հայկական նկարագրի մի քանի ուրիշ առանձնայատկութիւններն: Փարթամ կեանքի, հարստութեան, աշխարհային զուարձութեանց եւ աշխարհակալութեան սէրերն երեք տիրական չեն հանդիսացած Ալպեան-Արմենական ժողովրդոց մէջ: «Ալպեանը մէծ յարգանք ցոյց չուար հարստութեանց համար», կը զրէ կուսթաւ Միշաւտ, «Եւ թէ եւ ժրաջան, զուն ուրեք մէծ ճիզ կը թափէ ան հարստանալու համար: Բայց այս ցեղին ամենէն որոշչէ մտային մէկ յատկանիչն է՝ անտարբերութիւն անձնական հազուստ կապուստի եւ տնական կահ կարասեաց յարգարման վերաբերեալ իննդրոց հանդէս: Յօղուածագիրս առանձնաշնորհումն ունեցած է հետոտն շրջելու եւրոպայի Ալպեան ցեղին կողմէ ընակուած մէծ կեղբուններուն մէջ, եւ ամէն տեղ ապշութեամբ նկատած է ծայրագոյն պարզութիւնը բարեկեցիկ քաղքենիներուն եւ ազարակապաններուն: Ալպեաններու համար քիչ հրապոյր ունին նորաձեւութիւնք: Ֆըրանսական Բրիտանիոյ մէջ եւ Աւստրիական թիրոլի մէջ՝ ժողովուրդը տակաւին կառչած կը մնայ երկու դար առաջ հազնուած հանդերձի ձեւերուն: Զուիցերիոյ 22 գաւառներուն 17 հատին

մէջ, տօնախմբութեանց օրերուն, գիւղացիք կը հաղուին Միջին Դարերէն մնացած ձեւով զգեստներ: Սավոյի և Օվէրնի մէջ հարուստ ծերունի ազարակապաններ կը հաղուին նոյն այն ձեւով զգեստներ որ իրենց քսան տարեկան եղած ատեններ սովորական էր» (78, էջ 686):

Հայոց ալ պարզութիւնը, սակաւապետութիւնը յայտնի է ամենուս, իսկ աշխարհակալական ձգտումներու տկարութիւնն ալ դիտուած է հմուտ հեղինակներու կողմէն: Հայկական նկարագրի այս կողմերուն մասին եղած դիտողութիւնք աւելի պիտի համապատասխանէին իրականութեան, եթէ սահմանափակուէին անոնք միմիայն Հայոց զանգուածը կազմող Արմենական տարրին վրայ: Մեր ազգին Արխական ազնուապետութիւնը եւ Սեմական կամ Հրէական նշանակելի չափով մեծազանդուած բազմութիւններն, ապահովարար, Արմենական մհծամասնութեանէն տարրեր հոգերանութիւն արտայայտած են: Ասոր համար է որ Հայկական նկարագրերը պատկերացնել փորձող բոլոր հեղինակներ շըփութութեանց եւ հակասութեանց մատնուած կ'երեւին: Հատուածակողմի մը երեք երեսակներու նմանցնելով հայկական նկարագրերն պէտք է ըմբռնել թէ անոր երեք բաղկացուցիչ տարրերուն կը համապատասխաննեն նկարագրի այդ երեք երեսակներն, որոնք իրարմէ տարրեր եւ նոյն իսկ հակոստնեայ կրնան ըլլալ յամիս:

Ահա՝ այսպիսի ՑԵՂԱՅԻՆ նշանակութեամբ մըն է որ զհայն կը բնորոշեմ իրեւ բարձրագոյն մէկ տիպը գորովալիր ու անձնուեր եւ տեսլապաշտ նկարագրի, իրեւ նմոյշ անգերազանցելի ուշիմութեան, պարզութեան, սակաւապետութեան, աշխատասիրութեան, տոկունութեան, կենսունակութեան եւ իրեւ ամենէն նուազ ազգուող սեռային չափազանցութեանց, աշխարհային զուարձութեանց, հարստութեան, բռնատիրութեան եւ նման մուլեզին ձգտումներէ: Այս յատկանիշները ճշդիւ չեն պատշաճիր Հայոց ազնուապետական դասակարգին, վերն ցոյց տրուած ցեղային պատճառներով:



Ե.

## ՅԵՂԱՅԻՆ ԱՂԲԻՒՐԻ

### ՀԱՅՈՅ ԱՐՈՒԵՍՏԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹԵԱՆ

Ալպեան-Արմենական ժառանգականութեան մէջ կարեւոր պակաս մէն է՝ գեղարուեստական ձիբքերու տկարութիւնը։ Այս մասին Միջերկրական ցեղը գեր ի վերոյ կը մնայ թէ՛ Հիւսիսականէն և թէ՛ Ալպեանէն։ Ծանօթ իրողութիւն մըն է թէ Միջերկրական ժողովուրդներ կը սիրեն արուեստը։ Գլխաւորաբար Միջերկրական ցեղին պատմութիւնն է՝ պատմութիւնը նկարչութեան, քանդակագործութեան, երաժշտութեան և գրականութեան։ Միջերկրական ցեղին կը պարտի Ֆրանսա իր գերակայութիւնը գեղարուեստի մէջ։ Եթէ, երաժշտութեան նման, կարենար տիեզերական լեզուաւ մը արտայայտութիւնը, աշխարհի մէջ համանման բարձր դիրք մը պիտի գրաւէր իտալական գրականութիւնը որպիսին կը գրաւէ իտալական երաժշտութիւնը...»

Գեղարուեստական չէ, ընդհակառակն, Ալպեանը։ Մինչ Միջերկրական ցեղին պատկանող ամէն հարիւր հաղար մարդոց-մէ հինգ հատ արուեստագէտներ կ'ելնէն, որ Փարփղի Սալոններուն մէջ ցուցահանդէս սարքելու աստիճանին կը հասնին, նոյնքան թուով Հիւսիսական ժողովուրդներէ կ'ելնէն նման աստիճանաւ բարձր չորս հատ արուեստագէտներ, իսկ Ալպեաններէն՝ մէկ հատ միայն։

Գեղարուեստական ընդունակութեանց մէջ Արմենական ցեղին պակասաւորութիւնը յայտնող մէր վերի հաւասարումը, անտարակրոյս, զարմանք պիտի պատճառէ Հայ ընթերցողներուս, որոնց զրեթէ միշտ քարոզուած է՝ Հայոց ի հանդէս բերած բանասեղծական, երաժշտական, նարտարապետական ու նկարչական բարձր կարողութեանց մասին։ Արդարեւ, կատարեալ շըփոթութիւն կը տիրէ մէջ Հայկական ընորոշ ձիրքերու մասին, որովհետեւ մէր մատենագիրներէն եւ ոչ մին տակաւին ու սումնասիրած է այս հարցը ցեղային տեսակէտով։

Ներկայ հատորիս մէջ չափազանց հակիրճօրէն միայն պիտի կընամ շօշափել ցեղային հիմերն հայկական այլազան մտային կարողութեանց։ Եւ Վաղեմի Յունաստանի օրինակէն յարմարդոյն լուսարանութիւն մը չէմ կարող դործածէ՛ մատնացոյց

ընկերու համար ցեղային այն աղբիւրը, որմէ կը հոսին առաւելապէս Հայ ազգի մշակոյթին գեղարուեստական բարձրագոյն ու ճոխագոյն արտադրութիւններն։

Գեղարուեստի անդերազանցելի հրաշակերաներ արտադրեց Վաղեմի Յունաստան։ Եւ որովհետեւ յաղթական Հնիեւրոպականներէ կը բաղկանար անոր ազատ քաղաքացիներու ստուար մէծամասնութիւնը, ցեղային ժառանգականութեան իրականութիւնն ալ գեռ անծանօթ ըլլալով մարդոց, պատմաբաններ անդիտակցաբար Հնդեւրոպական ցեղին վերադրեցին Յոյներու ցոյց տուած գեղարուեստական բարձր հանձարը։ Բայց կենսաբանական ու հնախօսական արդի յայտնութիւնք եկած էն հիմնովին յեղազնէ Հնդեւրոպական Յունաց մասին տիրող այս կարգի նախապաշարումներն։ Հիմա յայտնուած է որ, բացզոյն Յունաց Պալքաններն արշաւելէն դարեր առաջ կը ծաղկէր բարձր քաղաքակըրթութիւնն մը Եգիպականի երկու կողմերն ալ, իրեն կեդրոն ունենալով կրետէ կրղին։ Հիմա յայտնուած է որ նախայունական այդ բարձր քաղաքակըրթութիւնն արտադրող բնիկ ժողովուրդներն, որոնք կը բնակէին Փոքր Ասիոյ արեւմտեան ծովեղբեայ գաւառներն ու Արշակագոսի կրղիներն եւ Յունաստանի թերակղին, կը վերաբերէն մքազոյն, երկար գլուխ ցեղի մը՝ Միջերկրական կան ցեղին։ Եւ հիմա յայտնուած է թէ ճիշդ Միջերկրական այս ցեղն էր որ տուաւ Վաղեմի Յունաստանին՝ անմահ փառքը աշխարհի մէջ գեղեցկութեան առաքեալն հանդիսանալու, ինչպէս այսօր ալ կուտայ գեղազանցութեան դարնին իտալիոյ և Ֆըրանսայի նման Միջերկրական ցեղին հոծ բնակչութիւն ունեցող ազգաց։

Փրօփ. Հու, իր «Վաղեմի Պատմութիւն Մերձաւոր Արեւելի» հեղինակութեան մէջ, խնամոտ վերլուծման մը ենթարկելով Յունական մշակոյթը՝ կը զանէ որ «Ընդհանուր արուեստի մասին Հելլենաց ունեցած զգացումը անտարակուսելիօրէն անոնց աւանդուեցաւ իրենց Եգիպականի բնիկ նախնեաց կրղմէն, ոչ թէ Հնդեւրոպական նախնիքէն»։ «Մենք ի գուր չորս կողմերնիս կը փնտունք,» կը յարէ ան, «որիւէ ինքնազարդացեալ արուեստագիտական զգացում զուտ Հնդեւրոպականներու մէջ։ Կասեանք չունէին զայն եւ զարերով խափանեցին Բարելաստանի բնիկներու ալ գեղարուեստական արտայայտութիւններն։ Պարսիկներ չունէին զայն եւ սոսկ որդեղբեցին Ասորեստանի արուեստագիտական մշակոյթը. Կոթեր ու Վանասպաններ չունէին զայն. Կեղտեր ու Տեւառններ, ամրող դարերու ընթացքին, Միջերկրական գաւառնէն քաղած են իրենցը»։ Բայց Հնդեւրոպական ցեղին եկան Յոյն

աղջին ցոյց տուած համաչափութեան եւ բաղաքական իրաւանց զգացումներն : «Միջերկրականը ժառանգած էր արուեստագիտական զգացումը՝ առանց համաչափութեան զգացումին, Արիականը քիչ արուեստագիտական զգացում ունէր, սակայն ունէր համաչափութեան եւ արդարութեան զգացումներն , ու վերջնոյս հետ՝ քաղաքական զգացումը» : «Յոյն քաղաքական գաղափարներու մէջ Արիական տարրին գերակայութիւնը ակներեւ է : Հաւանական չէ որ բնիկ եգիպտական աւելի որոշ գաղափարներ ունեցած ըլլայ քան Եգիպտացին» : «Այս երկու ցեղերուն միաձուլման արդիւնքն ըլլալ կը տեսնենք այն ճշմարիտ կանոնը՝ ամէն բանի մէջ ճաշակի ու գեղեցկութեան, որ Յունաց իտէալն գարձաւ, եւ անոնց միջոցաւ եղաւ իտէալն մարդկութեան» (39, էջ 537) :

Անշուշտ պիտի հարցուի այժմ որ՝ եթէ ո՛չ Արիական եւ ո՛չ Արմենական ցեղին մէջ զօրաւոր է արուեստագիտական զգացումը, ուրեմն Հայերս ուսկի՞ց ժառանգեցինք մեր բնաւորութեան մէջ յայտնապէս նշանակելի տեղ գրաւող գեղարուեստական զօրաւոր միտումներն : Եւ մեր պատմութեան ամենէն շահեկան մէկ էջը կը պարզուի առջեւնիս, երբ փնտուելու եննենք Հայ ազգը արուեստագիտական օժտումներով ալ բաւական նշանաւոր հանդիպացնող ցեղային աղբիւրը :

**ՄՍՏԵՆԱՇԱՐԻՍ** «Եկամուտ նախնիք Հայոց» հատորին մէջ ցոյց տուած եմ թէ մեր ազգային պատմութեան առաջին օրերուն իսկ Հրէական բաղմաթիւ գաղութներ հաստատուած էին Հայաստանի մէջ, եւ թէ, ասո՞նք էին որ մէծաւ մասամբ կը բաղկացընէին իսրայէլի Տասն կորուսեալ Տոհմերու սերունդը : Ամէն պարագայի տակ՝ Բիւզանդացւոյ վկայութեամբ՝ Արտաշատ քաղաքէն 40,000 Հայ եւ 9,000 Հրեայ ընտանիք Պարսկաստան գերեւարեց Շապուհ Բ., երուանդաշատէն՝ 20,000 Հայ եւ 30,000 Հըրեայ, Վանէն՝ 5,000 Հայ եւ 18,000 Հրեայ, Նախիջեւանէն՝ 2,000 Հայ եւ 16,000 Հրեայ ընտանիք : Այս հաշունը՝ Շապուհ Բ. ընդամենը 86,000 Հայ ընտանիք տարագրեր է Հայաստանէն, իսկ 89,000 Հրեայ ընտանիք : Մեմական այնքան առատ արիւն կը հոսի, արդարեւ, Հայոց երակաց մէջ, որ պատմաբաններէ ոմանք կը վարանին նոյն իսկ Արիականաց շարքին դասել Հայերն ու Սեմական ծագում կը վերագրեն անոր, ինչպէս Անդլիացի մէծահամբաւ Ռւէլս՝ իր այնքան ժողովրդական Պատմութեան գրքին մէջ :

Հայ նախարարութեանց մէջ Բագրատունիք կը ներկայացընեն Հրէածին Հայոց այն խիստ ստուարաթիւ տարրը, որ ամենաշքեղ գերն է կատարեր Հայ պատմութեան ու Հայ մշակոյթին

մէջ : «Եթէ դեռ մինչեւ այսօր Հայաստանի մէջ կը գտնուին մեծագործութեան եւ բարձր բաղաքակրթութեան հետքեր», կը գրէ Հ. Մովսէսնան, «անոնք բոլորն ալ արդիւնք են Բագրատունին սեղծող մտքին :» Ամերիկան բազմահատոր «Պատմութեան Գիրքը» մատենաշարին Խօթներորդ հատորին Հայոց յատկացուած գլուուն մէջ՝ սապէ՛ս կը բնորոշուի Բագրատունեաց հարստութեան շրջանը .

«Թագաւորութիւնը, սակայն, իր յաջողութեան գագաթնակէտն հասաւ Հրէական ցեղին Բագրատունեաց տակ, որու ինն թագաւորին 859ին մինչեւ 1045, գրեթէ անկախօրէն իշխեցին իր քումբ պետութիւն մը Արար Խալիֆաներու եւ Արեւելեան Հռովմի կայսերաց միջեւ : Այդ ատեն Արփաշայի եւ Ալանա շայի վրան կառուցուած ամրոցաւոր Անի մայրաքաղաքը շեղազարդուած էր դղեակներով, պալատներով ու եկեղեցիներով, որոնց աւերակներն, նոյն իսկ այսօր, կը գմայլեցնեն Ալակէօզի արեւմտակողմը շրջողներն . . . : Բագրատունիք, նաև իրենց մեծ նախահօր Տիգրանայ, անայլայլ բարեկամութիւն ցոյց տուին Հրէից հանդէպ : Հետեւարար, Խարայելացւոց բազմարիւ գաղութներ հաստատուեցան երուանդաշատի, Վանայ, Նախիջեւանի եւ Արտաշատի մէջ . . .» (70, Հատ. է. էջ 3024) :

Բայց պատմական ծանօթ ժամանակներու մէջ գէպ Հայաստան եղած Հրէական այս գաղթաշարժերէն աւելի շահեկան են մեզ Համար Սարգոն Բ. կողմէն Վանայ արեւելեան սահմաններն տարագրուած իսրայէլի Տասն Տոհմերն, որոնք Աստուծոյ ընտրեալ ժողովուրդին ԾԱՂիկիլ կը բերէին Հայոց գրացնութեան եւ ապագայ միաձուլման : Ակնարկելով տարագրեալ այս տոհմերու ընծայարերած Հոգեկան ամենաբարձր արժէքներուն՝ սապէ՛ս կը շարունակէ Գերման հեղինակաւոր աստուածարաններէն Փրօփ. Քարլ Հայնրիխ Գորնիլ . «Եւ մասնաւորապէս չմոռնանք թէ Խորայէլի մէջ ծագումն առնող Հոգեւոր ամենամեծ ոյժը, Մարգարէութիւնը, տարամերժօրէն հիւսիսային իսրայէլի արտագրոյթն է, որ բողբոջաւորեցաւ ու զարգացաւ Տասն Տոհմերու թագաւորութեան հողին վրայ . . . : Հիւսիսային իսրայէլացիներ էին Սամուէլ, Եղիսէ, Ովսիա, եւ նոյն իսկ բնիկ Յուղայեանն Ամովս՝ իսրայէլի համար եւ իսրայէլի մէջ գործեց տարամերժօրէն» (72, էջ 127) :

Ահա՛ Իսրայէլի ազգային ու կրօնական կենաց կեղրոնական աղբիւրն հանդիսացող եւ մարգարէութեան օրհնութիւնը աշխարհ բերող ժողովուրդի մը ծաղիկն էր որ մասամբ տարագրուեցաւ Խապուրի ափանց վրայ Տէր-Զօրի անապատներն, բայց մէծաւ

մասամբ քչուեցաւ վասպուրականի եւ Ուրմիոյ դաւառներն : Տարագրուած այս Խորայէլացիներէն, աշխարհի մէջ անմըցելիօրէն Հողեկան վեհագոյն ներշնչմանց ընդունակ այս աստուածընտիր ժողովրդեան սերունդներէն էր որ յառաջ պիտի գային մեր Բաղրատունիներն, Ամասունիներն եւ ուրիշ տոհմեր կամ իսառնուրդներ : Եւ ասիկա, արզի կենսաբանական յայտնութեանց համաձյն, օրհնութեանց մշտահոս աղբիւր մըն էր որ կը բացուէր Հայութեան բազմադարեան կենաց արդէն բեղմնաւոր ծոցին մէջ :

Ի՞նչ միջոցներով եւ ի՞նչ տանեն ալ որ եկած ըլլան Հրեայք մեր երկերն, սա՞ որոշ է թէ Հրէական շատ առաստ արիւն հոսած է Հայութեան մէջ : Մեր նպատակին համար տարբերութիւն ըներ բնաւ թէ Խորայէլի Տասն Տոհմերէն յառաջ եկան Բաղրատունիք կամ թէ Երուսաղէմի Յուղայեան տոհմի գերութեան մնացորդներէն, ինչպէս կ'աւանդէ Խորենացին : Տարբերութիւն չըներ, դարձեալ, թէ արդեօք Մեծն Տիգրանի Հայաստան բերած Հրեայ գաղթականք չեն կրնար եղած ըլլալ նախնիքը Բաղրատունեաց : Բաւական է մեղ համար ստոյդ գիտնալ թէ Սարգսնի, Նարուգողնոսորի եւ Մեծն Տիգրանայ Պաղեստինէն տարագրած Հրէական մեծամեծ գաղթականութիւնք տարածուեցան Հայաստանի եւ Քրդաստանի արեւելեան ամբողջ դաւառաց մէջ, թէ անոնց սերունդներ՝ դարբերու ընթացքին՝ միաձուլուեցան Հայոց հետ եւ իմացական ու հոգեկան ընտիր օժտումներով ճոխացուցին հայ կեանքն ու պատմութիւնը, եւ թէ Խորայէլի այս հին հին տարբագիրներու մնացորդներն են որ մինչեւ այսօր իրենց ինքնուրոյն Հրեայ կեանքը կը շարունակեն ապրիւ Տաւրոսեան լիոնաշխարհի զանազան անկիւններուն մէջ :

Վերի վկայութիւններն մէջ բերի ցոյց տալու համար թէ, ընդհանուր համաձայնութեամբ ՄիջերկրԱԿԱՆ ցեղին տրուած է թէ՛ հին եւ թէ՛ արզի աշխարհի մէջ զեղարուեստական ամենաբարձր եւ ամենաճոխ ժառանգականութեամբ օժտուած ըլլալու պատիւը : Բայց մքաղոյն երկար գլուխներու բաժանումը, իր ամենէն հարազատ տիպը կը յայտնաբերէ Արարիոյ մէջ ծագում առած ՍեՄԱԿԱՆ ցեղին մէջ, ճիշդ ինչպէս Եւրոպայի կլորդուխ Արտեմեան ժողովրդոց մայր-բունը կը գտնուի Հայաստանի Արմենական Եղբայրակցութեան մէջ : Ուրեմն, ակնկալելու էինք որ Սեմական ծագում ունեցող Հրէից մէջ մանաւանդ ի յայտ գար գեղարուեստական առաջնակարգ հանձարներու ճոխութիւն մը, անմիջապէս որ անոնք վայելէին զեղարուեստական մշակոյթի մը յայտնագործող աղբեցութիւններն : Մեր այս ակնկալութիւնը ա՛յն իրողուաւելի կը գորանայ նկատառութեամբ պատմական ապահովութիւններուն մէջ :

թեան՝ թէ Պաղեստինի մէջ Սեմականին գլխաւորաբար Արմենական արեան հետ միախառնումներէն ծնաւ Հրեայ աղդը, ինչպէս ցոյց տուած եմ «Բնիկ Խալսնիք Հայոց» հասորիս մէջ : Եւ Սեմականին զեղարուեստական հանձարը միանալով Արմենականին տեսլապաշտ ոգույն հետ, մշակութային նպաստաւոր պայմաններու տակ, չէր կարող չարտադրել Հրեայ հոգեբանութեան մէջ ամենէն բեղմնաւոր հողը զեղարուեստական չփեղագոյն արտադրութեանն :

Արդ, Եւրոպայի մէջ Հրէական ծագում ունեցող արուեստագիտներու զեղարուեստական աշխարհին մէջ ցոյց տուած թուական եւ ճարտարութեան գերակշունդիւնը, որ անժխտելի իրականութիւն մըն է այսօր, կուգայ լիուլի արդարացնել մեր ունեցած այս ակնկալութիւնը : Երկու կամ երեք վկայութիւններ կը բաւեն այս մասին :

Ուոլթէր Հըլթ Ամերիկացի հեղինակը, իր «Ճշմարտութիւնը Հրէից մասին՝ ոչ-հրեայի մը կողմէն» գրքին մէջ, հետեւեալ իրողութիւններն ու վկայութիւններն կ'ամփոփէ՝ զեղարուեստի մէջ Հրէից գերազանցութիւնը ասլացուցանելու համար .

«Հրեան նշանաւոր ինքնատպութիւն մը ցոյց տուած է բոլոր արուեստից մէջ . . . : Մասնաւորաբար անվիճելի վարպետն է ան երաժշտական գործիներու վեհապետին—ջութակին : Ոչ-Հըլթ եայ ո՞ր մէկ ջութակահար կրնայ այսօր բաղդատուիլ Ֆրից Քըրայսլըրի, Միշա Էլմանի, Եաչա Հայֆազի, Թօշա Սիսալի, Մէքս Բողէնի, Էֆրէմ Զիմալիլսթի, Եօաքիմի եւ էրնթի եւ կամ Ուսուցչաց այն վեհապետ Լէտիվոլա Աւերի հետ . . . : Հրեայ էին անցելոյն մէջ մեղեղի մեծ վարպետներէն շատեր : Եւ Հրեայք տակաւին կը տիրապետեն երաժշտական աշխարհի մէջ իրեւ երգահաններ, իրեւ երաժշտախումբի վարիչներ, իրեւ ճայնական ու գործիական երաժշտաներ . . . : Հրեայք զերակայ գիրքեր կը գրաւեն բեմական արուեստի բոլոր ճիւղերուն մէջ՝ բաղդատմամբ իրենց աննշան թուոյն : Նմանողական թատերաբեմին վրայ ուրիշ ի՞նչ գէմքեր Ռաբէլի, Պէրնհարտի եւ Պութի նման կը կոթողանան իրեւ հանձարներ : Եւ պատմաթատերական ներկայ Երկնքին վըրայ ի՞նչ աստղեր աւելի պայծառ կը փայլին քան ձէյքը Ատլէր եւ Պէրթալ Քալիշ — կամ վերջերս ինկող Տէյլիտ Քէսլը : Անոնք իրենց զերազանց տաղանդով, իրեւ ճայնական ու գործիական երաժշտաներ, անհամեմատ աւելի թուով կը զարդարեն երաժշտահանդէսի մը թատերաբեմը : Պարի մէջ նոր նշանակութիւն տուած են անոնք գերքեր, շարժուձեւի, րիթմային քայլափոխերու եւ անդամային ու իրանի ամէն զգայական շարժմանց : Անոնք

գործնականապէս կը զեկավարեն թատերական աշխարհը իրբեւ արտադրող եւ վարիչ ուժեր : Տրամադիկ արժէքներու ամենէն հարազատ թարգմաններն կը հանդիսանան անոնք իրբեւ թատերագիրներ :

«Հրէական հանձարին ամենէն ապշեցուցիչ մեծագործութիւնը ձեւական ու քանդակատիպ արուեստից մէջ կը կայանայ թերեւս , այն պատճառաւ որ՝ պատկերի ու քանդակի վրայ արուեստի ներկայացումը արգիլուած էր Հրէական կրօնին կողմէ եւ հետեւարար այս ուղղութեամբ ճարտարութիւն չէր կրցած զարդացնել ան : Բայց գոյնի եւ ձեւի ու նմանութեան ձիրքը , որ անցնջելի կերպով հաստատուած էր Հրեայ ժառանգականութեան մէջ , թէեւ թագուն մնացած դարեր ամբողջ , պատրաստ էր յայտնագործուիլ զարթուցիչ առաջն գրգիռներուն տակ : Ուստի , թէեւ Հրեայք Մովսիսական օրէնքով արգիլուած էին պատկեր չինելէ , ասով չզրկուեցան նկարելու եւ քանդակելու ժառանգականութենէն , այնպէս որ այսօր անկորնչելի նկարներ եւ անմահ քանդակներ մեզ տուած է Հրեայ վրձինն ու դչիր :»

Լօրու Պիքնսֆիլտ , այդ նշանաւոր Հրեան , հետեւեալ բողոքախառն դիտողութիւնը լընէ Քրիստոնեայ Եւրոպային . «Մենք անաղարտ պահպանած ենք ականջի , ձայնի ու երեւակայութեան այն ձիրքերը , որոնք կովկասէն եկան , եւ որոնք օժաւած են զմեզ երաժշտական բացառիկ կարողութեամբ . . . : Զկայ Երդիչներու ընկերակցութիւն մը , չկայ երաժշտախումբ մը , որեւէ քաղաքի մէջ , ուր խուռն թիւերով չգտնուին մեր զաւակներ : Անոնք ոչ Հրեայ կեղծ անուններու տակ կ'երեւեին՝ խուսափելու համար իրենց ցեղին հանդէս ցոյց արուած խորշանքէն , զոր ձեր առաջար սերունդը օր մը պիտի ժխտէ ամօթով ու զզուանքով :»

Երաժշտական փայլուն քննադատներէն ձէյմս Կիպարնս Հունէքը սա՛ վկայութեամբ վերջացնենք մեր կոչումները . «Ճըշմարտութիւնն ա՛յն է որ ջութակահարներու , երգիչներու եւ դերասաններու մէջ առաջնակարդ դիրք կը գրաւէ Հրեան » (95 , էջ 192) :

Հայոց գեղարուեստական կարողութեան ցեղային աղբիւրը կը գտնուի , ուրեմն , Հրէական այն յորդառատ արեան մէջ , որ մեր պատմութեան սկզբնական ըրջաններուն , ներարկուեցաւ Հայստան եւ զարերու ընթացքին միախառնուեցաւ բնիկ Արմենական արեան հետ , ինչպէս ցոյց տուած եմ «Եկամուտ Նախնիք Հայոց» հատորիս մէջ :

Հայաստանի մէջ Հայոց եւ Հրէից արենախառնման այս խիստ

նշանակալից պատմական իրողութեան ներկայ վերյիշումը կը փակեմ , ամփոփելով ստորեւ քաղաքակրթական արժէքը մարդկութեան ձերմակ բաժանման մթագոյն երկար գլուխ այս ցեղին :

Իր «Մեծ Ցեղին Անհետացումը» գրքին մէջ , Ամերիկացի համբաւար գիտական մատենագիրներէն Մէտիսըն կրէնթ , խօսելով այս մթագոյն երկար գլուխ ցեղին վրայ , որուն մայր-Հայրենիքը Արարիան ըլլալ կ'ենթալլուի եւ որ Սեմական անունով ծանօթէ հասարակութեան իսկ «Միջերկրական» անունով ճանչցուած մարդարաններու կողմէն , կ'ըսէ . «Այս ցեղէն ծագումն առաւ մեծաւ մասամբ հին Միջերկրական աշխարհը : Անկի'ց ծնաւ Եղիպտական երկարատեւ քաղաքակրթութիւնը , որ գրեթէ անընդմէջ յաջորդականութեամբ տեւեց հազարաւոր տարիներ : Անկի'ց ծընաւ կրէտէի Մինուեան Կայսրութիւնը , որ ծաղկեցաւ Ք . Ա. 3000-եւ 1200ին միջեւ , եւ որ նախածնողն եղաւ Յունաստանի , Կիպրոսի , Խոալիոյ եւ Սարսինիոյ Միկենեան մշակոյթներուն : Անկի'ց ծագումն առաւ Ետրուրիոյ գաղտնալից Կայսրութիւնը — նախորդողն եւ ուսուցիչը Հոռվմի : Այս ցեղէն ծնան Հելլէնական պետութիւններն եւ Միջերկրական եւ Սեւ Ծովերու բովանդակ գաղթականութիւններն : Այս ցեղին ստեղծագործութիւնն էր Փինիկեան պետութիւնը ծովային եւ առեւտրական , ինչպէս նաև անոր հզօր գաղութը — Կայսերականն Կարդագինէ . . . : Այս ցեղին վերագրելու ենք նաւորդութեան արուեստին նախնի զարգացումը , եւ դարեր յետոյ անկի'ց ուսան Հիւսիսականք իրենց ծովային ճարտարապետութիւնը :

«Թէեւ Միջերկրական ցեղը բաժին չէ ունեցած համադրական լեզուներու հնարումին մէջ եւ յարաբերաբար փոքրիկ բաժին ունեցաւ Միջին Դարուց կամ արդի ժամանակաց քաղաքակրթութեան զարգացմանը մէջ , սակայն եւ այնպէս անո՞ր կը վերաբերի գլխաւոր արժանիքը Եւրոպայի դասական քաղաքակրթութեան գիտութեանց , արուստից , բանաստեղծութեան , գրականութեան եւ փիլիսոփայութեան ստեղծումին , ինչպէս նաև գլխաւոր մասը Յունաստանի քաղաքակրթութեան եւ խիստ մեծ բաժին մը Հըռովմէկական Կայսրութեան մէջ » (3 , էջ 164) :

Հոռվմի ու Ելլադայի քաղաքակրթութեանց միջեւ տեսնուած աչքառու տարրերութիւններն ալ , վերյիշեալ Ամերիկացի հեղինակին տեսութեամբ , արդիւնքն են՝ առաջնոյն մէջ Միջերկրական ցեղի արեան ֆիջութեանը , իսկ վերջնոյն մէջ անոր գերազիոն առատութեանը : «Դժուար է այժմ ըսել թէ ,» կը գրէ Մէտիսըն կը բէնթ , «ի՞նչ չափով Միջերկրական ցեղը մուտ գտաւ Հոռվմի ար-

Եանու քաղաքակրթութեան մէջ: Բայց Յաւիտենական Քաղաքին աւանդութիւններն, անոր սէրը դէպի կազմակերպութիւն, դէպի օրէնք եւ զինուորական արդիւնազօրութիւն, ինպէս նաև Հռովդ-մէական իտէալներն ընտանեկան կենաց, հաւատարմութեան եւ ճշմարտութեան, որոշակի Հիւսիսական ծագում մը կը մատնա-նշեն յաւէտ քան Միջերկրական, թէեւ Ալպեան երակներ ալ խառ-նուած ըլլալու էին Հիւսիսական տարրին հետ...: Հռովդի Հիւ-սիսական յատկանիշներն իփստ հակադրութեան մէջ են դասական Յունաստանի նուազ եւրոպական յատկանիշներուն հետ, որու պայթուցիկ ու վերլուծողական ոգին, միութեան պակասը, քա-ղաքական անընդունակութիւնը եւ դաւադրութեան դիւրապատ-րաստութիւնը, ամէնն ալ՝ որոշակի հարաւային եւ արեւելեան արենակցութեան կը մատնանշեն» (Յ, էջ 153):

## Զ.

## ՏԿԱՐ ԿՈՂՄԵՐՆ

## ԱՐՄԵՆԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹԵԱՆ

Մեր ազգային ամենամեծ տկարութիւնը, որ անընդունակ կ'ընէ զմեղ քաղաքական առողջ ու զարդացուն կեանքի մը եւ կեղ-րոնական ոյժը կը կազմէ մեր ներքին տաղնազներուն ու քայլքայ-մանց, ձՇՄԱՐՏՍՍՍԻՐՈՒԹԵԱՆ եւ ԱՐԴԱՐԱՄՄՏՈՒԹԵԱՆ պակասն է Արմենական հոգերանութեան մէջ:

Կեանքի իրականութեանց մէջ ճշմարիտը ճանչնալու եւ զայն անփոփոխ արտայատելու ներքին ձգտումն է ճշմարտասիրութիւ-նը: Բայց ասկէ աւելի բան մըն է ան: Կեանքի բոլոր փորձա-ռութեանց եւ ընկերական բոլոր յարաբերութեանց մէջ՝ շիտակը գործադրելու ներքին մզումն է ճշմարտասիրութիւնը: Բայց ասկից ալ աւելի գերազանց տարր մը կը բովանդակէ ան իր մէջ: Ընկերական ու ազգային կեանքի իրադարձութեանց մէջ՝ ուղիղը պաշտպանելու եւ անոր յաղթանակին համար պայքարելու կամե-ցողութիւնն է ճշմարտասիրութիւնը:

Կրնանք նշմարտավխօսութիւն անունը տալ ճշմարիտը ճանչ-նալու եւ զայն անփոփոխ արտայայտելու կարողութեան: Կրնանք ուղամամութիւն կամ պարկեշտութիւն անունը տալ ընկերական յարաբերութեանց մէջ շիտակը գործադրելու ոգւոյն: Եւ կրնանք արդարամութիւն անունը տալ ազգային կենաց դէմքերուն ու

դէպեկրուն մէջ ուղիղը պաշտպանելու եւ անոր յաղթանակին համար պայքարելու կամեցողութեան: Բայց էապէս հոգե-կան միւնոյն կարողութեան տարբեր արտայայտութիւններն են նկարագրի այս երեք յատկութիւններն ալ: Ճշմարտասիրութիւ-նը, այսպէս, իմացական յատկութիւն մը չէ լոկ. ճշմարտութիւ-նը ճանչնալու եւ զայն հաւատարմօրէն ներկայացնելու իմացական կարողութիւն մը լոկ չենթադրեր. անիկա շատ աւելի խորերը կը տարածուի մարդկային հոգերանութեանն ու նկարագրին. անիկա իմացականութենէն կը թափանցէ մարդուս զգացողութեանը մէջ, եւ զատողութեան ու խորհողութեան պաղ շարադասութիւնները կը կենսագործէ զգացմանց տակ շնչովն ու կը վերածէ զանոնք ապրող, շարժող, մզող իտէալներու. անիկա զգացումներէն ալ ա-ւելի խորերը թափանցելով՝ եւ անոնց ուժով՝ կը յարուցանէ մարդուս հոգեոյն մէջ ճշմարտութեան ի նպաստ հզօր կամեցո-ղութիւններ: Ուրիշ բացատրութեամբ՝ ճշմարտասէր ըլլալ կը նշանակէ խորիիլ, զզալ, կամենալ, զործել ու ապրիլ ճշմարտու-թիւնը, կը նշանակէ՝ սիրել ճշմարտութիւնը ամբողջ մտքով եւ ամբողջ սրտով եւ ամբողջ կամքով ու անձով: Ասիկա՛ է լման ճշմարտասիրութիւնը:

Ճշմարտասիրութիւնն, ուրեմն, ՆերդՈԲԾԱԿԱՆ ոյժ մըն է յաւէտ քան չեղոք կամ կրաւորական յատկութիւն մը լոկ: Կա-տարելապէս ճշմարիտ է կիրթ մը կոչել ճշմարտասիրութիւնն ու արդարասիրութիւնը, որովհետեւ զգացումներէ կը բաղկանայ ա-սոնց երկրորդին ալ հիմքը: Եթէ զորովի զգացումն առնենք իրեւ արաւատական ոյժը մարդուս այլասիրական փափուկ բնաւորու-թեան, եւ բարկութեան յուղումն առնենք իրեւ արմատական ոյ-ժը մարդուս յարձակուղական, կոռւական բնաւորութեան՝ այս եր-կուքին սիածուլումէն կը զոյանայ արդարութեան կիրքը մար-դուս մէջ: Եւ որովհետեւ Արմենական հոգերանութեան մէջ, ցե-ղային ու բնախօսական խորարմատ պատճառներով, տկար ևն յարձակողական, կրուական, յանձնապատան, խիզախ ու յան-դումն կեանքի մը մզող բնազգային ուժերն՝ գերազանցապէս ըն-դունակ է ան մէծ մարտիրոսներ յարուցանելու իր ծոցէն, բայց ոչ՝ արդարութեան մէծ հերոսներ, մէծ մարգարէներ, մէծ բա-րեկարգիներ:

Իմ հանրային փորձառութեանց մէջ ոչինչ աւելի կը մորմո-քէ հոգիս եւ ոչինչ աւելի կատաղութեան նոպաներ անցնել կու-տայ ինձ, քան Հայ կեանքի բոլոր շրջանակներուն մէջ երեւած ամօթալից անտարբերութիւնը՝ զմեղ քանդումէ քանդում գահա-վիժեցնող անպարկեշտութեանց, ստութեանց, զրպարտութեանց,

կեղծիքներու, խարերայութեանց հանդէպ, որոնցմով կը վիտայ Հայ հանրային կեանքը: Ճշմարտութեան եւ արդարութեան ձայնը չէ կարող պահանջուած ուժգնութեամբ հնչել Հայ սրտին խորերը, որովհետեւ Արմենական հոգեբանութիւնը տկար է այս փրկարործ ուժերուն կողմանէ: Ասիկա! է խիստ ողբալի իրականութիւնը:

Մատը ճիշդ վէրքին վրայ կը դնէ Տր. Գարբիէլեան, երբ կ'ըսէ. «Արեւմուտքի ժողովուրդներն, մասնաւորապէս Ամերիկացիք, ճշմարտասիրութիւնը կը սիրեն եւ սովոր են գործերն ու մարդերը դատել արդարութեան տեսակէտով, մինչ Արեւելքի մէջ կողմնակալութիւն եւ Խարբ վիճուել ամենահասարակ ախտ մընէ: Արեւելցի մը կընայ ուշիմ ըլլալ մտքով, գթած ըլլալ սրտով, բայց արդարասէր չէ: Իր ընտանիքին, իր բարեկամին, իր կուսակցին թեր կ'ելլէ անպայման՝ հոգ չէ որքան անիրաւ է իր կողմը: Ու թեր ելլելով սուստ խօսիլ, չափազանցել, եւ խեղաթիւրել պատրաստ ու յօժար է: Զեր բոլոր կեանքին մէջ կը յիշէ՞ք պատահած ըլլալ Արեւելցիի մը որ, իրողութիւններն նախ խղճմըտօրէն քննելէ յետոյ՝ ըսէ վճռականօրէն իր բարեկամին, իր կուսակցին. «Դուն անիրաւ ես. ա'ն է իրաւացի:» Ամենէն բարձրադուչ յայտնութեան առջեւ իսկ կը կմկմայ ան, եւ երկու կողմերուն ալ քիչ մը իրաւունք եւ քիչ մը անիրաւութիւն կը դտնէ: Անկլօ-Սաքոն ժողովրդոց լաւագոյն դասերուն մէջ ա'յլ կերպ կ'անցնին անցքերը . . . :

«Արդարասիրութեան պակասը շատ ողբալի կերպով աչքի կը զարնէ Արեւելցւոց քաղաքական կուսակցութիւններուն մէջ: Հակառակորդին թերութիւնները դիտմամբ կը խոչորցնեն, չունեցած թերութիւններն անոր կը վերադրեն, ունեցած բարեմանութիւններն կ'ուրանան կամ կը պղտիկցնեն, իսկ իրենց կուսակցութեան պատկանող ամենէն հասարակ միջակութիւններն մէյմէկ «վարպետ» կամ «հսկայ» կը ներկայացնեն: Կուսակցութեան շահերուն պահանջն է ատելիս, ըստ Արեւելցւոց, որք չեն հասկցած դեռ թէ արդարութիւնն է ճշմարիտ հմայք եւ իրական զօրութիւն բերողը անհատին ինչպէս կուսակցութեան» (30, էջ 72):

Բայց տակաւին «չեզոք» արդարամտութեան պակասն է Հայոց մէջ որ կ'ողբայ Տր. Գարբիէլեան, եթէ կընանք այսպէս կուչեւ շրբամբ լոկ ճշմարտութեան մասին տրուած վկայութիւնը: Ինքզինքիս անսպատային կատարեալ ամայութեանց մէջ պիտի գտնենք՝ երբ Հայ հանրային կենաց մէջ «ներգործական» արդարասիրութիւն փնտուելու ելլենք, այսինքն մարդիկ՝ որ առանց

դեցիկ շրջանակի մը կողմէն յանիրաւի դատապարտուած կամ հալածուած եւ կամ անտեսուած անձի մը պաշտպանութեանը նույրուին՝ իրենց ժողովրդականութիւնը, իրենց պաշտօնը, իրենց զօրաւոր բարեկամները կորսնցնելու դնով:

Մակերեսային խորհրդածութեամբ կընանք ընկերական միջավայրի կամ դաստիարակութեան վատ ազդեցութեանց վերապըրել Հայ նկարագրի այս խոչոր թերութիւնը: Բայց ինչո՞ւ արդարութեան կիրքի կողմանէ նշանաւոր աւելի թուով Հայեր չեն երեւիր Ամերիկեան բարձրագոյն դաստիարակութեան բարիքներն վայելով մեր մտաւորականներուն մէջ: Ինչո՞ւ գոնէ Արդարութեան աւետարանը քարոզող Ամերիկահայ կղերներուն մէջ իսկ չենք կարող գտնել բառին իսկական իմաստովն արդարասէր անհատներու բաւակն թիւ մը, եթէ Դիոգինէսի լապտերովն իսկ փնտուելու ենենք: Եւ ինչո՞ւ ժամանակակից Հայոց մէջ Արդարութեան կիրքը իր ամենափայլուն յայտնութիւնը կրցաւ ունենալ մանաւանդ Ասիական միջավայրի մը մէջ մէծցող ու զպրոցական դաստիարակութեան բարձրագոյն բարիքներէն զուրկ մնացող հասարակ Հայու մը մէջ. կ'ակնարկեմ ազդային հերոս ԱՆԴՐԱՆԻՒԿԻ, որու արդարասէր նկարագիրը կոթողաձեւ վեր կը բարձրանայ մեր բոլոր կղերական եւ մտաւորական դասակարգերուն միջակութիւններէն, եւ որուն զուգակիւոը կը գտնեմ միայն իմ ողբացեալ բարեկամիս, Տր. Ս. Ս. ԳԱՅԻԲԻՒՔԵՍՆԻ, նկարագրին մէջ: Արդարութեան կիրքը իրենց սրտին մէջ ամենաբուռն աստիճանով զգացող այս զոյդ նկարագրերն են որ ամենէն աւելի յափշտակած են իմ հիացումս, եւ որոնց կեանքը Հայ նոր սերնդին ծանօթացնելէ եւ անո՞ր երեւակայութեանն առջեւ պանծացնելէ աւելի ազդեցիկ ու փրկաւէտ միջոց մը չեմ զիտեր ես՝ արդարութեան սէրը ներջնչելու նորայարոյց Հայութեան սրտին: Եւ միթէ դիպուածի արդի՞ւնք է լոկ որ ժամանակակից Հայութեան մէջ յոյժ սակաւաթիւ արդարասիրութեան բարձրագոյն ներկայացուցիչներէն այս հոյակապ երկու դէմքերն ալ Արիական զրոյմ կը կըն առաւելալուէս, յայտարար Արիական արեան:

Ամերիկայի Մ. Նահանգներն սքանչելի աշխատանոց մը Հայութայթած են՝ ժողովրդի մը մէջ զատորչելու համար բնաւորութեան ու նկարագրի այն խոչոր գծերն որ ցեղին տուրքն են, ժառանգական են, քնածին են, անոնցմէ՝ որ ընկերական միջավայրի ու դաստիարակութեան չնորհիւ բարեկիսուած կամ չարափօխուած են, աւելի ճիշդը՝ որ արդինք են ցեղային ժառանգական տրամադրութեանց լեցուն յայտնազործմանց եւ կամ արդեւափակմամբ անհատին նկարագրէն անհետացման: Եւ այս ուղղու-

թեամբ կատարւած վիճակադրութիւնք որոշակի ցոյց կուտան թէ Հարաւային Եւրոպայէն Ամերիկա եկող ոչ-Արխական ժողովրդոց մէջ ՏԿԱԲ է ճշմարտասիրութեան եւ արդարասիրութեան ողին, իսկ ամենէն զօրաւոր է՝ Անկլօ-Սաբոն, Սփանտինաւեան կամ Տեւտոն ծագում ունեցող Ամերիկացի համայնքներու մէջ։ Մ. Նահանգաց մէջ քաղաքական եւ մշակութային ու կլիմայական նըման պայմաններու տակ կ'ասպրին Ամերիկեան բոլոր այլացեղ քաղաքացիներ, եւ սակայն բնաւորութեան ու նկարագրի կողմանէ խսորէն կը զանազանուին իրարմէ՝ բացգոյն ու պաղարին Հիւսիսականք եւ մուլգոյն ու տաքարին Հարաւայինք։

Որպէսզի պայծառ լոյսի մը տակ գնել կարողանամ իմ բացատրել ուզած սա՛ իրողութիւնն թէ՝ ՅԵՂԱՅԻՆ արմատ ունի Հայոց տկարութիւնը ճշմարտասիրութեան եւ արդարասիրութեան մէջ, շահեկան կը համարիմ ներկայացնել հոս այս կողմանէ մեղի շատ նման իրլանտացւոյն Ամերիկեան պայմաններու տակ յայտնարեած նկարագրել, եւ հակադրել զոյն Սքանտինաւեան ժողովրդոց յայտնարեած նկարագրին։

Իրլանտացւոյն գերազանցութեան կատարներն են՝ բանատեղութիւն ու պերնախօսութիւն, կը զրէ Փրօֆ. Բոս՝ իր «Ճին Աշխարի Նորին մէջ» անուն ուսումնասիրութեանը մէջ։ Յուղման եւ երեւակայութեան մէջ իրենց բնածին օժտումներն՝ իրլանտացիներուն կ'ընծայեն բանալին մարդոց սրտերուն։ Ճիշդ այն միւնոյն պատճառներով պերճախօս են անոնք՝ ինչ պատճառներով որ խեղձ ուկրակ հետախոյներ ու արհեստական մասնագէտներ են, որովհետեւ տիպար կեղոր իրերն կը տեսնէ ոչ թէ ինչպէս որ են անոնք իրապէս, այլ ինչպէս որ են անոնք իրապէս։

Ամէն ժամանակ դէպ իր ընկերն կը քաշուի իրլանտացւոյն բնաւորութիւնը։ Ոճագործութեանց դատեր ստանձնող մէծ իրաւագէտ մը կ'ըսէ թէ, ինք միշտ կ'աշխատի իրրեւ նիւրի չընդունիլ պաղարին Շուէտացին, այլ իրլանտացի մը, մասնաւորապէս ինք ալ նման դժուարութեանց հանդիպած մէկը։ Իրլանտացի սպասուհին կը կազուի իր տանտիրոջ ընտանիքին հետ սիրոյ կապերով, եւ անկէ հեռանալէ յետոյ՝ կրկին ու կրկին կ'այցելէ անոնց։ Բայց Շուէտացի կամ Նորվիկիացի սպասուհին տուն մը ձգելէ յետոյ՝ ամենափոքր շահագրգութիւնն իսկ չզգար անոր անդամներուն հանդէալ։

Իրլանտացին, իր այս տաք բնաւորութեան ազդեցութեամբ, բարեկամութեան եւ շնորհընկալութեան ոգուով մը կը վերաբեռնի քաղաքական պաշտօնախնդրութեանց եւ պաշտօնարադութեանց հետ։ անիկա կը խորչի արժանիքի նկատումներով միայն վերաբերուել այս կարգի խնդրոց հետ։

Հիւսիսային նահանգաց մէծ քաղաքներէն շատերուն մէջ իրլանտացիք կը գրաւեն քաղաքային պաշտօններու ստուար մէծաւանութիւնը։ Մէծ քաղաքներու մէջ ինողուելով եւ ցեղային զօրաւոր զգացումներով իրարու միացած՝ իրլանտացիք յաջողեր են ձեռք անցնել կառավարութիւնը մէծ քաղաքներէ շատերուն մէջ։ Արդ, այս տաք սիրու, ընկերական, աշխրէքային ոգի սնուցանող իրլանտացի քաղաքայիներն, կ'ըսէ Փրօֆ. Բոս, վրիպեցան բոլորովին յարգելէ ամենասարարական սկզբունքներն կառավարութեան։ «Երկու բարեկամներու մէջտեղ ի՞նչ արժէք ունի Սահմանադրութիւնը» խօսքը լաւ կ'արտայայտէ անոնց տեսակէտը։ Անոնց համար ոչ թէ անկողմնակալ գատաւորներու կողմէն տրուած արդար վճիռ մըն է ընտրական քուէարկութիւն մը, այլ պայքար մը լոկ՝ իրենց կուսակցութեան մէջ գտնուողներուն եւ անկէ դուրս գտնուողներուն միջեւ։ Անոնք որ նոյն կերպ կը քըւէարկեն՝ «բարեկամ» են իրարու։ ո՛վ որ տարբեր կերպ քուէարկէ՝ երես դարձուցած կ'ըլլայ իր բարեկամներուն։ Կառավարական պաշտօններն ու դիրքեր «աւարներ» են, որոնք բաշխուելու են «բարեկամներու» միջեւ։ Ոչ թէ յարմարութիւնը կամ արժանիքն է որ պաշտօն մը պիտի ապահովէ մէկուն, այլ իր պատկանիլը յաղթող կուսակցութեան։ Յաւէտ իր կուսակցութեան ծառայելու է քաղաքի պաշտօնեան քան թէ իր թոշակը վճարող հանրութեան։ Նոյն իսկ արդարութեան ատեանը իր վճիռներն արձակելու է՝ նայելով թէ ի՞նչ կոնակ ունի ամբաստանեալն, քան թէ ըստ արդարութեան անողոք օրինաց։

Հարվըրտի ընթացաւարտներէն բարեկամբոյը երիտասարդ մը, որ նիւ ինկլէնտի մէկ քաղաքին մէջ վարած էր Լաւ Կառավարութեան շարժում մը, յայտնեց հետեւեալն։ «Գերմաններ կ'ուղեն զիտանալ թէ ո՛ր թեկնածուն աւելի յարմար է պաշտօնին։ Իրլանտացիներու մէջ երբեք չեմ լսած որ այս տեսակ նկատում մը յիշուի։ «Ո՞վ է որ կ'ուղէ այս թեկանածուն։ ո՞վ անոր կոնակ կեցած է,» կը հարցնեն անոնք։ Ես շատ մը իրլանտացիներ կողմնակից ըրած եմ Լաւ Կառավարութեան շարժումին, բայց երբեք չեմ ներկայացուցած թեկնածուն կամ հարցին արժանիքը։ Անձնական դիմում կը կատարեմ ես իմ իրլանտացի բարեկամներուն, եւ կ'ըսէմ անոնց։ «իմ խաթերս համար ըրէք ասիկա։» Մեր դատը պաշտպանող գրեթէ բոլոր իրլանտացիք անձնական հաւատարմութեան հիման վրայ կ'ընեն իրենց օժանդակութիւններն» (77, էջ 34, 260)։

Վերը ներկայացուած բնաւորութեամբ իրլանտացի քաղաքացին տիրապետութիւնը Մ. Նահանգաց մէծագոյն քաղաքներէ

շատերուն վարչութեանը մէջ՝ աղիտաւոր արդիւնք ունեցած է յայտնապէս: «Մեր քաղաքներուն հաճոյակատար պաշտօնեանէք, քաջ ոստիկաններ, անձնուրաց հրչներ տուած է իրլանտացիներու տիրապետութիւնը» քաղաքային վարչութեանց մէջ, կ'եզրակացնէ Փրօֆ. Ռոս, մէջ բերելէ յետոյ կարգ մը վիճակագրութեանց արդիւնքը, բայց «տուած է նաեւ անոնց՝ քաղաքակիրթ աշխարհի մէջ ամենէն վատթար վարչութեամբ կառավարուող քաղաքներն ըլլալու համբաւը: Ամերիկայի մէծ քաղաքներուն յոոի եւ ապականեալ վարչութիւնը ամօթալից գայթակղութիւն մըն է դարձած, եւ ամենէն սաստիկ հարուածն է տուած ուսմէկավարութեան սկզբունքին, որ ստացած ըլլար ան վերջի կէս դարուն մէջ: Քաղաքային պատերազմի վերջաւութենէն ի վեր հարիւր հաղարաւոր քաղենի բնակիչներ թշուառարար հալումաշելած: Եւ կանխահասօրէն մեռած են՝ ապառողջ ջրի, ապառողջ բնակութեան, խեղճ ու կրակ առողջապահիկ պայմաններու եւ համատարած ցոփակեցութեանց երեսէն, զոր իրլանտացիի թայ-Փայտական ողիով կառավարուող քաղաքային վարչութիւնք հայթայթած կամ թուլատրած են» (77, էջ 262):

Խնդիրը բոլորովին տարբեր կերպարանք կը ստանայ Ամերիկան այն քաղաքներուն մէջ, որոնց բնակչութեանց եւ քաղաքային վարչութեանց տիրող մեծամասնութիւնը կը բաղկանայ Սբանտինաւեան կամ Անկո-Սաքսոն կամ Տեւտոն ծագում ունեցող գաղութներէ:

Ե. Նահանգաց 1910ի ընդհանուր վիճակացոյցին համաձայն, երեք հատ բնիկ ճերմակ քուէտուներու դէմ երկու հատ օտարածին քուէտուներ կը գտնուէին Փրաւիտէնսի, Պլֆըլոյի, Նիւարքի, Սէյնթ Փօլի եւ Մինիափոլիսի մէջ: Համեմատութիւնը մէկ առ երկուք էր՝ Միլուօքիի, Տիթրոյթի, Քլիվլէնտի եւ Պոսթոնի մէջ: Համեմատութիւնը երեք առ հինգի մօտ էր՝ Փէթըր-ուզնի, Շիքակոյի եւ Նիւ Եորքի մէջ, եւ երեք առ չորս է Ֆօլ Բէվըթի մէջ: Հիմա, այն քաղաքներն, որոնց մէջ Հիւսիսական ծագում ունեցող գաղթականներ մեծամասնութիւն կը կազմեն կամ քաղթային վարչութեանց մէջ տիրող տարրը կը հանդիսանան, բնաւ երեք վարչին մնար բնիկ Ամերիկացիներէ կառավարուող քաղաքներէն ու կը գերազանցեն Իրլանտացիներէ կառավարուողները: Այսպէս, Ինտիանափոլիս եւ Քանսաս քաղաքներն, որոնց մէջ բնիկ քաղաքացիներն տասնապատիկն են օտարածին քաղաքացիներուն, բարեկարգ վարչութեան կողմանէ չեն գերազանցեր Մինչսօթայի երկուորեակ քաղաքներն, որոնց երեք բնիկներուն մէջ երկու հատ օտարածին քաղաքացիներ կը գտնուին:

Քիվ-

լէնս, որու մէջ օտարածին քաղաքացիներ մէկ երրորդն կը բաղկացնեն ամբողջին, քաղաքականապէս գերազանց է Սինսինաթիէն, ուր մէկ վեցերորդէն ալ նուազ են: Շիքակօ, որ Ֆիլատէլֆիոյ օտարածին քաղաքացիներու համեմատութեան եռապատիկն օտարածիներ ունի, տիրող ապականութեանց դէմ պայտքարիլ սկսաւ մինչ վերջինս տակաւին կը քնանար:

Զեմ կրնար հոս մանրամասնութեանց մէջ մտնել՝ ցոյց տալու համար թէ ինչչէս ցեղային հիմք ունին Մ. Նահանգաց տարբեր քաղաքներուն մէջ տիրող վիճակներն: Իր ընդարձակ ուսումնասիրութիւնք՝ սա՛ եղակացութեան կը հասցնեն զՓրօֆ. Ռոս թէ՝ «այնքան ստոյդ է որ Միջերկրական ժողովուրդներ հիւսիսային եւրոպայի ցեղերէն վար կը մնան բարոյապէս որքան ընկերական որեւէ իրողութիւն»: Փակագծօրէն մատնանշեմ հոսթէ «բարոյապէս» բառով նշմարտասիրութիւն եւ արդարամտութիւն կը հասկնայ հոս Փրօֆ. Ռոս, ինչպէս յայտնի է իր յետագայ տողերէն: «Այս բացգոյն ժողովուրդներ ճշմարտախօս էին, նոյն իսկ իրենց աղոտոտ, կատաղի բարբարոսութեան ատեն: Ինչ որ ալ եղած ըլլայ — հպարտութիւն կամ անձարակութիւն եւ կամ երեւակայութեան պակաս — բան մը ետ կեցուցած է զանոնք հարաւային ցեղերու սահուն ստախօսութենէն: Գաղթային պաշտօնեայք կը գտնեն որ ճշմարտախօսութեան կողմանէ ժողովուրդներ իրեւեց ցեղերէ ու գիշեր կը տարբերէն իրարմէ, եւ մեծ զժուարութիւն կրելնին կը տեղեկագրեն՝ ինչ ինչ մթագոյն աղգայնութիւններէ ճշմարտութիւնը դուրս բերելու համար:

«Սուրիացիք, Պոսթոնի վկայութեամբ, «մէծ ճարտարութիւն ցոյց կուտան բարեսիրական ընկերութիւններն խարելու մասին» եւ «չափազանց անլստահելի են»:»

Անհրաժեշտ էր այսքան ծանրանալ Հայկական նկարագրի այս պակասին վրայ, որովհետեւ անոր պատճառաւ չարաշար պիտի տուժէ մեր վաղուան հանրային կեանքը, ինչպէս չարաշար տուժած է եւ կը տուժէ մեր երէկի ու այսօրուան հանրային կեանքը:

Արմենական հոգերանութեան դորովի կողմանէ գերազանցութիւնը իրաւացիօրէն պանծացուցի նախորդ գլուխներուն մէջ: Եւ հիմա պարտաւոր եմ նոյնքան ուժգնութեամբ հնչեցնել ահազանդը ճշմարտասիրութեան եւ արդարամտութեան պակասին: Որովհետեւ սիրոյ եւ ծառայութեան փրկագործ ուժերուն ամենազերմ հաւատացող մըլլալով հանդերձ ես կը պնդեմ թէ այս կարգի ուժերն լոկ չեն կարող փրկագործել ազգի մը կեանքը: Հեղահամբոյը սիրոյ առաքելութեան շրջանակը՝ անզօրներու, կեղեք-

եալներու, վշտացեալներու, զրկուածներու, կարօտեալներու, անկեալներու աշխարհին մէջն է սահմանափակուած: Ես կը պընդեմ թէ՝ անձնասիրութեան անսանձ բնազգներէն ծագում առնող չարիքներն, բոնութիւններն, կեղեքումներն, խարերայութիւններն, ոճիքներն, ապականեալ կեանքերն ու նկարագրերն չեն կարող աշխարհէս վերցուիլ մի՛միայն սիրոյ առաքելութիւններով: Ես կը պնդեմ թէ՝ անձնուէր սիրոյ ծառայութեանց վրայ միայն կեղրոնացած ամենէն հսկայական ուժերն իսկ յաւխտենապէս անկարող պիտի հանդիսանան մարդկութեան անկեալ ու զրկուած եւ կարօտ զանդուածներն ազատագրել թշուառութեան բոնակալութենէն, ցորչափ նոյնքան հսկայական ուժեր չեն ճակատեցուած մարդոց կեղեքող, բոնակալող, անիրաւող դասակարգերու դէմ: Ես կը պնդեմ թէ՝ Արդարութեան ուժերն են — եւ մի՛միայն Արդարութեան ուժեր — որ Աստուծոյ կողմէն պիտի պատերազմին զաշխարհ տառապեցնող Զարի ուժերուն դէմ, որ պիտի յաջողին տկարացնել ու զսպել եւ բարիին գերակշիռ ազգեցութեանը ենթարկել զանոնք, եւ որ այսպէս պատեհութիւն պիտի ընծային սիրոյ ծառայութեանց տեւական արդիւնաւորմանը: Եւ Ես կը պնդեմ թէ՝ Քրիստոսի կեանքն ու քարոզութիւնները այնքան տողորուած են Արդարութեան այս փրկարգործ կիրքերովն որքան Սիրոյ ծառայութեանց ոգւով, եւ Խաչը չպիտի հանուէր Յիսուս եթէ մի՛միայն սիրոյ անձնուէր ծառայութեանց կեանքն ապրէր եւ Սիրոյ Աւետարանը միայն քարոզէր՝ առանց Արդարութեան պատգամներն հնչեցնելու ի լուր ամբարիչու աշխարհի:

Սամարացւոյն առակը փոքրիկ աւետարան մը կը նկատուի Քրիստոնեայ եկեղեցիներու կողմէն: Ասկիա, սակայն, ճշմարտութեան կէսը միայն կը ներկայացնէ, եւ Քրիստոնէութեան մէկ կողմը միայն: Գեղեցիկ մէկ պատկերն է անիկա Սիրոյ ծառայութեանց նուիրուած կեանքի մը: Աւազակներու ձեռքն ինկած անձանօթ օտարականին վէրքերը կը դարմանէ Սամարացին, զայն կը վերցնէ կը տանի մօտակայ քաղաքը, կը յանձնէ հոգատար ձեռքերու եւ կը խոստանայ ի դարձին վճարել անոր համար եղած ծախսերն: Ասկէ գեղեցիկ օրինակ մը չէր կարող տրուիլ Սիրոյ ծառայութեան մասին: Արդարեւ, աշխարհ ի՞նչ իոլճալի եւ անյոյս վիճակի մը պիտի մատոնուէր արդեօք, եթէ բիւրք բիւրոց այրեր եւ կիներ չգրդուէին սիրոյ ինքնայօֆար ծառայութեանց: Մարդկային կեանքը իսկ եւ իսկ գաղանային վայրենութեան մէջ պիտի խորասուղէր, եթէ անոր սրտին մէջ թրթուալէ դադրէր դորովի աստուածային զգացումը: Պատմութեան մէջ ի՞նչ զմայլեմ դէմքեր չէ ստեղծած դորովի այս զգացումը հրաշագործ: Ո՞վ կարող է ըմբոնել մեծութիւնն ու խորութիւնը այն երանաւէտ

փորձառութեանց զորս վայելել արտօնուած է մարդկութիւնը, չնորհիւ բիւրք բիւրոց այն մայրերուն որ զորովի անձնազոհ կեանքն են ապրած ընտանեկան մէյմէկ սիրաբոյր յարկի տակ, չնորհիւ բիւրք բիւրոց այն այրերուն եւ կանանց որ սպացեալին՝ սիրփանք, հիւանդին ու կարօտեալին՝ ծառայութեան գործեր, թշուառին՝ համակիր մտերմութիւն, անկեալին՝ վերամբարձ ներշնչումներ մատակարարձ են, չնորհիւ այրերու եւ կանանց այն բազմութեան որ սուբր կեանք մըն են ապրած՝ ապականեալ աշխարհի մը բոլոր փորձութեանց մէջ, եւ չնորհիւ այն զգայուն հոգիներուն որ իրնց սիրոյ ու բարութեան երազները ծրարած են անթիւ անհամար արտադրոյթներու մէջ — բանաստեղծութեան երաժշտութեան, նկարչութեան կամ քանդակործութեան եւ ընդհանուր գրականութեան մէջ — մեզի աւանդ ձգած զանոնք, որպէսզի մեր հոգիներուն մէջ եւս յառնեն այդ փորձառութիւններն օրհնաւէտ: Եւ Արեւելեան Քրիստոնեայ եկեղեցիներ, որոնք զըրեք ամբողջովին Միջերկրական եւ Ալպեան-Արմենական մքազոյն ծողովորդներէ կազմուած են, իրենց ցեղային հոգեբանութեան պատկերին համաձայն, անզերազանցելի գեղեցկութեամբ մեկնած են Քրիստոսի Խաչին խորհրդանշած անձնազիւրեան պատարազը եւ աշխարհի տուած՝ ՄԱՐՏԻՐՈՍ ԵԿԵՂԵՑԻՆ, ամուսնական սրբութեան եւ անձնազոհ ծառայութեան դորձերով օծուած ՏՈՒՆՆ եւ մարդկային սրտին զորովի ամենափափուկ յոյզերն արթնցնող ԵՐԳՆ ու ԱՂՕԹՔԸ:

Բայց — եւ հո՛ս է կարեւոր կէտը — միլիոնաւոր Սամարացիներ չպիտի կարողանային երբեք դաշտեցնել աւազակներու ձեռքն իյնալու չարիքը՝ եթէ վիրաւոր ճամբորդներու գորովալիք հոգատարութեանց մէջ սահմանափակէին իրենց սպասարկութիւնը: Վիրաւոր ճամբորդներն խնամելու եւ դարմանելու ծառայութեանց արժէքը առանց մազի չափ պակսեցնելու՝ կոյր ըլլալու է մարդ չտեսնելու համար թէ բուն իսկ աւազակութիւններն չնջել ջանացող, բուն իսկ աւազակներուն դէմ կոռուիլ ելնող մարտական ուժեր ալ անհրաժեշտ են չարիքին հիմնական դարման տանիլ կարելի ըլլալու համար: Աշխարհ նոյնքան եւ թերեւս աւելի կարօտը կը քաշէ Արդարութեան առաքեալներու եւ մարդարէներու, որքան Սիրոյ տեսիլքներն տեսնող եւ զանոնք ժողովուրդին հազորով ներշնչեալ պատգամախօսներու: Քրիստոսի բնաւորութեան եւ կեանքի նշանակութեան ու նկարագրի բնորոշ յատկութեանց մէկ կողմը միայն կը ներկայացնէ Սամարացին առակը: Եւ Արեւելեան եկեղեցիներ, իրենց հոգերանութեան միակողմանի տեսութեանը չնորհիւ, չկրցան ըմբոնել ու մեկնել միւս կող-

մը իրենց Փրկչի նկարագրին։ Այսուք ներկայացուցին մեզ զՅի-սուս իրեւել հեզ, զլսահակ, վշտաբեկ, զքու, յաւետ իգական բնաւորւթեամբ էակ մը։ Այնքան յափշտակուեցան անոնք Յի-սուսի մէջ ապրող Գառն Աստուծոյն տեսլիքէն, որ վրիպեցան տեսնել այդ Աստուծոյ Գառին հեղահամբոյր դէմքին ետին կեցող Դաւթի Տան Առիւծը։ Արեւելեան եկեղեցիներ մեծ յաջողու-թեամբ կարողացան նկարել Քրիստոսի պատկերն՝ երբ կուլար Ան Երուսաղէմի վրայ կամ ոտներն կը լուանար իր աշակերտաց եւ կամ երբ կը տառապէր Գեթսեմանիի մէջ, բայց անյաջող գտնը-ւեցան աշխարհի հաղորդելու աստուծային բարկութեան այն կրակը որ կը բորբոքէր իրենց Փրկչին կրծոց տակ՝ ի տես կեղ-ձաւոր Փարիսեցիներուն, տկարն ու անօգնականը կեղեքողնե-րուն եւ Աստուծոյ տաճարը պղծողներուն։ Քրիստոսի ոազմա-կան ու յալբական նկարագրին մեկնութիւնը վերապահուած էր Արեւմտեան եկեղեցիներուն, որոնք գրեթէ ամբողջովին կազմը-ւած են ՀիհՍիՍՍԿԱՆ ցեղի ժողովուրդներէն։ Արեւմտեան եկե-ղեցիներն բաղկացնող բացգոյն ժողովրդոց ճշմարտասէր ու ար-դարասէր հոգեբանութիւնը միայն կարող էր ապրիլ ու մեկնել Յիսուսի նկարագրին մէջ տիրող Արդարութեան կիրքը։

Հայկական նկարագրին մէջ տկար է ճշմարտասիրութեան եւ արդարամտութեան զգացումը։ Պէտք է ընդունիլ այս իրողու-թիւնը իրեւել անհերքելի ճշմարտութիւն մը, որքան ալ տարակար-ծիք գտնուինք անոր ծնունդ տուող պատճառներուն նկատմամբ եւ որքան ալ մեր ազգային ինքնասիրութիւնը վիրաւորուած ըզ-դանք ասով։

ԿՈՂՏՈՒԹԻՒՆ է ճերմակներու կլորգլուխ ցեղին երկրորդ ա-մենացուն թերութիւնը։ Եւրոպայի մէջ քաղաքավարութեան եւ սրտագրաւ վարուեցողութեան կողմանէ ամենաբարձր մակար-դակի վրայ կը կենան Միջերկրական ցեղի ժողովուրդներն, իսկ ամենացած մակարդակներու կ'իջնեն Ալպեան ցեղի ժողովուրդ-ներ։ «Միջերկրականք բնազդօրէն փափկանկատ են վարուելա-կերպի մէջ», կը յայտարաք կուսթաւ Միշաւ։ «Միջերկրա-կաններէ բնակուած հարաւային Ֆրանսայի գաւառներուն մէջ՝ իր գաղաթնակէտին կը հասնի նուրբ ու սիրուն քաղաքավարու-թիւնը, իսկ իր ցածագոյն մակարդակին կ'իջնէ նոյն երկրին Ալպ-եաններէն բնակուած երեք կեդրոններուն մէջ, որոնք են՝ Բրիտա-նի, Սավոյ և Օվէրնը։ Ֆրանսացի Պրիմոններն կը նկատուին խոժուարարոյ, Սավոյցին՝ անձոռնի եւ Օվէռնըցիք՝ աննկարա-գրելիօրէն կոչտ ու կոպիտ։ Սպանիոյ միակ նահանգը, որու բը-նակիչք կոպտութեան չար համբաւն կը վայելն ամբողջ երկրին

մէջ, այն նահանգն է՝ ուր 80ի կը բարձրանայ գլխաչափը (Կոր-դլուխ են բնակիչք)։ Լեռնային երկեր մըն է կալիշիա, եւ կ'ըն-դունուի թէ նախապատմական ժամանակաց մէջ Արպեան ցեղի ա-րիւն հոսած է իր բնակչաց մէջ» (78, էջ 867)։

Հայ ազգին ոտուար մէծամանութիւնը բազկացած ըլլալով կլորգլուխ Արմենականներէ, ժառանդականութեան հաստատուն օրինաց համաձայն, ակնկալելու էինք որ կոպտութիւնը ցցուն մէկ յատկանիցն կազմէր Հայկական բնաւորութեան։ Եւ արդա-րեւ, մեր ազգային նկարագրին մէջ ուրիշ եւ ոչ մէկ յատկանիշ աւելի աչքին կը զարնէ օտարականաց եւ աւելի մեծ դեր կը կա-տարէ՝ մեզ հանդէպ տեսակ մը պէտքանք առթելու անոնց, քան ընկերական յարաբերութեանց մէջ Հայոց ցուցադրած անտանելի կոշտութիւնը։ Ու եթէ գիտական ոգուով քննութիւն մը կատար-ուի մեր մէջ յաճախ յուզուող այն հարցին նկատմամբ թէ՝ օտար-ներ ինչո՞ւ զմեզ չեն սիրեր, տարակոյս չկայ թէ գանուած պատ-ճառներուն մէջ ամենազլիսաւոր տեղը պիտի գրաւէ Հայկական նկարագրին այս ցցուն ու վանողական յատկանիշը — կոչտ ու կոպիտ վարուեցողութիւն։

Խօսելով Ամերիկեան ժողովուրդին կարգ մը բարեմասնու-թեանց մասին՝ Տը. Գարրիէլեան հետեւեալ զիտողութիւններն կը շարունակէ յառաջ բերել. «Այժմ պիտի յիշեմ ուրիշ կարեւոր յատկութիւն մը եւս որուն արժէքը մեր մէջ գնահատուած չէ եւ բոլորովին անմշակ թողուած է, այն է ընկերականութիւնն ու քա-ղաքավարութիւնը։ Այս մասին ամենէն նշանաւոր ժողովուրդը Ֆրանսացին է աներկրայ, բայց կարծեմ թէ Ամերիկացին, եթէ ոչ նրբավարութեան, գէթ ընկերականութեան մէջ (Sociability) պէտք է համարուի էն երեւելին՝ յև Ֆրանսացւոց . . . Բառին բարձր իմաստովը քաղաքակիրթ ընկերականութիւն հոն միայն կայ իրօֆ ուր մարդիկ իրար տեսնելու, իրարու հետ խօսակցելու, միմեանց իմացական եւ բարոյական բարեմասնութիւններն համե-նալու եւ վայելելու իդուզ մէկ սեղ կուզան, եւ ուր իրենց վար-մունեքը կը կառավարուի իրարու հանելի ըլլալու ուշադիր եւ փափկանիկատ զանեով մը . . . Եթէ բոլանդակ ճշմարտութիւնն յայտնել ուզենք, պէտք է աւելցնենք թէ Հայուն ընկերային ան-մշակ բնաւորութիւնը ցոյց կուտայ Հայկական քաղաքակիրթու-թեան ստորին վիճակ մը։ Քաղաքակրթութիւնը լոկ իմացական բան մը չէ, եւ ոչ ալ տնտեսական վիթթումի վիճակ մը։ Հատ մը Հայեր ունինք գոլէճներէ եւած որոնք այնքան անքաղաքակիրթ-են, որքան եւ երբեմն աւելի՛ քան, Հայ գեղջուկ մը։ Հայ հա-րուստներ կան որոնք Քուրդէ մը նուազ քաղաքակիրթ են։ Եթէ Հայ

քաղաքակրթութիւն ըսելով պիտի հասկնանք մարդոց փոխադարձ համայրանեռով միասին ապրելու արուեստը, պարտինք խոստովանի թէ Հայերս շատ և ենք մնացեր քաղաքակրթութեան մէջ, թէ գեր մէր մէջ ընկերութիւնը չի սիրուիր ու չի վնասուիր իր բեւ անհրաժեշտ վայելք մը եւ նուրբ վարուղութեան ախորժելի մարզանք մը: Մեզի ընկերականութիւն թող քարողեն Ռուսացք, ոչ թէ ընկերվարականութիւն» (30, էջ55):

## Է.

## ԶԱՐՏՈՒՂՈՒԹԻՒՆՔ

## ՀԱՅԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐԻ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹԵԱՆՑ

Բոլորովին անգոհացուցիչ պիտի մնար Հայկական նկարագրին թէրի կողմերը վերլուծելու այս փորձս, եթէ լուրջ քննութեան մը չենթարկէի այն կարդ մը խորչելի յատկանիչներն որ օտար գիտողներու կողմէն կը վերագրուին Հայոց: Պէտք է խոստովանիլ թէ ակնարկուած գծուծ տիպերը, արդարեւ, երկիւզալի համեմատութեամբ կ'երեւին մեր մէջ, թէւ մէր ազգային արժանապատութիւնը չթուլատրէ մեզ Հրապարակաւ խոստովանիլ այդ իրողութիւնը: Հետեւարար, ծայր աստիճան կարեւոր կը դառնայ գիտական անկողմնակալ քննութեան մը ենթարկել Հայկական նկարագրի աղարարող աղարտող եւ այլոց խորչելի ու ատելի դարձնող տպելութիւններն: Եւ մէր այս քննութեան իրրեւ մեկնակէտ ծառայելու համար յառաջ կը բերեմ Հայոց նկարագրին վըրայ Ուոլթէր Հըլթի ըրած հետեւեալ դիտողութիւններն:

Ամերիկացի այս հեղինակը, իր «Հրէից Մասին Ճշմարտութիւնը» գրքին մէջ, որուն ակնարկեցի հատորիս նախորդ մէկ գըլթուուն մէջ, զօրաւոր ապացոյցներով կը ջանայ հաստատել թէ Եւրոպայի մէջ Հրէից ոչմ հանուած բոլոր հակառակութեանց, հալածանաց եւ ջարդերու բուն պատճառը կը դմոնուի այս ազգին ունեցած առեւտրական անմրցելի գերազանցութեանը մէջ: Անիկան փաստէ թէ ո՛չ ցեղային եւ ո՛չ կրօնական տարբերութիւններ Հակառակութիւն ու թշնամութիւն կը ստեղծեն դրացի ժողովուրդներու միջեւ, երէ տնտեսական մրցակցութիւն գոյութիւն չունենայ անոնց միջեւ: Եւ երբ որեւէ ժողովրդի մէջ փոքրամասնութիւն կազմող համայնք մը տնտեսական դերակայութիւն ստանայ մեծամասնութեան վրայ, եւ կամ առեւտրական

մրցակցութեանց մէջ պարտութեան մատնէ զայն՝ անխուսափելի կերպով իր վրայ կը հրաւիրէ անոր հակառակութիւնն ու թշնամութիւնը: Եւրոպական ժողովրդոց վրայ Հրէից ունեցած առեւտրական տաղանդի եւ հնարամտութեան յայտնի գերազանցութիւններուն մէջ կը գտնէ Ուոլթէր Հըլթ՝ զաղանիքը Հրէից ոէմ յարուցուած բազմաղարեան հալածանաց:

Բայց ինչ որ մէր նիւթին համար խիստ շահեկան է, ան ալ Հրէից առեւտրական հնարամտութիւնն ու ճարպիկութիւնը Քըրիստոնեայ բոլոր ազգաց ունեցածէն զեր ի վերոյ գասող Ամերիկացի այս հեղինակին այն հաւասուռմն է թէ՝ Հայերը այս մասին Հրեաներէն ալ գեր ի վերոյ կը կենան: Եւ Հայոց հանդէպ համակրութեան զգացուռներէ դրդուած չէ որ այսպիսի վկայութիւն մը կուտայ այս հեղինակը: Ընդհակառակն, անիկա խորունկ զգուանք մ'ունի Հայոց հանդէպ՝ այն կարգ մը խոտելի յատկութեանց համար որոնցմով տոպորուած կը գտնէ Հայերն: Յաջորդ գլուխուն մէջ ցոյց պիտի տամ թէ հոգերանական ամենասեր կապակցութիւն մը գոյութիւն ունի Հայկական նկարագրի ամենէն գերազանց ուժերուն եւ ամենէն յոտի ունակութիւններուն միջեւ, թէ Հայոց եւ Հրէից ալ առեւտրական անմրցելի տաղանդին հետ սերտի կապակցուած է այս երկութիւն ալ վերագըրուած վաշխառու, կծծի, ազահ, նենգամիտ, խարերայ, ստախոս ողին, եւ թէ՝ ընկերական միջավայրի հիմնական բարեփոխմամբ՝ Հայկական ու Հրէական բնաւորութեան մէջ գերազնիւ յատկութեանց հրաշակերտման մշտահոս աղբիւրներն պիտի դառնան ճիշդ այս զգուելի մոլութեանց ծնունդ տուող հոգեկան ներքին ուժերը: Արդ, իբրեւ նմոյշ մը Հայկական նկարագրի ցեխերու մէջ թաթախող գրութեանց՝ անլրդով կարդանք Ուոլթը Հըլթի հետեւեալ տողերն:

«Անտարակոյս, բազմաթիւ խորշելի անձնական յատկանիչներ ունի Հայը — արդարեւ, ունի բոլորն ալ խորշելի յատկութեանց: Նա ստախոս է, վաւաշոտ, դաւադրական եւ օծի մը չափ խարերայ: Բայց ասոնք տանելի բաներ են: Իր տնտեսական ամբարը շտութիւններն են որ կը սպառեն դիւրագրգիռ թուրքին ներողամտութիւնը եւ անոր վրէժինդրական փոխադարձութիւններն կը յարուցանեն: Հայը ասլշեցուցիչ աստիճանաւ կծծի ու ադահ է: առածի կարգ անցած է այնքան անոր ագահութիւնը որքան նենգամտութիւնը: Դարձեալ, գոհ չմնալով զարտուղի հնարքներով ձեռք բերած իր օրինաւոր շահէն, անհաւատալիօրէն խարդախ է ան: Զուրկ ամեն փրկարար յատկութենէ՝ արգիլեալ բարոյական զարգացման նշանաւոր օրինակ մըն է ան: Եւ իր առեւ-

արական արտակարգ կարողութիւնը, որ իր բարոյական խոսոր գծին ուղղութեամբ կը գործէ, կ'ընէ զշայն նշաւակ գերադրգիռ հակառակութեան:

«Հրեան չհալածեր զշայն. կը խուսափի անկէ: Թուրքը, ո-րովհետեւ ստուարաթիւ բազմութիւններով կ'ապրի անոր գրաց-նութեանը մէջ, անխուսափելի կը գտնէ զայն: Ուստի ինքզինքը պաշտպանելու համար՝ զայն ջարդելու հնարքին կը դիմէ: Թե-րեւս քիչ մը կոպիտ է այս կերպը, բայց սքանչելիօրէն կը ծա-ռայէ իր նպատակին:

Անիրաւ է, անչուշ, թուրքը՝ Հայը ջարդելուն մէջ, ցաւա-մօրէն անիրաւ. հակառակ անոր որ Հրեաներն ջարդելու մասին Քրիստոնէից տուած օրինակին կը հետեւի ան: Սակայն անոնք որ անձնական շիման եկած են Հայոց հետ՝ իրենց սրակ խորքին մէջ թուրքը չափազանց խստութեամբ յանդիմանելու շատ տրա-մադրութիւն չեն գտներ, թէեւ քաաջերելի չէ ջարդի սովորոյթը: Շատ աւելի դիւրին է եւ Քրիստոնէավայել՝ համակրիլ Հայուն իր դժուարութեանց մէջ, երբ բոլորովին անծանօթ ենք իրեն եւ ով-կիանոսի մը հեռաւորութեամբ զատուած է ան մեզմէ: Բայց թուրքը Քրիստոնեաներէն դաս առնելու բան չունի այս մասին:

«Ճեղային հակառակութեան մասին սապէ՛ս կընանք ամփոփել կացութիւնը.

«Թուրքը, անկարող ըլլալով յաջողութեամբ մըցիլ Հայուն հետ առեւտուրի մէջ, կը սպաննէ զայն: Անիկա չափով մը կա-րողանալով մըցիլ Հրէին հետ, որ այս կողմանէ վար կը մնայ Հայէն, չսպաններ զայն: Քրիստոնեայք (բացի Հայերէն), տես-նելով որ Հրեայք անտեսալէս կը գերազանցեն զիրենք, երբ ա-զատ ձգուին՝ կը սպաննեն ու կը կողոպտեն զայն, այլապէ՛ս՝ կը հալածեն զայն թուլատրուած կերպերով: Անյիշատակելի սովո-րութիւնն է ինքզինքնին Փիզիքապէս բաւական ուժեղ զդացող ցե-ղերուն, զանազան պատրուակներու տակ, պատերազմիլ որեւէ ժողովրդի գէմ որ զիրենք կը գերազանցէ անտեսական կարողու-թեան կողմանէ:

Թուրքին զՀրեան չհալածելուն իրական պատճառը, ըստ այս հեղինակի տեսութեան, ան է որ՝ փոքր ի չատէ կընայ մըցիլ ա-նոր հետ, մինչդեռ անմըցելի կը գտնէ զշայն: «Հայը առեւտր-րական հնարամութեան ամենաքարքար զարգացումը կը ներկա-յացնէ, որ երբեք գոյութիւն ունի»,» կը դրէ Ուոլթը Հըմթ: «Թուրքը՝ ըլլալով Արեւելցի, ինքն ալ տեսակ մը առեւտրական է, եւ բաւական կընայ գիմանաւ Հրեային հետ իր ունեցած առեւտր-

բական խաղերուն, բայց Հայուն հետ այսպիսի մըցակցութեան մը մէջ շահելու պատեհութեան ստուերն անդամ չունի: Ուստի, կ'ընարէ կողոպտելով, սնանկացնելով ու ջարդելով փոխարինել Հայուն առեւտրական շահատակութիւններն» (95, էջ 27):

Զարմանալի է որ փոքրաքանակ առեւտուրի ճարպիկութեան մէջ Հայուն անդերազանցելի կարողութիւնը ճանչցուած է բոլոր օտար դիտողներու կողմանէ: Հայկական նկարագրին մէջ խիստ կարկառուն առեւտրական հանձարին ՑԵՂԱՅԻՆ նշանակութիւնը պարզելէ առաջ՝ ուրիշ վկայութիւն մըն ալ մէջ բերեմ Հայոց ընդ-հանուր մտացիութիւնն եւ ամեն ասպարէզի մէջ ցոյց տուած յա-ջողակութիւնը մատնանշող:

Ասիոյ ու Եւրոպայի մէջ ընդարձակ ճամբորդութիւններ կա-տարող հեղինակներէն ֆրէնք Կ. Քարրէնդը, իր «Սուրբ Երկիրն եւ Սուրբիա» գրքին մէջ, պատեհութեամբ մը հետեւեալ խիստ պատուարեր վկայութիւնը կ'արձանագրէ Հայոց մասին.

«Ինչ որ Հայեր կատարած են բոնակալական ճնշմանց տակ՝ ցոյց կուտայ թէ իրեւ ցեղ մէծ կարելիսութիւններ ունին անոնք: Արեւելքի եանքիները կը կոչուին անոնք երբեմն: Փոքր Ասիոյ բոլոր ժողովրդոց մէջ ամենէն փայլունն են անոնք, ամենէն ին-լացին եւ ամենէն սրամիտը: Առեւտուրի մէջ Հրեաներէն եւ նոյն իսկ Ցոյներէն աւելի սրամիտ են անոնք: Թուրքերը կ'ըսեն. Ո-լորէ Եանիքի մը եւ կը շինես Հրեայ մը. Ոլորէ Հրեայ մը ու կը շի-նես Հայ մը: Ցոյները կ'ըսեն. «Մէկ Ցոյնը հաւասար է երկու Հրեայի, բայց մէկ Հայը հաւասար է երկու Ցոյնի»: Ուրիշ ընթա-ցիկ առած մըն ալ սա՛պէս կ'ըսէ. «Բարիդ Աստուած, փրկէ զմեղ Աթէնքի Ցոյներէն, Սելանիկի Հրեաներէն եւ ամէն տեղի Հայե-րէն»:

«Արեւելքի մէկ անկիւնը սահմանափակուած չեն բնաւ Հայերը: Արեւելքի մէջ ամենուրեք հանդիպած եմ ես անոնց, եւ դտած եմ որ անոնք գլուխն անցած են ամեն տեսակ առեւտրական տունե-րու: Բազմաթիւ հարուստ Հայեր կան Հնդկաստանի մէջ: Սին-կափորէն կալկաթա գալու ատենս ճամբորդեցի հարուստ Հայ գո-հարավաճառի մը հետ, որ ըստ ինձ թէ Հոնկ Քոնկէն կը վերա-դառնար, ուր գացած էր Չինացւոց մարգարիտներ ծախելու: Հայ կառուղիներ գտայ Եգիպտական երկաթուղեաց վրայ, ու երբ ցամաքային Եւրոպայի վրայով Փարիզ եկայ՝ Հայ էին կառա-խմբին պահակներն եւ տոմսակ ստացող պաշտօնեայք, որոնք Անդ լիերէն ու Ֆրանսերէն կը խօսէին...: Երբ իմ ունեցած յանձնա-րարագրովս դրամ առի Պոլսոյ մէջ՝ Հայ գրադիր մըն էր որ Հա-ռեց ընթացիկ արժէքը եւ Հայ գանձապահ մըն էր որ գրամը

տուաւ...: Երբ թուրք կառավարական պաշտօնատներն այցելեցի՝ գտար որ, թէեւ թուրք էին գլխաւոր պաշտօնեայք, առաւելապէս Հայ' էին զրադիրներն: Եւ ամենէն սրամիտ մարդը, ողուն հանդիմեցայ թուրքիոյ մէջ, Սուլթանին քարտուղարներէն մէկն էր՝ Հայկական ծագումով:

«Մերձաւոր Արեւելքի ամենէն զրաւիչներուն մէջն են Հայ կինքը: Փոքր Ասիրյ մէջ ճամբորդած ատենա՝ անոնցմէ բաւական թուով տեսնելու պատեհութիւն ունեցայ: Անոնք ունին խոշոր, թուիս ու փայլուն աչեր՝ երկար արտեւանունքով, եւ հարուստ սերագոյն դէմք: Վարդագոյն այտեր ունին անոնցմէ շատեր եւ փայլուն կարմիր քթներ: Բարձրահասակ են անոնք եւ ուղիղ կեցուածքով, բայց ամուսնանալէ վերջ շուտով կը դիրնան» (96, էջ 271, 275):

Հայկական նկարագրին մէջ այսքան կարկառուն հանգամանքով գոյութիւն ունեցող առեւտրական տաղանդը, ճարպիկութիւնը եւ անմրցելի գերազանցութիւնը, ինչպէս նաև մտային այս բարձր կարողութեանց զարտուղի գործածութենէն արտադրուող խորամանկութեան, նենդամտութեան, չարաշահութեան եւ գրամապատութեան յոռի ունակութիւններն, որոնց յաձախաղէպ ներկայութիւնը մէր քաղքենի Հայոց մէջ անուրանալի է, կ'առաջնորդեն զմեզ անգամ մըն ալ անդրադառնալու Հայոց ցեղային բաղկացութեան խնդրոյն:

Անմիջապէս ըսեմ թէ ՍԵՄԱԿԱՆ յատկանիշ մըն է ասիկա, Հրէական յորդառատ արեան հետ՝ գերակշիռ ուժով գործող մէր քաղքենի Հայութեան մէջ մանաւանդ: Արմենական ցեղի հոգեբանութեան գրեթէ օտար է առեւտրական հնարամտութեան եւ անոր բազմատեսակ զարտուղութեանց այս տիպը: Խոտոր կը համեմատի ան Հայ շինականին պարզմտութեանը եւ ոչ-դրամապաշտ բնապուրութեանը հետ: Բայց որովհետեւ օտարներ Հայ առեւտրական եւ Հայ քաղքենի դասակարգին հետ միայն շիման կուգան, բնականաբար անո՛ր մէջ իրենց տեսած նշանաւոր ճարտարութիւններն ու մոլութիւններն է որ կը վերագրեն ամբողջ Հայութեան: Մինչդեռ իրականութիւնն այն է որ Հայութեան ըստուար զանգուածը, շինական դասակարգը, այսինքն՝ Արմենական բնիկ նախնեաց արեան ժառանգորդը, այնքան կը պակասի Հայկական նկարագրին վերագրուած այս գերազանցութեանց մէջ որքան կարգ մը պէտքալի ունակութեանց:

Եւ հիմա, Հայկական նկարագրին յոռի կողմերուն հոգեբանական քննութեանը ձեռնարկելէ առաջ, փորձենք նկարել հոս

մէյմէկ ֆիզիքական եւ հոգեկան դիմազութիւնը Հայոց բաղկացուցիչ երեք ցեղերուն — Արմենականին, Արփականին ու Սեմականին: Բայց միթէ կարելի՞ է աւելի կենդանի ու հարազատ պատկեր գծել որեւէ ցեղի բարձրագոյն տիպին, քան այն պատկերը՝ զոր ցեղը ինքը զրոցմած է իր լաւագոյն զաւակներէ որեւէ մէկուն վրայ: Ուստի, ներողութիւնը խնդրելով ստորեւ ներկայացուած Հայ ազգայնոց, կը համարձակիմ հինգ հատ հանրածանօթ Հայեր ներկայացնել ընթերցողներուս, որոնց իւրաքանիւրը իր վրայ կը կրէ գրոշմը Արմենական, Արփական եւ կամ Սեմական արեան:

ԻՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿՆ է Հիանալիօրէն կատարեալ տիպը Արմենական Հայուն, այսինքն տիպը՝ մէր բնիկ նախնեաց, եւ անցեալ ու ներկայ Հայ զանգուածին, շինական Հայուն, ԲՈՒԽՆ ՀԱՅՅՈՒՆ: Լայն գլուխ է ան, լայն կամ հաստակագմ մարմին, լայն երես, լայն բայց բարձր ու արծուային քիթ, եւ ԼԱՅՆ ՍԻՐԾ: Մարմնացումն է անիկա գորպի, բարութեան, պարզութեան, տեսլապաշտութեան, ոչ-դրամապաշտութեան, հողասիրութեան եւ նոյն իսկ կենցաղագիատական նրանութեանց հանդեպ արհամար հանիկի կամ տեսակ մը բրտութեան:

ԱՆԴՐԱՆԻԿՆ է շքեղ մէկ տիպը Արփական Հայուն, Արմենական լայն երակով մը հարստացած, ինչպէս ցոյց կուտայ իր արծուային քիթը եւ կլոր գլուխը: Հակայամարմին է ան ու բարձրահասակ եւ բարձրաքիր: Խորխտ է անոր քալուածքն ու նայուածք. բացգոյն է անոր դէմքը եւ ցցուն կզակը: Արփական այս մարմնակազմին մէջ եւ գիմազծութեան ետին՝ Արփական խիզախ հոգեբանութիւն մը կ'ապրի ու կը գործէ, Արմենական զորովով ամոքուած: Անոր սրտին մէջ՝ ցաման բռւն ուժերն միացած գորովի գողտրիկ յուզմանց հետ՝ կը հրաշակերտեն ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ Կիրքը, այսինքն ամենահզօր փրկագործ ոյժը մարդկային հոգեոյն: Ժամանակակից Հայութեան մէջ ևս չեմ գիտեր դէմք մը, որ աւելի ցեղեցկօրէն իր մէջ ներդաշնակաւորած ըլլայ Արփական ցեղին խիզախ արփութիւնը եւ Արմենական ցեղին քընքոյց գորովը: Եթէ Արմենական Հայուն խանդակթ հոգեբանութեան ամենացայտուն մէկ ներկայացցիչն ըլլալ կրնանք հոչակել զնրիմեան Հայրիկ, ապահովարար Արփական Հայուն ՀԵՐՈՍ հոգեբանութեան բարձրագոյն մէկ մարմնառութիւնն է Անդրանիկ: Եւ ժողովուրդը, այդ անդիտակից մէծ հոգեբանը, գերագոյն ճանաչողութենէ մը մղուելով էր, անշուշտ, որ «ՀԱՅՐԻԿ» անուամբ մկրտեց ծնողական գորովալիր սիրոյ վեհագոյն մէկ արտայայտութիւնը Հայոց մէջ, իսկ «ՀԵՐՈՍ» անուանեց անձնագույն քաջութեան տիպար Անդրանիկը:

Երեք Հայ դէմքեր պիտի ներկայացնեմ՝ իրրեւ թանձրացեալ օրինակները հոգեկան այն երեք թանկարժէք ժառանգութեանց, զոր Սեմական յորդառատ արիւնը շնորհած է Հայութեան. — դիւանագիտական, գեղարուեստական եւ առեւտրական բարձր կարողութիւններ :

Գ. ՆՈՐԱԾՈՒՆԿԵԱՆՆ է հոյակապ մէկ արտադրոյթը Սեմական արեան Հայութեան մէջ ներարկումին : Նրբամարմին է ան եւ նրբաֆիք ու նրբամիտ : Ուշադիր է ան կենցաղագիտական նրբարութեանց, փափկանիկատ է ան եւ զգուշաւոր, Խրիմեանի մը Հակապատկերն է ան՝ իր խօսակցութեանց ու վարուեցողութեանց մէջ : Տիպար դիւանագիտն է ան Հայոց, որու պատմական նախընթացներն իրէածին Բագրատունեաց մէջ կրնանք դանել ամենէն աւելի :

Ա. ԶՊԱՆԵԱՆՆ է արդի լաւագոյն մէկ ներկայացուցիչը Հայկական նկարագիրն գեղեցկացնող արուեստագիտական հոգեբանութեան, որու ակնաղբիւրը Սեմական արեան մէջ կը գըտնուի ամենէն առատ ու ճոխ : Ան ալ նրբամարմին է, նեղ երես ու նրբաֆիք . ան ալ կենցաղագէտ է ու փափակաճաշակ, Նորատունկեանի նման : Իսկ գեղարուեստական աշխարհին մէջ մեծամեծ յաջողութիւններ խլած է ան, ինչպէս Նորատունկեան՝ դիւանագիտական աշխարհի մէջ : Որովհետեւ արդի Հայոց մէջ կարողոյն գրական քննաղատներէն մէկն է Զօպանեան, եթէ ոչ ամենէն կարողը, եւ արուեստագիտական սուր դատողութեան եւ նուրբ ճաշակի տէր մտքեր միայն կարող գրական քննաղատներ կրնան ըլլալ :

Գ. ԱՌԱՔԵԼԵԱՆՆ է, գոնէ Քալիֆորնիոյ մէջ, եթէ ոչ ամբողջ Ամերիկայի, ամենէն յաջող առեւտրական տաղանդը ներկայ Ամերիկահայութեան : Ներկայիս ամենաբարձր աստիճանաւ յարգ ու արժէք ստացող մտքի այս կարողութեան ալ ակնաղբիւրը Հայ-Սեմական արեան մէջ փնտուելու ննք առաւելապէս : Եւ Առաքելեան՝ իր փոքր մարմնով, քույս բայց երկար ու նեղ երեսով եւ գիմագծային այլ յատկանիւննով ոչինչ կը յիշեցնէ մեզ Արմենական ու Արքական արիւնէն : Անիկա հակապատկերն է Խըրիմեանի կամ Անդրանիկի թէ՛ Փիզիքական եւ թէ նկարագրի տիպերուն : Առեւտրական աշխարհի մէջ, ամենէն խոնարհ աստիճաններէն սկսելով եւ նախալիչս բազմապատիկ ուժեղ մրցակիցներու շարքերն գլել անցնելով՝ Առաքելեան փայլուն մէկ օրինակը կը հանդիսանայ այսօր Հայկական անգերազանցելի սրամը տութեան, ճարպիկութեան եւ առեւտրական սուր դատողութեան :

Երեք իտէալներ կան, որոնց աստիճանական իրականացում-ներէն կը բաղկանայ ամեն ինչ որ արժէքաւոր ու գերազնիւ է մարդկութեան մէջ — բարութիւն, նշմարտութիւն կամ արդարութիւն և գեղեցկութիւն : Երեք տիպեր կան մարդկային նկարագրի, որոնք կոթողաձեւ վեր կը բարձրանան հասարակութեանց խոնարհ մակարդակներէն եւ արժէք ու անմահութիւն կը պարգևեն իրենց ծնունդ տուող ազգին . — բարի կամ սուրբ մարդը, նշմարտակը կամ արդարասէր մարդը, գեղեցկիկը սիրող ու գեղիցին սուեղծող մարդը : Եթէ մարդկութեան ճերմակ բաժանման երեք ցեղերն դատենք վերի երեք չափանիշներով՝ կը գըտնենք որ Ալպեան կամ ԱՐՄԵՆԱԿԱՆ ցեղին մէջ ամենէն լիաբուռն պարզեւած է Աստուած բարութեան ակնաղբիւր ԳՈՐԾՎԻ զգացումը, կը գտնենք որ Հիւսիսական կամ ԱՐԻԱԿԱՆ ցեղին մէջ ամենէն լիաբուռն թափած է նշմարտութեան եւ արդարութեան սէրը, եւ կը գտնենք որ Միջերկրական կամ ՍԵՄԱԿԱՆ ցեղին մէջ ամենէն լիաբուռն հոսեցուցած է գեղեցկին զգացումն եւ սուեղծագործ ոյժը : Հատորիս մինչեւ հոս եղած բովանդակութիւնը ամբողջովին նուիրեցինք այս իրողութիւններն հաստատելու եւ լուսաբանելու աշխատանքին : Արդ, յափշտակութեամբ չե՞ն լիցուիր ձեր սրաեր եւ ապագայ տեսիլքներով չե՞ն խանդապառուիր ձեր հոգիններ, երբ մարդաբանութիւնն ու պատմութիւն, օտար համակիր կամ թշնամի դիտողներ եւ մանաւանդ մեր ազգային դարաւոր փորձառութիւններ, կուգան միաճայնօրէն հոչակել թէ՝ աշխարհի մէջ չկայ ժողովուրդ մը որ ներկայացնէ աւելի գերընտիր մէկ համադրութիւնը կամ արենախառնումը Արմենական, Արքական եւ Սեմական ցեղերուն քան ՀԱՅ ժողովուրդը, եւ չի կայ վայր մը աշխարհիս մէջ, ուր իրրեւ պահեստի ուժեր համախմբուած ըլլան կոյս ու բարմ տարրերը այս երեք ցեղերուն, որպիսին կը գտնուի Տարոսեան լեռնագօտայն մէջ, մեր ամենահին Հայաստանին մէջ, որ՝ Տարոսեան եղբայրակցութեան բոլոր անդամոց աննահանջ կամ բովը՝ պէտք է ըլլայ նաեւ մեր նոր եւ մշտնջենական հայրենիքը : Բայց չկանխենք հատորիս վերջաբանը :



Հ.

**ՀՈԴԵԲԱՆԱԿԱՆ ՀԻՄԵՐԸ  
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ՆԿԱՐԱԳՐԵՐՈՒԻ**

Զէ կարելի բանաւոր հասկացողութիւն մը կազմել որեւէ անհատի կամ ժողովրդի յայտնաբերած նկարագրին մասին՝ առանց տարբական ծանօթութիւն մը դոնէ ունենալու հոգերանական երկու օրէնքներու մասին, որոնց գոյութիւնը եւ բազդորոշ ազգեցութիւնը գեռ նոր կը ճանչցուի մարդկային կեանքը ուսումնասիրողներու կողմէն։ Անհարաժշտ է, ուրեմն, կարելի ամենէն ժողովրդական ոճով ներկայացնել հոս հոգերանական այդ երկու օրէնքներն, որոնց գործակցութեամբ կը շինուի ամեն անհատի ու ազգի նկարագիրը։ Եւ այս օրէնքներէն ցոլացող ամենապայծառ լոյսին տակն է որ, մեր մատենագրութեան մէջ առաջին անդամն ըլլալով, իրենց իսկական արժէքներովն ու նշանակութեամբը պիտի յայտնուին Հայկական նկարագրի այն չափազանց կարկառուն տղեղութիւններն, այն վաշխառու եւ անմրցելիօրէն աղահ ու նենգամիտ տրամադրութիւններն, խարդախութեան եւ չարաշահութեան այն անգերազանցելի կարողութիւններն, որոնք ընկերական ազատ պայմաններու տակ եւ փրկարար դաստիարակութեան մը ազդեցութեամբ, նախասահմանուած են կազմելու հզորագոյն ուժերն մեր վաղուան ազգային գերազնիւ նկարագրին։

Հոգերանական առաջին օրէնքը, որուն գիւտը, Ամերիկայի հոգերաններու մեծագոյն վարպետներէն Փրոֆ. Տիւիթ անսութեամբ, հիմն իսկ կը կազմէ Հոգերանական արդի բոլոր յառաջդիմութեանց, Հոգեկան Ուժերու Անկորնչելիստեան օրէնքն է։ Հոգերանութեան համար ճիշդ այն արժէքն ունի այս օրէնքին գիւտը, ինչ արժէք որ ունեցաւ Փիզիքական ուժերու անկորնչելիութեան օրէնքին գիւտը Փիզիքական գիտութեանց համար։ Հոգերանական այս օրէնքը կը սորվեցնէ մեզ թէ, որչափ ալ այլազանձեւով յայտնուած ներքնազոյ հոգեկան ոյժերն — իրուեւ վախ կամ բարկութիւն, ատելութիւն կամ սէր, անձնասիրութիւն կամ այլասիրութիւն, ազահութիւն կամ առատաձեռնութիւն, ամբարշտութիւն կամ աստուածպաշտութիւն, սեռային կերք կամ գեղարուեստական գրդում ու տրամադրութիւն — անոնք ամենը՝ իրենց էութեան մէջ՝ Միեկնոթն հասարակաց կեղրոնական աղբերէն կը բղխին, անոնք ամենը՝ իրարու հետ կը նոթնան խորքերուն մէջ, անոնք ամենը՝ այլազան ար-

տայայտութիւններն են ճիշդ նոթն եւ Միկ ՀԱՅ ուժի։ Ռնչպէս Փիզիքական գիտութիւններ կը յայտաբարեն թէ՝ Փիզիքական աշխարհի մէջ գործող բոլոր այլազան ուժեր — ջերմութիւն, լոյս, մազնիսականութիւն, ելեքտրականութիւն — տարրեր արտայայտութիւններն են լոկ տիեզերական Միկ ՀԱՅ ուժի, եւ ասոր համար է որ գիւրաւ կը ՓՈՓՈԽՈՒԽԻՆ իրարու, նոյնպէս ալ հոգերանական գիտութիւնք կը յայտաբարեն այսօր թէ հոգեկան աշխարհի մէջ գործող բոլոր այլազան դրդումներ, տրամադրութիւններ եւ բնազդներ տարրեր արտայայտութիւններն են լոկ Միկ ՀԱՅ ընդհանուր, արմատական կեանքի ուժի, եւ ասոր համար ալ գիւրաւ կը յայտաբարեն այսօր թէ հոգեկան աշխարհի մէջ գործող բոլոր այլազան դրդումներ, արտայայտութիւններն են լոկ Միկ ՀԱՅ ընդհանուր, արմատական կեանքի ուժի, եւ ասոր համար ալ գիւրաւ կը յայտաբարեն ՓՈՓՈԽՈՒԽԻՆ իրարու։ Հոգերանական այս օրէնքին համեմատ, ուրեմն, մարդուս մէջ գոյութիւն չունին ինքնուրոյն, անկախ ու անջատ զանազան բնազդներ, այլ կապրի ու կը գործէ Միկ ՀԱՅ համապարփակ ոյժ, որ Փիզիքական եւ ընկերական աշխարհի ընծայած բիւրատեսակ պայմաններուն տակ, հոս կը յայտնուի իրրեւ բարկութիւն, հոս իրրեւ գորով, հոս իրրեւ վախ, հոս իրրեւ քաջութիւն, հոս իրրեւ սեւային բուռն գրգութիւն, հոև իրրեւ գեղարուեստական ստեղծագործութիւն կամ իրրեւ կրօնական զերմեռանդութիւն։ Հոգերանութիւնը, ասով, չուրանար բնականաբար կեանքի աշխարհին մէջ ինքնուրոյն յայտնութիւնը եւ գոյութիւնը անջատ անջատ հոգեկան վիճակներու, որոնք իրարմէ բոլորովին տարրեր բնոյթունին եւ տարրեր արդիւնք կուտան, ճիշդ ինչպէս իրարմէ տարրեր բնոյթ ունին եւ տարրեր արդիւնք կուտան լոյսն ու ելեքտրականութիւն։ Ինչ որ հոգերանութիւնը հաստաել կ'ուզէ, սա իրողութիւնն է թէ՝ որչափ ալ իրարմէ բոլորովին տարրեր բնոյթունին եւ տարրեր արդիւնք կուտան, օրինակի համար, սեռային դրդումն եւ գեղարուեստական դրդումը կամ կրօնական դրդում մը, ասոնք բոլորն ալ հոգեկան Միեկնոթն ակնազրիւթէն կ'ուտանան իրենց մղիչ ոյժը, եւ՝ արտայայտութեան տարրեր խողվակներէ ելք ունենալով՝ նոյն սեռային գրդումը կրնայ կերպարանափոխութիւն գեղարուեստական դրդման մը կամ ջերմեռանդ կրօնական տրամադրութեանց։

Բայց ասիկա չէ կեղրոնական գաղափարը Հոգեկան Ուժերու Անկորնչելիութեան Օրէնքին։ Հոգերանական այս մեծ օրէնքին գաղափարն այն է թէ՝ այնչափ անկարելի է ամենադոյզն մէկ ուժը ջնջել մարդուս հոգույն մէջ, որչափ անկարելի է որ ուժի ամենափոք մէկ ֆանակը ջնջել տիեզերաց մէջէն։ Մարդս կրնայ ջերմութիւնը փոխել ելեքտրականութեան, ելեքտրականութիւնը լուսոյ կամ ջերմութեան եւ կամ շարժման, բայց ո'չ մարդկային

Եւ ո՛չ գերբնական որեւէ զօրութիւն կամ հնարք կրնայ ջնջել ամենէն չնչին մէկ քանակը ջերմութեան կամ լուսոյ եւ կամ ելեքտրականութեան։ Բնական ուժեր կրնան ձեւափխութիւն կրել, բայց երբեք պակասի կամ աւելնալ, ջնջուիլ կամ ստեղծուիլ։ Ասիկա՛ է Փիզիքական ուժերու անկորնչելիութեան տիեզերական օրէնքը։ Նոյնը ճշմարիտ է հոգեկան աշխարհի համար։ Կրօն, դաստիարակութիւնը, սովորոյթներ եւ ունակութիւնք կարող են անհատի մը կեանքի ներքին ուժերը այսինչ կամ այնինչ ուղղութեամբ առաջնորդել, կարող են բարկութեան եւ գորովի դրդումներէն արդարութեան կիրքը ստեղծագործել, կարող են սեռային բուռն դրդումները գեղարուեստական արտադրութեանց եւ կամ բարեսիրական գործերու մէջ բեղմնաւորել, բայց աշխարհի ընկերական բոլոր ուժերուն միահամուռ ջանքերը, աշխարհի բոլոր և կեղեցիներուն յորդորները եւ կառավարութեանց պատիժները եւ ընտանեկան բարոյականի զսպիչ աղղեցութիւններն չեն կարող նշանախեց մ'իսկ ջնջել մարդուս բնաւորութեան մէջ ապրող ու դործող ուժերէն։ Ասիկա է Հոգեկան Ուժերու Անկորնչելիութեան մէծ օրէնքը։

Եւ հիմա նկատնք անխուսափելի եղբակացութիւնը հոգերանական այս օրէնքին։ Երեք տեսակ վախճան կրնան ունենալ մարդու մը ներսն արթնցող դրդումներն, տրամադրութիւններն, յուղումներն ու կիրքեր։ Առաջին՝ անոնք կրնան ուղղակի, անմիջական եւ պայյրոցիկ աղատ ելք գտնել արտաքին աշխարհի մէջ։ Այս կերպ ելք կ'ունենան մէր բնազդային դրդումներ՝ երբ ոչ մէկ արգելիչ ննջում գոյութիւն ունենայ անոնց առջեւ եւ կամ ա'յնքան բուռն կերպով բորբոքի կիրք մը, որ իր առջեւէն քշէ տանի զապողական ամեն միջոց կամ նկատում։

Յուղումնային այսպիսի պոռթկումներու ականատես կ'ըլլանք ամեն անզամ որ կը դիտենք մէկու մը բարկութեան անզուսպ կատաղութիւնը կամ սեռային վաւաշոտ կեանքի մը մէջ ընկրմած անառակ երիտասարդը։ Երկրորդ՝ ընտանեկան, կրթական, կըրօնական եւ քաղաքական հաստատութեանց դրած կարդ մը չափանոր սեղմումներուն կամ սահմանափակումներուն աղղեցութեամբ անոնք կրնան արգելուիլ ուղղակի եւ անմիջական արտայատումէ, եւ կրնան խրախուսուիլ ելք գտնելու ընկերութեան կողմէ գնահատուած արուեստագիտական, բարեգործական, աստուածաշտական եւ գիտական գործունէութեանց ու արտադրութեանց մէջ։ Բնազդային ուժերու այս վերանորոգ ուղղութիւններն, այս ձեւափխութիւններն, ելքի ու գոհացման այս բարձրագոյն դործունէութիւններն են որ ակնաղբերը կը կազմեն

մարդկային կեանքը գեղեցկացնող ու վսեմացնող բոլոր քաղաքակրթական արտադրութեանց, բոլոր սրբութեան եւ հերոսութեան զմայլելի կեանքերուն եւ բոլոր հրաշալի մեծագործութեանց։ Եւ երրորդ՝ մարդկային բնաւորութեան մեղանչական կարծուած ուժերն անհատին մէջ իսպառ ջնջելու յիմարական ամենախիստ ճշմանց տակ՝ անոնք կրնան գաղտնածածուկ անխոստովանելի մոլութեանց ձեւին տակ կրծել փնացնել ենթակային հոգին ու միտքը, եւ կամ հրաբուխի նման պայթիլ ու աւելէ տանիլ իրենց առջեւէն բարոյական, կրօնական, քաղաքական ամեն արգելք ու ճնշում։ Հոգերանական այս իրողութեան մէջ փընտըռելու ենք գաղտնիքը Մաքրակրօններու չափազանց նեղմիտ սեղմումներուն ենթարկուած սերնդոց մէջ տարածումը ամենէն զդուելի գաղտնի մեղքերուն եւ ամենէն պժգալի ձեւերը կեղծաւորութեան, ինչպէս նաեւ ամենէն բուռն հակազդեցութիւններն, ընդզումներն, յեղափոխութիւններն ամեն տեսակ ծայր աստիճան խստաբարոյ հեղինակութեանց դէմ, ըլլան անոնք ընտանեկան, կրթական, և կեղեցական կամ քաղաքական։

Հատորներ կրնան գրուիլ, հոգերանական այս մէծ օրէնքին առաջնորդութեամբը, վերազնահատութեան ենթարկելու համար մէր ընտանեկան սովորոյթներն, մէր բարոյականի կանոններն, մէր կրթական ու կրօնական տիսիբլիններն, մէր սնուցած իտէալներն բարոյական կենաց եւ մէր կառավարական օրէնքներն՝ անհատին աղատութիւններուն վերաբերեալ։ Մէր աղդային հաստատութեանց վերաշնորհեան հարցերովն զբաղող ՄԱՏԵՆԱՇՄԻՍ հատորներուն մէջ շատ բան ունինք գրելու այս խիստ կենսական խնդրոյն մասին։ Այս կապակցութեամբ՝ սա ճշմարտութիւնը միայն անջնջելի կերպով գրոշմել կ'ուղենք ընթերցողաց մտքին վրայ թէ կարելի չէ որեւէ դրդում, որեւէ արամադրութիւն, որեւէ բնազդային ուժ ջնջել անհատի մը կամ ժողովրդի մը մէջ, եթէ նոյն իսկ դժոխոց բոլոր սաղայելական բըռնութիւններն ու խստութիւններն եւ ճնշումները լեռնակուտակ դիզենք անոր վրայ։ Ուշ կամ կանուխ, այս կամ այն ձեւով, անպատճառ ելք պիտի գտնեն անոնք արտաքին աշխարհի մէջ։ Եւ այնքան բուռն, այնքան աղիտաւոր պիտի ըլլայ պոռթկումը որքան դաժան ու խիստ որ ըլլան ճնշողական միջոցներն։ Ասիկա՛ է Հոգեկան Ուժերու Անկորնչելիութեան Օրէնքը, եւ անոր անսիալելի պատգամը։

Հոգերանական երկրորդ օրէնքը, որ անմիջական կապակցութիւն ունի մէր նիւթին հետ եւ որ հաստատուած է առաջին օրէնքին վրայ, կրնանք սա'պէս բանաձեւել։ Արտայայտուած ամեն

տրամադրութիւն, կազմուած ամեն ունակութիւն, ամեն նկարագիր արտադրոյքն է ներքին ու աբտաքին ուժերու գործակցութեան: Հիմնովին սխալ է այն կարծիքը թէ մարդու մը բնաւորութիւնը կամ նկարագիրը յայտնագործումն է լոկ՝ իր ներքին հոգեբանութեանը: Ընկերական աշխարհը, որուն մէջ կը ծնի ու կ'ապրի անհատ մը, այնքան մասն ու բաժին ունի անոր նկարագրի ձեւակերպման գործին մէջ, որքան մասն ու բաժին որ ունի անոր ժառանգականութիւնը: Հատորիս առաջին գլխուն մէջ յիշուած գարնանածաղիկի օրինակը՝ իրեւ զեղեցիկ լուսաբանութիւն մը կրնայ ծառայել մեզ այս մասին: Միեւնոյն սերմը կը նայ ճերմակ կամ կարմիր ծաղիկներ արտադրել, պարզապէս փոփոխելով բարեխառնութիւնը որու մէջ կ'ածի ան: Գունաւոր ծաղիկ արտադրելուն ուժը, անտարակոյս, կայ ու կը գործէ սերմին ժառանգական յօրինուածութեանը մէջ, նոյն իսկ հաւանօրէն միայն ճերմակ ու կարմիր գոյներու կարելիութիւնը կայ հոն: Բայց միջավայրն է որ կ'որոշէ թէ կարմիր գոյնի կարելիութիւնը յայտնագործուելու է թէ ճերմակ: Ժառանգականութիւնը կուտայ մեզ կարելիութիւնները նկարագրի յատկանիշներուն, բայց միջավայրն է որ պիտի որոշէ թէ այդ կարելիութիւններէն որո՞նք պիտի իրականանան անհատին մէջ եւ որո՞նք անյայտ ու անծանօթ եւ գործնականապէս անգոյ պիտի մնան հոն:

Հոգեբանական այս օրէնքը կարելի եղածին չափ լուսաբանելու համար Փօփօֆ: Տիւիկ գործածած նմանութիւններէն երկու հատը մէջ պիտի բերեմ հոն: Ի՞նչ բանի արդիւնք են մարդու մը ունակութիւններն: Ասիկա՛ է մեր լուծելիք անմիջական հարցը:

Մարդու մը բնախօսական գործունէութեանց նմանցնելով անոր ունակական գործունէութիւններն՝ անմիջապէս կը տեսնենք թէ անոնք արտադրոյթն են անհատին ներքնագոյ ուժերուն եւ արտաքին ազդեցութեանց: Շնչողութիւնը այնչափ օդին հետ կապակցեալ գործողութիւն մըն է որչափ թոքերուն հետ. մարտովութիւնը այնչափ ուտեստի խնդիր է որչափ ստամոքսի: Տեսնել կ'ենթադրէ այնչափ ստուգապէս լոյս որչափ աչք ու տեսողական ջիլ: Քալելը այնչափ գետին կ'ենթադրէ որչափ ոտք: Ատենախօսութիւն մը օդ եւ ունկնդրութիւն ալ կը պահանջէ, ինչ պէս կը պահանջէ ձայնական գործարան: Առանց արտաքին ու ներքին պայմաններուն այս անխողելի գործակցութեան՝ մարդ ո՛չ կրնայ չնչել, ո՛չ մնանիլ, ո՛չ քալել ու ոչ խօսիլ: Նոյնպէս ալ, առանց հոգեկան ներքնամուղ ուժերու եւ արտաքին ընկերակական պայմաններու գործակցութեան՝ ոչ մէկ ունակութիւն կրնայ կազմուիլ մարդուս մէջ: Եւ կազմուած այս ունակութիւնը այն-

չափ իրենց վրայ կը կրեն դրումը ընկերական կենաց պատկերին, որչափ ցեղային ժառանգականութեան:

Թուարանական օրինակաւ մը բացատրենք նոյն ճշմարտութիւնը: Ժառանգականութիւն եւ միջավայր կը կազմեն առաջն անդամը հաւասարութեան, որու երկրորդ անդամն է ունակութիւն, բնաւորութիւն, նկարագիր: Արդ, եթէ ժառանգականութիւն առաւել միջավայր հաւասար է Ամակութիւն, ուրեմն ունակութիւնք ա'յնչափ անխուսափելի կերպով կը փոխուին տարբեր միջավայրերու համեմատ, ինչպէս անխուսափելի կերպով որ կը փոխուին տարբեր ժառանգականութեանց համաձայն: Այսինքն՝ այնչափ ստուգապէս բոլորովին տարբեր ունակութիւններ կրնան ստանալ ժառանգական նման հոգեկան ուժերով օժտուած բայց խիստ տարբեր միջավայրերու ենթարկուած անհատներ, որքան տարբեր ունակութիւններ որ կը ստանան նման միջավայրերու ենթարկուած բայց ցեղային բոլորովին տարբեր ժառանգականութեամբ օժտուած անհատներ: Այս երկուքին ունեցած յարաբերական արժէքին մասին չէ խնդիրը, այլ սա կէտը միայն կ'ուզեմ կարելի եղածին չափ յատակօրէն պարզաբանել թէ՝ ընկերական տարբեր պայմաններու տակ միեւնոյն անձը կրնայ բոլորովին տարբեր նկարագիր մը զարգացնել:

Հիմա սկատրաստ ենք այլ եւս հասկնալ գաղտնիքը Հայկական նկարագիրը աղարտող եւ զզուելի դարձնող կարգ մը յատկանիշներու յաճախաղիսութեանը մեր քաղքենի առեւտրական շրջանակաց մէջ:

Մարդու մէջ ապրով ամեն հոգեկան ոյժ կամ կարողութիւն արտայատուիլ կը ճգնի շարունակ: Ասիկա՛ է անդիմազրելի մը զումը ամեն անհատի մէջ, որ անպատճառ գոհացում գտնելու է այս կամ այն կերպով: Աչքը՝ լոյսի համար անօթի է, ականջը՝ ձայնի, ձեռքը՝ իրեղէններ բռնելու, բազուկը՝ դէպի առարկաներ երկարելու, վիրցնելու կամ նետելու, բարկութիւնը՝ թշնամի մը ճգմելու, սէրը՝ ընկեր մը կենակցելու: Արտաքին առարկայ մը կը պահանջէ ամեն զրգում՝ որպէսպի կարողանայ ապրիլ ու գոհանալ: Երբ իր բնական առարկան չգտնէ որեւէ դրդում՝ իր մըտքին մէջ հատ մը կը ստեղծէ:

Մարդկային հոգւոյ բոլոր բաղձանքներուն մէջ ամենէն տիրական մէկ բաղձանքն է՝ ազգեցութիւն մը ունենալ իր ապրած շրջանակի մէջ, բան մը սեպուիլ, արժէք մը ներկայացնել, տեսակ մը գերակայութիւն ունենալ այլոց վրայ: Զկայ մարդկային կենաց մէջ կացութիւն մը այնքան տանջանք առթող, այնչափ ան-

հանդուրժելի եւ այնչափ ընդվզեցուցիչ որքան ստորին դասուիլուրիշներէն, արհամարհանքի առարկայ դառնալ, վար նայուիլ։ Բազմապատիկ կը սաստկանայ այս կացութեան առթած տառապանքը, որքան անոր ենթարկուած անձը գերազանց ուժեր ու կարողութիւններ զգայ իր մէջ։ Վերջապէս կերպով մը յազուրդ գտնելու են իր ներքին փառասիրութիւններն, վերջապէս կերպով մը դիրք շնելու է իրեն, յարգանք ու վախ հարկադրելու է այլոց, ընկերական ոյժ մը ձեռք բերելու է, այսինչ կամ այնինչ բաներու մէջ՝ իր վրայ դէպի վեր նայիլ տալու է իր չուրջիններուն։ Զափազանց միակողմանի տեսութիւն մը ունին խնդրոյն վրայ բոլոր անոնք որ լոկ դրամ դիզելու սիրոյն կը վերագրեն առեւտրական աշխարհի պարզած այնքան անողորմ ու ամբարիշտ մրցակցութիւններն։ Դրամապաշտութեան այս կատաղի մղիչ ուժերը պէտք է փնտռել յաւէտ վերը ակնարկուած փառասիրութիւններուն մէջ։ Տարակոյս չկայ թէ տնտեսական այս բոլոր պայքարներն իրենց նուազագոյն աստիճանին պիտի իջնէին, եթէ Հարստութիւնը իրեն հետ չըերէր նաեւ ընկերական դիրք, այսոց վրայ ազդեցութիւն, իրեն վրայ վեր նայուելու գիտակցութիւն, վերջապէս՝ դոհացում իր ՄԵԾ սեպուելու ցանկութեան։

Հայը իմացական ու բարոյական յայտնի գերազանցութիւններ ունի Թուրք իշխող տարրին վրայ։ Բայց զրկուած է ընկերական բոլոր ասպարէզներուն մէջ ի Հանդէս բերելէ իր գերազանցութիւններն։ Անոր համար ամենէն սոսկալի տառապանք մըն է ընկերութեան մէջ Թուրքին ստորադաս դիրք մը բոնել, արհամարհուիլ ու նախատուիլ անկէ։ Պէտք է այսինչ կամ այնինչ կերպով գերակայութիւն մը ձեռք բերէ անիկա Թուրքին վրայ, անոր կողմէն կերպով մը պատուուի, տեսակ մը վախ ազգէ անոր, վերջապէս՝ ակնածելի բան մը, յարդ ու արժէք ներկայացնող ոյժ մը ձեռք բերէ։ Մարդուս հոգույն խորքերուն մէջ ապրող այս հըզօր բաղանքը, այս անզում մղումը, այս անդիմադրելի ոյժը՝ պէտք է ԵԼՔ մունենայ ընկերական աշխարհի մէջ։ Բիրտ ուժի ոչ մէկ բոնակալական ճնշում կը նայ ջնջել մարդուս սրտին ՄԵԾ ըլլալու այս կիրքը։ Եւ երբ խափանարար արգելքներ յարուցուին մարդկային սրտի այս խորագոյն ուժին արտայատմանը դէմ՝ անիկա միջոցի առջեւ խարի չպիտի դնէ որեւէ ԵԼՔ մը դտնելու համար ընկերական աշխարհի մէջ։ Բացարձակապէս անկորնչելի են հողեկան ուժերն ու եթէ արգիլուին բնական խողովակներու միջոցաւ ազատ ելք ունենալէ, անոնք անպատճառ խոտոր կամ խոտելի ելք մը պիտի գտնեն արտայատման ու գոհացման։ Ա-

սիկա՛ է վճռական պատգամը Հոգեկան Ուժերու Անկորնչելիութեան Օրէնքին։

Կը տեսնէ՞ք այժմ թէ ձիշդ ո՛ւր կը գտնուի ակնաղբեւը Հայկական նկարագրին մէջ նկատուած ազակութեան, նենգամտութեան, խարդախութեան վաշխառու հոգերանութեան։ Թուրք բոնակալութեան կողմէն փակուած են ելքի բնական խողովակներն չայ հոգերանութեան ժառանգած գերազանց ուժերուն։ Զի վայելեր ան ընկերական խական բարձրութեան, ազգեցութեան ու գերակայութեան այն դիրքը Օսմանցի Թուրքին առջեւ, որուն ամեն արժանիք ունենալն կը զգայ իր մէջ։ Ուստի Հայ առեւտրականը շատ աւելի բուռն կերպով կը հետամտի գրամ դիզելու՝ իր սրամատութեան ու ճարպիկութեան շնորհած բովանդակ ուժերովն եւ միջեւ առանց խափր դնելու, քան որ պիտի հետամտէր եթէ ընկերական դիրքի, ապահովութեան և ազգեցութեան աւելի ասպարէզներ բաց գտնէր իր առջեւ։ Թուրք բոնակալութեան ստեղծած ազատութեան սեղմումներն եւ ընկերական արժանաւոր լայն գործունէութեանց մէջ դոհացում գլունելու արգելքներն են որ, վերը պարզուած հոգերանական օրէնքին համաձայն, զարտուիլ ուղղութիւններ տուած են Հայ հոգերանութեան հզօր ուժերուն եւ արտագրած են կարդ մը ատելի ունակութիւններ։ Եւ ասոր համար Թուրք կառավարութիւնն է միակ պատասխանատուն։ Որովհետեւ, ինչպէս տեսանք, որեւէ անհատի կամ ժողովրդի նկարագիրը արտադրոյթն է այնքան տիրող ընկերական պայմաններուն որքան ներքին ժառանգական տրամադրութեանց։ Ազահութեան կամ վաշխառու ողիի նման բնազդ չկայ մարդկութեան մէջ։ Հայը ազահութեան, նենգամը տութեան, կեղծարարութեան եւ վաշխառութեան բնազդներ չի ժառանգեր իր ծնողքէն։ Անիկա միայն կը ժառանգէ հզօր ու գերազանց գրգումներ, արամազրութիւններ, ընդունակութիւններ, որոնք համապատասխան օրաւոր ու կարկառուն ունակութիւններ, բնաւորութիւններ, նկարագրի յատկանիչներ յառաջ պիտի բերեն ԱՆՊԱՏԱՄ։ Հայուն ապրած ընկերական պայմաններն են որ պիտի որոշեն թէ ազնիւ տեսակէ պիտի ըլլան այդ ունակութիւններն կամ նկարագրի կողմէր թէ խորշելի տեսակէն։ Բուղուն էականը՝ Հայուն ժառանգական գերազանցութիւնն է։ Սողոսը օր մը Պօղոս կը նայ դառնալ, ամենախայտառակ սրիկան կը նայ օր մը ամենէն հիանալի բարեկարգիչն ու սուրբը դառնալ, ամենէն յանդուգն աւազակապէտը կը նայ օր մը ամենէն խիզախ զօրավարն ու հերոսը դառնալ, բայց անձարակ եւ ապիկար չարագործը կամ բարեկարգիք չէ կարող որեւէ ատեն բարձր արժէք

ունեցող մարդ մը դառնալ։ Հայուն ցոյց տուած առեւտրական այդ անմբցելի խարեբայութեանց կարողութեանը մէջն իսկ, հըմուտ հոգեբանը կը տեսնէ կարելիութիւնները նկարագրի ամենաբարձր կարողութեանց։

Նպատակ չունիմ թեթեւցնելու գոեհկութիւնը Հայկական նրկարագիրն մէջ ցցուն հանդամանք ստացած կարդ մը յատկանիշներուն, ոչ ալ մտաղիր ևմ դիւրին ցոյց տալու անոնց մաքրագործումը։ Գործնականապէս անկարելի է զանոնք անհետացնել Հայկական նկարագրէն, որչափ ատեն որ Հայութիւնը դատապարտուի ապրիլ անարդար բոնակալութեան մը ճնշումներուն տակ։ Քրիստոնէութեան բոլոր քարողութիւններ եւ դպրոցի ու տան դաստիարակութեան բոլոր դասախոսութիւններ ոչինչ կրնան փոխել առանձինն։ Ասիկա՛ է վերը պարզուած հոգեբանական երկրորդ օրէնքին անողոք պատգամը։ Բայց քաղաքական պատպայմաններու եւ ընկերական հաւասարութեան հաստատմամբ միայն, չպիտի կարողանանք մաքրագործել այդ խորչելի յատկութիւններն Հայկական նկարագրին մէջ։ Նոր սերնդին վրայ, արդի դաստիարակական բովանդակ ազգեցիկ մէթոտներովն ու ֆանքերով, այդ յատկանիշներուն հակադիր ազնիւ յատկանիշներն պէտք է պատուատել, գոնէ ժանի մը սերտանդ յաջորդաբար, որպէսզի կարելի ըլլայ թրքական բոնակալութեան դրոշմածայսպիսի գարշելի մոլութիւններն իրենց նուազագոյն չափին իշեցնել Հայ նկարագրին մէջ։

թ.

## ՀՆԿԵՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՂՈՒԹԻՒՆՔ

Հայ հասրակութիւնը գրեթէ բոլորովին անտեղեակ է ընկերական կարդ մը ուժերու յառաջ բերած այն արդիւնքներուն, ու բոնք «Ընկերական Ընտրողութիւն» կը կոչուին հաւաքարար, եւ «բոնք կընան՝ դարերու ընթացքին՝ հիմնովին փոխակերպել աղդի մը ցեղային բաղկացութիւնն ու ժառանդական յատկութիւններն եւ անոնց հետ փոխակերպել նաեւ անոր նկարագիրն ու ճակատադիրը։ Այս խիստ կենսական նշանակութիւն ունեցող խընդիրը կարելի ամենապայծառ յստակութեամբ պարզել կարողանութու համար կը նախընտրեմ ուսուցման արդի մանկավարժական մէթոտը, այսինքն՝ չպիտի ջանամ ընդհանուր վերացական բանագութել բացատրել ընկերական ընտրողութիւնը, այլ մի քանի

պատմական թանձրացեալ օրինակներ պիտի ներկայացնեմ միայն, եւ անոնցմով պիտի առաջնորդեմ ընթերցողին միտքը որ ինքն անձամբ կազմէ իր դադախարը ընկերական ընտրողութեանց ճակատագրական նշանակութեանը մասին։

Եւ վաղեմի Յունաստանի օրինակը պիտի ներկայացնեմ իրեւ առաջին լուսաբանութիւնը մեր հասկնալ ձեռնարկած խընդրոյն։

Ազգամիջեան անվերջ պատերազմներն ու արիւնահեղութիւններ ա՛յնքան անընդհատորէն կը կոտրակէին Վաղեմի Յունաստանի ազատ քաղաքացիներն, որոնք բացգոյն Հիւսիսականներէ կը բաղկանային դիմաւորաբար, որ անոնք ստիպուէին յարածուն թիւերով օտարացեղ ու գերի մարդիկ քաղաքացիութեան ընդունիլ, պարզապէս բանակին համար կուռողներ ճարելու նպատակաւ։

Յունաստան իր ազատորեար երիտասարդութիւնը պատերազմի դաշտերուն վրայ անընդհատ կորսնցնելիք զատ՝ նոյնքան թանկագիրն արիւն ալ կը սպառէր ընդարձակ գաղթականութիւններ հաստատելու ձեռնարկներուն մէջ։ Եւ համեմատաբար սակաւթիւ այս Յոյն զաղթականներու արիւնը, միախանուելով տեղացի հոծ բնակչութեանց հետ, իսկապէս կը կորսուէր Յոյն ցեղին եւ Յոյն ազգին համար։

Աթէնքի եւ ուրիշ ինչ ինչ վաղաք-պետութեանց մէջ միջ-կուսակցական պայքարներն ալ ոչ նուազ կորստաբեր արդիւնք կուսային։ Իշխանութեան գլուխ անցնող կուսակցութեան վարիչներն կամ մահուան կամ աքսորի կը դատապարտէին իրենց քաղաքական հակառակորդներն։ Այն աստիճան մէծածաւալ էին այս կարգի հաւածանքներ, որ կ'ըսուի թէ ատեն ատեն կարդ մը պետութեանց ազատ քաղաքացիներուն իրը երկու երրորդը աքսորի մէջ կ'ապրէին։ Եւ այս աքսորականք եւս, օտար երկրի ժողովը դուց կամ զաղթականութեանց մէջ ապրելով՝ մեծաւ մասամբ կը կորսուէին Յոյն մայր հայրենիքին համար։

Պատերազմներու եւ միջկուսակցական հակառակութեանց միջցաւ տեղի ունեցող ընկերական այս կարգի աղիտաւոր ընտրութիւնք միայն չէին որ անձիտեցին Հիւսիսական ցեղի սերունդներն Յունաց մէջէն եւ Միջերկրական ցեղի ազնուազոյն տարրերուն ալ կարեւոր տոկոսը։ Յոյն քաղաքակըթութեան ամենափայլուն չըջանին հետ զուգընթացօրէն՝ տկարացաւ ժողովուրդին մէջ կրօնական հաւատքը, որ զօրացուցած էր Ընտանիքը եւ իրեւ ա-

մենքն նուիրական առաքինութիւն պահացուցած էր որդենութիւնը։ Երկրին փարթամութիւնը, մեծ ընտանիք պահելու գըժուարութիւնը, գերիներու առատութիւնն ու աժան աշխատանքը, արհեստաւորաց պարկեշտ ապրուստ ճարելու գժուարացումը, եւ բոլոր այս կերպ ընկերական պայմաններ խափանեցին ազատ քաղաքացի դասակարգին բազմացումը։ Այնպէս որ, անկարելի դառնալով այլ եւս մաքրարիւն Հիւսիսականաց սերունդներով պահել քաղաքացիութեան թիւը՝ ամեն գիւրութիւն ընծայուեցաւ օտարականներ, ազատագրեալ գերիներ եւ ցեղային մեծապէս տարբեր տարբեր եւս ընդունելու քաղաքացիութեան։

Պատերազմներու, եղբայրասպանութեանց, աքսորանքի, ամուսնութեան եւ որդենութեան պակասումի նման աւերներէն վերապրող Յոյն ընտրանին ալ, Յունաստանի վրայ Հռովմէական տիրապետութեան չըջանին, գերեվաճառութեամբ ցիրուցան եղաւ կայսրութեան՝ մէջ։ Ամեն դասակարգէ տամնեակ հազարներով Յոյներ զանգուածով հանուեցան գերեվաճառութեան չուկան ծախուելու։ Այս կերպով փացացան մեծ մասը Յունական ճշմարիտ ազնուապետական դասակարգին։ Իրբեւ գերի վաճառուելէ կերպով մը խուսափող տաղանդաւոր Յոյներն ալ Հռովմ գաղթեցին՝ իրենց բաղը որոնելով արուեստ ու փիլիսոփայութիւն եւ լեզու սորվեցնելու վարժապետական գործերու մէջ։ Հռովմէական տիրապետութեան գործած այս չարաղէտ արդիւնքներուն յաջորդեցին կոթական արշաւանքներն, որոնք կողովտեցին ու քանդեցին Յոյն քաղաքներն եւ դուրս վոնտեցին անոնց բնակիչներ։ Յետոյ սկսան Սլաւական բազմութեանց մեծածաւալ արշաւանքներն, ու վերջապէս թուրք տիրապետութիւնը, որ գործնականապէս աւարտեց Յունաց հին ազնուապետութեան բնաջընջման դործը։

Յունաստանի ժողովուրդը, ընկերական բոլոր այս աղիստաւոր չարափափութիւններէն յետոյ, այսօր թէեւ տակաւին կը խօսի Յոյն լեզուն եւ թէեւ ինքինքը սերունդն ըլլալ կը հաւասայ Վաղեմի Յոյն մեծ ազդին, բայց իրականին մէջ խառնածնունդ սերունդն է Ասիոյ ու Ամերիկէի եւ Եւրոպայի այլազան ցեղերու եւ ժողովրդոց, որոնց մէջ ամենախոշոր տոկոսը կը կազմէ Սլաւական արինը, իսկ իսիստ կը պակասի Պահաճալին Յունաստանը հրաշակերող նախնեաց ազնուական արինը։

Մակեղոնացի Փիլիպոսի օրերուն, երբ Յունաստան սկսած էր փառաց զագաթնակէտէն իր վայրէջքին, ու թեւակոխած էր կազմալուծման չըջանը, Աթէնքի բնակչութիւնը կը բաղկանար,

կլոր թիւերով, 20,000 Աթէնացիներէ, 10,000 օտարականներէ եւ 400,000 գերիներէ։ Ասոնք «Յունարէն կը խօսէին եւ Յունական տարազ կը կրէին, բայց Յոյն չէին,» ինչպէս այնքան կենդանի ու ճով կը ներկայացնէ Քէնէթ լ. Ռոպըրթո, իր «Ինչո՞ւ Նորպացիք կ'արտագաղթեն» գրքին Յունաստանի յատկացուած գլխուն մէջ։ Կարդանք մի քանի հատուածները այս թելադրիչ դիմուն։

«Յունարէն կը խօսէին եւ Յունական տարազ կը կրէին Յունաստանի այս օտարականներն ու գերիներ, բայց Յոյն չէին։ Քաղաքացիութիւն չնորհուեցաւ անոնց, որպէսզի կարող ըլլային Յունաց պատերազմներն պատերազմիլ։ Արդիւնքը անխուսափելի էր։ Խառնածիներ կ'արտագրէ տարբեր ցեղերու որեւէ արենախառնում, շուներու մէջ տեղի ունենայ ան կամ մարդոց մէջ, նեղոսի հովատին վրայ կամ Աստիկէի դաշտին, Հռովմի եօթն ըլլրոց հովանուոյն տակ կամ Նել Ինկլընտի ժայռապատ ավանց վըրայ։ Մարդիկ կան մեր մէջ, որոնց վստահութիւնը այնքան մէծ է խօսքի ինչ տարազներու վրայ, որ ի հեծուկս հասարակ գատողութեան, սնամտարար կը հաւասան թէ Եւրոպական բոլոր ցեղերուն Ամերիկա ներխուժումներէն՝ կարելի է մեր մարդկային ծուլարաններուն մէջ արտադրել նմանը այն տիպ մարդոց որոնք Ամերիկան ստեղծեցին, հիմերը դրին անոր կառավարական դրութեան, ամայութեանց ծոցէն խեցին երեւան բերին անոր ազարակներն ու քաղաքներ, արտադրեցին անոր դիտնականներն, քաղաքագէտներն, արուեստագէտներն, ուահվիրաներն, հեղինակներն ու հետախոյներ։ Եթէ կարելի է գամբոներու, բարակներու եւ շանց բազմատեսակ զանգանութեանց խառնիխուռն միաւորումներէն չուներու այսինչ ազնուազգի տեսակն յառաջ բերել, այն ատեն կարելի պիտի ըլլայ նաեւ Ամերիկա խուժող այլացեղ ժողովրդոց խառնիխուռն միաձուլումներէն յառաջ բերել մեր այդ նախնեաց տիպէն ժողովուրդ մը։ Կենսարանական անկարելիութիւններ են երկուքն ալ, եւ աշխարհի բոլոր դատարկամիտ վերտառութիւններն, որ կը պանծացնեն մարդկային ծուլարաններն եւ մարդոց հաւասար ու ազատ ստեղծուած ըլլան, կը ծառային միայն Ծերունի կենսարանութիւնը քրքչալիր ինդացնելու եւ իր հնօրեայ գործը չարունակելու։ Մեքսիկոյի, Կեդրոնանական Ամերիկայի, Զարաւարյին Ամերիկայի եւ Պալքաններու մէջ աշխարհ սքանչելի նմոյներն ունի մարդոց, որոնք այնքան վատասերած են արենախառնմամբ որ բոլորովին անընդունակ դարձած են ինքնակառափարութեան, նման անոր զոր վայելած են Ամերիկացիք անցեալ դարերուն, բայց զոր չպիտի վայելեն ընդերկար՝ եթէ ազագային ալ ներգաղթը շարունակուի նոյն համե-

մատութեամբ զոր մեր օրէնսդիրներուն ոճրապարտ անտարբերութիւնը թուլատրած է անցելոյն մէջ։

«Պատութեան էջերն ծածկուած են մեծ քաղաքակրթութեանց պատութիւններովն, որոնք կործանուած են անդեկավար ու անարգել ներգաղթի շարժմանց եւ անոնց արդիւնք եղող խառնածընութեան պատճառաւ։ Ներգաղթի այսպիսի հեղեղներու արդեամբն էր որ ինկաւ բնաջնջուեցաւ Յոյն ցեղը, Յոյն հանճարը եւ Յոյն ազգը։ Յունաստան, անցեալ երկու հազար տարիներու ընթացքին, ո՛չ գրականութիւն արտադրած է, ո՛չ ճարտարապետութիւն, ո՛չ փիլիսոփայութիւն, ո՛չ արուեստ, ո՛չ գիտութիւն, եւ ոչ ալ ընդունակութիւն ցոյց տուած է որեւէ աստիճան յաջորդութեամբ ինքինքն կամ իրեն հպատակ ժողովուրդներն կառավարելու։ Փչուր փշուր քայլայուած եւ գիւղական հիւղակներու ազտոտ հաւաքածոյից վերածուած են Յունաստանի մեծ քաղաքներն։ Նոյն ինքն Աթէնք աղքատիկ դիւդ մըն էր մինչեւ 1834ը՝ երբ արեւմտեան քաղաքակրթութեան կողմէն վերադանուեցաւ։

«Արդի Յոյներ կը սիրեն հաւատացնել այցելուներն որ Պերիկլէսի օրերու հարազատ Յոյներէն սերած են իրենք։ Բայց եթէ այդպէս է, ուրեմն նեւ ինկլուսի մէջ կօշիկ ներկող ամեն Յոյն ալ սերած է Փլիմսդի Մաքրակրօններու գաղութէն։ Բացի Յոյն կղզիներէ ոմանց բնակչութենէն, որոնք համեմատարար գերծ մնացած են արշաւանքներէ ու ներգաղթէ, այսօրուան Յոյներ սերած են Ասիական ու Ասիրիկեան գերիներէ, Իտալացիներէ, Հին Պուլկարներէ, Սլաւներէ, Հոներէ, Արաբներէ, Սպանացիներէ, Վալուններէ, Ֆրէնքներէ, Ալպանացիներէ եւ մի քանի ուրիշ ցեղերէ։ Պատմութիւնը գժբաղդ բայց անբուժելի ունակութիւններ ունի ինքինքը կրկնելու, — եւ իմաստունին ըսուած մէկ խօսքը յիմարին տրուած ութն մատնաչափնոց գնդասեղի հարուածէն լաւագոյն է։

«Զարմանալի կերպով արդիական քաղաք մըն է ներկայ Աթէնքը՝ գերման ճարտարապետի մը կողմէն յատակագծուած։ Յոյները լաւ վարժուած են ձեռքերնին այլոց երկարել օգնութեան համար։ Բրիտանացին սորվեցուց անոնց թէ ի՞նչպէս զեկավարելու են իրենց նաւատարմիզը։ Ֆրանսացին սորվեցուց անոնց թէ ի՞նչպէս վերակազմելու են իրենց բանակը։ Բրիտանացի առաջնորդներն եւ Ալպանացի կռուողներն էին որ չահեցան Յունաց անկախութեան պատերազմը, պատերազմ՝ ուր Յոյներ ցուցադրեցին մեծ ապիկարութիւն եւ թուրքին չափ բարբարութիւն, ինչպէս այնքան յաճախ ցոյց տուին վերջերս» (66, էջ 228)։

Ընկերական ընտրութեանց միջոցաւ Յունաստանի մէջ կատարուած այս մեծ ողբերգութիւնը հազիւ թէ իր նմանն ունի բովանդակ աշխարհի տարեգրութեանց մէջ։ Զի ո՞վ կրնայ վերը ներկայացուած պատկերին մէջ նոյն իսկ նշոյլը տեսնել վաղեմի Յոյնին։ «Ատտիկէ Ք.Ա. 530 ու 430-ին՝ իբր 90,000 ազատորեար միջին բնակչութիւն մունիք, եւ սակայն այս թիւէն ծնան ոչ նըւազ քան տասնեւչորս հատ ամենէն առաջնակարգ հանճարները։ Ասիկա կը նշանակի իմացական ընդհանուր մակարդակ մը այնչափ բարձր Անկլօ-Սաքսոններու մակարդակէն, որչափ վերջիններս բարձր կը կենան Սեւերու իմացական ընդհանուր մակարդակէն։» Անդիմացի մէծ գիտուններէն ֆրանսիս Կէլթընի այս վճռաղատութիւնը վաղեմի Յոյնին մասին՝ չափազանց ողբալի հակադիր վիճակը կը ներկայացնէ Քրիստոնէական ամբողջ երկու հազար տարիներու ընթացքին Յունաց վարած քաղաքակրթական գրեթէ ամուլ կեանքին։

Արդի ազգաց պատմութեան մէջ Սպանիայէն աւելի նշանաւոր օրինակ մը չեմ կարող գտնել իբրեւ երկրորդ լուսաբանութիւնը մեր ուսումնասիրութեան։

Տասն եւ վեցերորդ դարուն Եւրոպայի մէջ փառաց ու զօրութեան գերազոյն դիրքը կը գրաւէր Սպանիա։ Հոռվմէական վաղեմի մեծազօր կայսրութիւնը միայն կրնայ այս մասին յաջողութեամբ բաղդատուիլ Սպանիոյ հետ։ Բայց չորս դար առաջ միայն աշխարհի ամենահզօր եւ աշխարհակալ ազգը հանդիսացող Սպանիան՝ չափազանց արագ քայլերով գահավիժեցաւ իր բարձրութիւնն, եւ այսօր ամենայետին դիրքերէն մէկը կը գրաւէ Եւրոպական աղդաց մէջ։ Նախորդ դարու անօրինակ յառաջդիմութեանդ ընթացքին՝ Սպանիա չափ քիչ բան տուած է աշխարհի գիտութեան, փիլիսոփայութեան, արտեստից եւ ընդհանուր մշակոյթին։ Անիկա անընդունակ եղած է նոյն իսկ իր ճարտարարուստական հարուած աղբիւրներն զարգացնելու՝ առանց օտարին օգնութեանը։ Անիկա ապիկար դուրս եկած է պատերազմի մէջ եւ բոլորովին զուրկ ըլլալ գտնուած է ձեռներէցութենէ ու ինքնատպութենէ։ Արդ, ո՞ւր վնասուելու ենք դադանիքը Սպանիոյ այս յեղակարծ անկման։ Բնական կամ ընկերական ի՞նչ ուժերու արդիւնքն է նկարագրի այս յոռեցրջումը Սպանական աղդին։

Բնական ոչ մէկ աննպաստ յեղաշրջում կրնանք գտնել Սպանիոյ մէջ, որու վերադրէնք աղդային կենաց այս յեղաշրջումը։ Անիկա արդիւնք չէ կլիմայական որեւէ ձախող փոփոխութեան։ Արդիւնք չէ որեւէ ազգակրծան մեծածաւալ պատերազմի կամ

ժանտախտի եւ կամ սովի, ոչ ալ արդիւնքն է աշխարհազբական կամ տնտեսական փոփոխութեանց։ Աղլանտեանի ու Միջերկրականի միջեւ փոռւած՝ աշխարհի մէջ ամենէն նպաստաւորեալ երկիրներէն մէկն է այսօր Սպանիա, եւ սքանչելի յարմարութիւններ ունի ըլլալու մին աշխարհի առեւտրական կեղրոններէն։ ըլլանիոյ ժողովրդային զանգուածն ալ անեղծ կը պահէ իր Փիդիքական կենսուակութիւնն ու կորովը։ Սպանական ազգային հըպարտութիւնն եւս ոչինչ պակսած է արդի սերունդին մէջ։

Սպանիոյ ԻՄՍՅԱԿԱՆ կենաց լճացման եւ կամ վատասերման մէջ կը դունուի բուն դադունիքը անոր ներկայ ողբալի կացութեան։

Յունաստանի անկումը յառաջ բերող պատերազմներէն եւ արտադպիթերէն զատ՝ Քրիստոնէութեան միջոցաւ ներմուծուած երկու աղիտաբեր ուժեր եւս իրագործեցին Սպանիոյ անկումը։ Կակնարկեմ կՈՒՍՅԱԿՐՈՆՈՒԹԵԱՆ եւ ԿՐՕՆԱԿԱՆ ՀԱԼԱԾԱԿԱՅՑ։

Մարդկային յառաջդիմութեան տեսակէտով՝ կուսակրօնութիւնը ամենէն կորստաբեր դրութիւնն է զոր եկեղեցին որդեգըրած ըլլայ երբեք։ Աղդի մը իմացական, բարոյական ու կրօնական ընտրանին անողոքաբար ջարդելու բարբարոսութիւնէն վերջ՝ կուսակրօնութիւնն է այն ահաւոր եւ չարաղէտ ոյժը, որ անընդհատ կ'ընտրէ եւ անզաւակ մնալու կը դատապարտէ Քրիստոնէական աշխարհի հոգեկան ամենէն աստուածային օժտումներով օրհնուած անհատներէն շատերն եւ մարդկութեան համար անդառնալիօրէն կը փացնէ ցեղային ընտիր ընտիր ժառանդութեանց դրամագլուխներ։ Ֆրանսացի Տը Քոնտոլ անուն հեղինակն, իր Պատմութիւն Գիտութեան եւ Գիտնականաց դրքին մէջ կը ներկայացնէ ընդարձակ անուանացանկ մը նշանաւոր գիտուններու, որոնք Բողոքական կղերականներու զաւակ են եւ որոնք լոյս աշխարհ չպիտի տեսնէին բնաւ, եթէ Բողոքական եկեղեցիներն ալ ամուրի մնալ պարտադրած ըլլային իրենց կղերներն։ Փարիզի Գիտութեան Ակադէմիայի օտար 101 անդամոց 14 հատը երէցներու որդի էին, այսինքն աւելի քան 13 առ հարիւրն։ Անգլիացի Ռէկտորն Եպիսկոպոսը, Ռւսումնասիրութիւն մը հրատարակելով նայնքին Սէնչըլի ամսաթերթի 1906 Ապրիլ թույն մէջ, անուններով ու թուանշաններով ցոյց կուտայ թէ Անդլիական քաղաքակրթութեան բոլոր բաժիններուն մէջ ամենաբարձր մեծագործութիւններ կատարող նշանակելի թուով զաւակները կը դըտնուին երէցներու։ Եթէ կղերականաց բացառիկ կարողութիւններ ցոյց տուող այս որդիներն ու անոնց սերունդներ արդիւնքուած ըլլային աշխարհ գործուած է ամուսնութեան մէջ։

Հային աշխարհ դալէ, կղերականաց ամուրի մնալու օրէնքով մը, շատ բան պակսած պիտի ըլլար Անդլիական ազգին կորովէն, ձեռներէցութենէն ու յառաջդիմութենէն։ Տը Լարուժ ցոյց տուած է թէ Հրէլց նշանաւոր անձնաւորութիւնն մէկ մեծ համեմատութիւնը կը բաղկանայ Բարբիներու որդիներէն։ Եւ եթէ այս իրողութիւնը Անդլիական ու Հրէկական ազգաց յառաջդիմութիւններուն մէջ ա'յքան կարեւոր բաժին կը հանեն իրենց կղերական դասակարգին սերնդոց, որոնք համեմատաբար աննշան թիւ մը կը կազմեն Միջին Դարուց Վանական գրութեան կուլ տուած բիւրաւոր կուսակրօններուն հետ բաղդատելով, ուրիմն ո'րքան մէծ եղած ըլլալու է կորուսալ Սպանիոյ նման երկիրներու, որոնք անթիւ անհամար կուսակրօն վանականներ ապրեցուցին դարեր ամրող։ Նկատեցէք որ մինչեւ քանի մը դար առաջ, Քրիստոնէական եկեղեցւոյ ամբողջ պատմութեան ընթացքին, հարաւային ու կեղրոնական եւրոպայի իմացական եւ բարոյական ու կըրօնական ամենազեղուն կեանքը կեղրոնացած էր Վանքերու մէջ, եւ հոն կը դիմէին բացառիկ իմացականութեամբ ու նկարագրով օժտուած մարդոց բազմութիւններն (20, էջ 254·21, էջ 360)։

Հաւատաքննութիւնն ու կրօնական հալածանքներն ալ թերեւս աւելի մեծածաւալ աղէտաներ գործեցին Սպանիոյ մէջ քան կուսակրօնութիւնը։ Անժխտելի իրողութիւն մըն է թէ հեթանոս աշխարհի եւ ոչ մէկ կրօն աւելի կատաղաբար հալածած է իր հաւատալիաց պաշտօնական տարազին տարրեր մտածող հետեւորդներն քան Քրիստոնէութիւնը։ Ասիկա ճշմարիտ է ա'յնքան Բողոքական եկեղեցիներուն համար համար որքան Հոռվմէական կամ Յունական։ Եւ երբ իր հեղինակութեան դէմ անսաստողներն Փիզիքապէս ալ պատժելու իշխանութիւնն ունեցած է եկեղեցին, ինչպէս Միջին Դարուց մէջ եւ աւելի յետոյ ալ, չէ վարանած բնաւ ամենէն անդութ կերպով պատժել իր մէջ երեւան եկող հերետիկոսներն կամ անհաւատ կարծուածներ։ Այսպէս, Սպանական Հաւատաքննութիւնը աւելի քան 31,000 մարդիկ ողջ ողջ այրեց խարոյիներու վրայ եւ 290,000 մարդիկ դատապարտեց այլ եւ այլ պատիժներու։ Կաթոլիկ երկիրներու մէջ հարիւր հազարաւոր Բողոքական Հիւկոնութներ մեոցուեցան ու վտարուեցան։ Ֆրանսային վտարուող Հիւկոնութներն զգալաբար աղքատացուցին Ֆրանսական նըկարագիրը եւ նոյն համեմատութեամբ հարստացուցին մասնաւորապէս Անդլիայի եւ Ամերիկայի մշակոյիթը։ Փրոֆ. Ռոս Խուելով Ամերիկա եկող Հիւկոնութներու մասին՝ վիճակագրութեամբ կը հաստատէ թէ անոնք իրենց թուական համեմատութեան քանի մը պատիկը աւելի տաղանդաւոր մարդիկ տուին այս երկրին։ Իսկ

Կէմթըն խօսելով Սպանական հալածանաց մասին՝ կ'ըսէ . «Անկարելի է որ ազգ մը կարողանար ենթարկուիլ այսպիսի քաղաքականութեան մը՝ առանց վճարելու ցեղային վատասերման ծանր հարկ մը:» Այս առթիւ կարեւոր է նկատել թէ՝ ինչպէս հեղահամբոյր, կրօնավառ իմացականութիւններն էին որ կը հնձուէին կուսակրօնութեան մանգաղին տակ նոյնպէս անկախ, աղատառէր արդարակորով ու յառաջդիմական իմացականութիւններն էին որ անողոքարար կը հնձուէին կրօնական այս հալածանաց եւ վըտարմանց եւ դլխատմանց միջոցաւ: Եւ ինչպէս դիտել տուած է Տը Լափուժ. «Հալածեալք գերագոյն են քան իրենց հալածիներըն:» Ժողովրդի մը ա՛յն տարրերէն յաւէտ կը զինուորագրուին տիրող տարրին կողմէն հալածուած որեւէ շարժման հետեւորդները, որոնք համարձակ են ու խիզախ եւ պատրաստ են իրենց ամեն ինչը զոհել յօդուատ իրենց դաւանանքին կամ նպատակին յաջողութեանը: Սպանիոյ ազգային նկարագրի շինութեան ամենէն պատուական ու փրկարդ դասակարգերն էին, այսպէս, որ դարեր ամբողջ կուլ տրուեցան եւ անդարձ ջնջուեցան կուսակրօնութեան եւ կրօնական հալածանաց միջոցաւ:

Սպանական մտքի ու նկարագրի ազնուականութիւնը անխնայ հնձուեցաւ այսպէս պատերազմներու, դէպ Ամերիկա խուժող գաղթականական հոսանքներու, կուսակրօնութեան եւ կրօնական հալածանաց մանգաղներէն, որոնք վերջապէս խորասուզեցին ըՍպանիան այն խոր թմբիրին մէջ ուր կը մնայ մինչեւ այսօր եւ ուրկէ արթնալու ամեն յոյս ու ակնկալութիւն կորսուած կը թուի, քանի որ Սպանական ցեղային ժառանգականութիւնը աղքատացած է իր ընտրելագոյն տարրերէն: Եւ ասոնց տեղը լեցնող աղնուական կոյս ու թարմ առատահոս արիւն ստացուելու որեւէ հաւանականութիւն չերեւիր:

Ֆրանսայի ու Գերմանիոյ բնակչութեանց մէջն ալ սկիզբէն ի վեր նկատուած է թէ հետզհետէ կը պակսին բացգոյն Հիւսիսականք եւ կը բազմանան մթագոյն Ալպիանիք: Այս երեւոյթին ալ դլխատոր պատճառները կը գտնուին պատերազմներու, կրօնական հալածանաց եւ մանաւանդ քաղաքներու կեանքին գործած ընկերական ուժերուն մէջ:

Հատորիս նախընթաց գլուխներուն մէջ պատեհութիւն ունեցանք ծանրանալ խառնուածքի եւ տրամադրութեան այն խորատարած տարրերութեանը վրայ, որով իրարմէ բաժնուած են մարդկութեան ճերմակներու բաժանման բացգոյն եւ մթագոյն ցեղերն: Առաջիններ յանձնապատան տիպով նկարագիր ունին,

վերջինք՝ անձնենթարկ տիպով նկարագիր: Առաջիններ՝ խիզախ են, արկածախնդիր, ուազմասէր, անհանդարտ, վերջինք՝ հեզ են, զգուշաւոր, խաղաղասէր, հանդարտաքարոյ, իլու հպատակող ու համբերոլ: Հոգեբանական այս հիմնական տարրերութեան աղդեցութեամբն է ահա՛, որ ազգի մը բացգոյն բաղկացուցիչներն կոտորակուած են, իսկ կլորդուիս մթագոյն բաղկացուցիչներն ամած ու բազմացած: Կենսարանօրէն եւ ցեղաբանօրէն ալ ճշմարիտ է Աւետարանական այն պատգամը թէ՝ սուր վերցնողը սուրով պիտի իյնայ, եւ թէ՝ երանի հեղերուն վասնզի անո՛նք պիտի ժառանգեն երկիրը: Բայց դառնանք մեր հարցին գիտական ներկայացմանը:

Միջին Դարուց մէջ բացգոյն Հիւսիսականք կը բաղկացնէին իշխող եւ կոռող դասակարգը, հետեւաբար աւելի եւս նշաւակ էին պատերազմներու մէջ կոտորուելու քան հպատակ Ալպեանք:

Կեդրոնական Եւրոպայի մէջ բացգոյններու նուազման եւ կըլորդուիս մթագոյններու բազմացման թերեւս աւելի զօրաւոր մէկ ուժը կը գտնէնք կրօնական հալածանաց մէջ: Հատորիս յաջորդ գլուխներէն մէկուն մէջ պատեհութիւն պիտի ունենանք ցոյց տալու թէ Բողոքականութիւնը յաջողած է տիրապետել միմիայն Հիւսիսական բացգոյն ազգաց մէջ, թէ Կաթոլիկութեան նման հեղինակութեան հեկեղեցիներն խիստ ամուր եւ զրեթէ անխորտակելի հիմեր ունին մթագոյն ժողովրդոց հեզ, իլու, համակերպող եւ հպատակող հոգեբանութեանը մէջ, թէ ժողովրդի մը խիզախ, ազատասէր եւ անհանդարտ բնաւորութիւն ժառանգող տարրերէն է որ յառաջ կուզան հերետիկոսներն, ըմբոստներն, բարեկարգիչներն եւ թէ նման բնաւորութիւն ժառանգող ժողովրդային զանգուածներուն մէջն է որ արձագանք կը գտնէն կամ արմատ կը ձգէն եւ կ'իրականանան նման շարժումներն: Կը հետեւի ուրեմն թէ՝ Ֆրանսայի մէջ, օրինակի համար, բացգոյն համայնքներու մէջ ամենէն աւելի տարածուեցաւ Բարեկարգութեան շարժումը եւ անո՛նք նշաւակ դարձան ամենախիստ հալածանաց: Եւ արդարեւ, Նանթէի հրովարտակն յետս կոչուելէ յետոյ, ա՛յնքան բազմաթիւ Բողոքականներ Ֆրանսայէն Բրուսիա անցան, որ հիմէ դրին բացգոյններէ բաղկացած Բրուսիական հըզօր պետութեան մը: Խորատես պատմաբանն, այսպէս, ներկայ պատերազմը սաղմնաւորող ուժերուն մէջ կը գտնէ նաև նոյն ինքն Ֆրանսայի կողմէն իր Բողոքական հասարակութեանց դէմ հանած հալածանքներն: Ֆրանսայի արդի համբաւաւոր ուսումնականներէն Տը Լափուժ կը յայտարարէ թէ՝ Ֆրանսայի Բողոքականաց այս արտագաղթն էր մէծաղոյն հարուածը զոր Ֆրանսա ընդու-

նած ըլլայ իր պատմական շրջաններուն մէջ։ Կը տեղեկադրուի թէ Ֆրանսական Նորմանտայէն միայն 200,000 Բողոքականներ մէկնեցան Բրուսիա։

Բայց ո՛չ պատերազմներու և ո՛չ ալ կրօնական հալածանաց մէջ կը գտնէ Տը Լափուժ ամենահզօր աւերիչ ոյժը Ֆրանսայի ցեղային վատասերման, այլ գաւառներէն դէպի քաղաք ուղղուած ժողովրային հոկայածաւալ շարժմանց մէջ։ Մարդարանական բազմաթիւ վիճակագրութեանց բաղդատական մէկ ուսումնասիրութեամբը՝ ցոյց կուտայ ան թէ գաւառական ազգարնակչութեանց բացգոյն Հիւսիսական տարրերն են որ ամենէն աւելի կը հրապուրուին քաղքենի կեանքին և թէ հոն անոնք ճարտարաբուեստական կենաց սպաննիչ պայմաններուն տակ կը փնանան արագօրէն։ Մենք տեսած ենք թէ այս մասին ճիշդ հակառակ միտում ցոյց կուտայ կլորզուին Ալպեանը կամ Արմենականը։ Այս ցեղին հոգերանութեան ամենէն արմատական մէկ միտումն է հոգակործութեամբ զբաղիլ։ Ինազմային խորշանք մը կարծես ունի ան քաղքենի եռուցեռ մրցակցութիւններէն, պայքարներէն։ Վիճակագրութիւնք ցոյց կուտան թէ տնտեսական ստիպողականութեան տակ Եթէ քաղաքի պայքարու կեանքին մէջն ալ նետուած ըլլայ Ալպեանը՝ իր կենաց վերջարուային օրերուն կ'անձկայ անիկա գաւառային անժխոր կեանքին, եւ եթէ նիւթական պարագաները ներեն կը գառնայ իր ծննդավայրն ու հո՛ն կը գտնէ իր սրտի գոհունակութիւնն ու հանդիսաւ։ Տը Լափուժ Հիւսիսականին խիզախ, արկածախնդրական, ծեռներէց ու անհանդարտ ողույն կը վերագրէ անոր զգացած քարշողութիւնը դէպի մհծ քաղաքներն։

Բայց քաղքենի կեանքը, ընկերական և հոգերանական կարգ մը պատճառներով, աննպաստ է բազմանդամ ընտանիաց և ուստի կը խափանէ բաղմածնութիւնը։ Ներկայ քաղաքակիրթ աղդաց մէջ թերեւս չկայ աւելի ահաւոր չարիք մը քան ծնունդներու պակասումը ընկերական վերնագոյն դասակարգերուն մէջ։ Քանի մը թուանշաններով ցոյց տանք թէ ի՞նչ ահազին տարրերութիւններ յառաջ կուգան ծնունդի թիւերու տարրերութենէն։ Ենթագրենք թէ Երկրի մը բնակիչներ կը բաղկանան հաւասար թուով բացգոյններէ և մթագոյններէ, ենթագրենք նաեւ թէ բացգոյններու մէջ միտում կայ առ իւրաքանչիւր ընտանիք երեք գաւակ միայն ունենաւ, իսկ մթագոյններ կը միտին միջին հաշուով չորս զաւակ ծնանիլ։ Դար մը յետոյ, Երբորդ սերունդին, ամեն տասը հատ բացգոյնի դէմ պիտի ունենանք 16 հատ մթագոյն։ Երկու դար յետոյ վերջինս կրկնապատիկը պիտի ըլլայ Երկրորդին։ Ե-

րեք դար վերջ՝ հարիւր հատ մթագոյնի դէմ պիտի ունենանք միայն տասնեւինգ հատ բացգոյն։ Ուշ տարիքի մէջ ամուսնանալն ալ նոյնպիսի արդիւնք կուտայ։ Ենթագրենք թէ բացագոյնք 35 տարեկան հասակին մէջ կ'ամուսնանան միջին հաշուով, իսկ մըթագոյնք 25 տարեկան հասակին մէջ։ Ուրիշ բաներ հաւասար ըլլալով՝ մթագոյններու սերունդը քառապատիկ աւելի բազմաթիւ պիտի ըլլայ երեք ու կէս դար յետոյ։ Այսպէս, այս զոյտ պատճառներն որ զուգընթաց կը գործեն, կարող են քանի մը դարէն հիմնովին փոխել ազգի մը ցեղային տարրերու համեմատական թիւը։

Իր ազգին ապաղային մասին չափազանց մտահոգիչ եղանակցութեանց կը յանդի Տը Լափուժ՝ նկատի ունենալով քաղքենի կենաց գործած այս կարգի աւելներն Ֆրանսայի մէջ։ Նա կ'ըսէ. «Զկայ աւելի տաղնապալից խնդիր մը քան մեր իմացական պահեստի ուժերուն սպառումը քաղքենի կենաց ազգեցութեանց պատճառաւ։ Հասարակութիւնն ու մեր քաղաքագէտներն չեն նըշմարեր զայն։ Բայց եւ այնպէս արդի ընկերութեանց մեծագոյն վտանգն է ան, եւ մասնաւրապէս ֆրանսայի։ Փողովուրդ մը վատասերելու տեսակէտով՝ ընկերական ընտրողութիւն կոչուած բոլոր գործողութեանց ամենէն վտանգաւորն է քաղաքներու գործած ընտրողութիւնը։ Մեր քաղաքներն կը ընաջնջեն անինայ բոլոր այն մտացի ու կորովի մարդիկը, որոնք երկար դարերու դառնաղէտ ընտրողութիւններէն կտակուած են մեզ։ Անցելոյն մէջ ֆրանսա կորուսած է գրեթէ բոլոր իր Երկարդութիւն բացգոյն տարրերն, եւ Հիմա կ'անհետանան խառնարիւն սերունդներն եւ ամենալաւ բաղկացուցիչները կորդութիւն տիպին։ Եւրոպայի ամբողջ ցամաք երկրին համար մօտիկցած է ժամը երբ պիտի մնան միայն հալումաշ եղած մնացորդներն մեր մեռեալ ազդաց։ Խըղճալի մնացորդներ՝ որոնք որս պիտի ըլլան անծանօթ յաղթականներու։ Այսպէս կորսուեցաւ Հելէն աշխարհը, եւ այսպէս պիտի կորնչի մեր ամբողջ քաղաքակրթութիւնը՝ Եթէ մարդիկ չկիրարկին ժառանգականութեան մասին իրենց սուացած ծանօթութիւններն։ Ժառանգականութեան այդ սոսկավիթիար ոյժը, որ այսօր մահ եւ լճացում կը բերէ, գիտութեան զեկավարութեամբ պիտի կրնայ բերել մեզ ապահովութիւն ու ազգային կորով» (89, էջ 407)։

Շահեկան պիտի ըլլար գոնէ սահմանափակ տեսութիւն մը ընծայել ճարտարարուեստական կենաց, ալքոլամոլութեան եւ սեռային ախտերու միջոցաւ քաղաքակիրթ ազգաց մէջ տեղի ունեցող ընկերական այն ահաւոր ընտրողութեանց մասին, որոնք Փիզի-

քաղէս, իմացականապէս եւ բարոյապէս կը փճացնեն անթիւ անհամար կեանքեր: Նոյնքան եւ ա'լ աւելի շահեկան պիտի ըլլար ներկայացնել ահռելի կորուստներն որ արդի քաղաքակիրթ ազգերն կը կրեն արուեստական միջոցներով իրենց ընկերական բարձրագոյն դասակարգերուն մէջ որդենութեան արգելումին պատճառաւ: Ընկերական բոլոր այս չարաղէտ ընտրողութիւնք թէեւ գործնականապէս գոյութիւն չեն ունեցած Հայաստանի գաւառացի ժողովրդին մէջ, սակայն պատճառ ունինք հաւատալութէ մեր ապագայ ազգային առողջ գոյութեան ամենէն հրատապ հարցերը պիտի կազմեն անոնք չուտով: Բայց ներկայ հատորիս մէջ տեղ չունիմ այս խիստ կենսական հարցերով զրաղելու: անոնք գլխաւոր նիւթը պիտի կազմեն «Յեղային Վերաշինութիւն Հայոց» հատորիս:

Եւ այժմ, ընկերական ընտրողութեան եւրոպայի մէջ կատարած յեղաշրջումներն գիտելէ յետոյ՝ մեր ակնարկը դարձնենք ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ վրայ, եւ տեսնենք թէ ընկերական ի՞նչ կարդի ընտրողութիւնք ամենէն աւելի գործած են հոն եւ ազգային նկարագրի ո՞րպիտի յեղաշրջումներ կատարած են Հայութեան մէջ:

Ժ.

## ԸՆԿԵՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՂՈՒԹԻՒՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ

ՄԱՏԵՆԱՇԱՐիս «Եկամուտ Նախնիք Հայոց» հատորին մէջ առանձին առանձին դլուխներով ցոյց տուած եմ թէ Արիական բացգոյն ժողովուրդներ էին Քրիստոնէ առաջ Հայաստան արշաւող եւ անոր վրայ տիրող Թորդոմեաններն ալ, Միտանեանք ալ, Ակելթացիք ալ, Կիմմերացիք ալ եւ Փոքր Ասիոյ Փոխուղիացիներն ալ: Այսպէս որ, Հայաստանի ազնուապետական դասակարգը, որ միանդամայն Հայ ազդին զինուրական դասակարգը կը կազմէր, կը բաղկանար բարձրահասակ, կապոյտ աշուի, նեփ ներմակ եւ մեծաւ մասամբ խարտիշահեր ու գանգրահեր ԱրիԱԿԱՆՆԵՐի, այսինքն՝ ճիշդ այն տիպէն, որ ներկայացուած կը դտնենք Հայկայ, Վահագնի եւ Մեծն Տիգրանայ կերպարանքին վրայ: Այս մասին ընդարձակօրէն դրած եմ յիշեալ հատորիս մէջ: Արտաշիսեան եւ Արշակունեան հարստութեանց հիմնադիրներն ու անոնց հետ Հայաստան եկող տոհմերն ալ բացոյն Արիականներէ

կը բաղկանային, քանի որ Արիացեղ էին Պարթեւաց ու Պարսից իշխանական դասակարգերն: Անտարակոյս, բնիկ Հայ ազնուատոհմ գերգաստաններ եւ Հրեայ տոհմապետներ ալ մտան եկամուտ իշխողներու դասակարգին մէջ, սակայն իրրեւ անժխտելի իրականութիւն ընդունելու ենք թէ Հայոց թագաւորութեան ըսկիղըն մինչեւ վախճանը — Արարական տիրապետութիւնը՝ Արիացեղ տոհմերէ կը բաղկանար ստուար մեծամասնութիւնը հայ ազնուապետութեան: Նոյնքան վճռականութեամբ կրնանք յայտարաբել թէ Արմենական բնիկ տոհմերէ կը բաղկանար զանգուածը Հայ ժողովրդին, որ գրեթէ ստրկական դիրք մը կը գրաւէր Արիական դասակարգին հանդէպ: Հիմա տեսնենք թէ Հայոց պատմութեան աւելի քան երկու հազար տարիներու ընթացքին տեղի ունեցող ընկերական ընտրողութիւնք ի՞նչպէս վարուած են մեր Արիական նախնեաց ու Արմենական նախնեաց հանդէպ:

Անընդհատ պատերազմներու մատուցուած արեան հարկը տարամերժօրէն ծանրացած է բացգոյն Արիականաց վրայ: Հայոց Պատմութիւնը մեզ կը սովորեցնէ թէ բացառաբար նախարարական տոհմերէն կուգար Հայ զինուորութիւնը: Հ. Ս. Տէր Մովսէսեան կը գրէ իր Հայոց Քննական Պատմութեան մէջ. «Հայոց մէջ զինուորութիւնը պարտաւորիչ չէր, — որովհետեւ ուամիկ դասակարգը արեան հարկ կը վճարէր, — նա միայն իբր բընական իրաւունք եւ իբր իշխանութեան նշան՝ վերապահուած էր ժողովրդեան ազատ կոչուած դասին, ան է՝ նախարարական տոհմերուն, որուն համար Սեպուհ առանձնաշնորհեալ մակդիրը կը տրուէր այդ տոհմերու որեարներուն, որ ապահարկ էին, եւ որ միշտ գէն ի ձեռին պատրաստ էին հայրմնիքը պաշտպանելու՝ եւ կը կոչուէին նախարարական օրք կամ ազատագունդ քանակ... Հայ բանակին թիւը միջին հաշուով կը հասնէր մինչեւ 120,000ի, որ ահազին ոյժ մ'էր Հայ ազդին սակաւութեան համեմատութեամբ» (91, էջ 296):

Մեր հեզ ու հլու Արմենական բնիկ նախնիք ՇինԱԿԱՆ դասակարգը կը բաղկացնէին Հայ ազդին: Անոնք զրկուած էին սեփական կալուածք ունենալու իրաւունքէն. անոնց չարքաշ աշխատանաց արդեամբն էր որ առատութեամբ կը լեցուէին նախարարական տոհմերու շտեմարաններն եւ մառաններ: Անոնց ճակտի քրտանց վաստակովն էր որ կ'ապրէին նախարարական բոլոր տոհմերն, որոնց աւագները միայն 900 տոհմ կը հաշուուէին եւ չեմ գիտեր քանի Հարիւր հատ ալ կըտսէր նախարարական տոհմեր կային:

Յայտնի է թէ Հայոց Արքական բացգոյն տարրը, դարերու անհատնում պատերազմաց պատճառաւ, ահազին կորուստ տուած եւ խիստ նուազած է մեր քաղաքական անկախութեան բովանդակ շրջաններուն։ Ասոր վրայ աւելցուցէք ներքին եղբայրասպան կը ուիներն, զոր այլեւայլ նախարարներ շարունակ կ'ունենային իւրաբու կամ ամբող արքայական տան դէմ։ Եւ պիտի տեսնէք թէ մի՞միայն արքեւահեղութեանց միջոցաւ ի՞նչպիսի մեծ յեղաշըրջում մը կատարուեցաւ Հայ ազգին ցեղային բաղկացութեանը մէջ։ Իշխող ուղմասէք ու խիստի Արքականք անինայ հնձուեցան, իսկ հպատակ, խաղաղասէք ու հեղ Արմենականք հանդարս ձգուեցան սերունդ արտագրելու եւ բազմանալու։ Անցողակի ըստմ հոս թէ Հայոց պատմական համբաւեալ անմիաբանութիւնը՝ մեր Արքական նախնեաց մէջ միայն փնտուելու ենք։ Հայ ժողովրդական զանգուածը, որ Արմենականներէ բաղկացած է միշտ, թերեւս չափէն աւելի համակերպող, առաջնորդութեան հետեւող, հանդարտաբարոյ, խաղաղասէք եւ միաբան բնաւորութեամբ, մըն է օժտուած։ Բայց շարունակենք։

Արարական ու Սելձուքեան արշաւանաց եւ տիրապետութեանց շրջաններուն ԱՐՏՎԳԱՂԹԸ եկաւ Հայաստանը պարպել իր Արքական տարբերէն մանաւանդ, եւ տեղը թողուլ դարձեալ մեր հեղ ու հլու եւ համբերատար ու չարքաշ Արմենական նախնիքը։

Դժբաղդաբար մեր պատմութիւնը ըստ արժանույն չէ ներկայացուցած եօթներորդ, ութերորդ եւ իններսրդ գալուց ընթացքին Հայաստանէն դէպի Բիւղանդիոն ուղղուած մեծամեծ դաղթաշարժերն, որ առաւելապէս կը բաղկանային Հայոց աղնուապետական ու զինուորական դասակարգերէն, այսինքն՝ բացդոյն Արքականներէ։ ՄԱՏԵՆԱՇԱՐԻՒ Տարսուսան եղբայրակցութիւնը հատորին մէջ ցոյց տուած եմ արդէն թէ ի՞նչպէս ութերորդ գարուն ՀԱՅԵՐԻ կը բաղկանար Բիւղանդական կայսրութեան զինուորական դասուն ծաղիկն ու ուղմական զեկավար շըր ջանակը, թէ ՀԱՅԵՐԻ կը բաղկանար Բիւղանդիոնի աղնուապետական դասակարգին ամենախոշոր մէկ տոկոսը, թէ ՀԱՅ զինուորութեան եւ ՀԱՅ քաջազն կայսեր մը կը պարտի Եւրոպա իր փրկութիւնը Արարական իսլամ գերիշխանութենէն, թէ Հայ Բողոքականութիւնն՝ Պաւղիկեանութիւնն՝ էր որ ութերորդ գարուն, Բիւղանդիոնի իշխանութեան բարձունքէն ամենակատաղի պայքարը մղեց Յոյն եւ Լատին եկեղեցիներու պատերազմաշութեան, ծիսամոլութեան, կուսակրօնութեան եւ վանական դրութեան դէմ, թէ ՀԱՅ կայսերաց եւ աղնուապետութեան ու զինուորութեան Բիւղանդիոնի մէջ տիրապետութեան ատենն էր որ

ամենէն աւելի չքեղ վերազարթնում մը ունեցաւ Բիւղանդական ճարտարապետութիւնն ու գեղարուեստ եւ ընդհանուր մշակոյթը՝ վերջապէս՝ թէ Յունականէ աւելի ՀԱՅԿԱԿԱՆ էր Բիւղանդական կայսրութիւնը ութերորդ դարէն սկսեալ մինչեւ վերց։

Հայոց քաղաքական անկախութեան շրջաններուն՝ պատերազմի միջոցաւ Հայաստանի բնակչութեանց մէջն Արքականաց նըւազման չափ ու թերեւս աւելի մեծ եղաւ, ուրեմն, Արարական եւ Սելձուզեան արշաւանաց ու տիրապետութեան առթիւ նոյն տարբին նուազումը մէր Հայրենիքն։

Պատերազմի եւ արտազաղթի այս հսկայածաւալ ընտրողութիւններէն զատ՝ առեւանգութեան, հաւատադարձութեան եւ հալածանաց շարժումներն ալ առաւելապէս ուղղուեցան հպատակ Հայոց ԱՐԻԱԿԱՆ ղասակարգին դէմ։ Որովհետեւ, ինչպէս զիտենք, Արքականք էին աւելի գեղագիտ եւ հրապուրիչ երիտասարդներն ու կիներն Հայութեան, Արքականք էին աւելի խիզախներն, բոնութեան դէմ ըմբոստացողներն ու ազատասէրներ, Արքականք էին աւելի փոփոխամիտներն, իրենց Հայրենի հաւատան ուրանալու աւելի հակամէտներն, աւելի փառասէրներն, աշխարհային շահեկանութեանց ի սէր՝ հոգեւոր ու կրօնական շահեկանութիւններն զոհելու պատրաստներն։ Եւ Փիղիքական ու հոգեկան բոլոր այս յատկանիշներ՝ անխուսափելի կերպով Հայոց Արքական արքն ունեցող անհատներուն եւ գերաստաններու վրայ պիտի կեղրոնացնէին ամբող օտար տարրին կողմէն եղած առեւանգումներն, հաւատուրացութեան ջանքերն, բանտարգելութիւններն, ապանութիւններն եւ երկրէն հալածումներ։ Մինչդեռ մեր մթազոյն Արմենականք, իրենց նուազ հրապուրիչ Փիղիքականին, իրենց հեղ ու համակերպող բնաւորութեան, իրենց Հայրենի աւանդութեանց հանդէպ տածած անխորտակելի նութիրման եւ իրենց մշակած հողին կառչած մնալու հոգերանութեանը չնորհիւ, նուազ համեմատութեամբ ենթարկուեցան իրենց Արքական ազգակիցներն Հայութեան ծոցէն հանող ժխտական ընտրողութեանց։

Միայն Հայաստաննեաց եկեղեցւոյ կողմէն որդեղրուած կուսակրօնութիւնը եւ վանական դրութիւնը աննպաստօրէն գործեցին մէր Արմենական ցեղին հանդէպ։ Կրօնական ջերմեռանդութեամբ եւ մշակութային ձգումներով տոգորուած հոգիներ, բնականարար, վանքերը պիտի դիմէին՝ իրենց սրտի ցանկութեանց զոհացում տալ կարողանալու համար։ Եւ մենք տեսանք թէ ի՞նչպէս Արմենական հոգերանութիւնը սքանչելի կերպով քա-

Հայարմար է կրօնական ու միսոդիքական խոր փորձառութեանց եւ ի՞նչպէս անոր հեզահամբոյր եւ հլու ընաւորութիւնը յօժարամիտ կը հանդիսացնէ զինք ենթարկուելու վանական դրութեան ճգնաւորական եւ տիսիփիլինային դաժան կենաց : Այնպէս որ, Հայաստանի վանքերը, թէեւ գարերով վառարաններ հանդիսացան Հայկական դպրութեանց եւ անդնահատելի ծառայութիւններ մատուցին Հայ մշակոյթին, եղան միանգամայն սպանդանոցները Հայ ցեղին իմացական ու հոգեկան ամենաընտիր ժառանգականութեամբ օժտուած զաւակներուն, եւ այսպէս ի սպառ ջնջեցին Հայ արիւնէն շատ մը ժառանգական հարուստ երակներ :

Հայոց ճակատագիրը Յունաց ճակատագրէն զատորոշող ամենէն փրկաւէտ իրողութիւնն ա'յն է, սակայն, որ հեռաւոր ցեղերու արենախառնումներէն գրեթէ բոլորովին զերծ մնացած է Հայ ազգը : Նկատի ունենալով Վաղեմի Յունաստանի անկման գլխաւոր պատճառն հանդիսացող խառնիճաղանձ արենախառնումներն, որոնց ողբալի արդիւնքը ներկայացուցինք նախորդ գլխուն մէջ, չենք կրնար փառք չտալ որ Հայութիւնը ազատ մընաց գոնէ այս ամենէն սարսափելի աղէտէն : Հայութիւնը կորըստաբեր այս աղէտէն փրկող պայմաններուն վրայ չենք կրնար ծանրանալ հոս : Անտարակոյս, Հայաստանի լեռնային կազմը, աշխարհակալ պետութիւն մը ըրլլալու հանգամանքը, հոծ բազմամարդութիւններ իր վրայ կեդրոնացնելու անյարմարութիւններն եւ մանաւանդ իսլամ իշխողներու տակ՝ Հայ ազգին Քրիստոնեայ ըլլալն ու ցմահ անոր հաւատարիմ գտնուիլն, ինչպէս նաև սեռային բարոյականի եւ ամուսնական հաւատարմութեան կողմանէ Հայ կողջ անզուգական գերազանցութիւնը, բոլոր ասոնք միացած կարողացան գործել մեր ցեղային ու ազգային փըրկութեան այս մեծ հրաշքը :

Զեր կրնար հոս անդամ մըն ալ չչեշտել այն ահաւոր վասնգին վրայ, որուն անխուսափելի կերպով պիտի ենթարկուի Հայութիւնը, եթէ մեր քաղաքական առաջնորդներ դէպի Հարաւ եւ Արեւմուտք չդարձնեն մեր ազգային գոյութեան նաւը : Թաթարական աշխարհի անմիջական դրացնութեանը մէջ եւ անոր հետ խառն բնակչութիւն մը, ներկայ քաղաքական պայմաններու եւ մտայնութեանց մէջ, վերջ ի վերջոյ ընդարձակ արենախառնումներ յառաջ պիտի բերէ այս երկու հեռաւոր ցեղերուն միջեւ ու անդարձ կերպով պիտի բնաջնջէ Հայկական բնորոշ հոգերանութիւնն ու նկարագիր՝ պաղապայ Հայութեան մէջէն : Եւ ասիկա անբաղաստելիորէն մեծագույն աղէտն է որ կրնայ երբեք բերուիլ Հայութեան գլխուն : Ներկայ կատակցութեամբ այսչափը այս

խնդրոյն նկատմամբ, որ իմ խոր համոզմամբ, ամենէն բաղդորու հարցն է ապագայ Հայութեան ճակատագրին տեսակէտէն :

Պատերազմէն առաջ, ուրեմն, Հայութիւնը բաւական տարբեր բաղկացութիւն մը կը ներկայացնէր քան այն զոր ունէր Քըրիստոնէութեան սկզբական դարուց մէջ : Քսան դար առաջուան Հայութիւնը շատ աւելի առատ համեմատութեամբ Արիական արիւն կը պարունակէր իր մէջ քան այօր : Եւ ցեղային այս բաղկացութեան յեղաշրջումը, անտարակոյս, նման յեղաշրջում մը պատճառած է նաեւ մեր ազգային նկարագրին մէջ : Հիւսիսական կամ Արիական ցեղին յատուկ յանձնապատան, խիզախ, մեծանձն, ճշմարտասէր եւ արդարամիտ նկարագիրը խիստ պակասած է Հայութեան մէջ : Համակերպութեան, հեղութեան, հանրային կենաց չարիքներուն հանդէպ համբերութեան եւ անտարբերութեան ոգին յատկորոշ տիրական ոյժը կը կազմէ Հայութեան զանգուածին հոգերանութեանը, որով խիստ կը պակասի ան նաեւ քաղաքացիական առաքինութեանց մէջ : Ասիկա անմիխթար հեռանկար մը կը պարզէ մեր առջեւ : Եթէ ազգի մը տիրական հոգերանութեան տիպովն է որ պիտի շինուի անոր նկարագրին եւ ընկերական հաստատութիւններ, եթէ մեր Արիակա՛ն նախահարց ղեկավարութեանը տակն էր որ ձեւակերպուեցան մեր ազգային պատճական նկարագրին եւ մեր քաղաքական, եկեղեցական եւ ընտանեկան հաստատութեանց վարչաձեւերն, ու եթէ ներկայ Հայութեան մէջ Արիականաց սերունդներն անհամեմատ նուազած ըլլալէն զատ՝ անոնք կորուսած են բոլորովին իրենց իշխանական դիրքը, ուրեմն կը հետեւի թէ վաղուան Հայաստանի ժողովուրդը նախկինէն բաւական տարբեր ազգային նկարագիր մը ի յայտ պիտի բերէ եւ ըստ այնմ հիմնական փոփոխութիւններ պիտի կատարուին մեր ընտանեկան, կրօնական, կրթական ու քաղաքական վարչաձեւերուն մէջ : Ի՞նչ ուղղութիւն պիտի ստանան ազգային նկարագրի այս փոխակերպութիւնք : Ի՞նչ են հիմնական պայմաններն առջեւն առնելու անբաղալի փոփոխութեանց եւ զօրացընելու բաղձալի յատկանիշներն Հայկական նկարագրին : Ի՞նչ գեր կրնան կատարել մեր ազգային աւանդութիւնք եւ մեր որդեգրելիք կրթական դրութիւնը : Կրնա՞ն ասոնք լրացնել ցեղային ժառանգական ուժերու պակասներն : Կարելի՞ է դաստիարակութեամբ յանձնապատան տիպ նկարագիր մը յառաջ բերել Արմենական Հայութեան անձնենթարկ տիպ հոգերանութենէն : Եւ կամ կարելի՞ է քաղաքակրթական ազգեցութիւններով բարձր մշակոյթ մը արտադրել տակ ժառանգականութեամբ աղքատացած ժողովուրդի մը : Ասո՞նք են Հայութեան ճակատագրիր վճռող հարցերն

որոնց շիտակ պատասխաններն գտնել անհրաժեշտ է եւ ըստ այսմ ձեռնարկել մեր ազգային վերաշինութեան հիմնական դործերուն:

Մեր յաջորդ գլուխներուն մէջ Համառօտակի ոլիոտի դրազինք վերի հարցերուն լուծմամբ:

ԺԱ.

### ԿՐՅԵ, ՑԵՂ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ՆԿԱՐԱԴԻԲ

Մեր մէջ խիստ տարածուած է այն Համոզումը թէ Քրիստոնէութիւնը, իր հեղութեան, հլու Հարատակութեան, Հաւատարմութեան եւ Համբերութեան քարոզութիւններով, վատասերիչ ազգեցութիւն մը գործեց Հեթանոս Հայութեան խլութիւն, ուազմասէր, ըմբոստ, սէդ եւ բռնութեանց չհանդուրժող ու անհամբեր նկարագրին մէջ: Ուստի մեր նիւթին համար կրկնակի շահեկան կը դառնայ դիտական լուրջ քննութեան մը ենթարկել Հայկական նկարագրին վրայ Քրիստոնէութեան իր թէ գործածայս վատասերման խնդիրը: Բայց նախ հեթանոս Հայութեան նկարագրին հակադրենք Քրիստոնեայ արդի ԳԱԼԻԱՌԱՅԻ: Հայութեան նկարագիրը, զոր այնքան կենդանի գոյներով կը պատկրացնէ Մամուրեան իր Անգլիական նամականի-ին մէջ, ուր ինքինքն Անգլիացի կարծող Հայասէրն Նելսոն՝ Պոլոչն իր տպաւորութիւններն կը գրէ Հայոց մասին առ Լոնտոնարնակ բարեկամ մը:

Հեթանոս Հայոց նկարագրին վրայ խօսելով՝ կը գրէ Նելսոն. «Հայկազունք էապէս պատերազմասէր ժողովուրդ մը չէին, թէ եւ իրեւ քաջ զինուորներ ստէպ իրենց կորուսեալ անկախութեան տէր եղած են: Իրենց հողը կոխող հէնը, տնակնին մանող գողը, հանգստութիւննին եւ պարէննին յափշտակող ասպատակը անվրէպ որս եւ ճարակ կ'իյնային իրենց արիասրութեան եւ զինուց, բայց բնաւին աշխարհակալութեան եւ յափշտակութեան ուղով ուրիշներուն կալուածքը եւ իրաւունքը ուսնակոխ ընելու յօժարութիւն կամ միտում չէ տեսնուած նոյն նորակազմ ազգին մէջ: Չունէին մարզարան, Ալիմպիական խաղերու կրկէս, որով Սպարտացի եւ Աթենացի պատանիք անվեհեր դիւցազուններ եւ Հռոմայեցի զինուորը գիշատող զազան կը դառնային: Հայոց մարզարան Մասեաց ապառաժուս հրապարակն ու լիոներն էին: Մարմնավարժութիւն, ձիարշաւ, նետաձգութիւն, յորում կարի ճարտար էին Հայք, դաստիարակական պարտք չէին համարիր,

այլ մի բնական եւ հարկաւոր ոլիոտյք: Հայ կայտառ պատանին սար ու փոս ինկած օրէն ստիպուած էր սառնամանեաց, Հովի, փոթորիկի, վայրի կենդանեաց — եւ շատ անդամ իր որսորդութեան ատեն ելուզակաց դէմ կոռուիլ եւ հետեւակ կամ թեթեւաշարժ նժոյգը հեծած, աղեղն ի բազին, դաշոյնը մէջը դիմագրաւ դիմել արէստէս վասնզներու դէմ, որոնք ի մանկութենէ անոտի իրեն ընտանի խաղերը եւ զրօսանքը կը կազմէին: Խոկ մինչդեռ այս խստամբեր կրթութեամբ մարմնով կորով եւ արագաշարժութիւն կը ստանար հոգին անկախութեան կրակով կ'եռար» (59, էջ 94):

Ներկայ գաւառական Հայութեան Հայտառանէն արտագաղթին վրայ խօսելով կը գրէ Նելսոն. «Հայերը գունզագունդ կը գաղթին Հայաստանէն. Հարստահարութիւնն ու աւարասութիւնը պատճառ կը բերուին այս ընդարձակ գաղթականութեանց: Սակայն չէմ կարող հասկնալ թէ ի՞նչպէս խոչոր, կորովի, զօրեղ մարդիկ գանուոկի սիրտ ունենան եւ գայլերու ու արջերույարձակումներն ու ասպատակութիւնները չկրնան վանել: Այս հաշուով՝ ծերերն ու կիները կը պաշտպանեն Հայաստանը, քանի որ գաւառացի մարդիկ, որոնց ամեն տեսակներն այս տեղ կը գտնուին եւ սովորաբար ստորին պաշտօններ կը վարեն, կը թողուն աւազակներու ձեռքն արտ, տուն, կին ու զաւակ, կով ու ոչխար եւ ապրուստի պատրուակաւ թուրքիոյ այլ ե այլ քաղաքները կը թափառին, կը մաշն ու կը մոլորին, ստէպ անխնամ ու անդրամ թողլով ընաանիքը: Այս պարզապէս վատութիւն է: Վասնզի՝ եթէ վտանգաւոր է մնալ Հայաստան, կին ու տղայ ինչո՞ւ համար կը թողուն անտէր ու անպաշտպան , եթէ ասլրուստի համար կը գաղթին, ինչո՞ւ համար անօթի կը թողուն ընտանիքը: Եւ սակայն Հայերն համբաւ ունին թէ ընտանեսէր ու բարոյական ժողովուրդ են: Ա՞յս է իրենց բարոյականութիւնն, ա՞յս է կրօնական դաստիարակութեան արդիւնքն որու վրայ ծանրանալ չեմ ուզեր: Քիւրտ ու ասպատակ իրաւունք ունին կեղեքելու, կողովատելու այսպիսի վատեր, որն թող արիութիւն, պատուոյ զգացում չունին: Եւ սակայն, բարեկամ, եթէ տեսնես Վանեցիներ ու Մըշեցիներ, հաստանդամ, ուժեղ ու չարքաշ մարդիկ, որ մեր Սկովտացի լեռնականներէն վար չեն մնար մարմնոյ կողմէ, եթէ տեսնես անոնց Փիղիքական տոկուն կազմուածքը, հաստ վիզը, ամուր թիկունքը, մեծ գլուխը, որ այնքան տոկուն ու պինդ ջիղեր ու ստուար ուղեղ կ'ենթագրեն, պիտի ըսես անչուշտ, որ եթէ այդ մարմինը, ջուտ ոյժը, լեցուն ուղեղը մշակուին ու մարզուին, ի՞նչ զինուորներ պիտի դառնան թէ՝ պատերազմական թէ մտաւո-

բական շաշտին մէջ։ Բայց ի՞նչ օգուտ որ այդ լայն լանջաց մէջ տկար լոյս կը գտնուի, եւ Հերքիւլէսեան կռնակ մը միայն ծանր բեռնը ու գրաստի աշխատանք կրելու սահմանուած են։ Երեւակայէ յաղթանդամ լեռնականներ որ նապաստակներէ կը խորչին, փոխանակ վարազներ որսալու, եղջերու նետահար ստակելու՝ իրենց նախնեաց պէս։ Աչքիդ առջեւը բեր որ՝ իրենց ստուերէն վախնալով՝ կորակոր կը ծոին։ Ասոնք են այն ազգին սերունդներն որ ստէպ կովկասու վայրագ հրոսակներու դէմ կը ճակատէին, մինչդեռ այժմ ափ մ'աւազակներու ու ելուզակներու առօւն մուկի պէս ծակէ ծակ կը փախչին կամ տուն տեղ կը թողուն որ բեռնակիր, դռնապան, խոհարար, բաղնեպան, սպասաւոր լինին։ Ի՞նչ անկում։

«Հայք դարերէ ի վեր կը խրատուին Աստուծոյ դատաստանին թողուլ անօրէնին արարքը, որու Աստուածը սակայն աւելի կը տրուկ դատաստան ու զէնք ունի, վասնզի թշուառութեան դպրոցին մէջ անդամ Հայերը գեռ չեն հասկցած, որ երկրի վրայ մարդու ամենէն նուիրական բաներն իր կեանքն, իր պատիւը, իր ստացուածքն են, եւ՝ եթէ երբեք օրէնք ու կառավարութիւն չեն զօրեր զանոնք պաշտպանելու, ամեն անհատի բնական իրաւունքն է օրինաց ու կառավարութեան գործն ընել, այս պայմանաւ անշուշտ որ իր ձեռքն ունենայ պաշտպանութեան կարեւոր միջոցներ։ Թուրքիոյ ամեն ժողովուրդները զինեալ են, բացի Հայէն, որ կը յուսայ խաչահանդիսուվ ամեն թշնամիները հալածել . . .» (59, էջ 20)։

Վաղեմի Հայկազանց նկարագրի կարգ մը չքեղ կողմէրն բոլորովին տեղի տուած են, ըստ Մամուրեանի եւ բազմաթիւ ուրիշ Հայ մտաւորականներու, անարժան յատկութեանց։ Քաջ, կորովի, անկախութեան կրակով բորբոքող հին Հայոց սերունդներն այսօր դարձած են՝ երկչոտ, ստրուկ, սողացող, վատողի, պատուարկ եւ նուաստ։ Եւ նկարագրի այս ահաւոր անկման գլխաւոր պատճառն Մամուրեան կը գտնէ Քրիստոնէական ուսուցմանց մէջ, որ կը պատուիրէ հեղ ըլլալ, չարին դէմ բարիք գործել, վըրէժինդիր չըլլալ, ներող ըլլալ, եւ անդրչիրիմեան կենաց մէջ վնասել վարձատրութիւններն այս կենաց մէջ իրենց կրած անիրաւութեանց։

Տր. Յ. Պ. Պողոսեան եւս Հայկական նկարագրին վրայ նման ներդործութիւն մ'ունեցած ըլլալ կ'ենթազրէ Քրիստոնէութիւնը։ Խօսելով Հայուն յարձակողական ազգ մը եղած ըլլալու պարագային, ի մէջ այլոց, Քրիստոնէական կրօնը իրբեւ պատճառ կ'ըն-

դունի մեր ազգային այս նկարագրին։ Նա կը գրէ «Հայը հակառակ հեթանոս կրօնքներով եւ բարբարոս ցեղերով շրջապատռած ըլլալուն, որդեգրեց Քրիստոնէութեան պէս բարձր եւ սակայն ժամանակին ու միջավայրին անյարմար կրօնք մը, որ զինքը դարերու ընթացքին խաչել տուաւ։ Թիւրիմացութեան տեղի չի տալու համար, սաշափը պարզենք թէ, մենք Քրիստոնէութեան հակառակ չենք, եւ ոչ ալ անոր մեր ցեղին տուած բարիքները կը ժխտենք, այլ մեր ըսած կէտը սա է թէ, Քրիստոնէութիւնը այդ ժամանակին եւ այդ միջավայրին անյարմար էր։ Եւ այս անյարմարութիւնը այնքան վնասներ հասցուց մեր ցեղին, նամանաւանդ տղէտ ու կրօնքին բուն ոգին չի հասկցող կղերականներուն պատճառաւ, որ մեր ցեղը փոխանակ երկրի վրայ ապրել սորվելու, երկինքը երեւակայեց, եւ անդրաշխարհի յոյսերով տարուցաւ։ Մովսէն ու Հին Կտակարանի Եհովան չի սորված Հայը Քրիստոսն ու Նոր Կտակարանի Սիրոյ Աստուածը պաշտել ուղեց։ Ահաւասիկ մին այն պատճառներէն, որ Հայը հեղ ու պաշտպանողական ազգ մը ըրին» (80, էջ 187)։

Կերի երկու մէջրերուններն, որ ամենէն չափաւոր եւ Քրիստոնէութեան համակիր Հայ մտաւորականներու կարծիքը կը ցուցնեն, որոշակի կը միտին Քրիստոնէական կրօնի ազգեցութեանց վերագրել հեղութեան, վախկոտութեան, ստրկամիտ հընազանդութեան նման յատկութեանց պատուաստումը Հայկական նկարագրին վրայ։ Եւ ձիշդ այս տեսակէտէն նայելով է որ Հայ մտաւորականց ու կէս-մտաւորականց ստուարադրոյն դասակարդ մըն ալ՝ Քրիստոնէութիւնը կը համարին պատճառն ու աղբեւը Հայոց քաղաքական անկախութեան կորուստին եւ դարաւոր խաչելութեանը։ Արդարեւ, չափազանց ծանրակշիռ է Քրիստոնէութեան դէմ հանուլութիւնը քննութեան մը ենթարկել պարտինք՝ եթէ ապահով հիմերու վրայ զնել կ'ուղենք մեր պղին ապագան։

Հայոց նկարագրին մէջ տեսնուած այս կերպ փոփոխութեանց ցեղային արմատական պատճառներն ներկայացնել փորձելէ առաջ՝ անմիջապէս նկատենք այն յայտնի հակասութիւնը, որուն մէջ կ'իյնան Հայկական նկարագրի այս ուղղութեամբ փոփոխութիւններն Քրիստոնէական ուսուցմանց վերագրողներ։

Քրիստոնէական կենաց եւ ուսուցմանց մէջ՝ կեղրոնական գերք կը գրաւեն եղբայրսիրութեան, խաղաղասիրութեան, անյիշաշարութեան, ներողականութեան, զիջողութեան, անմնազութեան, աշխարհային շահեկանութիւններն ստորադասելու,

նշմարտասիրութեան, արդարամտութեան և բարեգործութեան նման առաքինութիւններն։ Եթէ Քրիստոնէութիւնը, իր հեղութեան և համբերութեան ու աշխարհիս բարիքներն արհամարհելու նման քարոզութիւններով, կրցաւ հլու հպատակ ու վախկու և նոյն իսկ պատուազուրկ սերունդ մը յառաջ բերել՝ խիզախ, ապատասէր և քաջ ու պատուախնդիր մեր հեթանոս Հայ նախնիքն, ուրեմն ակնկալելու էինք որ Քրիստոնէութեան կողմէն նոյնքան և աւելի զօրեղապէս քարոզուած Քրիստոսաման առաքինութիւններն ալ, չափով մը գոնէ, պատուաստուէին Հայ աղդային նկարագրին վրայ։ Բայց ի՞նչ կը գտնենք, ընդհակառակն։ Քրիստոնէութենէ Վերջն ալ և թերեւ Հեթանոսութեան ատեն եղածէն աւելի մեծ համեմատութեամբ Հայոց մէջ կը յաճախէ երկառակութիւնը, չարամտութիւնը, նենգութիւնը, դաւաճանութիւնը, եղբայրասպանութիւնը, դրամապաշտութիւնը և շահամոլութեան ամենէն գծուձ ձեւերը։ Եւ նոյն ինքն Մամուրեանի ու նաեւ Հայր Ինձիձեանի վկայութեանց վրայ կը հիմնեն վերի հաւաստում։

«Անցելոյն Հայն ներկայ Հայուն հետ բաղդատելով,» կը գրէ Մամուրեան իր վերոյիշեալ գրքին մէջ, «այնքան մեծ տարբերութիւն կը գտնեմ որչափ երկու հակոտնեայ ժողովուրդներու մէջ։ Շահիլ, ոսկի դիզել, տուն շինել, ճոխ, շոայլ կեանք վարել, ասոնք են Հայուն գլխաւոր հոգերն, ուստի առեւրական և մանաւնդ դրամական գործերու տիրանալու համար զանց չեն ընկը և վաս միջոցներ։ Հարուստն ու սեղանաւորը փաշայի մը ստեց ներքեւ կը սողան, վաճառականը մէծատան մառջեւ, բանւորը գործատէրին, իսկ աղքատն ամենուն առջեւ…… Աղահովութիւն, պատախանատութիւն, ուղղութիւն, վատահութիւն հազուագիւտ բաներ են այս տեղ։ Զիրար խարել, իրարու ձեռքէ պաշտօն, գործ յափշտակել, տուն վիելն մեծ ճարպիկութիւն կը սեսուի» (59, էջ 136)։

Մեր նախորդ գլուխներէն մէկուն մէջ հոգերանական այն խոր պատճառներն ցոյց տուինք, որ վերիններուն նման տգեղ յատկանինքներ յառաջ բերին Հայկական նկարագրին մէջ, և որոնք աղատական պայմաններու տակ՝ անխուսափելի կերպով պիտի անհետանան։ Հոս դիտել տալ կ'ուզեմ այն յայտնի հակասութիւնը միայն որու մէջ կ'ինայ Մամուրեան՝ Քրիստոնէական աղքեցութեանց վերագրելով վախկուաթեան ու նուաստութեան նման յատկութեանց փոխանակութիւնը Հայկական հեթանոս նկարագրին արի ու պատուախնդիր յատկութեանց տեղ, իսկ լուելեայն ընդունելով միանդամ թէ՝ անդրաշխարհային երանութիւններն

ժառանդելու համար այս աշխարհի սէրեբէն հրաժարելու հզօրագոյն պատղամներն Քրիստոնէութեան՝ ոչ միայն բարերար աղղոցութիւն մը չեն կրցած գործել Հայ նկարագրին վրայ, այլ աւելի աշխարհամուլ ըրած են զայն։ Հակասութեանց հակասութիւնն է ասիկա։ Քրիստոնէութեան պատղամներն կամ աղղած են Հայ Քրիստոնէայ աղդի նկարագրին վրայ և կամ ոչ։ Անկարելի է որ անոր կարդ մը երկրորդական արժէք ունեցող ուսուցումներն հիմնովին յեղաշրջած ըլլան մեր աղդային նկարագրին մեզ համար ամենակենսական կարեւորութիւն ունեցող առաքինութիւններն, իսկ անոր ամենէն կեդրոնական պատղամներն բացարձակապէս անգօր ու ապարդիւն մնացած ըլլան։ Հասարակ ողջմտութեան դէմ է այսպիսի հաւաստում մը։ Բայց Հայր Ինձիձեանի վկայութիւնը, որ բիւրեղացումն է լոկ մեր աղդային ներքին կենաց մէջ զործող քայլայիչ ուժերուն, կուգայ աւելի եւս յատակօրէն ցոյց տալ մեր մատնանշած այս հակասութիւնը։

Հնախօսութիւն Հայաստանեայց Աշխարհի հոյակապ երկասիրութեան երկրորդ հատորին վերջերը՝ Հայր Ինձիձեան կը գործէ ներկայացնել Հայկական նկարագրի հիմնական յատկանիշները։ Այսով մահաւանդ արժէքաւոր է այս աշխատութիւնը, որ պատմական ճոփի իրողութեանց վրայ կը հիմնէ իր ամեն մէկ եղբակացութիւնը, և անկողմանակալ ողուզի վեր կը հանէ ա'յնչափ անբաղձալի յատկանիշներն մեր աղդային նկարագրին, որքան գովելի յատկանիշները։ Ուրիշ առթիւ մը թերեւս անզամ մըն ալ անդրադասնարու առիթ ունենանք Հայր Ինձիձեանի այս մասին կատարած ուսումնասիրութեան։ Այժմ նկատի առնենք անոր մատնանշած աղդային նկարագրի կարդ մը թերութիւններն, որոնցմէ ծագում առած ըլլալ կը համարի Հայ պատմութեան արձանագրած ամենէն դառնադէտ պատահարներն։

Հայ պատմութիւնը տագնապեցնող ներքին ուժերուն մէջ՝ հետեւեալ յաճախաղէպ մոլութիւններն կը մատնանշէ Հայր Ինձիձեան։ Երկպառակութիւն, նախանձ և չարամտութիւն, բըսութիւն և նենգութիւն, բանարկութիւն, դաւաճանութիւն և մատնութիւն ուրացմէ ծագում առած ըլլալ կը համարի Հայ պատմութեան արձանագրած ամենէն դառնադէտ պատահարներն։

Առաջին արմատական թերութիւնը Հայկական բնաւորութեան մէջ, ըստ Հայր Ինձիձեանի, «հպատակութեան թերութիւնն է, որ է ըմբոսութիւնն»։ Կը նկատէ՞ք որ հեզութեան, իլու համակերպութեան, հնագանդութեան, հեղինակութիւններէ պատկանելու եւ վախնալու յատկութեանց ճիշդ ՀԱԿԱԴԻՐ յատկանիշն է, զոր Հայ նկարագրին ամենէն արմատական ու բնորոշ մէկ թերութիւնը կը համարի մեր աղդային բաղմահմուտ այս պատմաբանը, կը

նկատէ՞ք մանաւանդ որ մեր ի Քրիստոնէութիւն դարձէն ՅԵՏՈՅ  
ոչ միայն չամոքուեցաւ աղքակործան այս յոռի յառկութիւնը ,  
այլ աւելի սաստկացաւ կարծես։ Հայկական բնաւորութիւնը  
հեղահամբոյր եւ հնագանդ ու եղբայրասէր ընծայող Քրիստոնէա-  
կան ազդեցութեանց նշոյլն անդամ չենք գտներ մեր քաղաքական  
կենաց բազմադարեան ապրումներուն մէջ։

Ծառայք կը ջանային , կը գրէ ինձիմեան , տրեխաւորել իրենց  
տէրերն ու հետիոտն քալեցնել զանոնք եւ իրենք հեծնել ահապա-  
րանոց երիվարներն։ Նախանձով , չարակնութեամբ ու կատար-  
եալ ատելութեամբ եղբայր եղբօր դէմ ու ազգային ազգայնի դէմ  
լարուած էին։ Եւ այսպէս համագունդ իրարու դէմ կուր կը մը-  
դէին։ Միշտ սուր ունենալով յազդեր՝ թշնամիներէն բազում ա-  
ւելի ձեռքերովն իրարու քաղաքներն , գիւղերն աւաններն ու տու-  
ներն կը քանդէին։ Իրերամարտ այս ոճիրներն էի որ պատճառ  
եղան արտաքին թշնամեաց Հայաստան արշաւելուն։

Որչափ կը նուազէր ներքին իշխանութիւնը՝ նոյն համեմա-  
տութեամբ կ'աւելնար ըմբռասութիւնը , այսինքն՝ չճանչնալ որ-  
եւէ մէկն մէծ քան զինքն , ընդվզիլ չճպատակիլ հեղինակութեան։  
Ասկից ահա բազմացան թագաւորութիւնք , ի Հայաստան այնպիսի  
ժամանակ մը՝ երբ կ'երերար բնիկ թագաւորութիւնն անդամ։  
Չորս թագաւորք նստան միաժամանակ չորս տեղեր — Անի , Վաս-  
պուրական , Կարս եւ Բաղաց։ Նոյնպէս չորս կաթողիկոսներ  
բազմեցան չորս տարբեր տեղեր։ Եւ եթէ տակաւին տեւէր մե-  
րայնոց իշխանութիւնը՝ կարծեմ բոլոր իշխանք մի մի թագաւոր  
պիտի ըլլային , իսկ ամեն եպիսկոպոս մի մի կաթողիկոս։ Քանզի  
անձնիւր երեւելի իշխան սկսան մի առ մի կաթողիկոս հաստատել՝  
երբ իր քով ապաստանէին այն եպիսկոպոսներ։ ՔՐԻՍՏՈՆԵՈՅՑ  
Հայաստանի պատահած աղէտից պատճառներն , այսպէս , Հայ-  
կական նկարագրի ՀԱԿԱՔՐԻՍՏՈՆԷԿԱՅԱՆ բնաւորութենէն ծա-  
գումն կ'առնէին , ինչպէս Յովհաննէս Կաթողիկոսն ալ կը վկայէ  
թէ «ի տանէ առաւել , քան յօտարաց բուսաւ մարտ դառնու-  
թեան։»

ՄԱՏԵՆԱՇԱՐիս հատորներուն ուշադիր հետեւողի մը մտաց  
մէջ , սակայն , որեւէ հակասութիւն կամ առեղծուած չառթեր այս  
երեւյթը։ Մենք կրկին ու կրկին պատեհութիւն ունեցած ենք  
փաստելու եւ հաստատելու թէ՝ երկու ինքնուրոյն ցեղերէ (Սե-  
մանան տարրը չհաշուելով որ այս մասին Արմենականին կը նը-  
մանի) կը բաղկանար Հայ ազդը , մեր պատմութեան սկզբնական  
չըջաններուն անդամ , թէ բացզոյն Արիականք կը կազմէին Հայ

ազդին ազնուապետական ու զինուորական , իշխող ու կոռուղ ,  
դասակարգը , թէ մթազոյն Արմենականներէն կը բաղկանար շի-  
նական դասակարգը , որ ժողովրդային զանդուածն կը կազմէր եւ  
սորկական դիրք մը կը զրաւէր ազատորեար դասակարգին հան-  
դէպ։ Արդ , Մամուրեանի նկարագրած հեթանոս Հայոց այդ քաջ  
զինուորները , այդ ճարտար նետածիգներն ու ճիւրչաւի մրցա-  
կիցներ , ելուզակաց դէմ այդ կոռուղներն ու երէ որսացողներ ,  
այդ աղեղն ի բազկին եւ դաշոյնը մէջքը սար ու փոս շրջող Հա-  
յորդիներն , արագաշարժութեան ու անկախութեան ոգւով տո-  
գորուն այդ սարի ու ծորի զաւակներն՝ կը պատկանէին ՄԻՒ-  
ՄԻԱՅՆ Հայ ազնուական դասակարգին։ Շինական դասակարգը  
ո՛չ զինք կրելու իրաւունք ունէր , ո՛չ որսորդութեամբ զրօնելու ,  
ո՛չ ձիարշաւային մրցմանց մասնակցելու եւ ո՛չ իսկ թշնամեաց  
դէմ իր հայրենիքը պաշտպանելու , ինչպէս ակնարկեցինք մէր նա-  
խորդ գլխուն մէջ։ Հողամշակ , ծառայ եւ իր ճակտի քրաինքով  
ազնուական դասակարգը ճոխացնող սարուկ մըն էր լոկ շինական  
դասակարգը։ Եւ բնիկ Արմենական ՅԵՂԻՆ սերունդն էր Հայոց  
շինական դասակարգը։ Արդ , մէնք տեսած ենք թէ Արիական կամ  
Հիւսիսական ցեղի բնորոշ յատկանիշները յանձնապատաճ տի-  
պին կը վերաբերին , այսինքն՝ անոր բնաւորութեան մէջ ժառան-  
գական են լիփախութեան , ազատամիրութեան , հեղինակու-  
թեանց դէմ ընդվզումի նման յարձակողական տրամադրութիւն-  
ներ . մինչդեռ Արմենական կամ Ալպեան ցեղի Հոգերանութեան  
բնորոշ յատկանիշներն են՝ հեգութիւն , հեղինակութիւններէ  
պատկառանիք ու վախ , բնապետական ննշմանց ելու համակեր-  
պութիւն եւ սորկական համբերութիւն։

Պատմական եւ հոգերանական այս յայտնութեանց լուսոյն  
տակ՝ պայծառօրէն կը տեսնենք այժմ թէ Հայր ինձիմեանի մատ-  
նանշած մէր ազգային թերութիւններն ալ տարամերժօրէն կը  
պատկանէն Արիական ազնուապետութեան եւ այդ իշխանական  
դասակարգին մէջ մտնել յաջողող Արմենական կորովի ու իիզախ  
տարրերուն։ Հեթանոս ու Քրիստոնեայ Հայութեան շինական  
դասակարգն , այսպէս , Արմենական ցեղի սերունդը , անմասն է  
եղբայրասպանութեան , երկպառակութեան եւ ըմբռասութեան  
այն մոլութիւններէն , որոնք կործանեցին զՀայաստան։ Իսկ Մա-  
մուրեանի ներկայացուցած արդի ԳԱՀԱՅԹԱՅՑԻ եւ ՀԱՂԱԴԱԲՌՇ  
Հայեր , ստուար մէծամասնութեամբ , կը վերաբերին Արմենական  
ցեղին եւ կը յայտնարերէն այն մի՛եւոյն հեղութեան եւ՝ սովո-  
րական պարագայից մէջ՝ վախկոտութեան յատկանիշներն որոնց-  
մով տոգորուած էին այնքան իրենց հեթանոս նախնիքը , որքան

Քրիստոնեայ նախնիք : Նկարագրի ոչ մէկ հիմնական փոփոխութիւն կատարուած է Հայ ազգի բաղկացուցիչ ցեղային տարրերուն մէջ : Արդարեւ փոխուած բան մը կայ, բայց ասիկա ցեղային բաղկացուրիւնն է Հայոց : Բացզոյն Արիականք շատ ու շատ պակսա՞ծ են այսօր մէր մէջ, նոյնպէս պակսած են նաեւ Արմենականաց ամենէն խիզախ ու յանդուգն ու ըմբռստ տարրերն առ Հաստրակ : Ահա՛, գաղտնիքը հեթանոս Հայոց եւ ներկայ Քրիստոնեայ Հայոց նկարագրերուն միջեւ նկատուած տարրերութեան, որու վրայ աւելցնելու ենք արդի քաղաքական եւ ընկերական ճշնչող պայմաններուն դորժած հոգեբանական վատասերիչ ազգեցութիւններն, որոնց ակնարկած ենք արդէն :

Վերի բացատրութիւններէն պատրաստ ենք այժմ Հեթանոս Հայոց բնաւորութեան մէջ վնատել արմատներն այն յատկութեանց, որոնք՝ քաղաքական եւ ընկերական աննպաստ պայմաններու ազլեցութեամբ անհամեմատ աճեցան ու զօրացան օտար բնակալութեանց ենթարկուող Հայութեան մէջ :

Յոյն պատմիչներէն Քունեփոն, իր կիւրոսապատումին մէջ, խիստ պայծառ մէկ նկարագրութիւնը կ'ընէ ՇինԱկԱն Հայոց հեղութեան, խաղաղասիրութեան եւ անիրաւ վերաբերմանց հանգէպ անոնց ցոյց տուած ծայր աստիճան համբերութեան Եւսորուկ համակերպութեան յատկութեանց : Քրդաստանի լեռներէն անցնելու ատեն բուռն յարձակումներ կրկցին անոնք ուազմասէր Քուրզներէն եւ մեծամեծ գժուարութեանց հանդիպեցան : Իսկ երբ Բաղէչի սահմաններն հասան, ինքինքնին դասան իիւրասէր, խաղաղասէր բնակչութեան մը մէջ : Եէն զիւլերով ծածկուած էին Հայաստանի մէկ ծայրէն միւսն տարածուն պտղալից հովիտներն : Երկրագործ եւ անասնարոյծ ժողովուրդ մըն էր Հայր այնքան հիւրասէր ու խաղաղասէր, որ օտարական Յոյներուն առջեւ բացաւ իր ամեն կերպ առատութիւններն : Եւ այնչափ ենք, ելու, նոյն իսկ երկշոտ էր որ այդ հիւրասիրուող Յոյները կը յանդընէին բոնութիւններ դործադրել զիրենք հիւրընկալող շինականաց վրայ, ու հրդէնէլ իսկ անոնց բնակարաններն՝ իրենց մեկնելու պահուն. խիզախ ու ռազմասէր ժողովուրդ մը չպիտի հանդուրժէր բնաւ Յոյներու ցոյց տուած այս կոպիտ վարմունքին, ոչ ալ այդ օտարականներ պիտի համարձակէին այդպիսի վերաբերմունքին ցոյց տալ խիզախ ու ռազմասէր բնակչութեան մը մէջ :

Հայոց վաղեմի պատմութենէն ուրիշ իրողութիւններ ալ կը նայի մէջ բերել, ցոյց տալու համար թէ՝ բացի իրենց հոգեկան էութիւնը խորապես յուղուածինքն է բայց այսպիսի արդի եւ ընկերութեամբ ժամանական իշխող դասակարգը, եւ մթագոյն էր բնիկ ստրուկ ժողովուրդը : Այսպէս էին Պարսիկներ, այսպէ՞ս Հոմերի Յունաստանն ու Տրովադան, այսպէ՞ս Հայ ազգը եւ այսպէ՞ս արդի եւ ըրուական բաղադրամը թագաւորութիւններն իր խիզախ ու պատասէր եւ ըմբռստ պնուական նախնեաց :

մենական զանգուածին բնաւորութեանը մէջ յաւէտ հլու եւ խաղաղասէր ու համակերպող անձնենթարկ տիսկն է տիրական քանթէ խիզախ ու յարձակողական եւ անկախ տիպը : Այս իրողութեան կը մատնանչէ Արիական հրոսախմբերու կողմէն բնիկ Հայոց նուաճումն եւ միանգամ ընդ միշտ անոնց իշխանական տիրապետութեան ներքեւ ստրկական կեանք մը վարելու յանձնառութիւնը՝ առանց յաճախաղէպ ըմբռստութեանց : Այս իրողութեան կը մատնանչէ դաշտի Հայ շինական զանգուածին կատարեալ հեղութեամբ եւ առանց դիմագրութեան մուտքը Քրիստոնէութեան մէջ՝ երբ վերեն կուգար հրամանը : Այս իրողութեան կը մատնանչէ Հայ ժողովրդին — մասնաւորապէս Արմենական զանգուածին — ի սկզբանէ ցվերջ երկրագործութեամբ պարապիլն, ինչ որ ոչ թէ լոկ խաղաղասիրութեան, համակերպութեան ու հեղութեան նման տրամադրութիւններն կը միտի զօրացնել իրմով պարապող հասարակութեանց նկարագրին մէջ, այլ որ կարեւորագոյնն է՝ ինքը, այդ արհեստը, ամենէն աւելի կը նախասիրուի վերոյիշեալ տրամադրութիւններով ի բնէ օժտուած ժողովրդոց կողմէն : Եւ այս իրողութեան կը մատնանչէ Հայոց աւելի քան հինգ հարիւր տարի թուրք բանակալութեան տակ լուռ ու մունչ ասլիլն՝ առանց ապստամբական որեւէ լուրջ ու մեծածատալ չարժման : Ես չեմ կրնար հաւատալ թէ Հայոց ազգին դարաւոր անկախութեան ու փառաւոր քաղաքակրթութեան սիրալի աւանդութիւններն, իր վեհ զիւցազանց կատարած հրաշալի յաղթանակներուն յուղիչ աւանդավէպերն, իր Խորենացիներն ու Եղիշէններն, անարձագանգ պիտի մնային Հայութեան սրտին մէջ, եթէ Արարական ու Սևեճուգեան ըրջաններուն, սպանութեամբ, հաւատադարձութեամբ եւ արտագալթերով ջնջուած չըլլային Հայութենէն արինի հարազատ ժառանգործներն իր խիզախ ու պատասէր եւ ըմբռստ պնուական նախնեաց :

Եթէ Հայոց պատմութեան մէջ միայն գոյութիւն ունեցած ըլլար այս երեւոյթը, կրնայինք թերեւս դիսուածական բան մը համարիլ զայն : Բայց պատմական հանրածանօթ իրողութիւն մըն է թէ ամեն ուր որ իրարու հանդիպած են բացզոյն եւ մթագոյն ժողովուրդներ, բաւական նշանակելի թիւերով, միշտ բաց գոյնն է եղած իշխող ու մթագոյնը՝ հպատակող, հնազանդող, ծառայող : Արիական ցեղն էր վաղեմի Հնդկաստանի իշխող դասակարգը, առ մթագոյն էր բնիկ ստրուկ ժողովուրդը : Այսպէս էին Պարսիկներ, այսպէ՞ս Հոմերի Յունաստանն ու Տրովադան, այսպէ՞ս Հայ ազգը եւ այսպէ՞ս արդի եւ ըրուական բաղադրամը թագաւորութիւններն ու թագաւորութիւններ :

Յեղաբանական ու կենսաբանական արդի յայտնութեանց լուսոյն տակ՝ ոլէտք է ըլջել Հայոց բնաւորութեան վրայ Քրիստոնէութեան գործած արմատական փոխակերպութեան մասին մեր մէջ տիրող կարծիքներն։ Ոչ թէ Քրիստոնէութիւնն էր որ Հայոց ժառանգականութեամբ ստացած խիզախ, արի ու յարձակողական բնաւորութիւնը փոխակերպեց հեղ, վախկոս ու պաշտպանողական բնաւորութեան մը, այլ ընդհակառակն՝ յաճախադէպ պատերազմներու, եղբայրապան կոխներու, օտար արշաւանաց գործած արիւնահեղութեանց ու հաւատագարձութեանց եւ արտագաղթերու ընտրողութեամբ՝ հեղութեան վլախկոտութեան, համակերպութեան եւ համբերատար ստրկամտութեան տրամադրութիւններով առաւելապէս օժտուած գերի Հայ զանգուածն էր որ Ս. Գրոց մէջ վնատեց ու գտաւ իր հոգւոյ տիրական պատկերին համանան ուսուցումներն ու պատգամներ, որ անտեսեց ծայրէ ի ծայր ԱԶԳԱՅՑՆԱԿԱՆ ոգևով տողորուած եւ հեթանոս պղդին լուծը ամեն գնով թօթափել ներշնչող աստուածախօսութիւններն, եւ որ նոյն իսկ անտեսեց Քրիստոսի նկարագրին այն արի, այն յարձակողական, այն ըմբռոս, աշխարհի անիրաւութիւններն ու կեղծաւորութիւններն ու բռնութիւններն խարանող այն խիզախ տիպը, զոր ա'յնքան յատակօրէն կը ներկայացնեն մեզ չորս Աւետարաններն եւ զոր ապրելո՛ւն պատճառաւան էր որ Խաչին մատնուեցաւ Փրկիչը։ Ես չեմ կարող հաւատալ թէ Հայաստանեայց Եկեղեցին գերութեան կեանքը անտրտունջ ապրիլ պիտի յորդորէր իր զաւակներուն, եթէ Խորենացիի, Ներսէսի, Դեւոնդի, Եղիշէի տիպէն կղերականաց թիւը չափազանց պակսած չըլլար իր մէջ ու եթէ Հայ հաւատացելոց զանգուածը չըրադկանար առաւելապէս մեր հեղ ու հլու նախնեաց արեան ժառանգորդներէն։ Եւ ասիկա կը բերէ զմեղ Հայաստանեայց Եկեղեցւոյ հրաշակերտման ցեղաբանական մեկնութեանը, որու մասին որեւէ ակնարկութիւն չէ եղած գեռ մեր մատենագրութեան մէջ, բայց որ սակայն կարող է լուսաբանել ցարդ առեղծուածային հանդամանք ունեցող սա հարցը, թէ ինչո՞ւ եւ ի՞նչպէս ժողովրդային ու ազատական վարչածեւ մը որդեգրեց Հայաստանեայց Եկեղեցին եւ պահպանեց զայն ընդ միշտ, հակառակ՝ Հոռվմէական եւ Յունական խիստ կեդրոնացեալ հեղինակութիւնը հաւատացեալ հասարակութեան վրայ պարտադրող հզօր եկեղեցիներու օրինակին եւ մշտատեւ ընդդիմութեանը։ Բայց ատկէ առաջ՝ հարկ է քննել ցեղային պատճառը Արեւելան ու Արեւմտեան վարչածեւերուն միջեւ գտնուող ցցուն տարբերութեան։

ԺԲ.

## ԵԿԵՂԵՑԻ ԵՒ ՑԵՂ

Եւրոպայի մէջ Քրիստոնէական կրօնի երեք գլխաւոր ձեւերն եւ՝ կաթոլիկութիւն, Յունագաւանութիւն եւ Բողոքականութիւն։ Ասոնց երկու առաջիններուն վարչածեւը հիմնովին կը տարրերի վերջնոյն վարչածեւէն։ Բաղդատութեան դնենք, օրինակի համար, կաթոլիկութիւնը Բողոքականութեան հետ։ Առաջինը՝ հեղինակութեան կրօն է գերազանցապէս։ Երկրորդը՝ Ժողովրդային ազատութեան եւ ժողովրդապետութեան կրօն։ Առաջինը՝ ընկերական է գրեթէ Բողոքականն է միայն որ իր առանձնասենեակին մէջ կը կարդայ իր Ս. Գիրքը եւ կը հաղորդակցի իր Հօր Աստուծոյն հետ։ Առաջինը՝ մեկ հասընդհանուր եւ միօրինակ կաղապարի վրայ ձեւակերպած է իր վարչածեւն ու հաւատալիքներ։ Կրօնական բացարձակ միապետութիւն մը, մի՛ եւ անրաժանելի տիեզերական եկեղեցի մը։ Երկրորդը՝ Հաղար ու մէկ տեսակ յարանուեանութեանց եւ աղանդներու բաժնուած է, իւրաքանչիւրն ունենալով ինքնայատուկ դաւանանք ու պաշտամունք եւ վարչածեւ։ Բողոքականութիւնն է միայն որ կը թուլատրէ ու կը իրախուէ իսկ անհատականութիւնն ու անկախութիւնը։ Կրօնի կալուածին մէջ, այսպէս, բացարձակ միապետութիւնը կը ներկայացնէ Կաթոլիկ եկեղեցին, մինչ ժողովրդապետութեան տիպարն է հանդիսացած Բողոքականութիւնը։

Մարդիկ, իրենց նախնեաց կրօնին կը յարին առ հասարակ, ըլլան անոնք բաց գոյն կամ մթագոյն։ Բայց պատմական իրողութիւն մըն է թէ ա'յն աղբերն էին որ անշատուեցան Հռովմէական եկեղեցին եւ Բողոքականութեան յարեցան միահամուռ, որոնց մէջ գերակշիռ թիւ մը կը կազմէին բացգոյններ։ Մինչդեռ մինչեւ այսօր Հռովմէական եկեղեցւոյ հեղինակութեան տակ կը մնան մեծամասնութեամբ մթագոյններէ բաղկացող ժողովուրդներ։ Այսպէս, առաջին պատեհութեամբ Բողոքական եղան ու մնացին Հիւսիսային Ֆրանսայի, Հոլանտայի, Սկանստինաբայի, Ֆինլանտայի, Անդլիոյ, Հիւսիսային Գերմանիոյ եւ Սկովտիոյ մէծ մասին ժողովուրդները։ Իսկ հեղինակութեան միապետական վարչածեւին տիպարն հանդիսացող Հռովմէական եկեղեցւոյ փարախին մէջ մնացին իրլանտա, հարաւային Ֆրան-

սա ու Գերմանիա, Իտալիա, Սլավանիա, Փորթուգալ: Կարեւոր բացառութիւններ կան այս մասին, բայց անոնց յառաջ գալուն մէջ ուրիշ աղղակներ ալ բաժին ունեցած են:

Արդ, գիտուածակա՞ն բան մըն է որ Հիւսիսական ցեղին թըւական գերակշռութեան տակ իյնող ազգեր — եւ միայն այսպիսիք, մի քանի փոքրիկ բացառութիւններով սոսկ — հեռացան եկեղեցւոյ միապետական ձեւէն ու յարեցան անհատին ազատութիւնն ու անկախութիւնը յարգող եւ ժողովրդապետական վարչաձեւերով զեկավարուող ոսմկավար ձեւերու։ Քաղաքական դէպքերու եւ պայմաններու ինչ տարրեր ազգեցութեանց ալ ո՞յ վերագրուիլ փորձուի մթափյն ժողովրդոց մէջ Արեւելեան եկեղեցիներու տիրապետութիւնը, իսկ Բողոքականութեան ալ բացագոյն ժողովրդոց մէջ միայն տարածումը, չկրնար ուրացուիլ թէ մթագոյններու եւ բացագոյններու հակագիր հոգեբանութիւններուն մէջ կը գտնուի՝ առաջիններուն փարումը դէպի հեղինակութեան վարչաձեւը կրօնի, իսկ վերջնոց միտումը դէպի ոսմկավարական ու ազատական վարչաձեւը։

Բողոքականութեան սրբազնն երգերն ալ եւ աղօթքներն ալ  
հոգերազգութեան տարրեր երանդ մը, տարրեր ողի մը կ'արտա-  
յայտեն Կաթոլիկ եկեղեցւոյ երգերէն ու աղօթքներէն։ Ռազմա-  
շունչ երգերն ամենէն աւելի ժողովրդական են հոն։ մարդ ան-  
հատը այնքան չեն նուաստացներ, հողի ու մոխրի հաւասար չեն  
դարձներ Աստուծոյ առջեւ։ բարձր արժէք կուտան մարդուն։  
Ինքնավստահ չետ մ'աւնին անոնք, աւելի գործնական խորհուրդ-  
ներ, աւելի առնական դիրք, մեղքի ու աշխարհի դէմ կոււելու ա-  
ւելի խրախոյս ու յորդոր, զղման ու ապաշխարութեան արցունք  
թափելէ աւելի սրբութեան ու ծառայութեան գործեր կատարե-  
լու կը զբեն անոնք։ վերջապէս՝ հաւաստացեալին յանձնապաս-  
տան, յարձակողական ու ներգործական արամագրութեանց դի-  
մում կ'ընեն անոնք ամենէն աւելի։ Նոյն իսկ պաշտամունքի մէջ  
նշանակալից տարրերութիւններ կան։ Բառին տառական իմաս-  
տով երկիր պազանի չունի Բողոքականութիւնը, եւ նոյն իսկ  
ամպիոնին վրայ երէցը առանց որեւէ անպատճութիւն զգալու,  
կրնայ ոտքը ոտքի վրայ նետած նստիլ, ինչ որ սրբազնութիւն  
մը պիտի նկատուէր խորանին առջեւ բազմող Կաթոլիկ կամ Յոյն  
եւ կամ Հայ քահանային համար։ Եւ արդի հոգերանութեան տար-  
րական ծանօթութիւն ունեցող անձն իսկ քաջ գիտէ թէ համապա-  
տասխան հոգեկան ներքին կեցուածքներ կ'արտայայտեն եւ մի-  
անդամայն կը ստեղծեն մարմնական այս կեցուածքներն Աստու-

ծոյ տաճարին մէջ : Իմացական տեսակէտով որչափ ալ գեր ի վերոյ դասուի Բողոքականութիւնը կաթոլիկութենէ , անաշառ եւ հմուտ քննադարը չէ կարող ուրբանալ թէ կրօնական պատկառանքի , Աստուծոյ Երկրապատութեան ու ինքնամոռաց անձնատութեան , ինչպէս նաև մարդկային հոգւոյն ամենախոր խաւերն թափանցող տպաւորութեանց կողմանէ շատ վար կը մնայ անիկա կաթոլիկ պաշտամունքն : Բայց չեռանանք մէր նիւթէն : Գաղափարը զոր դրոշմել կ'ուղիմ ընթերցողին մտաց վրայ՝ սա է թէ , Յեղի՛ն հոգին է որ կ'արտայայտուի կրօնական բոլոր պաշտամանց մէջ եւ իր պատկերին համաձայն կը ձեւակերպէ զանոնք : Հիւսիսական ցեղին հոգերանութեան ծնունդն է Բողոքականութիւնը՝ իր վարչածեւովն ու իր երգերովն , աղօթքներովն եւ արարողութեանց ձեւերով , ինչպէս մթաղոյն կատին եւ Յոյն ժողովրդոց ցեղային ժառանգականութեան տիպը կը յայտնաբերէն Քրիստոնեայ եկեղեցւոյ այս Երկու ճիւղեր : Կրօնական աւանդութիւնք ազգի մը նկարագիրը զարգացնելէ ու բարեկարգելէ առաջ՝ նախ իրենք կը փոխակերպուին այդ ազգին տիրական ցեղային ժառանգականութեան կաղապարին համաձայն : Ասոր համար է որ միեւնոյն Քրիստոսը պաշտող եւ միեւնոյն Ս . Գիրքը ընդունող Արեւելեան ու Արեւմտեան եկեղեցիներ իրարու անձնանաչելի եւ անհաղորդ ու անհասկնալի գառնալու աստիճան հեռացած են իրարմէ այնքան վարչածեւով եւ վարչապետութեամբ , որքան Աստուծոյ Երկրապատութեամբ եւ աղօթքով ու երգեցողութեամբ :

ԺԳ.

## ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅՅ ԵԿԵՂԵՑԻՆ

Վերի թեւագրիչ բացարութիւններէն յետոյ՝ ո՛վ կրնայ ըզմայլանքով չդիմել աշխարհի Քրիստոնէական բոլոր եկեղեցիներուն մէջ ամենէն եղականն ու անզուգականը — ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅՅ ԵԿԵՂԵՑԻՆ : Մարդկութեան ամենէն աղնիւ երեք ցեղերուն — Արիականին, Արմենականին ու Սևմականին — միացեալ երկանց արդասիքն է ան : Հայոց ազնուապետութիւնը, բացգոյն Հիւսիսականը, անոր վարչաձեւը յօրինած է՝ իր ազատական, ձեռներէց անհատականութեան սպատկերովը : Հայոց ժողովրդային զանգուածը, մթագոյն տարբերէ բաղկացած, մասն ու բաժին չէ ունեցած Հայաստանեայց Եկեղեցւոյ վարչական կազմակերպութեանը մէջ և չէր կրնար ունենալ, ինչպէս բացարած եմ կանիսւ : Ասոր համար է որ էապէս և հիմնովին ԱՐԵՒՄՏԵԱՆ է Հայաստանեայց Եկեղեցւոյ վարչակազմը, և ասոր համար է որ հին Եկեղեցիներու մէջ անիկա՛ միայն նախատիպը կը ներկայացնէ արդի Արեւմտեան և Հիւսիսային Եւրոպական Եկեղեցիներուն : Եթէ «Ասիական» ու «Եւրոպական» մակդիրներով ընորոշել ուզենք գոյութիւն ունեցող հին Եկեղեցիներն, ապահովարար Ասիական պիտի կոչենք Եւրոպայի մէջ ծնած ու մեծած թէ՛ կաթոլիկ և թէ՛ Յոյն Եկեղեցիներն, իսկ Եւրոպական պիտի կոչենք Ասիոյ մէջ ծնած ու մեծած Հայաստանեայց Եկեղեցին : Պարզ է պատճառն այս զարմանալի իրողութեան : Հայաստանեայց Եկեղեցւոյ հիմնարկուներն ճիշդ ա՛յն ցեղին արիւնը կը կըրէին իրենց երակաց մէջ, որու արիւնը տիրական է այսօր Բողոքական Եկեղեցիներու հետեւորդաց մէջ : Իսկ մքարոյն Միջերկրական և Ալպեան ցեղերուն կը պատկանէին հիմնարկուներն կաթոլիկ և Յոյն Եկեղեցիներուն :

Հայաստանեայց Եկեղեցւոյ վարչակազմը Արիական հոգերանութեան գերազանցապէս կազմակերպիչ հանձարին ծնունդն ըւլալով հանդերձ՝ անոր պաշտամունքը, անոր շարականներն ու ազոթներ, անոր արարողութիւններն Արմենական գերազանցապէս հոգեւոր սրտին ու Սևմական գերազանցապէս գեղարուեստական մտքին բղիսումներն են : Կը տեսնէ՞ք հիմա թէ ինչո՞ւ Քրիստոնէական բոլոր Եկեղեցիներուն մէջ եղական դիրքը մը կը դրաւէ Հայաստանեայց Եկեղեցին, և միացման կամուրջ մը կը կազմէ Արեւմտեան ու Արեւմտեան Եկեղեցիներուն միջեւ : Կը համարձակիմ յայտարարել թէ՝ Հոռվմէական Եկեղեցւոյ չափազանց կեդրոնացեալ և միապետական Եկեղինակութեան զրութենէն ծը-

նունդ առնող մեծամեծ չարիքներն դարմանելու, բայց միանդամայն Բողոքական (աւելի Ամերիկեան Ժողովական) Եկեղեցիներու ապակեղբոնացեալ և հեղինակազուրկ զրութենէն ծնունդ առնող նոյնքան կորստարեր միւս ծայրայեղութեան մէջ չիյալու համար, մէկ հատ միջոց կայ Քրիստոնեայ աշխարհի առջեւ, այն է՝ որդեգրել արդիացած մէկ ձեւը վարչակազմին, որով հրաշակերտուած է Հայաստանեայց Եկեղեցին : Կրնա՞յի արդեօք արտայայտել իմ անձնական այն խոր համոզումս թէ՝ մէր ազդային յառաջիկայ կրօնական վերաշնուրթեան ամենակենսական գործը յաջողութեամբ կատարել կարողանալու համար բացարձակապէս անհրաժեշտ է որ, արդի ուամկավարութեան հիմնական սկզբանց համաձայն, վարչական միացում մը տեղի ունենայ Մայր Եկեղեցւոյ և Հայ Աւետարանական Եկեղեցիներու միջեւ, ինչպէս նաև Հայ Աւետարանական Եկեղեցին իր պաշտամունքը ճոխացնէ մէր ցեղային հոգիէն առ Աստուած բարձրացած աղօթքներովն ու շարականներովն Հայաստանեայց Եկեղեցւոյ :

Բողոքականութեան ցեղային նշանակութեանն ու կապակցութեանը մասին եղած այս դիտողութիւններու առթիւ չեմ կարող զանց առնել յիշատակութիւնը Հայերու մէջ տեղի ունեցած կրօնական շարժման մը, որ Քրիստոնեայ աշխարհի մէջ Բողոքականութեան առաջին ծնողն հանդիսացած ըւլալու փառքն ալ կուտայ մէր ազգին : Կ'ակնարկեմ Պաւղիկեան մեծածաւալ շարժման, որու մասին աւելի ընդարձակօրէն զրած եմ «Տարրոսեան Եղբայրակցութիւնը» հատորիս մէջ : Պատմագիտութիւնը այսօր վճռապէս հաստատած է թէ՝ ՀԱՅԱՍՏԱՆԵՆ և ՀԱՅՈՅ միջոցաւ Եւրոպա եկաւ Եկեղեցական բարեկարգութեան այն բուռն շարժումը, որ կատաղի պայքար կը մզէր Յոյն և Հըսովմ : Եկեղեցիներուն կոապաշտութեան մօտեցող պատկերապաշտութեան դէմ, հաւատացեալ հասարակութեանց կրօնական և իմացական ընտրանին բնաջնջող կուսակրօնութեան ու վանական դրութեան դէմ և զիստուած պաշտոններու բազմութիւնը միապետական ամենախիստ ճնշումներու տակ հաշմեցնող Եկեղեցական հեղինակութեան դէմ : Պատմական անվիճելի իրողութիւն մըն է թէ ՀԱՅ Պաւղիկեանց տիրող ազդեցութեանց միջոցաւն էր որ Եփեղանդիոնի գահոյից վրայ բազմող պատկերամարտ Հայկազն կայսերք, ամբողջ հարիւր տարի՝ միայն երկու ընդմիջումներով, վտարեցին պատկերներն Կայսրութեան բոլոր Եկեղեցիներէն, հաւածեցին կուսակրօնութիւնն, ու Ս. Գիրքը Հոչակեցին իրբեւ գերազոյն հեղինակութիւնը Քրիստոնեայ հաւատացեալին : Նոյնքան պատմական իրողութիւն մըն է թէ ատեն մը

ա՛յնչափ զօրացան Պաւղիկեանք Հայաստանի մէջ, որ Հայ հակա-  
Պաւղիկեան իշխանութիւններն նուածելէ զատ՝ մինչեւ Նիկոմի-  
դիա հալածեցին Բիւղանդիոնէն իրենց վրայ զրկուած կայսերա-  
կան բանակներն : Այսպէս որ, ինչպէս ցոյց տուած ևմ վերն ակ-  
նարկուած հատորիս մէջ, Լուտերէն դարեր առաջ՝ Փրօֆ . Պըսրի  
բառերով՝ ՀԱՅ ԲՈՂՈՔԿԱՍՆՈՒԹԻՒՆՆ էր որ՝ Կիապընի բացա-  
տրութեամբ՝ ցնցեց Արևելքը ևւ լուսաւորեց Արեւմուաքք : Երբ  
իրենց ցեղակից Հիւսիսականք տակաւին բարբարոս ու հեթանոս  
կեանք մը կ'ապրէին, Երբ Եւրոպական քաղաքակրթութիւնն ու  
քրիստոնէութիւնը մթագոյն ժողովրդոց զեկալարութեանը տակ  
ինկած էին՝ Արփական Հայ Քրիստոնէայ ազնուազեառութիւնն էր,  
աղդային ինքնագիտակցութեան եկած, որ ոչ միայն աշխարհի  
մէջ ՄԻԱ ՄԻՆՍԿԻ զարգացուց ևւ պահպանեց ՄԻԱԿ ԺՈՂՈՎԸՐ-  
ԴԱԿԱՆ Եկեղեցին Քրիստոնէական, այլ նաև ու մանաւանդ՝ իր  
լեռնորդիներու ստուարաթիւ բաղմութիւններով՝ կատաղի պայ-  
քար մղեց այն ամեն յետսամուտ սովորութեանց ևւ պաշտամանց  
դէմ, որոնք ի հիմանց խորակել կը սպառնային Քրիստոնէական  
Եկեղեցին : Եւ Հաւանօրէն բոլորովին տարբեր ընթացք մը պիտի  
ստանար Քրիստոնէայ աշխարհը ու տարբեր պատմութիւն մը պի-  
տի արտադրէր, եթէ Լեւոն Գ.ի եկեղեցական բարեկարգութիւն-  
ներն ընդգմիջուէին՝ երկու ՅՈՅՑ թագուհիներու գահակալու-  
թեան ատեն, որոնց հետ ամուսնանալու դժբաղդութիւնն ունեցան  
իրենց յաջորդներ, եւ եթէ քաղաքական հորիզոնին վրայ այս տ-  
տեններ բարձրացող Շարլըմանի պաշտպանութեամբը՝ Հոռվմի  
Պապը Համարձակէր անհնազանդ գտնուիլ բոլոր Եկեղեցիներէն  
պատկերներն վերցնելու մասին այս կայսեր Հանած Հրովարտա-  
կին : Բայց ինչ որ ալ ըլլայ, Հպարտութեամբ կրնանք յայտարա-  
րել թէ Բողոքականութիւնը ՀԱՅԱՍՏԱՆԻ մէջ ծնաւ առաջին ան-  
դամ, ՀԱՅԱՍՏԱՆԻ մէջ սնաւ ու զօրացաւ, ՀԱՅԱՍՏԱՆԻ մէջ աղ-  
բեցաւ մինչեւ մեր օրերը՝ թէեւ աննշան համեմատութեանց ի-  
ջած եւ յետոյ Ամերիկեան միսիոնարաց բերած Բողոքականու-  
թեան հետ միաձուլուած . ՀԱՅՈՅ միջոցաւ Եւրոպա մուտք գոր-  
ծեց ան եւ տարածուեցաւ Պալքանեան ամեն երկրի մէջ, եւ ՀԱ-  
ՅՈՅ միջոցաւ, ամբողջ դար մը, յադրական պայքար մղեց Բիւ-  
դանդական մոլեռանդ կղերականութեան դէմ : Եւ եթէ Հիւսիսա-  
կան ցեղի ըմբոստ եւ ազատասէր ու անհատապաշտ ոգւոյն ծնուն-  
դը պիտի համարինք Բողոքականութիւնը, ինչպէս կը հաւսուսն  
մատենագիրներէ ոմանք, ուրեմն Հայոց երակաց մէջէն առատո-  
քէն հոսող ԱՐԻԱԿԱՆ արեան կը պարտինք Հայաստանեայց Եկե-  
ղեցւոյ կառոյցքը եւ Հայ Բողոքականութեան ողին ու շարժումը,  
որոնք պանծալի փառապսակ մը կը յօրինեն Հայ ազդի ճակտին :

ՃԴ.

## ՏԵՍԻԼՔԸ

Եւ հիմա ի՞նչպէս նկարեմ այն տեսիլքը գեղաշուք, որ մտքիս  
առջեւ կը մայլի այս պահուս Արարատի Վեհապանծ ճակտին վե-  
րեւ : Բայց միթէ կարելի՞ բան է որեւէ տեսիլք պատկերացնել  
թղթի կամ կտաւի վրայ : Բոլոր ինչ որ մարդկային գրեչը կամ  
վրձինը կարող է կատարել՝ կը կայանայ մի՛միայն կարգ մը խոր-  
հըրդանշաններ, կարդ մը երանգներ համագրել, որոնցմէ ընթեր-  
ցողին կամ դիտողին միտքը պիտի յօրինէ իր անձնական տեսիլքը :  
Ասկից աւելի ոչինչ կարող եմ ընել ներկայ պարագայիս ալ : Կար-  
դաւ պիտի ներկայացնեմ մի քանի իրողութիւններ, դիտական մի  
քանի եղրակացութիւններ, որոնք Հայուն ՆՈՐՈՒԱՆ ՏԵՍԻԼ-  
ՔԸ գեղերինող մէյ մէկ երանից պիտի կրնան հանդիսանալ իւրա-  
քանչեւր ընթերցողի մտքին մէջ :

Բնիկ Հայուն ցեղային ծագումն է առաջին իրողութիւնը,  
զոր պիտի ներկայացնեմ իրեւ կտաւը, որու վրայ իւրաքանչեւր  
ընթերցող պիտի կրնայ նկարել ամենաշքեղ տեսիլքը իր աղդի  
ապագային մասին, որ տրուած է աշխարհի վրայ որեւէ մարդ  
էակի : Մարդկային ամենէն զարգացած եւ ինքնորոշուած մէկ  
ցեղին զաւակն է Հայը : Ասիկա՛ է այն իրողութիւնը որու ան-  
հոմ արժէքը ներկայ զարուս կենսաբանական գիտութեանց վե-  
րապահուած էր ի յայտ բերել :

Իրողութիւն Առաջին

Մարդկութեան ճերմակ մասը բաղկացնող երեք ցեղերէն մէ-  
կուն — կլորգլուխներուն — ամենէն հարազատ ժառանգն է Հայը  
աշխարհիս մէջ, իրեն ժառանգակից ունենալով Եղիտիներն, Գը-

զբաշներն, Արեւելեան Քրդերն եւ Տաւրոսեան լեռնաշխարհի զանազան կլորգլուխ ժողովութեներն: Ասիկա՛ է եզրակացութիւնը մարդարանական վերջի բոլոր հետախուզութեանց: Մարդարանութիւնը ա՛յն աստիճան հաստատուած է այլ եւս այս համոզման մէջ որ չվարանիր Հայ անուամբ մկրտել մարդկութեան ճերմակ մասին կլորգլուխ ցեղը: Այսօր մարդարանական ամենէն հեղինակաւոր գրութեանց մէջ ԱՐՄԵՆԱԿԱՆ ՅԵՂ անունը կը տրուի նոյն իսկ Եւրոպայի կլորգլուխ ժողովրդոց, անտարակոյս կցելով զայն նախապէս ընդունուած Ալպեան անուան: Մեր ցեղը, ըստ մարդարանական արդի տեսութեան, կասպից Ծովուն արեւելակողմը ծագում առաւ կամ մարդկութեան ընդհանուր բունէն ճիւղաւորեցաւ վերջի Սառի Դարաշրջանին, այսինքն մատառորապէս 50,000 տարի առաջ: Չոս կղզիացեալ կեանք մը ապրեցաւ ան մօտաւորապէս 25—35,000 տարի: Առանձնութեան այս բազմադարեան շրջանին էր որ, խղուած ըլլալով մարդկային ուրիշ խմբերու հետ յարաբերութենէ եւ ինքն իր մէջ միայն արենախառնուելով, ինքնորոշուեցաւ եւ ստացաւ Արմենական տիպը մարմնոյ ու մտքի: Սառի Դարաշրջանին վերջացմամբ՝ հետզետէ հալեցան անհետացան Հայաստանի հովիտներն ծածկող Սառի համատարած շերտերը: Արմենական հորդաներ սկսան հետզետէ տարածուիլ այս նորաբաց կոյս հովիտներուն մէջ եւ յառաջանալ գէպ Արեւմուտք: Քարէ Դարուն անոնք արդէն բնիկ նախնական ժողովուրդը կը կազմէին ոչ միայն կեղրոնական Եւրոպայի, այլ նոյն իսկ Տամիմարքայի, նորվեկիոյ ու Շուէտի նման հիւսիսային գաւառներուն: Դարեր վերջն է որ արդի բացգոյն Հիւսիսականաց նախնիք կուգան նուածել նախնիքը մթափոյն կլորգլուխներուն: Սակայն մինչեւ այսօր նշանակելի թուով կլորգլուխներ կան այս երկիրներու բնակչութեանց մէջ:

Հայերս, ուրեմն, ներկայացուցիչներն ու ժառանգորդներն ենք ճերմակ մարդկութեան կլորգլուխ ցեղին: Ուրիշ ցեղէ մը չեն եկած մեր բնիկ նախնիք: Հայոց Մոնկուական ծագում ունեցած ըլլալու առասպելը վերջնականապէս ջախջախուած է արդի մարդարանութեան կողմէն: Հայաստանը սկիզբէն ի վեր ուրորանն է եղած մեր բնիկ նախնեաց եւ մայր-հայրենիքը Եւրոպայի արդի բազմամիլիոն ժողովրդոց: Ասիկա՛ է առաջին մեծ իրականութիւնը, որ նախնական երանգը պիտի հայթայթէ մեր տեսիլքին:

Եւ որպէսզի գիտական լուրջ քննադատութեանց առջեւ դու-

նաթափուելու գատապարտուած կեղծ ներկեր չնկատուին իմ ներկայացուցած այս իրողութիւններու՝ կարեւոր կը համարիմ իւրաքանչիւրին համար վկայութեան կոչել ամենաբարձր մէկ հեղինակութիւնը ինդրոյ առարկայ եղած դիտութեան մէջ:

Այս առաջին իրողութիւնը հաստատելու համար վկայութեան կը կոչեմ Լոնտոն Համալսարանի կազմակառութեան Փրոֆ. Կրէֆթըն չլիբթ Սմիթը, ամենաբարձր հեղինակութիւնը կմախքի ճանաչողութեան եւ գիտութեան մէջ: Աշխարհածանօթ Դիսայֆ-լովիտիա Պրիբանիֆայի խմբագրութիւնը, պէտքն զդալով 1910էն մինչեւ 1922 տարին աշխարհի ունեցած յառաջդիմութիւններն ալ արձանագրել իր հրատարակութեանց մէջ՝ լոյս ընծայեց երեք հատորներ եւս — 30րդ, 31րդ և 32րդ հատորներ: Երեսուներորդ հատորին մէջ Մարդարանութեան յատկացուած իր գրութեամբ՝ Փրոֆ. Սմիթէ ուղղելէ յետոյ մարդկային ցեղերու մասին տիրող ոչ-գիտական բաժանումներն եւ մարդկութեան բունէն նախ եւ առաջ Սեւ ցեղին անջատումը մատնանշելէ յետոյ՝ կը չարունակէ.

«Սառի դարաշրջանին չորս նիւղի բաժնուեցաւ գունաբափուած մարդկային ցեղը: Մոնկուական խումբն եղաւ հաւածօրէն ամենին առաջ բաժնուողը՝ թերեւս Գեղին գետին շրջակայքը: Այս խումբը ժամանակի ընթացքին ինքնորոշուելով՝ եղաւ Մոնկուական ցեղը: Յաջորդ խումբը իր ինքնորոշման գաւառը գտաւ հաւածօրէն Հիւսիսային Արեւելեան Ափրիլէի մէջ, ուր ստացաւ նուազ մասնաւորուած յատկանիշներ, այսինքն՝ յարաբերաբար նախնական յանկանիշներ: Այս խումբը ինքնորոշուելով՝ եղաւ Թուլս կամ Միջնավական ցեղը: Ուրիշ երկու խումբեր կրգիացան հիւսիսի մէջ. մին՝ հաւածօրէն Թուրքիստանի մէջ ստացաւ լայնգուլս տիպը եւ զարգանալով եղաւ այսպէս կոչուած Ալպեան կամ Արմենիական ցեղը: Միւսը՝ Հիւսիսային Արեւմուտքի մէջ տեղ մը՝ պահեց իր նախնական երկար գլուխը, բայց զարգացուց որոշակի բաց գոյն յատկանիշներ որոնեց ցցուն յատկնիշներն են Հիւսիսական ցեղին: Դարձեալ, Սառի Դարաշրջանին վերջը, երբ մեծ սառնակոյտերն անհետացան, ընդարձակ միախառնումներ եղան ոչ միայն նոյն ցեղին նախապէս գատուած խումբերուն միջեւ, այլ նաև տարբեր ցեղերու: Մասնաւորապէս Սիպերիոյ մէջ բարդ միախառնումներ տեղի ունեցան Արմենական, Մոնկուական եւ Հիւսիսական ժողովրդոց միջեւ, իսկ Արեւելեան Ասիոյ ու Միջնավականի ծովեղբեայ գաւառաց մէջ՝ թխագոյնի (Միջնավական) եւ Արմենականի խառնուրդներու գանգանութիւն մը յառաջ եկաւ: Հաւածօրէն նիւղի գետին գլուխը գտնուող գտաւ-

ուաց մէջ, որոնց բնակիչք նախամոնկողական ժողովուրդ մը էին էապէս, տեղի ունեցող այսպիսի արենախառնաց բաւական քանակէ մը յետոյ՝ էր որ ժողովուրդ մը դէպի Արեւելք շարժեցաւ եւ Ամերիկա անցաւ իրեւ առաջին բնակիչներն նոր Աշխարհի:

«Ամենէն մոլեռանդ նախապաշարումը միայն կրնայ կուրցնել զմարդ այն իրողութեան թէ՝ Փոլինեզիոյ մէջ ժողովրդոց փոքրիկ խումբերու լայնարձակ շարժումը — որոնց զլխաւոր բաղկացուցիչ տարրերն էին Միջերկրական եւ Արմենական ցեղեր — ծառայեց Ամերիկան օղակաւորելու Հին Աշխարհի հետ, եւ միջոցն հայրայք հարաւային արեւելեան կանխագոյն քաղաքակրթութեան տարրերն ներմուծելու Կեդրոնական Ամերիկա եւ Բերու: Ոչ մէկ ցեղաբան վայրկեան միսկ կը տարակուսի թէ կանխագոյն նաւաստիք Խորը կղզին հասան, որովհետեւ բնակուած է այս կղզին եւ անոր բնակչաց լեզուն եւ մշակոյքը ապացոյց կ'ընծայեն թէ անոնիք Արեւմուտքէն եկան: Բայց յայտնի է թէ արեւելեան Փոլինեզիոյ այս մանրադիկային կղզին հանդիպող իրաքանչիւր մէկ ևատ նաւու դէմ՝ պէտք է հարիւրաւորմեր, երէ ոչ հազարաւորմեր, ալ եղած ուլան որ չպատահեցան այս կղզոյն եւ քունեցան բերուեցան Ամերիկայի ափերը: Խաղաղականի այս եզրագաւառաց ամբողջ մշակոյքը զօրաւոր ապացոյցներ կ'ընծայէ, որոնք կը հաստատեն թէ արդարեւ կանխագոյն նաւորդներ եկան հաստատուեցան Կեդրոնական Ամերիկայի եւ Բերուի մէջ՝ իրենց հետ բերելով այս գաւառաց ունեցած նախնական հաւատալիքներն ու սովորոյքներ» (75, Հատ. 30, էջ 147):

#### Իրողութիւն Երկրորդ

Երկրորդ երանգը, զոր արդի մարդարանութիւնն ու հնագիտութիւնը կ'ընծայարերեն մեր տեսիչքին, հետզհետէ արմատացող այն համոզումն է թէ՝ առաւելապէս ԱՐՄԵՆԱԿԱՆ ցեղին, Մեր Յեղին, կը պարտի աշխարհ քաղաքակրթութեան ծաղումն ու զարգացումը եւ տարածումը՝ մինչեւ Ամերիկայի ներսերը: «Առաւելապէս» ըսի, անտեսած չըլլալու համար Միջերկրական ցեղին այս մասին գործակցութիւնը մեր ցեղին հետ: Բացգոյն Հիւսականք արդէն մասն ու բաժին չունին հին բարձր քաղաքակրթութեանց որեւէ մէկուն ստեղծմանը կամ զարգացմանը մէջ: Ք. Ա. 2000ական թուականներէն յետոյ է որ անոնք կը յայտնուին պատմութեան մէջ: Աւտոի Արմենական եւ Միջերկրական դոյտ ցեղերուն ստեղծագործ կարողութեանց արդասիքն է քաղաքակրթու-

թութեան ամեն հիմնական ժառանգութիւն: Եւ քիչ յետոյ պատեհութիւն պիտի ունենանք նկատելու թէ՝ նոյն իսկ Պերիկլեան շրջանի Յունական պանծալի քաղաքակրթութիւնը ի՞նչպէս Սոսորա-Բարելական գեղարուեստի արտադրութիւններէն ստացած է նախատիպերը իր չառ մը հրաշակերտներուն եւ թէ Արիականէն աւելի Միջերկրական ցեղին արեւան ծնունդն էին անոր մէծագոյն արուեստագէտներէն չատերը: Իսկ եթէ Արմենականին ու Միջերկրականին յարաբերական գերը սահմանէլ փորձնք, յայտնապէս առաջնութեան դարնին պիտի տանք ԱՐՄԵՆԱԿԱՆ ցեղին, Մեր Յեղին: Բայց աճապարենք վկայութեան կոչել ա'յնպիսի հեղինակութիւն մը, որու ակնածանօք մտիկ ընէ իմ ընթերցող-ներէս ամենէն սկեպտիկն անգամ:

Դարձեալ կը զիմեմ կնայք լօփիտիա Պրիթանիքայի ամենավերջին հրատարակութեան եզիպոտսի յատկացուած գրութեան: Հեղինակն է՝ Բրիտանական թանգարանի եղիպտական եւ Ասորական Բաժնին վարիչներէն Փրօփ. Հուլ: Այս հեղինակը իրրեւ հաստատուած իրողութիւն ցոյց կուտայ թէ Փոքր Ասիայէն արշաւող ԱՐՄԵՆԱԿԱՆ է ին որ հիմնարկեցին Եղիպտոսի թագաւորութիւնը, եղան յաղթական հշուող գասակարգը այդ երկրին՝ նուածելով եւ իրրեւ ստրուկ ծառայեցնելով բնիկ Միջերկրական ժողովութեաններն, թէ ԱՐՄԵՆԱԿԱՆ ներ էին, Մեր Նեյնիքէն, որ Փարաւոններու բազմազարեան հարստութիւններն հաստատեցին, որ բուրգերը կառուցին ու Եղիպտական քաղաքակրթութիւնը զարգացուցին՝ անտարակոյս ստրուկ Միջերկրական ցեղին ձեռաց եւ մտքին տաժանակիր աշխատանաց չնորհիւ: Բայց ինչ որ ալ ըլլայ Միջերկրականին ստրուկ Եղիպտական քաղաքակրթութեան, սա ըստոյդ է թէ Արմենականէն կուգար ձեռներէցութիւնը, զեկավարութիւնը եւ մղիչ ոյժը: Խոսքը տանք Փրօփ. Հուլի.

«Ապացոյցներ կը կուտակուին թէ հիւսիսային ծագում ունեին քագաւորութեան շրջաններու եզիպտացիք, թէեւ կատարելապէս զոհացուցի տեսութիւն մը դեռ չկրնար ձեւակերպուիլ: Ելիքը Ամիրի ցոյց տուած է եզիպտոսի մէջ զոյութիւնը ցեղային երկու զարմերու: նախա-քագաւորական նեղոսականը եւ արշաւող «Արմենական» Ասիայէն, որու զանկային բարձրագոյն ընդունակութեան պէտք է վերագրուի Եղիպտական քաղաքակրթութեան ու արուեստին բոլորոջումը՝ Աֆրիկեան նախնական բարձրագութեան պէտք: Ասիայէն եկած ըլլալու է «Արմենական» այս զարմը, եւ անտարակոյս Սուէզի պարանոցին վրայէն հասաւ Եղիպտոս...: Խիստ հաւանօրէն «Արմենականաց» վերագրուելու է

Սեպանի գրերու դրութիւնը : Այս ժողովուրդին վերաբերի կը քուի Օսիրիսի դիցարանական զրոյցներու շարքը : Սուրբոյ եւ Լիրանանու դիցարանական զրոյցներուն հետ սերտօրէն կապակցուած է ան : Օսիրիսի սրբազն սիւնը անտարակոյս իրական մէկ ներկայացումն է եղեւնիի մը՝ իր հորիզոնական լայնատարած նիւթերով : Եզիստական նուիրական ծառերէն մէկ ուրիշը նոնի մըն է յայտնապէս : Աւանդարար Օսիրիսի հետ կապակցուած են եզիստացորենն ու զինին, եւ հաւանական է որ Սուրբոյ մէջ առաջին անգամ արտադրուեցան անոնք, եւ անկից Օսիրիսի եւ Ռէի (Հելիպոլսյ Արեւ աստուածը) հետ եկան Եզիստու : Արդարեւ, Սուրբան կը սկսի մեր մտֆին մէջ ձեւակերպուիլ իբրեւ հաւանօրէն աշխարհի մէջ ամենահին կեդրոնը քաղաքակրթութեան, հասարակաց աղբիւրը ուսկից Բարելոն ու Եզիստոս հոսեցան մշակոյթի այն տարրերն կանչագոյն շրջանի, որոնց մէջ անոնք կը նմանին իրարու . . . :

«Արդի Հրեային դիմագծութիւնը տիրողարար կը նմանի նախնի Քետացոց դիմագծութեանը, որ ստուգապէս Սեմական չէր :» Արմենականք էին որ կը գրաւէին Տաւրոսեան ամրող լեռնաշխարհն, և որոնք Քետականացուցին յետոյ Սուրբա եւ Պաղեստին և Կող Սեմական ցեղերն, ինչպէս ցոյց տուած եմ «Բնիկ Նախնիք Հայոց» հատորին մէջ : Այնպէս որ, Սուրբոյ ժաման վերն եղած ակնարկութիւնք յայտնապէս կը վերաբերին Արմենական ցեղին, Մեր Յեղին, որուն հետ Սեմական տարրեր ալ կրնան խառնուած ըլլալ ինչպէս ներկայ Հայութեան մէջ (95, էջ 177) :

Եւ Արմենական ցեղին մղմամբն ու առաջնորդութեամբը ըստեղծուած ու զարգացած ճիշդ ա'յս քաղաքակրթութիւնն էր որ տարածուեցաւ բովանդակ աշխարհի վրայ - Բարեւաստան ու Զենաստան եւ ծարոն ու Մեքսիկո : Այնպէս որ, Մեր Յեղին է ծնողն ու դայեակը եւ տարածիչը բովանդակ աշխարհի հին քաղաքակրթութեանց, իրեն օժանդակ սպասարկու ունենալով Միջերկրական ցեղը : Այս մասին հետեւեալը կը կարդանք էնսայքլօփիթիա Պրիամիխայի մէջ՝ «Քաղաքակրթութեան» յատկացուած գրութեան մէջ, Փրօֆ. էլիթէի զրչէն եւած . . . :

«Աստիճանաւոր բուրգերու շարք մը, որ ցրուած են Միջագետքն Սէլլան, Կամպուիա եւ Ճավա, Ճարոն եւ Շանքունի, Թահիրի եւ Մարգեսաս, Բերու եւ Մեքսիկո, ա'յնքան աշխառու ապացումն մը կ'ընծայարերէն ոչ միայն մշակոյթի խիստ որոշ ու եզական ձեւի մը, այլ նաեւ մատնացոյց կ'ընեն անոր տարածման նաևապարհը . . . :

«Որչափ աւելի լիօրէն կ'ուսումնափրուին մանրամասնութիւնն ենրն այս բուրգերուն, այնիքան աւելի կատարելապէս կ'ապացուցուի քէ անոնք իրարմէ ընդօրինակուեցան, մինչ մշակոյթի հնասնիք կը շարժէր Արեւմուտքէն Արեւելք : Սէլլանի մէջ կը գրանենք Միջերկրականի ձեւով քայց Եզիստականներուն նման քարք շինուած բուրգեր : Քամպուտիայի նուազ զարդարուն բուրգերը, ինչպէս ուրիշ շատ մը տեղերունք, զարմանալի նշդութեամբ կը վերաբարձրեն Եզիստական Եախատիպերը : Եւ, դարձեալ, նոյն ձեւով բուրգեր կ'երեւին արեւմտեան բերուի եւ էգուատորի, Կեդրոնական Ամերիկայի եւ Մեքսիկոյի, Միսիսիպիի հովտին եւ Մ. Նահանգաց հարաւային արեւելեան զաւաներուն մէջ : Հաւանօրէն Ք. Վ. Յոր եւ 10րդ դարուց միջեւ բրգաշինութեան այս գրգիռը Խաղաղականի վրայով փոխանցուեցաւ» (75, Հատ. 30, էջ 147) :

### Իրողութիւն Երրորդ

Մերձաւոր Արեւելքի մէջ, մինչ բարբարոսութեան կեանք մը կ'ապրէին թէ՛ Արբականք եւ թէ՛ Միջերկրականք, Կլոր Գլուխ Արմենականներն էին, Մեր ցեղակեց նախնիքը, որ աշխարհի մէջ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄՆ ըլլալով գիրն ու գրականութիւնը ստեղծեցին եւ մշտնջենաւորեցին իրենց սրտի եթերային թրթուացումներն ու մտքի թոփչներ, որ աշխարհի առաջին բարոյական օրէնսդրութիւնը ձեւակերպեցին, որու ապագայ կարգաւորումն էր լոկ Համուրապիի հոչակաւոր օրինագիրքը եւ որմէ շատուշատ բան կայ առնուած Մովսիսական օրինագրքին մէջ : Պատմութեան մէջ Սումերեան անուամբ ծանօթ այս կլորդլուխ Արմենականաց ստեղծագործութեան եւ ջրհեղեղի աւանդութեանց արձագանգներն են որ կը լսենք Ս. Գրոց էջերէն : Արդարեւ, պատկառանք կը զգայ մարդ երը կը դիտէ լուսանկարներն Սումերեան պատկերագրոց . լեզուի մը՝ որ երբայցերէնի կամ Յունարէնի եւ կամ Լատիներէնին ծնունդէն առաջ մեռեալ լեզու մըն էր արդէն : Եւ մեր այս Սումերեան կլորդլուխ ցեղակեցներն էին որ Մերձաւոր Արեւելքի մէջ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ մէծ քաղաքներ շինեցին, քաղաքակրթական եռուղեռ կեանք ստեղծեցին եւ որ վաշկատուն երկար գլուխ Սեմական ժողովուրդներն քաղաքարնակ կեանքի վարժեցուցին, ինչպէս ապագային նոյն Արմենական ցեղի Քետացիք քաղաքա-

Կերթ կենաց պիտի վարժեցնէին Քանանու Երկիրը ներխուժող հս-  
րայէլի ժողովուրդը։ Անո՛ր համար մանաւանդ մեզի անհունա-  
պէս արժէքաւոր է Սումերեանց ստեղծած Բարելական կանխա-  
գոյն քաղաքակրթութիւնը, որ անիկա կը ներկայացնէ Արմենա-  
կան ցեղին զուտ ու անխառն քաղաքակրթական արժէքը։ Որովհե-  
տեւ Բարելական կանխագոյն քաղաքակրթութիւնը, որու վրայ կը  
կենան Ասորա-Բարելական բովանդակ յետապոյն քաղաքակր-  
թութիւններն, որու չառ ինչ կը պարտի Հրէական կրօնն ու բա-  
րոյականը, և արեւմտեան արդի բոլոր Քրիստոնեայ ազգաց քա-  
ղաքակրթութիւնը, Բարելական այս կանխագոյն քաղաքակրթու-  
թիւնը գործն է ՄԻՍ ՄԻՆՈՒ կլորդուի Արմենականին, ՄԵՐ ՅԵ-  
ՂԻՆ : Արիական և Սևմական ցեղեր մասն ու բաժին չունեցան բնաւ-  
այս մայր-Քաղաքակրթուրեան մէջ։ Եւ Սումերեան այս քաղա-  
քակրթութիւնը զարմանալիօրէն կը համապատասխանէ Արմենա-  
կան հոգեբանութեան կարկառուն յատկանիչներուն։ Կրօնական  
զգացմանց շերմութեան և սեռային բարոյականի ամենախիստ  
զուշաւորութիւնն կողմանէ անգերազանցելի Են Սումերեան կարդ  
մը աղօթքներն և ընկերական կենաց կանոններ։ Իսկ արուեստի  
կողմանէ իսիստ կը պակասին Սումերեան բանաստեղծութիւնք։  
Ասկից աւելի գեղեցիկ վաւերացում չէր կարելի զանուիլ կլորդը-  
լուի ցեղին հոգեբանական տիպին նկատմամբ հատորին մէջ պար-  
զուած տեսութեան։ Սումերեան մշակոյթը առաջին չքեղ փրթ-  
թումն է Արմենական հոգեբանութեան։ Բայց փութանք արտա-  
գրել այս մասին վկայութիւնները հեղինակաւոր ուսումնակա-  
նաց։

Ամերիկան, Եւրոպական ու Ասիական բազմաթիւ Արեւելա-  
պէտներու մասնակցութեամբ եւ Փրօֆ. Զարլս Հօրնի զեկավա-  
րութեանը տակ՝ 1917ին հրատարակուեցաւ «Արեւելքի Արքական  
Մատենական» եւ Կանխագոյն Գրականութիւնը՝ անուն բաղմա-  
հատոր գործ մը։ Անոր առաջին հատորը, որ ամբողջովին նը-  
ւիրուած է Բարելոնի և Ասորեստանի, հետեւեալ տողերն կը սու-  
րունակէ իր յառաջարանին մէջ։

«Հինգ հազար տարի առաջ Բաբելոնական հովտին մէջ կը կանգ-  
նէին բազմարի զօրաւոր քաղաքներ՝ շրջապատուած աղիսաշէն  
հակայ պաշտպանողական պարիսպներով, ուր կը բնակէին իմա-  
ցական բաւական բարձր կարողուրեան տէր մարդիկ։ Անոնք կը  
գրէին, կը խորիրդածէին ու արուեստներ կը հնարինին, և ու-  
նէին բազաւորներ, բահանակներ ու ատաղձագործներ, եւ կ'ապ-

րէին իրարմէ փոխադարձարար կախումն ունենալու եւ աշխա-  
տուրեան բաժանումի այն կեանքը որը քաղաքակրթութիւն կը  
կոչենի։ Դարձեալ, այս վաղեմի քաղաքի պարիսպներէն ումանք  
շինուած էին հնագոյն պարապատր քաղաքներու աւերակաց վրայ,  
որոնց շինուրեան բուականը չենք կարող հաշուել։ Այս հսկայ  
աւերակոյտներէ մէկուն յատակը, որուն վրայ դիզուած էին ա-  
ւերակները քաղաքի վրայ, մեր հետախոյզներէն մին վեր-  
ջապէս հսկայ պարզ ձկնորսի զիւղի մը մնացորդներուն։ Ո՞րչափ  
ժամանակ անցած է այն օրէն ի վեր երբ այս ձկնորս մարդիկ ի-  
րենց կոշտ ուղկանիները կը ճգէին հանդարտ ու անընդհատ հոսան-  
քին մէջ նիքրատ մեծ գետին։ Ոչ ոք կրնայ ըսել բայց հետախոյզ-  
ներ կը հաշուեն թէ 12,000 տարի առաջ կրնայ շինուած ըլլալ այդ  
զիւղը։»

«Սումերեան ժողովուրդին կը պատկանէր առաջին որոշակի  
տեսանելի քաղաքակրթութիւնը, որ ծաղկեցաւ Բաբելոն մեծ քա-  
ղաքին կանգնուելէն շատ առաջ։ Եփրատ գետի բերենին մօս՝ հով-  
տին հարաւային ծայրը կ'ապրէին անոնք, կամ Պարսից Ծոցին  
ծովափն ի վեր։ Այս Սումերեանի տարրեր ցեղ մ'ըլլալ կ'երեւին  
այն երկու ցեղերէն որոնի յետոյ եւ մինչեւ հիմա տիրապետեցին  
աշխարհի, այսինքն՝ Եւրոպայի ու Ամերիկայի նախնիքն եւ Սե-  
մական մեծ ցեղէն որմէ ծագում առին Արաքներ, Բաբելոնացին ու  
Եբրայեցին . . .։ Այսպէս, հաւանօրէն, թէ՝ Արիականի եւ թէ՝  
Սեմականի փոխ անուած մշակոյթի մը սոսկ շահակիրներն են ե-  
ղած։ Խորհուրդի ու յառաջդիմուրեան առաջին լոյսը Սումեր-  
եանց մէջ կրնայ բոցավառած ըլլալ . . .։ Դարձեալ, երբ զործ ու-  
նենանք վերջի Ասորական սեպագրերու հետ՝ յիշելու ենք որ Ա-  
սորական աւանդավիւսն ու կրօնական հաւատքը միշտ ետ կը նա-  
յին դէպի իրենց կանխագոյն տիպերն։ Թուի թէ ոչ Ասորեստան եւ  
ո՛չ Բաբելոն շատ բան աւելցուցած են մեր ժառանգած խորիրդի  
մքերքին վրայ» (50, հատ. Ա., էջ 4)։

**Երկրորդ վկայութիւնս պիտի առնեմ Անդլիացի հոչակաւոր  
վիալագիր եւ պատմագիր Ուէլսի «Նրազակիծ Պատմուրեան» գըր-  
քէն, որուն չափ ժողովրդական թերեւս ոչ մէկ պատմութեան  
գիրք հրատարակուած է ցարդ։**

«Սումերեան կոչուած զալտնալից ծագում ունեցող ժողովուրդ  
մըն եր հիմնարկուն Միջագետքի եւ թերեւս ամբողջ աշխարհի  
քաղաքակրթուրեան։ Իրական քաղաք շինողներն եղան անոնք։ Ո՛չ  
Սեմական եւ ո՛չ Արիական էին անոնք, եւ չգիտցուիր թէ ուսկից  
եկան։ Սըր Ճանալ Կովկասեան լերանց ինչ լեզուներուն հետ

եւ այս վերջիններս ալ Պասզի հետ կը կապակցէ նախկին Սումերեաններն, նախկին Կրետացիններն եւ Փոքր Ասիոյ նախկին բնակիչներն ու անոնց գործածած լեզուն: Ասոնց մշակոյքը ու տարածուեցաւ, մինչ ո՛չ իրենց լեզուններն ու ո՛չ մշակոյքներն զարգացուցած էին Արիականք, Սեմականք եւ Քամականք...: Սումերեան լեզուն, որ կարդացուած է, ամենէն աւելի կը նմանի այժմու Կովկասեան լեզուններէն չդասաւորուած լեզուաց խմբին: Այս լեզուններն ալ կրնան կապակցուիլ Պասզի, եւ կրնան ներկայացընել լեզուաց խումք մը որ Սպանիայէն ու Արեւմտեան Եւրոպայէն կը տարածուէր մինչեւ Հնդկաստան, եւ դեպ հարաւ կը հասնէր մինչեւ Կեդրոնական Ափրիկէ:

«Սումերեան քաղաքներ իրարու դէմ կը կռուէին, բայց օտար թշնամիաց առջեւ անպարտելի մնացին մօտաւորապէս 4000 տարի, եւ զարգացուցին իրենց քաղաքակրթութիւնը: Սումերեան էրիխ աստուծոյն բարձր քահանային կողմէն հաստատուեցաւ առաջինը բոլոր ծանօթ կայսրութեանց, որ ըստ Նիփուրի մէկ արանիաց գրութեան կը տարածուէր Վարի Ծովէն (Պարսից Ծոց) մինչեւ Վերին Ծովը (յայտնի չէ թէ Վանա՞յ Ծովուն կ'ակնարկուի թէ Միջերկրականի կամ թէ Կարմիր Ծովուն): Սեմական Սարգոսն էր որ Ք. Ա. 2750ին իր իշխանութեան տակ միացնելով Սեմական ցեղերն՝ յաղթեց Սումերեանց եւ իր թագաւորութիւնը տարածեց մինչեւ Միջերկրական...: Սումերեան մակոյկներ եւ նաւեր կային Եփրատի ու Տիգրիսի վրայ, երբ այս գետեր Ք. Ա. 7000ին, առանց իրարու միացած ըլլալու՝ առանձին Պարսից Ծոց կը թափէին: Սումերեան կրիտու քաղաքը, որ Պարսից Ծոցին գրաւուր կը կանգնէր — հիմա 130 մղոն հեռու կը գտնուի անկէ — այդ ատեն նաւեր կը բանեցնէր ծովուն վրայ» (94, էջ 189):

Սումերեան օրէնսդրութեան վրայ Հիմնուած Բարելական աշխարհի բարոյական կեանքի մաքրութիւնը մատնանշող վկայութեամբ մը աւարտենք մեր այս մէջ բէրումներն: Ճ. Մէքէյոլ, իր «Քաղաքակրթեան Բնաշրջումը» երկին մէջ կը դրէ.

«Ալ աւելի շահեկան է իին օրէնքին խստութիւնը սեռային անբարյականութեան դէմ: Դրականապէս վայրագ կը դառնայ անայս կէտին վրայ, եւ անտարակոյս նախաքաղաքակրթական օրէրէն եկող խիստ հին օրէնքի մը վերապրումն է ան: Բայց յայտնապէս Համուրապի ստիպուած է բարելական քաղաքակրթեան բարձր վիճակին մէջն ալ պահել զանոնիք՝ կարգ մը եղանակաւորումներն միայն ներմուծելով անոնց մէջ: Այս Օրէնքներ ապշուրեամբ պիտի կարդացուին անոնց կողմէն որ, Շ. Գրոց լեզուաւ, իբրև «պոռնիկի» մը վրայ կը նային Բարելոնի: Մահ էր

շնուրեան համար պատիժը, որով այժմ չպատժուիր աշխարհի որեւէ քաղաքակրթութեան կողմէն: Շնացող թէ՛ այրն թէ՛ կինն խեղդամահ կ'ըլլային, միայն թէ թագաւորը կրնար ներել այր մարդուն եւ այր ամուսինն ալ կրնար ներել իր կնոջ — յայտնապէս համեստ եղանակաւորում մըն է ասիկա: Ամեն պարագայի տակ՝ շնուրինը մահով պատժելի բրէական յանցանիք մըն էր: Առեւանգումն ալ մահով կը պատժուիր: Մծննութեան համար ողջ ողջ կ'այրուէին յանցապարտներն: Գինետուն մտնող քրմուհին ալ ողջ ողջ այրուելով կը քաւէր իր յանցանիքը: Եթէ սուկ կասկածելի դառնար ամուսնացեալ կին մը, կամ իր մասին տարածայնուէր թէ կը շնայ, պարտէր մահարեր փորձի մը ենթարկուելով ապացուցանէր իր անմեղութիւնը:»

«Բարելաստանի բարձրագոյն քաղաքակրթական շրջաններուն մէջն իսկ տիրող իրաց այս վիճակը՝ զարմանալի հակագրութիւնն է անոր մասին եղած աւանդական գաղափարին: Ուրիշ վերագուռուած վաւերագրեր բոլորովին կը հաստատեն օրինագիրքը: Ունինք ամուսնական պայմանագրութեանց մէծ թիւ մը ձեռքերնիս, եւ ատոնց մէջ ընդհանրապէս կը չեշտուի հարսին հաւատարմութեանը վրայ: Ունինք մէկգերու ցանկ մը որ մէհեանի քուրմերուն կողմէն կը ներկայացնուէր անոնց որ աստուածներու շնորհը ինդգել կուգային — զի դժբաղդութիւնը իբր մէղաց պատիժ կը նկատուէր — եւ անբարոյականութիւնը ամենայոռի մէղքերուն կարգը զասուած է անոնց մէջ: Ունինք մէհեաններուն մէջ գործածուած երգերն ու սաղմոսները, եւ կը տեսնենք որ նոյն իսկ իշխար աստուածուէին — Հին Կատակարանի «ամբարիշտ Աստարովիք» — կը նկատուէր իբրեւ աստուածուէին բարոյականութեան, մասնաւորապէս սեռային սրբութեան: Առ Աստարովիդ ուղեալ աղօթքներնէն մին կ'ըսէ. «Ընդունէ՛ զու մէղանչողիս ջերմեանդ աղօթքը, ամենահզօր իշխանութիւնի մարդկութեան, թագուհի՛ երկնից:» Մեղաց ճանաշման եւ զթութեան աղերսանքով կը հեծեծէ բովանդակ մէհեանական արարողութիւնը, եւ թէ Մարդուկի եւ թէ Շամաշի, որոնք գլխաւոր աստուածներն են, աղես կը մատուցուի իբրեւ արգարութեան եւ սրբութեան աստուածներու, որ մարդոց մէղքերն կը պատուհասեն հիւանդութիւններով եւ դժբաղդութիւններով: Ժամանակի ընթացքին՝ Մարդուկ դործնականապէս եղաւ միակ աստուածն Բարելացոց, եւ անորուղղուած աղօթքներ տարօրինապէս արգիսական թոն ունին:

«Յոյն պատմիչներէն Հերոդոտոսի այն մասնաւոր ակնարկութիւնը թէ կանայք ամուսնանալէ առաջ բոնարարուելու էին մէհեաններու մէջ՝ ոչնչարանութիւն մըլլալ կը գտնուի ամուսնական

սպայմանագրութեանց և ամբողջ զրականութեան ընծայած անժխտելի ապացոյցներուն լոյսին տակ: Մեծաւ մասամբ իրեւ ամուսնացեալ կանայք կը նկարագրուին Համուրապի Օրինագրքին մէջ յիշուած քրմուհներն, և անոնք նախանձայուղութեամբ կը պաշտպանուին իրենց բարի անուան մէջ: Ինչպէս ըսի, անոնք մահուան պատիմբ կը հրաւիրէին իրենց վրայ՝ եթէ գինեստուն մտնէին: Քրմուհներու մէկ հատ դասակարդ յիշատակուած կայ Օրինագրքին մէջ (Մարգուկի կիներ), որոնք կրնայ ուլալ որ հին գաւառային մէհեաններէ ոմանց մէջ եղած ըլլան սրբազն պոռնիկներ, ուր բեղմնաւորութեան մասին նախապատմական նախապաշարումներ կը յամենալին տակաւին: Սեռային յարաբերութեանց մասին նոյն խոչաներն կը տիրէին Բարելական քաղաքակրթութեան բարձրութեանը ժամանակ, որպիսիք կը տիրեն արդի Անկօ-Սաքսոն քաղաքակրթութեան մէջ: Եւ զրական ապացոյցի մէկ հատ կտոր իսկ չկայ ցոյց տալու թէ տարբեր էր Բարելական կենցաղավարութիւնը:

«իրապէս ապշեցուցիչ քանի այն է որ — երբ մարդ խնամով կ'ուսանի Բարելոնի կեանեն ու խուլաներ՝ փոխանակ իր ուշադրութիւնը ցրուելու անոր քաղաքոներուն տարօրինակ անուանց եւ անոնց մղած պատերազմներուն վրայ — զարմանալի քանը սա՞է որ աշխարհ այնքան էիչ յառաջդիմած էր Բարելոնի անհետացումէն յետոյ անցնող չորս հազար տարիներու ընթացքին: Երէ առնենիք Քրիստոնեական քուականի 18րդ դարու վախճանը, արդի գիտութեան եւ ուամկավարութեան աշխարհիս երեսը փոխել սկսելէ առաջ, ստիպուած ենիք ըսել քէ՝ շատ մը տեսակետներով՝ զարմանալիօրէն աղքատ էր աշխարհի Բարելոնի քաղաքակրթեանէն ասդին տեսող այսքան երկար շրջանէ մը յետոյ» (98, էջ 62):

### Իրողութիւն Զորբորդ

Սրմենական եւ Սեմական ցեղերու միախառնումէն ծնանող Վաղեմի Սորենստանի ցոյց տուած գեղարուեստական բարձր եւ ինքնատիպ կարողութիւնն է չորրորդ իրողութիւնը, որ ամենագեղեցիկ մէկ երանդը պիտի հայթայթէ մեր տեսիլքին: Այնչափ լսած ու կարդացած ենք Վաղեմի Յունաստանի գեղարուեստական արտադրութեանց մասին եւ ա՛յնչափ նոյնացուցած ենք այս ժողովուրդը բաց գոյն Հիւսիսական ցեղին հետ, որ վարժուած ենք արդի գեղարուեստական աշխարհի մայր-թագուհին նկատել Վա-

ղեմի Յունաստանը եւ գեղարուեստական ամենաբարձր կարողութեամբ օժտուած համարիլ անոր մէջ տիրապետող Հիւսիսական ցեղը: Իրողութիւնն այն է, սակայն, թէ Վաղեմի Յունաստան Ասորեստանին եւ նախայունական բնիկ քաղաքակրթութենէն ըստացաւ ոչ միայն իր ներշնչումներն գեղարուեստական կենաց, այլ նոյն խոկ նախատիպերն իր գեղարուեստական արտադրութեանց: Դարձեալ, իրողութիւնն այն է թէ նոյն այն մթացոյն Միջերկրական ցեղն էր ստեղծագործ ոյժը Յունական գեղարուեստին որ ատկէ դարեր առաջ ստեղծագործած էր Եգիպտոսի, Սոսրեստանի ու Կրետի աւելի ինքնատիպ եւ նոյնքան գմայլելի գեղարուեստական արտադրութիւնները: Եւ վերջապէս, Սրմենական ցեղին արենախառնումը Սեմական արեան հետ՝ քաղաքակրթութեան ամենաբարձր տեսակէտներովը՝ այնքան եւ աւելի օրհնարեր եղած է աշխարհի, որքան Արիականին արենախառնումները նոյն ցեղին հետ: Ներկայ Հայութեան հոգեբանութիւնը գերազանցապէս արտադրոյթն է Սրմենականին եւ Միջերկրականին այս օրհնարեր ամուսնութեանը, որ կրօնական, բարոյական ու գեղարուեստական ամենէն բեղմնաւոր կեանքի մը խոստումներովն առցուն է համար:

Այժմ վկայութեան պիտի կոչեմ Ամերիկացի գիտական մտենագիրներէն Հէնրի Սմիթհ Ուելերմս, որ «Լիբրերի Տայնէսք»ի կողմէն այս տարի հրատարակուած «Արդի Գիտութեան Պատմութիւնը» մտենաշարին տասը հատորները պատրաստեց: Ստորեւ մէջ բերուած կտորը ցոյց կուտայ Յունական նկարչութեան վրայ Սորենստան նկարչութեան ունեցած գերազանցութիւնը:

«Ո՛վ որ կ'ուզէ տեսնել Յունական գեղարուեստին հոլովոյը՝ իրական նմոյշներով լուսաբանուած, պէտք է լոնտոնի Բրիտանական Թանգարանն երայ եւ անցնի եղիստական սրահէն, իր վիք խարի հանդակներով, դէպի Ասորեստան սենեակներն, իրենց զարմանալի խորաքանդակներով, եւ անկից ալ անցնի Պանթէոնի մարմարներուն: Մասնաւրապէս, Ասորեստան արուեստի հաւաքածուն ամենասեր զննութիւն էր պահանջէ: Նինուէի պատկերասրահին մէջ, օրինակի համար, ուր մարդ կը գտնէ Ասորեստան տարօրինակ զրբերու հաւաքածուներ, պատերն ամենուրեք ծածկուած են խորաքանդակներով որ կուզան նոյն բաղման տեղէն, ուր ժամանակաւ մը բերուած էին զրական գանձերն...»:

«Արդարեւ, երբ կը դիտենի կենտանիներու այս պատկերներն, կրնանք ֆնադատել զանոնիք, ոչ քէ իրենց արտադրութեան ժամանակը նկատի ունենալով՝ նպաստաւոր աշառութեամբ, այլ ար-

դի արուեստագիտական տեսակետէն, եւ անոնք պակասաւոր չը պիտի գտնուին իբրեւ անհատ պատկերներ : Անոնց մէջ յաջողութեամբ կատարուած կը գտնենք՝ «համաշափութեան, գործողութեան, դիրքի» երեք հիմնական կանոններն : Ըստ հանոյս արուեստագիտին՝ առիւծները խոժողաւուսիլ կը սլքուան իրենց գառագեղներէն, կատաղաբար կը ցարկեն գործողութեան մէջ եւ կամ կը բաւալին հոգեվարքի գալարումներով : Խսկական հրաշակերտ մըն է էզ առիւծ մը, նետէ մը ողնայարը կոտրած, որ քարշ կուտայ իր ետևի անդամալոյժ սրունքները : Նոյնը նշարիտ է այծերու, փախչող եւ քալող վայրի էշերու եւ շուներու շատ մը պատկերներուն համար :

«Իբրեւ ամբողջութիւն, զարմանայի են այս որմնանկարներն կենդանեաց : Կ'արժէ աշխարիի ամենին հեռաւոր երկրէն այցելութիւն տալ Լոնտոնին՝ իին Ասորական թագաւորին պալատէն առնուած այս պատկերաբանդկներն տեսնելու համար :

«Թէեւ այս խորաբանդակներ ներքնագոյ արժէք ունին իբրեւ արուեստի գործեր, եւ սակայն անոնց գլխաւոր արժէքը հոն է որ աշխարիի մէջ զեղարուեստի հոլովոյքին նկատմամբ շատ բան կը սրվեցնեն մեզ : Անոնց գտնուելէն առաջ՝ կ'ենթադրուէր թէ նախայունական արուեստի ամենալեցուն կատարելութիւնը կը ներկայացնէր .Եզիպտական ժանդակագործութեան անքեք ձեւակականութիւնը, եւ թէ յանկարծ յայտնուած էր Յունական արուեստը յաւելու իբրեւ նոր ստեղծագործութիւն մը քան թէ իբրեւ արդիւնք հոլովոյքի մը : Բայց Լայարտի բրիչն ու բահը Նիմուէի մէջ՝ փարատեց այս խարկանքը : Որովհետեւ, դարերու աւերակոյներուն տակ ծածկուած արուեստի այս գանձերն, եկան ցոյց տալ թէ ահագին յառաջդիմութիւն մը կատարուած էր Եզիպտական արուեստի տիպերուն վրայ, եւ ամ ալ նիշդ իրապաշտական ուղղութեամբ որու համար նշանաւոր է Յոյն արուեստը :

«Դատելու համար թէ ի'նչպէս ուղղակի եւ բացորշակի Ասորեստանէն կուգայ Յունաստանի զեղարուեստական դրդումը, բաւական է քանի մը քայլ միայն առնել Բրիտանական Թանգարանին մէջ՝ Ասորական սենեակներէն այն զարմանալի սրահը որ կը պարունակէ սրբապղծուած Պանթէոնէն Լորտ Էլկինի թերած աւարձներն : Նայեցէք յայնժամ խորաբանդակներու այն ցուցապատճին վրայ որ կը կրէ մողական անունը Փիտիասի : Եթէ որեւէ բան կրնայ հաշտեցնել զմեզ Յունաստանը իր անգին գանձերէն կապսող արարքին հետ, ամ ալ սա իրողութիւնն է որ անոնք հոս տեղորուած են իբրեց Արեւելեան նախատիպերու մօտիկը, ուր ա-

մեն տարի կէս միլիոն մարդիկ կրնան պատեհութիւնն գոնէ ունենալ ուսանելու այն դասը թէ անում մըն է, զարգացում մը, հիման մը վրայ կառոյցք մըն է մարդկային յառաջդիմութիւնը . եւ մասնաւորապէս թէ Յոյն արուեստը, ոչ նուազ քան մարդկային մշակոյքի ուրիշ ձեւերն, հոլովոյք մըն էր եւ ոչ թէ կղզիացեալ հրաշք մը :

«Որովհետեւ ի՞նչ է Պանթէոնի պատկերաբանդակը, ինչպէս կուգանք անոր Նիմուէի պալատներէն նոր դուրս ելած, եթէ ոչ Ասորական պատկերաբանդակ մը՝ յարմարցուած ուրիշ ցեղի մը պիտոյից եւ խուալներուն եւ զարգացած նոր ժաղաքակրթութեան մը համեարին կողմէն :

«Յածաբանդակին մէջ միասին ընթացող կողմնակի նկարուած դէմքեր՝ յղացմամբ տարքե՞ր են միթէ պալատներուն կողմնակի դէմքերէն որոնցմէ դեռ նոր բաժնուեցանք : Պանթէոնի պատկերաբանդակի ձիեր կը քուին գրեթէ ամբողջ մարմնով դուրս եկած ըլլալ Ասուր-պանի-բալի պալատներէն : Անոնք, արդարեւ, թիչ մը բան շահած են անդամի նկունութեան կողմանէ . անոնք չափով մը փոխած են իբրեց դիրքը, շնորհիւ իրենց նոր միջավայրին : Բայց անոնց տիպը աւելի չէ փոխուած քան որ կրնային փոխուի նոյն ինքն ձիերու իրական զարմերը այդքան բազմաթիւ սերնդոց ընթացքին :

«Դիտէ՛ գլուխը, ամենին տիպիկ ու բնորոշ յատկանիշը այս Յունական նծոյցին : Գիծ առ զիծ նոյն այն գլուխն է ասիկա, կազմածը մէկդի, զոր նիշդ այժմ տեսանք Նիմուէի մէջ :

«Ասորական զծագրութեան նոյն իսկ թերութիւնները կան հոս — չափէն աւելի փոքր ու բարակ երեսը, յեսս ընկրիոդ վարին կը զակը, փոքրիկ ականջը, եւ չափէն աւելի լեցուն ու հաստ վիզը :

«Հաւանօրէն բնական եւ ոչ մէկ ձի ասոր նման էր երբեք : Բայց Ասորական արուեստագէտը ա՛յակս յղացաւ զայն . Յոյնը ընծորինակեց այդ յղացումը, եւ խեղարիւրուած տիպը սերունդէ սերունդ փոխանցուեցաւ Վերածնութեան Խոլացիին, Սպանիոյ, Գերմանիոյ ու Ֆրանսիյի դասական նկարիչներուն . ո՛չ . նոյն իսկ 19րդ դարու արուեստագէտին : Ք. Ա. Օրդ կամ 10րդ դարու Արեւելեան իշխանի մը պալատական արուեստագէտը այսինչ խուալն կը յղանայ, եւ, անոր հետեւելով, ժանդակուած ձիու այսինչ տիպը, որպիսին բնաւ երբեք չէր տեսած զայն ժանդակող արուեստագէտը, կը քայլ Նարուկոնի Յաղթական կամարին կառաց առշեւէն՝ 19րդ դարուն ի Փարիզ :

«Ո՛հ, թէ կարող ըլլայինք նանչնալ հեռաւոր Ասորեստանի այդ անհնուն ստեղծագործ երազողը» (99, հատ. 10, էջ 117) :

## Իրողութիւն Հիմքերորդ

կենսաբանական այն օրէնքն է այժմ ներկայացուելիք հինգերորդ իրողութիւնը թէ՝ մարդկային ցեղի մը մէջ անդամ մը հաստատուած ֆիզիքական կամ հոգեկան որեւէ յատկանից այլ եւս գործնականապէս անջնջելի է։ Ժողովուրդ մը կրնայ հարիւրաւոր եւ նոյն իսկ հազարաւոր տարիներ զուրկ մնացած ըլլալ իր այս ինչ տիպ ներքնադոյ ձիրքերն ու ընդունակութիւններն յայտնագործելու պատեհութենէն, բայց այս պարագան ոչինչ կը պակսեցնէ անոր ժառանգական ուժերէն։ Դարձեալ, ժողովուրդ մը կրնայ աննպաստ միջավայրի մը ազդեցութեամբ՝ զարտուղի կերպով զործածել իր ժառանգական գերազանց կարողութիւններն եւ հարիւրաւոր ու հազարաւոր տարիներ ապրիլ կեսնքը ամենատղեղ կարդ մը ազգային ունակութեանց, բայց այս պարագան ալ տղեղութեան ամենադոյզն հետքն իսկ չէ կարող թողութ անոր ժառանգական հոգերանութեանը վրայ։ Ասիկա՛ է ժառանգականութեան օրէնքին վճռական պատղամը, որ կուգայ հայթայթել ամենէն ներչնչող թոնը մեր տեսիլքին։ Որովհետեւ ժառանգական ուժերու գործնականապէս անմահական գոյութեան այս իրականութիւնն է, որ Հայութեան ներկան ու ապագան կը բոլորէ ամենէն յափշտակիչ տեսլապատկերովն որ կրնայ ըլլալ աշխարհի մէջ։ Ֆիզիքական ու իմացական այն ինքնորոշ տիպը, որ Սատի Դարաշընսին տասնեակ հազարներով տարիներու կը դղիպեալ ապրումներուն միջոցաւ դրոշմուեցաւ Արմենական ցեղին վրայ, անկորնչելիօրէն կայ ու կը մնայ ներկայ Հայութեան մէջ եւ պիտի մնայ ընդ միշտ։ Կլոր գլուխներու ցեղին այս մըշտակայ ուժերն էին որ Սենաարի դաշտին վրայ հիմնեցին աշխարհի առաջին իսկական քաղաքներն, որ զիր ու գրականութիւն տըւին աշխարհի եւ որ թրթռացուցին ամենափուլ լարերն կրօնական զգացմանց։ Ցեղային այս Միեկնաթն անկորնչելի ուժերն էին որ՝ Միջերկրական ցեղին ուժերն ալ լծելով իրենց նոլատակներուն՝ ստեղծեցին Եղիպտոսի Փարաւոններու բազմահազարեան դարուց քաղաքակրթութիւնը։ Եւ ներկայ Հայութեան մէջ կան ու ընդիշտ պիտի մնան ցեղային այն ուժերն որ Ասորեստանի մէջ իր կատարելութեան դազաթնակէտը հասուցին արուեստի ինչ ինչ ձիւղերն, որ Հրէաստանի մէջ ծնունդ տուին կրօնական ամենավեհ տեսիլքներուն եւ աշխարհի անզուգական կրօնին, որ Հա-

յաստանի մէջ հրաշակերտեցին Հայաստանեայց Եկեղեցին՝ իր կը-րօնական հոգեցունց տաղերով ու աղօթքներով, Անին՝ իր ճար-տարապետական հրաշալիքներովն եւ գարբնեցին Հայուն մարտի-րոս նկարագիրը, ամենէն գերազանց տիպը բոլոր նկարագրերուն որ արուած է որեւէ ազդի ունենալ։ Այս իրականութիւնն է ահա, ներկայ եւ ապագայ Հայութեան կտակուած այս ժառանգականու-թիւնը, ցեղային այս գանձը՝ զոր աշխարհիս եւ ոչ մէկ բոնա-կալութիւնը կրնայ յափշտակել մեզմէ կամ փացնել, եւ որ՝ հա-զարաւոր տարիներ անյայտ կամ իր արտայայտութեանց մէջ խա-թարուած մնալէ յետոյ՝ որեւէ ատեն կրնայ ի յայտ բերուիլ իր ցեղային ամրոցը նախնական զօրութեամբն ու աղնուութեամբ։ Ասիկա՛ է ահա այն իրականութիւնը որ անմահ փառքի մը շողե-ղիւններով պիտի լուսազարդէ մեր նոր Օրուան Տեսիլքը։ Վկա-յութիւն մըն ալ այս մասին՝ վերի նոյն հեղինակէն։

«Իրաքանչիւր անհատ կը համարուի այժմ ոչ թէ իբր յատկանիշներու միաձոյլ ամբողջութիւն մը, այլ իբրեւ մոզայիք մը։ Նոր ուսումներ ցոյց կուտան թէ կամ մարմնոյ ու մտքի բազմա-րիւ յատկանիշներ որոնք չեն միտիր միաձուլուելով եղանակա-ւորուիլ, բայց որոնք կրնան բոլորովին անհետանալ տրուած սե-րունդի մը կամ նոյն իսկ յաջորդական սերնդոց մէջ, եւ սակայն հեռաւոր սերունդի մը մէջ վերստին երեւալ իրենց լման ուժովը։

«Ասիկա կը նշանակէ թէ իրաքանչիւր անհատ իր դրութեան մէջ կը կրէ եւ կրնայ իր սերնդոց փոխանցել բազմութիւն մը յատ-կանիշներու զոր ինք ցոյց չտար բնաւ եւ որոնց իր մէջ գոյութեա-նը անգիտակ կը մնայ բոլորովին։ Այս քագուն յատկանիշներուն նիշդ ի՛նչ ըլլալը կրնայ գիտուիլ միայն մեր նախնեաց յատկա-նիշներն ուսումնասիրելով։

«Կանգ առած ես երբեք մտածելու թէ ո՛րքան բարդ բան մըն է ինչ որ մարդու մը նախնեաց սերնդաբանական ծառը կը կոչենք։

«Վայրկեանի մը խորհրդածութիւնը յստակօրէն պիտի պար-զէ թէ ամեն մէկ անհատ ունի նախնիք մը որ կը կրնապատկուի իրաքանչիւր սերնդի հետ որչափ ետ երբանիք։ Մեզմէ շատեր գի-տեն իրենց մեծ հայրերուն ու մեծ մայրերուն անունները, բայց ֆիչեր կրնան յանպատրաստից անուանել բոլորն իրենց ուրն հատ մեծ-մեծ ծնողաց, ա՛ չըսենք տասն եւ վեց անդամներն անոնց նախորդող սերնդին, կամ ատոնց երեսուն եւ երկու ծնողաց։ Վնոնք կ'ապրէին իբր տասն եւ ուրեարդ դարուն սկիզբը, այնպէս որ շատ ետ չտանիր ասիկա զմեզ։ Եւ սակայն կը համարձակիմ ըսել

քէ չկայ մէկ հատ մարդ Ամերիկայի մէջ որ կրնայ անուանել կամ հետքել այդ սերնդի իր բոլոր նախնեաց անդամներն։ Արդի ժառանգականութեան ուսուցմանց լոյսին մէջ՝ լաւ պիտի ըլլար երէ ամենս ալ կարող ըլլային նանչնալ գոնէ այսչափը։

«Մեզմէ ամեն մէկս 1024 նախնիք ունի իր անցեալ տասներորդ սերունդին մէջ, կամ պիտի ունենար երէ իրարու մէջ ամուսնացած ըլլային անոնք, եւ ատիկա զմեզ ետ կը տանի միայն Պանդուխտ Հարց ժամանակները։ Ո՞վ կը յաւակնի որեւէ բան գիտնալ այս տասներորդ սերնդի իր հարիւրաւոր նախնիքն մէկ հատին վրայ։

«Նոյն իսկ Եւրոպայի քագակիր գլուխներ — քագաւոր ձօրն, Թագաւոր Ալպըրը կամ Ալֆօնսո — չեն կրնար, գոյութիւն ունեցող արանագրութեանց միջոցաւ, անուանել իրենց տասներորդ սերնդի նախնեաց լեցուն ցանկը։ Եւ ասիկա 300 տարի առաջ էր միայն։

«Բայց այդ հազարէն իրաքանչիւրը ունէր անհատական յատկանիշներ որ այսօրուան իր սերնդոց սերմնարջիշին մէջ ներկայ է, քագուն կամ յայտնի։ Իբրև միակ լուսարանութիւն մը, նկատէ Հապավուրկեան շուրբը, զոր Ալֆօնսո ժառանգած է տասն եւ չորրորդ դարու ծանօթ նախամօրմէ մը՝ Կիմպուրկա անուն։

«Մէկ խօսքով, ուրեմն, մեզմէ իրաքանչիւրը, պատգամատար մըն է մեր նախնեաց կողմէն առ մեր ապագայ սերունդը։

«Դուն կը կանգնիս նախնեաց կանառի մը եւ ապագայ սերնդոց ուրիշ կանառի մը հանդիպման կէտին վրայ։ Քու դրութեանդ մէջ կը գտնուի սերմնարջիշի այն կտորը — իրաշքներու իրաշքը — որ կը փոխադրէ քագուն կարելիութիւնները բոլոր անցելոյն բարի բաներուն եւ չար բաներուն, այսինքն՝ համառօտագրութիւնը քու բոլոր բիւրաւոր նախնեացդ ցեղային պատմութեանը։

«Ոչինչ որ կարող ես բնել կրնայ փոխնել այդ սերմնարջիշին բընյըրը։ Անփոփոխելիորէն հաստատուած են անոր կարելիութիւնները։ Խմասով մը անիկա մասն ու բաժին չկազմեր քու անձիդ, ժառանգութիւն մըն է անիկա ժամանակաւորապէս դրուած քու խնամատարութեանդ ներքեւ։

«Բայց քու ձեռքդ է որոշել քէ նշմարիտ քէ սուտ մատակարար մը պիտի ըլլաս։ Դուն կրնաս որոշել քէ այդ սերմնարջիշէն յառաջ եկող սերունդը արժանի պիտի ըլլա՞յ իր ամենալաւ կարելիութեանց, կամ քէ անոնք պիտի յայտնագրութեն իր յոռեգոյն կարելիութիւնները։ Եւ բովանդակ սոսկավիթխար հարցը կախ-

ուած է քու մէկ հատ որոշումէդ, այսինքն՝ քու կենակիցդ ընտրելու որոշումէդ։

«Անցելոյն ամբողջ հոլովոյքը որոշուած է արուին եւ էզին միացման ընտրողութեանց կողմէն։ Ապագային ամբողջ յառաջդիմութիւնը պիտի պայմանաւորուի ամուսնական ընտրողութեանց միջոցաւ։

«Նայելով հարցին վրայ այս լոյսին ներքեւ, զրերէ կրնայ ըսուիլ քէ ամուսնութեան ուխտը կատարել զացող ամոլից զոյգը՝ կը կանգնին ատեանի մը առջեւ ուր դատաստանի համար բազմած են նախնեաց հազարաւոր ոգիներն, որոնք պատրաստ են հաւանութեան ձայն բարձրացնելու եւ կամ արգիլելու անարժան միացումը։ Լաւ պիտի ըլլար աշխարհի համար երէ մեր մարդկային խուլ ականջները կարողանային լսել վիճուր ոգիներու այս ատեանին» (99, էջ 119)։

#### Իրողութիւն Վեցերորդ

Վեցերորդ եւ վերջին իրողութիւնը զոր կուզեմ հաղորդել ընթերցողներու իբրև իր մթագոյն երանգին ետեւ մեր տեսմելքին ամենաքեզ գեղեցկութիւններն ստուերող խորհրդաւոր երեւոյթ մը՝ Հայկական վերջի համատարած տեղահանութիւններն ու տարագրութիւններն են։ Վերջի Հայկական տեղահանութիւններն ու տարագրութիւններն ա՛յնչափ խորապէս կենական բաժին մ՛ունին կատարելիք՝ մեր վաղուան վերածնութեան գործին մէջ եւ ա՛յնչափ ցեղային օրհնութեանց աղբիւրներ կը ընան հոսեցուիլ՝ Հայութիւնը մարդկային սրահ տարողութենէն աւելի տառապեցնաղ այս վերիվայր ըշջումներէն եւ ահաւոր մահցութիւններէն, որ մտադրած եմ առանձին գլուխ մը տալ անոր «Տարոսեան Եղբայրակցութիւնը» հատորիս մէջ։ Հոս նըշմար մը լոկ կրնամ ընծայել Հայկական խաչելութենէն բղխող ցեղային փրկազործ ուժերուն մասին։ Քրիստոսի խաչելութեան խորհուրդին նշիւ կը համապատասխանէ Հայ աղդին խաչելութեան խորհուրդը։ Հոս անհատ մը կը պատարագուի, որպէսզի մարդկութիւնը փրկուի։ Հոս բիւրաւոր Հայ անհատներ, ամրող Հայ աղդը կը պատարագուի, որպէսզի ՀԱՅ ՅԵՂԲ փրկուի, որպէսզի Հայ ցեղին աղնուագոյն ուժերը անդամ մը եւս պատեհութիւն ունենան իրենց դարաւոր թմրութենէն յառնելու եւ Հայկական նորագոյն վերածնունդը երկնելու։ Բայց փութանք համա-

ուստիւ պարզել ցեղային արժէքն ու նշանակութիւնը Հայկական անգութ եւ մահափիւռ տեղահանութեանց ու տարագրութեանց, որոնք շատ ու շատ տառապեցուցին Հայ սիրտը, եւ իրաւամբ: Մեր ամենախորունկի կոկիծն եւ ամենապատկառոտ յարգանքն ընծայելով տարագրութեան դժողբին մէջ մահացած րիւրաւոր Հայ նահատակաց՝ փորձենք համենալ անոնց մատուցած պատարագին ցեղային անհուն նշանակութիւնը:

Կեանքի ամենէն հիմնական օրէնքներէն մէկն է թէ՝ որեւէ խումբի անդամներ երբ յաջորդաբար իրերամէջ ամուսնութիւններ կնքելու պատեհութիւն միայն կ'ունենան, անոնց մէջ անխուսափելի կերպով կը պակասի կորովք, կը վատասերին Փիղիքական եւ իմացական կարողութիւններն, եւ կը լճանայ անոր ընկերական ու ազգային կեանքը: Սեղմ ամուսնութեանց քանի մը գարու կեանքը կարող է Փիղիքապէս ու մատառրապէս ամենէն միօրինակ ամենէն պահպանողական, ամենէն կորովազուրկ, պատական եւ քաղաքակրթական ճիգերու ամենէն անընդունակ ազգը գարձնել ժամանակին խիստ կորովի ու խիզախ եւ բեղմնաւոր կեանք մը ապրով որեւէ ժողովուրդ: Արդի պատմաբաններ այնչափ քաջըմբանել սկսած են կենսաբանական այս ճշմարտութիւնը, որ չեն վարանիր ազգաց քաղաքակրթական վերելքներն ու անկումներն բացարել անոնց ունեցած պարբերական արենախառնումներով եւ արեան երկարատեւ լճացումներով: Այսպէս, Եղիպտոս, Բաբելոն, Յունաստան, Պարսկաստան եւ անցեալ ու ներկայ ամեն մէծ քաղաքակրթութիւն՝ դրեթէ յանկարծական վերակենցաղութիւն մը, վերանորոգ ոյժ մը, Փիղիքական ու հոգեկան նոր կորով մը կը ստանային՝ ամեն անդամ որ ոչ-խիստ հեռաւոր թարմ արիւն մը կը հոսէր իրենց մէջ: Իսկ, ընդհակառակն, բոլոր այս քաղաքակրթութիւնք կը վատասերէին, կը տկարանային եւ անկման ու քայլքայման եղբը կը հասնէին՝ եթէ իրենց վերազարթնումէնի մը դար յետոյ թարմ արեան նոր ու լիսուատ հոսանք մը չթափէր անոնց մէջ: Պատմական այս իրողութիւնը բիւրեղացնող բանաձեւ մը գարձած է այլ եւս այն խօսքը թէ՝ տարրեր ցեղերու եւ մշակոյթներու շփումներէն միայն կը ծնանի ամեն նոր քաղաքակրթութիւն, ամեն նոր վերածնունդ:

Արդ, հանրածանօթ իրողութիւն մըն է թէ Հայ շինական դասակարգը մասնաւորապէս եւ գաւառական Հայութիւնը ընդհանրապէս՝ չափազանց սեղմ չըջանակի մը մէջ սահմանափակած է իր ամուսնական յարաբերութիւններն դոնէ վերջի 500 տարիներուն մէջ: Հայոց պատմութեան բոլոր չըջաններուն ալ, բացի ընդհանուր խառնակ յեղաջրական կարճատեւ ատեններէ, Հայ

շինականը, Հայ գաւառացին ինքն իր մէջ ամփոփուած ապրեր է: Ամբողջ Խարթերգու գիւղերուն մէջ քանի՛ հատ մարդ կընաք գըտնել որ Կարնոյ կամ Սերաստիոյ եւ կամ նոյն իսկ Քղիի գիւղերէն աղջիկ առած ըլլայ: Կը համարձակիմ ըսել թէ երկրին մէջ համագիւղացի Հայեր, աւելի կամ նուազ հեռաւորութեամբ, ամենն ալ ինամի ու ազգական են իրարու: Արդինքը բացատրեցինք քիչ առաջ: Հայ գիւղացիութեան եւ Հայ գաւառացին ցոյց արւած կորովի պակասին եւ ծայր աստիճան միօրինակութեան ու պահպանողականութեան եւ ազգատական մէծ ճիգերու անընդունակութեան, ինչպէս նաև թուրքին անտանելի բոնութեանց այսքան երկա՞ր ատեն հու համակերպութեամբ համբերած ըլլալուն գաղանիքը ամենէն աւելի կը բացատրերմ ես իրերամէջ այս սեղմ ամուսնութիւններով: Եւ՝ գիտութեան անխորտակելի ժայռին վրայ ամրացած՝ կը պնդեմ թէ մեր կրթական ու կրօնական բովանդակ ճիգերովն, ինչպէս նաև քաղաքական ազգատաղրութեամբն ալ, անկարելի պիտի ըլլար խական վերազարթնում մը, մշակոյթի վերածնութիւն մը, իմացական բեղմնաւոր ճիգերու զրդիու մը տալ Հայ ազգին, ցորչափ արխնի տեսակէտով մընար ան այդ լճացեալ վիճակին մէջ: Ասիկա՞ է վճռական պատգամը գիտութեան:

Եւ գարձեալ, կեանքի աշխարհին մէջ կատարուած ցեղային բոլոր ազնուացումներ անդի ունեցած են Բնական Ծնորողութեան խիստ սպայմաններուն տակ: Վաղաքակիրթ ազգաց մէջ տեղի ունեցող բոլոր ընկերական ընտրողութիւնք գրեթէ առանց բացառութեան, վատասերիչ ազգեցութիւն մըն են զործած ցեղին վրայ: Հատորներ լցուած են մարդկային պատմութեան ամենէն ողբալի այս երեւոյթը ներկայացնելու համար: Տեղահանութիւնք ու տարագրութիւնք, որչափ ալ անդութ՝ անհատին համար եւ կորստարեր՝ ազգին համար, բնական ընտրողութեան մաքրադործիչը զերը կատարեցին վերապրոյ Հայութեան մէջ: Ուղղակի ջարդէն զատ, որ ցեղային տեսակէտով ալ առուելի կորուստ մընէր, բոլոր միւս խատութիւններէն անոնք միայն կրցան վերապրիլ որ ամենէն աւելի տոկուն, ամենէն աւելի կենսունակ, ամենէն աւելի ճարպիկ ու մտացի էին: Բնական ընտրողութեան այս ամենախիստ մաքրադործէն վերապրոյ Հայ սերունդը իսկապէս ցեղին ընտրելաւոյն ժառանգութեանց աւանդապահն, փոխանցիչն եւ կտակակատարն է: Եւ ատոնք՝ արմատախիլ եղած իրենց հայրենի գիւղէն, ու ցիրուցան եւ խառն ի խուռն իրարու մօտ բերուած՝ կը ներկայացնեն միեւնոյն պայմաններն, ինչ որ պիտի ներկայացնէին ոչ-հեռաւոր տարրեր ցեղերու զանազան

ու այլազան համախմբումներն ու արենախառնումները : Ո՞չ , թէ զիտնայինք ու կարողանայինք նախախնամութեան խիստ անդութքայց միանդամայն անհունապէս օրհնաւէտ այս զարմանալին նոր կարգադրութենէն լիովին օգտուիլ մեր յառաջիկայ վերաշնութեան ձիգին մէջ : Իմ ամենախոր համոզումս է թէ , քաղաքական մեր հետապնդութիւններն վայրկեան մ'անդամ չժուլցնելով հանդերձ , պարտաւոր ենք մեր աղդային ներքին գերազոյն ձիգը կեղունացնել վերապրող Հայութեան դարերով իրարմէ անշատ ընթացող արեան հոսանքներն նորանոր խառնումնելով տարրեր տարրեր միացումներ յառաջ բերելու դործին : Որովհետեւ , ասիկա՛ է կենսարանութեան եղանակը նոր ուժ ու կրույլ ներմուծելու որեւէ ցեղի մէջ , ասիկա՛ է միակ բանաւոր միջոցը իմացական ընդունակութեանց բազմազանութիւններով օժտելու ազգային կեանքը , եւ ասիկա՛ է հիմնական պայմանը որեւէ ազգի վերածնութեան :

Եւ հիմա գրիչս վար կը դնեմ՝ համակուած այն անբացառելիորէն երջանկալից գիտակցութեամբ թէ կրցայ հայրենակեցներուս հայթայթել շարք մը գիտական ճշմարտութիւններ , որոնցմէ իրաքանչիւրը կարող է յօրինել իր ՆՈՐ ՕՐՈՒԱՆ ՏԵՍԻՔՔ : Ո՞չ , թէ ներկայ հատորս գրգիռ մը գոնէ հանդիսանար՝ արդի գիտութեանց պարզած հորիզոններուն վերեւ՝ տեսնել տալու հրաշափառ Տեսիւթը Հայութեան ապազային , մեր ազգային նաւը զեկավարող գոնէ հարիւր ազգայնոց , ոչ՝ գոնէ անոնցմէ ՏԱՄԱՀ հատին : Որովհետեւ մեր զեկավար շրջանակաց տասը հատ առաջնորդներուն լոկ տեսած այսպիսի տեսիլքներն բաւական պիտի ըլլային Հայութեան բովանդակ աղդային ձիգերն ուղղելու գիտութեան միայն չնորհել կարողացած այդ բանաւոր տեսիլքներուն իրականացմանը : Եւ եթէ մէկ հատ Հայ հարուստ միայն , այո՛ Մէկ ՀԱՏ , յափշտակուէր այսպիսի տեսիլքէ մը , հաւատացէ՛ք , ՄԻՍ ՄԻՆԱԿը պիտի կրնար միջոցն հայթայթել խաւարի ու արտմութեան և յուսալքման մէջ նստած մեր տարադր ազգին ցիրուցան զաւակաց հոգւոյն վերեւն ալ փայլեցընելու ՆՈՐ ՕՐՈՒԱՆ այս տեսիլքը դարթուցիչ , իրախոսիչ , փրկագործ ու կենսատու : Որովհետեւ յաւիտենապէս ճշմարիտ է իրայէլացի հին իմաստումն այն պատղամը թէ՝ ՏԵՍԻԼՔ ԶԻ ՏԵՍՆՈՂ ԺՈՂՈՎՐԴԻՌ ՊԻ ՄԵՌՆԻ :

Վ Ե Բ Զ

Մատենաշարդ չափազանց հետաքրքրած է զիս ու մասնաւոր չնորհաւորութեան արժանացած ամէն անոնցմէ , որոնք մի քիչ ազգային զգացում ունին :

Սոյն օրինակ ուսումնասիրութիւն մը , որ տքնաջան աշխատութեամբ եւ անքուն զիշերներ զոհելով միայն կարելի է յառաջ բերել , պէտք չէր որ զուք անոր հրատարակութեան եւ ըսպառման հողը ունենայիք : Այդ պարագան զիս տարօրինակ տպաւորութեան տակ կը մղէ : Ա՛խ , բոլորովին մեռան մեր մէջ Մեկենասները . . . : Սիրտա կը մորմոքի երբ կը նայիմ գործիղ վրայ , որ անմահ է , եւ զայն հրատարակելու համար ձեր ենթարկուած արգահատելի տապնապներուն՝ մազերս կը ցըսւին ու դարձեալ եւ անգամ մ'ալ ըմբռատի հոգիս կը զայրանայ մեր ունեւորներուն դէմ որ այս տեսակ քիչ անզամ եւ չատքիչը կողմէն յոգնածան աշխատութեամբ երիւան եկած գործեր այս վիճակը կ'ունենան . . . :

Քեզի պիտի պատրաստեմ ցուցակ մը որոնց պրօւնագրեալու գրեալու :

Մ . ՄՈՐՈԽԻՔԵԱՆ

Արդարեւ , ձեր ի գործ գրած ջանքերը գնահատելի են , եւ հիացման արժանի՝ ձեր բարձր տաղանդը : Սրուովս կը շընորհաւորեմ ձեզ եւ կը մաղթեմ որ , անակնունէ ի նիւթական ու բարոյական յաջողութեամբ պսակուին ձեր անզուգական գործիրը :

(Թիֆիլլա Փարք)

Տիկ . ՆԻՏԱՔՍԻ ՔԱՅԱԽԵԱՆ

Շահամոլ մեծերու անխղճութեանց երեսէն հաւածական ու թափառական այս ցեղին համար իր հոյակապ անցեալովը դէթ միիթարուիլ ու հպարտանայ՝ աստ միիթարիչ ու ողեւորիչ բան մէ՝ այժմէական է Մատենաշարիդ երեւումն ու տարածումը :

(Ուստր)

Տոքք . Փ . Ա . ԱԴԱՄԵԱՆ

Կը չնորհաւորեմ զձեղ ձեր ոզգօգուտ հրատարակութեան համար . ի զնահատութիւն ներ ակեալ յնչին չ'քր զրկելու՝ յամենայն սրտէ յաջողութիւն կը մաղթեմ :

(Ման Ֆրանսուսարո)

ԶԱՐՈՒ ՄԱՐԴԻՆ

Ստացայ ձեր ինձ դրկած «Բնիկ նախնիք Հայոց» հրատարակութիւնը , որը կարգալով Հայոց ապազալին մասին հաւատք ալ աւելի կը զօրանայ , քանի որ Հայաստան ձեզ նման զաւահներ ծնած է : Եխտակր հապար կը զգամ որ Հայ մը ծրանած եմ : Երանի թէ Հայ ժողովուրդը մեր մտաւորականները գնահատել զիւնար ողջ եղած ատեննին :

(Պասթոն)

ՂՈՒԿԱՋ Ա . ԱՐՕԵԱՆ

Մեր զրականութեան համար զուք մէծ ծառայութիւն էք մատուցանում , եւ ձեզ նման զիսնական , ձեռնհաս զրագէտներին պէտք է ամեն մի Հայ քաջալերէ , միջոցներ բնծայէ , որպէսզի զուք էլ ձեր աշխատասիրութիւններով հարսացնէք մեր զրականութիւնը :

(Շիքակօ)

Պ . ՇԵՐԵԲՉԵԱՆ

ՀՀ Ազգային գրադարան



13084

4hr \$1.00

M. MINASSIAN

934 Safford St.,

Fresno, Calif.,

U. S. A.